



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material





32691

18.0



32651

2016, 5



ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ

ՀԵՄԵԹՈՏՈՒԹԵԱՆՑ

ԴՊՐԱՏԱՆՑ ՏՎՈՑ

ՀԱՄԱՐ



ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ

ՀԱՅՈՑ



ՀԱՄԱՍՏՈՏ

ՊԵՏԱԿԱՆ ԹՐԱԴԻ ՀԱՅՈՑ

ԱՇԽԱՏԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ. ԵՓԲԵՄ Վ. ՍԵԹԵԱՆ

ՄԻՒԹՅԱՆ ԵՎ ՑԱՌ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ



ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՒ ՎԱՆՔԻ

1845

32691

ଶୋଭାବିଜ୍ଞାନ

ଶୋଭା ପ୍ରକାଶନୀ

ପ୍ରକାଶନ କମିଶନ

ପ୍ରକାଶନ କମିଶନ

ପ୍ରକାଶନ କମିଶନ

ପ୍ରକାଶନ କମିଶନ

୧  
୨  
୩  
୪

ଶୋଭାବିଜ୍ଞାନ

ପ୍ରକାଶନ କମିଶନ

ପ୍ରକାଶନ କମିଶନ

ପ୍ରକାଶନ କମିଶନ

୨୦୧

## ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատմութիւն կարդալով ու սորվելով մարդիկ աս մեծ օգուտը կը բաղեն, որ ուրիշն ըրածէն խելք կըսորվին. թէ որ աղէկ բան է՝ նէ՝ իրենք ալ նմանը ընել կըջանան. թէ որ գեշ՝ իրենք ալ կըզգուշանան: Ասոր համար ինչպէս որ պատմութիւն չիսորվող մարդը շատ բաներու մէջ անփորձ ըլլալով՝ միշտ տղայ կըմնայ, ասսանկ ալ պատմութեանց տեղեակ մարդը՝ գլուէն շատ բան անցած, շատ բանի փորձ եղած, ու կատարեալ մարդ կըսեալւի:

Միայն թէ ինչպէս ամմէն գիտութիւն՝ նոյնպէս ալ պատմութիւնը ինչւան որ կարդաւորեալ կերպով մը չիսորվուի, օգտակար ըրլար: Ամէն մարդ սուրբ գրոց պատմութիւնը սորվելէն ետքը, ուրիշ ամմէն պատմութիւններէն առաջ իր աղգին պատմութիւնը պէտք է որ սորվի.

վասն զի ինչպէս որ սուրբ դրոց պատմութեան մէջ հաւատոյ սկզբունքը և Աստուծոյ նախախնամութիւնը մասնաւոր կերպով կըտեսնայ, ասանկ ալ իր աղգին պատմութենէն կիմանայ՝ թէ որ կատարելութիւնը աղգային ըլլալով՝ զինքն ալ կըպարտաւորեն անոնցմէ, ետ չիկենալու, և աղգին պատիւը չիկարսընցընելու, և որ պակասութիւնները կամ ախտերը բոլոր աղգին վըրայնոյնպէս երևնալով, իրեն ալ կրնան աւելի բնական ըլլալ. և թէ ինքը ինչպէս սիխտի զգուշանայ անոնցմէ, որ աղգին պէս ինքն ալ տեսակ տեսակ թշուառութիւններու մէջ չկընայ :

Ասով կիմացւի որ ճշմարիտ աղգասէր ու խելացի մարդը իր աղգին պատմութիւնը միայն զուարձութեան համար պիտի չիկարդայ, ինչպէս որ կրնայ կարդալուրիշ աղգաց պատմութիւնը, հասկա իրեն և իր աղգին օգուտ ընելու համար :

Մենք ալ որ մեր աղգին պատմութիւնը աշխարհաբառ լեզուով ու պարզ և անկողմնասէր ոճով համառօտեցինք, կրյուսանք որ կարդացողներուն միտքը շատ բանի մէջ մէծ համարմունք կըձգենք

մեր հայրենեացը վըրայ, և իրենց սիրտը  
կըվառենք ճշմարիտ ազգասիրութեամբ.  
անանկ որ ազգին ետքի ատենները քա-  
շած խեղճութիւններուն վըրայ ցաւին,  
և ան խեղճութիւններուն բուն պատ-  
ճառները հասկընալով՝ իրենք դդուշա-  
նան : Ասով իրենք իրենց ազգին պար-  
ծանքը կըլլան, և ազգը իրենց իմաստու-  
թեամբն ու բարի կըթութեամբը օրէ օր  
կըպայծառացընեն . մենք ալ տեսնելով,  
մեր աշխատանաց փոխարէնը առած կը-  
սեպւինք :





# ՏԵՂԵԿԱՌԹԵԼԵ

## ՀԱՅՈՑ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎՃՐԱՅ

Ա.

Հ. ԱԵՐ ազգը ինչու չայ կըսւի : Քան  
Պ. Մեր ազգին էն առջի նահապեւ Առաջ  
տին անունը չայկ կըսւեր , անոր անու-  
նէն իր ազգն ալ չայ ըսւեցաւ : Իսկ ու-  
րիշ ազգերուն մեզի Երմէնի կամ Առմենի  
կանչելը՝ մեր Արամ նահապետին անու-  
նէն առած է , որ իր քաջութիւններով  
երևելի եղաւ ուրիշ ազգաց առջին : Ա-  
նոր համար մեր ազգին բնակած երկրին  
անունն ալ որ մենք չայաստան կըսենք ,  
օտար ազգերը Երմէնիստան կամ Առմէ-  
նիա կըկանչեն :

Հ. Մեր ազգին ըսկիզբը ե՞րբ է :

Պ. Մեր ազգը ջրհեղեղին դադրելէն  
ետև մէկէն Նոյ նահապետէն ըսկսած կը 2342  
սեպւի . որովհետև էն առաջ Նոյ նահա-  
պետն ըսկսաւ ծաղկեցընել չայաստանը :  
Բայց երբոր չայաստանի մէջ մարդիկ խիստ 2245  
շատցան , ու դէպի Բարելոնի կողմը

Ք. Ա խումբ խումբ սկսան ցրուիլ, Հայաստանի  
բնակիչներն ալ իրենց Երկիրը ծաղկեցը-  
նելու հետ էին, առոնք Յարեթին որդւու-  
ցը մէկ մասն ըլլալով, մեր ազգը Յարեթի  
ալ կըկոչէ: Խոկ Հայ անունը ունեցան՝  
Երբոր Հայկ բարելոնէն դարձաւ նորէն  
Հայաստան Եկաւ իր ազգականներուն  
քովը, ու ըսկսաւ մինակ իշխել Հայոց վա-  
րայ, մասնաւոր հոգ տանելով թշնամի-  
ներուն ձեռքէն Երկիրը պահպանելու,  
անոր համար մեր ազգին առջի գլուխը և  
հոգացողը կըճանչնանք վինքը:

Հայկին տիրապետելուն ժամանակն  
է Ասիայի էն հին ազգերուն նոր ըսկսած  
առջի դարը: Ուստի թէ որ ուրիշ ազ-  
գեր իրենց ըսկիզբը հինցընելու համար  
առասպելներու ժամանակ կըտանին նէ,  
մենք առանց առասպել մը խառնելու  
յայանի կըցուցընենք մեր ազգը և ոյ նա-  
հազետէն ըսկսած, և ուրիշներուն ըսկը-  
սելու ատենը՝ մերը Հայկայ ձեռքովը նո-

լուգուած: Ասանկ ալ բարեկարգութեան  
կողմանէ ջրհեղեղէն ետե էն առջինը կըր-  
նանք ըսել մեր ազգը՝ ինչու որ Երբ ուրիշ  
ազգերը դեռ ասդիմանդինցըուած՝ բնա-  
կելու աեզ կըմինարուէին, Հայաստանին  
բնակիչները հանդիսաւ նատած իրենց աշ-  
խարհնենին զարդարելու հետ էին:

Հ. Ինչո՞ւ կիմացուի թէ Հայոց ազ-  
գին ակսելու ժամանակը իրաւ պատմու-  
թիւն է:

Պ. Հին ատենի պատմիչները պատ-

մութիւն գրելու ատեն առասպելներով /  
կըզարդարէին պատմութիւնը, որ ժողո-  
վըրգեան հաճոյ ըլլայ + ուստի մէկ հին  
պատմութիւն մը որ մէջը զարդարանք չու-  
նի, յայտնի նշան է որ առասպել խառ-  
նած չէ, հասկա միայն հարկաւորութեան  
համար եղած պատմութիւնը գրեթէ են:  
Ինչու որ մեր ազգին պատմութեանը  
գրուածքին կերպէն ալ յայտնի է. բրով  
հետեւ Վաղարշակ թագաւորը ուզեց ի-  
մանալ թէ ինչ ազգ է Հայոց ազգը, Մար-  
իքաս անունով ասորին խրկեց որ երթայ  
Նինուէի մէծ գրքատան մէջ Հայոց ազ-  
գի պատմութիւն փրնարուէ. գնաց դաւաւ  
գիրք մը, որուն մէջ մէծն Աղեքսանգը տ-  
մէն ազգերուն պատմութիւնն ու յիշա-  
տակները ժողվել ու գրել արևեր էր, և իր  
հոգը չէր թէ Հայերը դովելի կամ փուձ  
ազգ մը ըլլան: Եւ Մարիքաս ասորի ըլլա-  
լովը՝ ամեննեին պատճառ մը չունէր մէջը  
սուտ խառնելու, կամ Հայերը դովելու.  
իսկ թէ որ Վաղարշակ հայ ըլլար, կրնայ-  
ինք ըսել թէ Վաղարշակին հաճոյական  
բան մը ընելու, կամ անոր աչքը մըտնա-  
լու համար պատմութեան մէջ սուտ բա-  
ներ խառներ է: Մանաւանդ թէ վախ  
ալ ունէր որ ըրլայ թէ սիսալ բան գրէ,  
ու ետք ազգին մէջի գանըւած պատմու-  
թիւններէն իմացվի իր գրածին ստու-  
թիւնը:

Հ. Հայոց ազգը ո՞րչափ ատեն տէրու-  
թիւն ունեցաւ:

Պ. Կախէնոյ նահապետէն սկսած ինչ  
ւան Հայկին Հայաստան դառնալու տ-  
տենը Հայաստանին մէջի բնակիչները ե-  
րեք հարիւր տարիի չափ Տանուագէրական իշ-  
խանութեածք կըվարւեին, որ ամէն մարդ իր  
տունը տեղը կըկառավարէր : Անկէ ետե-  
երբոր Հայկ դարձաւ եկաւ անոնց վըրաց  
իշխեց, ըսկաւ Հայկական իշխանութիւնը,  
որ է Հայոց սլատմութեան սկիզբը .  
ասիկայ դիմացաւ ինչւան վահէ 1779  
տարի: Վահէին մեռնելէն եաքը 180 տա-  
րի անիշխան մնացին՝ հնազանդելով մե-  
ծին Աղեքսանդրի յաջորդող կուսակալ-  
ներուն :

Հայոց երկրորդ իշխանութիւնն ըսկը-  
սաւ Վաղարշակ թագաւորէն, որ ըսւեցաւ  
թագաւորութիւն Արշակունչաց, և դիմացաւ  
580 տարի՝ ինչւան Արտաշիր ասոր աք-  
սորւելէն ետքը տռանց թագաւորի մնացին  
456 տարի, առջի ըերանը Պարսից տակը  
մարզաններու ձեռքով կըկառավարւէ-  
ին ետքերը Արաբացւոց ոստիկաններուն  
ձեռքովը :

Հայոց երրորդ իշխանութիւնն ըսկը-  
սաւ մեծն Աշոտէն, որ է թագաւորունչաց  
թագաւորութիւնը, և դիմացաւ 196 տարի՝  
ինչւան Գագիկի վերջին թագաւորը: որուն  
մեռնելէն ետքը 35 տարի տռանց թա-  
գաւորի մնացին :

Հայոց Չորրորդ իշխանութիւնն ըսկը-  
սաւ Ռուբէնէն, և ըսւեցաւ թագաւորու-  
թիւն Ռուբէնէանց . ասիկայ դիմացաւ 295

տարի , ինչւան վերջին Ակոնին բռնլրւի .  
լը . անկեց ինչւան հիմա 463 տարի անիշ-  
խանութեան ժամանակ է :

Ասով կիմացուի որ Հայոց Թագաւո-  
րութիւնն ալ չորս գլխաւոր ցեղ կըքաժ-  
նուի , այսինքն Հայկազանց , Արշակու-  
նեաց , Բագրատունեանց և Ռուբինեանց :  
Ուստի աս չորս իշխանութիւններուն կար-  
դովզ մենք ալ աս Համառօտութիւնս  
չորս մաս կըքաժնենք :





# ՊԵՏՎԱՌԹԻՒՆ,

## ՀԱՅՈՑ

ՄԱՍՆ Ա.

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԶԱՆՑ

Բ.

Հ. Ովկը էր Հայկ, և ինչ կերպով մեր  
աղդին նախահայր եղաւ:

Պ. Հայկ նահապեալ Նոյին թուանը  
թուան է. այսինքն՝ Նոյին տղան Յաբեթ,  
Յաբեթին տղան Գամեր, Գամերին տղան  
Թորգոմ, Թորգոմին տղան Հայկ: Աս  
Հայկը՝ Բաբելոնին աշտարակը շինող  
կարիքներէն մէկն էր. Էրբոր աշտարակը  
կործանեցաւ, Բելը՝ որ Ներբովմ ալկրս-  
ւի՝ աշտարակ շինողներուն մէկն ըլլալով.

1 Խորնացին Դրսի հեղինակներն հանուժ՝  
Գառմերէն նպաւ կառեւացնե Թիրասը:

- Բ. Ա կուզէր ամէնուն վըրայ տիրել . և ամէնէն  
ասառուծոյ պէս պաշտիլ : Հայկ Երբոր  
աս բանը խմացաւ իրեք հարիւր կտրիճ  
ընկերներով և իր ընտանիքովը դարձաւ  
2407 Եկաւ Հայաստանի Արարատ դաւառին  
կողմերը : Հոն նստեցուց իր Կադմոս անու-  
նով թոռը , և ինքը առելի առաջ անցաւ ,  
ըսկաւ կարգ կանոն դնել Հայաստանի  
ընակիչներուն , որ չիցըրւին ու չիկորսըն-  
ցընեն ունեցած խաղաղութիւննին ու լե-  
զունին : Եւ իր առջի լեզուն աշտարակի  
կործանման ատեն շփոթած ըլլալով , նո-  
րէն ըօկըսաւ վարժիլ :
- 2406 Արարատին մօտ քաղաք մըն ալ շինեց ,  
և անունը դրաւ Հայկալն . իր բնակած  
դաւառին ալ անունը Հարտ դրաւ :  
Հ . Բէլ Երբոր լեց թէ Հայկ զինքը  
արհամարհեր ու Հայաստան դարձեր է ,  
ի՞նչ ըրաւ :
- Պ . Բէլ Հայկին առաստամբութեան  
վըրայ նեղանալով , մէկէն մարդ խրկեց  
ետեկն՝ ըսելով որ Ետ դառնայ , թէ չէ ին-  
քը անձամբ վըրան կելէ ու անով տեղով  
կը շնչէ : Երբոր Հայկ անոր խօսքին մաիկ  
ցըրաւ , Բէլ կասղած՝ շատ զօրք առաւ  
հետը , և Հայկին վըրայ Եկաւ : Հայկ վախ-  
նալու տեղ , իր կտրիճները քովը ժողվեց  
ու անոր գիմացն Ելաւ . գնաց Վանայ ծո-  
վուն քով՝ դաշտին յարմար կողմը պատ-  
րասարւած կըսպասէր . Բէլ զարմանա-  
լով Հայկին համարձակութեանը վըրայ ,  
քիչ մը զօրքով առաջ անցաւ՝ որ նսյի թէ

Հայկ ի՞նչ բանի ապաւիներ է, Հայկ Երբ Փ. Ա  
որ տեսաւ որ Բէլ մինակ առաջ կուգայ,  
յարմար ժամանակ է ըսելով սիրտ տըւաւ  
իր կտրիձներուն որ մէկէն վազեն Բէլին  
վըրայ, ու ամէնքը մէկէն Բէլին հետ զար-  
նըւին . ըսաւ ու մէկէն վըրան վազեց :  
Ծփոթեցաւ Բէլ, կուզէր ետ քաշւիլ,  
բայց շարժելու ատեն չիմնաց . Հայկ.քա-  
շեց աղեղը, անահիկ սաստիկ ուժով զար-  
կաւ նետը Բէլին կուրծքին, որ առջնի  
պղնձէ զրահէն մոռւց, ու կոնքիկէն դուրս  
հանեց : Ինկաւ Բէլ, հոգին փչեց . զօրքը  
մէկէն ցրւեցան, և աշխարհս ազատե- 2104  
ցաւ այնպիսի բոնաւորի մը ձեռքէն, որ  
աստուածակաշտութիւնը կուզէր ջնջել,  
և ինք զինքը պաշտել տալ : Հրամայեց  
Հայկ որ առնեն Բէլին մարմինը զըմռսեն  
ու Հարք դաւառին մէջ բարձր տեղ մը  
թաղեն . որ աչքը վեր վերցընողը Երբոր  
մէկ կողմը Նոյին տապանը տեմնէ, յիշէ  
մարդուս անկարդութիւններուն համար  
Եղած պատիժը . մէկալ կողմն ալ նայի ու  
հպարտութեան տիստին վերջը մտածէ :

Հ. Հայկ Բէլին յաղթելէն ետքը ուրիշ  
ի՞նչ երեկի գործքէր ըրաւ :

Պ. Հայկ Երբոր տեսաւ որ պատերազ-  
մը յաջողութեամբ լրմնցաւ, նախ Բէլին  
հետ պատերազմ ըրած տեղը քաղաք շի-  
նել տըւաւ, ու անունը Հայք դրաւ, որ ետ-  
քը ան դաւառին անունն ալ Հայոց ձոր  
ըսւեցաւ : Ինքը մէծ յաղթանակով դար-  
ձաւ Հարք դաւառը, շատ քաղաքներ շի-

Ք. Անեց ու կարգեր կանոններ դրաւ : Ասան  
կով շատ տարիներ խաղաղութեամբ տի-  
րելէն ետքը՝ տէրութիւնը յանձնեց իր  
2027 Արմենակ տղուն, ու չորսհարիւր տար-  
ւան մեռաւ :

Գ.

Հ. Արմենակայ վրօնյ ի՞նչ բան կը-  
պատմիւի :

Պ. Արմենակ Հայկին որդին Հայա-  
ստանին տմէն կողմէրը ծաղկեցրնելուզե-  
լով՝ Հարք գաւառը յանձնեց իր Խոռ ու  
Մանաւազ եղբայրներուն, ու ինքը գնաց  
գէսլ'ի տրեելւան դին մէծ գաշտի մը մէջ  
ըսկաւ շինութիւններ ընել .հոն սօսի ծա-  
ռերով մէծ անտառ մը տնկեց, անոր մօտիկ  
լեռը Արագած անուանեց, ան լեռան  
տակին ալ քաղաք մը շինեց և անունը Ա-

րագածոն դրաւ, ուրիշ շատ քաղաքա-  
կան կարգեր դնելէն ետքը՝ ժամանակին  
բաժանմունքներն ալ աւելի կարգաւորեց՝  
Մոկաց գաւառին մէջ գտնըւած իմաս-  
ուուններուն ձեռքովը : Արմենակին իշխա-  
նութեան վերջի տարիները Կոյնահապե-  
ալ ծերացած՝ ինըհարիւր յիսուն տարւան  
վախճանեցաւ, ու թաղեցաւ Նպատ ա-  
նունով բարձր լեռան վրայ Մասիախն դի-  
մացը, ինչպէսոր Կոյն իրենց ապրասպեց : Իսկ  
Կոյին կինը որ Կոյեմզարա կըտեր, Մա-  
րանդ գաւառին մէջ թաղեցին : Արմենակ  
շատ տարի խաղաղութեամբ կառավարե-

լէն եսոքը մեռաւ, և իրեն յաջորդ դրաւ Ք. Առողին Արամայիսը :

Հ. Արամայիսին վըրայ ի՞նչ գիտելիք կայ :

Պ. Արամայիս հօրը տեղը անցնելէն ետեւ մեծադործութեան ետեւէ ըլլալով, Արագածու գաշտին մէջ մեծ ամուրքա 1975 զաք մը շինեց մեծամեծ քարերով, ու անունը Արմաւիր դրաւ, որն որ հայկազանց տէրութեան մայրաքազաքն եղաւ : Եւ հոնտեղի գետին անունն ալ Երասխ դրաւ իր թոռան անունովը :

Հ. Ո՞վէ Շարա, և վրան ի՞նչ գիտելիք կայ :

Պ. Արամայիս տղայ մը ունէր՝ անունը Շարա, որ խիստ շատակեր էր, ուտել խմել կըսիրէր, անոր համար Արամայիս իրեն մէկ պաղաքէր երկիր մը տրւաւ . հոն բնակեցաւ Շարան, քաղաքներ շինեց զարդարեց, անոր համար ան գաւառ ուն անուննը Շիրակ ըսւեցաւ : Ասկէ առակ եղաւ հայոց մէջ որ շատ կերուխում սիրող մարդու ասանկ կըսէն եղէր . « Եթէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամբարքն չեն » :

Արամայիս քառսուն տարի խխուլէն 194 ետքը մեռաւ, ու տեղը անցաւ իր տղան Ամասիա :

Հ. Ամասիայի վըրայ ի՞նչ գործ ք կայ յիշած :

Պ. Ամասիա իրեք տղայ ունեցաւ . զեղամի, քառոխ և Յոլակ : Ուզելով որ մէ

- Ք.Ա. Աղեղնին խոռվութիւն չըլլայ , և դատարկ կեսմնքի չիվարժին , առաւ զանոնք ու գնաց Արարատայ մօտերը , հոն Փառուին ու Յոլակին համար շատ ծափքով էրկու քաղաք շինեց՝ օրւան մը Ճամբայ իրարմէ հեռու , և յանձնեց անոնց որ կառավարեն ու շինցընեն : Մէկուն անունը Փառախտութաւեցաւ մէկալինը Յուլակերս : Արարատ լեռան չըրս գին շինցընելով լեռան անունը Մասիս գրաւ , ան գաւառին անունն ալ Մասեաց ոսն .  
4908 Արմաւիր ու շատ տարի կառավարելէն ետքը մեռաւ , ու տէրութիւնը յանձնեց Գեղամին :

Դ.

Հ. Գեղամին վըրայ ի՞նչ մասնաւոր գործք կըպատմըւի :

- Պ. Գեղամ քանի մը տարի Արմաւիր նստելէն ետքը , տէրութիւնը յանձնեց իր հարմա տղուն . ինքը Երասիս գետէն անդին անցաւ , գնաց Սևանայ ծովին քովերը քաղաքներ շինեց , ու անտեղւանքին անունը Գեղագունիք գրաւ . անոր համար ան լիձն ալ ըսւեցաւ Գեղամայ ծով : Ետքը ան տեղւանքը մէկալ Սխակ տղուն յանձնեց , ու ինքը գարձաւ Երասիւն անդին գաշտի մը մէջ Գեղամի քաղաքը շինեց , որ ետքը իր մէկ թուանը անունովը Գառնի կոչւեցաւ : Հոն Գե-

զամշատ տարի կենալէն ետև մեռաւ : Իսկ Գ. Ա.  
Սիսակ՝ որ իրեն ունեցած կատարելու  
թիւններուն համար Ազուալ կըսւէր, շատ  
շէնքերով զարդարեց ան կողմերը, և ան  
դաւառները իրեն անունովը Սիսական  
կոչեցան, որ Սիւնիք ալ կըսւի : Անկէ  
իր երկիրները ինչւան կուր գեար և ինչւան  
կասպից ծովին եղեցքը տարածելով, ան  
տեղւանքին անունն ալ Ազուանիք ըսւե-  
ցաւ, որ ետքը զատ տէրութիւն եղաւ :  
Հ. Հարմային վըրայ գիտնալու ի՞նչ  
բան կայ :

Պ. Հարմա մեծագործութեան ետևէ 1858  
ըլլալով, Արմաւիր քաղաքը ամսւր ու  
փառաւոր պարիսպով պատեց, և շատ  
շէնքեր շինեց թէ քաղաքին մէջ և թէ  
գուրսը . իր հօրը մեռնելէն ետքն ալշատ  
տարի տիրելով, Արամ տղուն թողուց  
կառավարութիւնը ու ինքը մեռաւ : 1827

Հ. Արամին վըրայ ի՞նչ կըսպատմըւի :

Պ. Արամ խիստ անուանի եղաւ իր  
խելքին ու քաջութիւններուն համար :  
Իր ատենը ըսկսեր էին օտար ազգերը չորս  
կողմէն Հայերը նեղելու . Արամ ամէ-  
նուն գէմն ելաւ յաղթեց, տէրութիւնն  
ալ մեծցուց :

Գլխաւոր թշնամիններուն մէկն էր  
Նիւքար Մարաց իշխանը, որ Հարմային  
ատենը Հայոց երկրին մէկ մասը իրեն  
հարկատու ըրեր էր . Արամ յիսուն հա-  
զարի չափ զօքով վըրան վաղեց, յաղ-  
թեց, ու զինքն ալ բռնեց Արմաւիր բե-

բաւ, հրաման տըւաւ որ երկթէ ցիցով  
Նիւքարին ճակաէն աշտարակի մը ծայրը  
դամեն. Նիւքարին երկիրներուն մէկ մասն  
ալ իրեն հարկատու ըստաւ :

Արամին երկրորդ թշնամին էր Բար-  
շամբ Բարելացոց իշխանը, որ քառսուն  
հազար հետևակ և հինգ հազար ձիաւոր  
զօրքով վրան եկեր էր. Արամիր կըտ-  
րի՛ զօրքովը դիմացն ելաւ, ցրուեց ջար-  
դեց Բարշամին զօրքը, զի՞նքն ալ բունեց  
սպաննեց : Երրորդ թշնամին էր Պայա-  
պիս Կապադովկացոց իշխանը. անոր ալ  
յազթեց ու վարնտեց :

Հ. Պայապիս իշխանին ինչպէս յաղ-  
թեց Արամ :

Պ. Պայապիս փոքր Ստիոյին իշխանը  
Արամին քաջութիւնները լսելով, ու  
վախնալով որ չըլայ թէ իր երկիրներուն  
ալ տիրէ, շատ զօրքով Արամին դէմն ե-  
լաւ : Արամ վրան գնաց ու մեծ ջարդ-  
տալով վախուց Պայապիսը՝ Միջերկրական  
ծովուն կղզիներէն մէկը ձգեց, ու Կա-  
պադովկացին վրայ հայ կուսակալ մը  
գրաւ Մշակ անունով. հրաման ալ հա-  
նեց որ ան տեղի բնակիչներն ալ հայերէն  
խօսին ։

1 Անոր համար ժողով Ասիային ան գեղանդը  
Յոյն+ Արմէնիա անուաններին . Բայց Հայե-  
րը ան գեղին անունը դըմին Առաջին Հայէ,  
Հայաստանէն դուրս առաջի պիտօծ երիբնին ըլ-  
լալսան համար : Ես ուսումնէաւ անիէ եպէը Ա-

Խակ Մշակ մարզպանը ըսկստւ ան տեղ  
ւահքը շէնքերով զարդարել, մէկ մեծ  
քաղաք մին ալ շնեց, ու անունը Մշակ  
դրաւ . Ետքէն աս քաղքիս անունը ծուռ  
հնչըւելով եղաւ Մաժակ, որ է Կեսա-  
րիան ( Ղայսէրի ) :

Հ . Արամ Պայապիսին յաղթելէն ետև  
ինչ երևելի գործք ըրաւ :

Պ . Արամ Կասպադովիսայէն գառնա-  
լէն ետքը, Հայաստանին ուրիշ տեղւանքն  
ալ շատ քաջութիւններ ըրաւ, Երկիրը  
ամէն թշնամիններուն ձեռքէն խաղաղ-  
ցուց, ու ըսկսաւ նոր կարգեր կանոններ  
դնել՝ շէնցընելով Հայաստանին ամէն  
կողմերը :

Ան միջոցին Կինոս Ասորեստանի թա-  
գաւոր նստաւ . և իմանալով որ Արամին  
նախահայրը զնեբրովթ իր պատը ըսպան-  
ներ է, աս մեծ նախատինքը ուղեց ջնջել  
իր հզօր տէրութեանը վրրայէն . ըսկսաւ  
պատերազմի մեծ պատրաստութիւն տես-  
նել : Բայց Արամին քաջութիւնները  
լսելով աչքը չփկարեց անոր հետ կըուե-  
լու, անոր համար խաղաղութիւն ըրաւ  
Արամին հետ, և թողուց որ թագաւորաւ  
կան մարգարտէ պսակը գործածէ ինչ

բամ ան կողմէ ուրիշ երիբներուն ալ պիրեց ու-  
ամենուն ալ հրաման հանեց որ հայերէն խօսին,  
անոր համար անոնք ալ ըստեցան Ծրիբութ Հայ+  
Երբութ Հայ+ : Իսկ բուրբը մէկն Փուր Հայ+  
ըստեցաւ :

Ք. Ա պէս առաջ կըդործածէր, և աս սկսածիւն  
ալտըւաւ անոր, որ իր Երկրորդը անուա-  
նուի :

1769 Արամ՝ ասանկ վառքով յիսունըու-  
թը տարիի չափ իշխելէն Եաքը մեռաւ, ու  
տէրութիւնը թողուց իր Արայ տղուն :

Ե.

Հ. Արային Երեւելի գործքերը որո՞նք  
եղան :

Պ. Արան՝ որ գեղեցկութեանը հա-  
մար, Արա Գեղեցիկ կոչեցաւ, Երբոր  
իր հօրը տեղը անցաւ, ըսկսաւ ալ աւելի  
լի զարդարել Հայաստանը : Անոր հա-  
մար ալ Արմաւիր մայրաքաղաքին շրջակայ  
դաւառը Արարատ ըստեցաւ :

1767 Երբոր Ասորեստանցոց թագաւորը Նի-  
նոս մեռաւ, իր կինը Շամիրամ<sup>1</sup> տեղը ան-  
ցաւ : Ասիկայ անկարգ ըլլալուն, ուղեց  
կարգը իւլ Արային հետ, խոստանալով  
որ իրեն հետ մէկաեղ տիրէ բոլոր Ասորես-  
տանին ալ : Բայց Արան տմէն բանի մէջ  
բարեխառն ու զգաստ ըլլալով, Շամի-  
րամայ խոստանունքները յանձ չառաւ :  
Ինչւան որ Շամիրամ յուսահատած՝ շատ  
զօրքով վրան ելաւ ապրսալրելով իր զօր-  
քին որ Արան ողջ բունեն, ու իրեն բե-  
րեն : Բայց Արան սաստիկ վրէժիշնդրու-

1 Աշխարհիս վըրայ էն առջի ին Աստ-  
մուրը Եղաւ Շամիրամ :

թեամբ թշնամիները կոտրելու ատեն, Ք. Ա.  
զարնըւեցաւ մեռաւ: Մեզի յիշատակ թու  
ղուց իր դիւցազնական առաքինութիւնը,  
որ անկարգութենէ փախչելու համար՝  
զոհ եղաւ պատերազմի մէջ:

Իսկ Ծամիրամ Արային մեռելը տեսնա  
լով ուզեց զինքը կախարդութիւնով ող-  
ջընցընելու: Բայց յոյսը փուռ ելաւ:

Հայերը խիստ ցաւելով իրենց առա-  
քինի նահասեաին մահուանը վրայ, ա-  
մէն իրենց ուժովը պատրաստըւեցան պա-  
տերազմի: Ծամիրամ տեսնելով անոնց  
ասանկ կասազութեամբ պատրաստըւիլը,  
վախցաւ, ու Արային նման մարդ մը 1745  
դտաւ իր քովը, Արային հագուսաները  
անոր հագցուց, ձայն հանեց թէ Արան  
կենդանի է ու իր քովին է: Աս ձայնէս  
մեծ շփոթութիւն իյնալով Հայոց զօրքին  
մէջ՝ Ծամիրամին դէմ ելլալէն ետ կեցան:  
Ծամիրամն ալ ելաւ Հայաստան մոտեւ.  
և Արայի սիրուն համար՝ անոր որդին  
Կարդոսը յաջորդ նոտեցուց՝ անունն ալ  
Արա դրաւ:

Ծամիրամ տեսնելով Հայաստանին  
աղւոր տեղւանիքը և օդին քաղցրութիւնը,  
Աղթամարայ ծովուն քով փառաւոր քա-  
ղաք ու բերդ շինել տրւաւ, որուն անու-  
նը դրաւ Ծամիրամակերտ, որ ետքը Վան  
բռւեցաւ:

Հ. Կարդոսին վերայ ի՞նչ մասնաւոր  
դործք կըյիշւի:

Պ. Կարդոս իր Անուշաւան տղան Ար-

Ք. Ա. մենակին տնկած սօսի ծառերուն նըւի-  
րեց, անոր համար իր անունն ալ Սոս կոչ  
եցաւ :

Ան օրերը Նինուաս իր մօրը Շամիրա-  
մայ դէմ ապստամբեցաւ ու պատերազմի  
1725 ելաւ. Շամիրամն ալ Հայաստան փախաւ,  
և Կարգոսին հետ մէկտեղ Նինուասին  
վըրայ պատերազմի դացին՝ բայց յաղթըւե-  
ցան. և Կարգոսն ալ զարնըւեցաւ մեռաւ  
Երեսուն տարւան :

Հ. Կարգոսին ետե ով եղաւ Հայոց  
նահապետ :

Պ. Կարգոսին ըսպաննըւելէն եաքը  
Հայերը քանի մը տարի անտէր մնացին,  
որովհետեւ Նինուաս ըսներ էր Կարգոսին  
տղան Անուշաւանը տամնըցորս տարւան,  
ու գերին պէս իր ուսուածին մէջ կըպա-  
հէր: Բայց Անուշաւան խելացի ու բնու-  
թեամբ անուշ ըլլալով, սիրելի եղաւ մե-  
ծերուն, ու անոնց միջնորդելովը Հայ-  
աստանին մէկ մասին վըրայ տիրեց, խոս-  
տանալով որ տուրք տայ: Եւ իր խե-  
լացի ու աղէկ կերպովը՝ քիչ ատենէն  
բոլոր Հայաստանն ալ ձեռք ձկեց, և  
վախտունւիրեք տարիի չափ շատ կարգա-  
ւորութիւններ ըրաւ ու մեռաւ :

Զ.

Հ. Անուշաւանին ով յաջորդեց:

Պ. Հայկէն ինչւան Անուշաւան իրեք  
հարիւր վաթսունը հինկ տարիի չափորդիէ

որդի նահապետ ընտրուեցան . բայց Ա Ք Ա  
նուշաւանին ցեղեն մարդ չլուսնով ,  
Հայկայ մէկալ տղոցմէ Պարետ անունով 1662  
կարիք իշխան մը տիրեց . և յիսուն տար-  
ւան մէջ շատ անդամ պատերազմներ ը-  
րաւ : Ասոր յաջորդեց Արքակ անունով 1612  
մէկը : Անկէ ալ ետքը ինչւան Պարոյր  
Ետևէ Ետև տիրեցին այլւայլ մարդիկ :

Հ . Արքակէն ինչւան Պարոյր Հայաս-  
տանին տիրող նահապետներուն վըրայ  
ի՞նչ գիտելիք կայ :

Պ . Ան միջոցին տիրող նահապետնե-  
րուն մէջ կերպնայ թէ շատ կտրիճներ  
գըտնըւեցան , բայց իրենց գործքերէն  
խիստքիչ բան գիտենք , վասն զի հին Հայ-  
երը , ինչպէս ուրիշ ազգերն ալ , կը-  
դժուարէին ամէն գիտուած տեղնի տեղը  
գրելու . անոր համար միայն թագաւո-  
րական կամ մէհենտկան գիւաններու մէջ  
կըդրուէին ու զգուշութե՛ կըպահուէ-  
ին . բայց ատեն ատեն գիւաններով  
մէկտեղ ազգային պատմութիւններն ալ  
կորսըւեցան : Իսկ Արքակէն ինչւան Պա-  
րոյր հազիւքանի մը հոգւոյ վրայ պատ-  
մական յիշատակութիւն մը կայ , որոնց  
մէկն է Հայկակնահապետը , որ խիստ պա-  
տերազմ սիրող և քաջ ըլլալով՝ յաղթեց 1584  
Ասորեստանցոց Ամինթէոս թագաւորին , 1566  
ու Ետքը ասոր յաջորդին բեղոքոս թա-  
գաւորին ալ յաղթել ուզելով , պատե-  
րազմի մէջ զարնըւեցաւ ու մեռաւ : 1562  
Երկրորդ Զարմայր նահապետը որ իր 1494

Ք. Ա. կարգձութեամբը ամէնքը զարհուրեցուց.  
և Տրոյխացոց օդնութիւն գնաց Յունաց  
հետ պատերազմելու, բայց հոն ընկաւ մե-

1182 ռաւ : Աս բանիս լուրը Հայաստան գալով  
Երկու տարի խռովութիւն եղաւ, ինչւան  
որ Երկրորդ Ծաւարշնահավետը ամէնուն  
յաղթեց ու տերեց :

1183 Սկայորդին քաջ մարդ էր, բայց վրան  
յիշաստակութիւն չունիք : Ասոր ժամա-  
նակը : Նինուէի Սենեքերիմ թագաւորին  
տղաքը Ադրամելէք և Սանասար փախան  
ու Հայաստան եկան. Սկայորդին զանոնիք  
պատւով ընդունեցաւ, որ Ետքը մեծ նա-  
րարութիւններ եղան :

Հ. Պարոյրին վրայ յիշաստակած ի՞նչ  
բան կայ :

1148 Պ. Սկայորդւոյն տղան Պայրոյր խել  
քով ու քաջութե՛ հինկ տարի ախրեց աղ-  
դին վրայ : Անկէ Ետքը Մարաց Վարբա-  
կէս իշխանին հետ մէկտեղ դնաց Ասորես-

1 Անուշաստանէն Եփտը այլայլ սեղե պի-  
րող նահապէտները ինչւան Պարոյր կարգա-  
ստոնք են. Պարես, Աբբակ, Զաւան, Փառ-  
նակ, Սուր, Հաւանակ, Վաշամակ, Հայկակ,  
Ամբակ, Առնակ, Ծաւարշ, Եղրայը, Ասպամ,  
Կար, Գոռակ, Հըտիք, Ընէտի, Գալակ, Հօ-  
րոյ, Զարմայը, Ծաւարշ Է, Պերճ, Աբբան,  
Պերճ Է, Բաղուէ Երկայնակէտաշ, Հոյ հըտ-  
շակէրպ, Յուսակ, Ամբակ Է, Կայսակ, Փառ-  
նասակ, Փառնակ, Սիայորդի, և Սկայորդւոյն  
պղան Պարոյր :

տանեայց Ասրդանաբաղ թագաւորին վը Ք. Ա.  
բայ . յաղթեցին անոր , ու ձեռքէն թա-  
գաւորութիւնը առին . Վարքակէս ալ  
Պարոյրին օգնելուն փոխարէն թագ ու  
դաւազան արւաւ , որ անկէ եաքը ինքն  
ալ թագաւորի անունով իշխէ Հայոց  
վըրայ :

Պարոյրը թագաւորի անուն առնելով՝ 1746  
մեծ փառքով գարձաւ Հայաստան , ու  
քառսունըութը տարիի չափ թագաւորէ-  
լէն ետքը մեռաւ :

Ե.

Հ . Պարոյրին տեղը ով թագաւոր նըս-  
տաւ :

Պ . Պարոյրին տեղը Ետեէ Ետե յաջոր-  
դեցին Փառնաւազ Բ , Պահոյձ Բ , Կոռ-  
նակ , Փաւոս . որոնց վրայ յիշատակած  
բան ցիկայ : Ետքը Փաւոսին աղան՝ Հայ-  
կակ Բ , Կաբուգոդոնոսորայ Հետ Երու-  
սաղեմի վըրայ գնաց , և Հրէից գերինե-  
րուն մէջէն Ծամբատ անունով իշխանը ա-  
ռաւ Հայաստան բերաւ : Ասոր ցեղէն ե-  
լաւ Բագարատ մեծ նախարարը՝ Վաղար-  
շակին ատենը . անոր անունովը Ծամբա-  
տայ ցեղը ամենքն ալ Բագրատունիք ըս-  
ռեցան ։ :

1 Բագրատունեաց ցեղին Սմբատ և Ազոտ  
անունները՝ Հրէից Ծամբատ և Ասոր անուն-  
ներն էն :

Ք.Ա. Հայկակին Ետևէն նստաւ իր որդին  
569 Երուանդ առաջին : Երուանդէն Եպքը  
565 Թագաւորեց անոր տղան Տիգրան առա-  
ջին :

Հ. Տիգրան առաջինին վըրայ ի՞նչ ե-  
րևելի գործք կըպատմըւի :

Պ. Տիգրան իրմէ առաջ Եղած թա-  
գաւորներուն ամէնէն Երևելի Եղաւ ու  
կարգեր օրէնքներ գրաւ : Նախ շատ քա-  
ջութիւններով իր տէրութիւնը մեծցուց:  
Երկրորդ՝ շատ ազգերուն յաղթելով, փոքր  
Ասիայի Յոյներն ալ իրեն հարկատու ըրաւ  
Երկայն ատեն, և իր Երկիրը թշնամիներէն  
պահելու համար Պարսից Կիւրոս թագա-  
ւորին հետ հաշտութիւն ըրաւ ու բարե-  
կամացաւ :

Հ. Տիգրան առաջին ինչո՞ւ համար Մա-  
րաց վըրայ պատերազմի ելաւ :

Պ. Աժդահակ Մարաց թագաւորը Երբ-  
որ լսեց ասերկու թագաւորներուն միա-  
նալը տարակոյսը առաւ զինքը . վասն զի  
ան ատենները կիւրոսին հետ աւրըւեր  
էր : Աս վախով միտքը բունըւած, սար-  
սափելի երազ մըն ալտեսաւ՝ որ իրեք  
կտրիմ թագաւորներ բոլոր աշխարհիս  
կըսիրէին, անոնցմէ մէկն ալ վազեց ի-  
րեն դէմ ու պատերազմելով զինքը վե-  
րաւորեց : Ան վախէն արթըննալով, խոր-  
հուրդ ըրաւ որ պատերազմի պատրաս-  
տըւի Բաբելացւոց, Պարսից ու Հայոց  
թագաւորներուն դէմ. և որովհետեւ աճքը  
չիկարեց Տիգրանին դէմ ելաւու, ուզեց

անիկայ խաքէութեամբ մեռցընել : Խա Ք. Ա  
բէութեան հնարքը աղէկ մը մատածելէն  
ետքը, Տիգրանին ընծաներով մարդ խրկեց,  
և ուղեց որ Տիգրանին քոյրը իրէն մեծ թա-  
դուհի ընէ : Տիգրան առջի բերան չնմա-  
նալով անոր միտքը, խնդերքը կատարեց  
ու իր Տիգրանուհի քոյրը անոր հարս  
խրկեց : Աժդահակ զանիկայ աւենաց տի-  
կին ըրաւ, ու ամէն բան անոհպահաստուն  
խորհրդովը կընէր. ինչւան որ անոր վր վրա-  
աահանալով միտքը յայտնեց, և ըսաւ թէ  
Տիգրան կիւրօսին հետ մէկ եղած պատ-  
րաստըւեր են զիս և զքեզ մեռցընելու .  
ուստի դուն պէտք է որ ետևէ իյնաս ու  
Տիգրան եղբայրըդ մեռցընել տաս . չէնէ  
. քեզ աիկնութենէդ կըձգեմ :

Տիգրանուհին որ շատ իելացի էր, Աժ-  
դահակին միտքը իմանալուն պէս առջի-  
բերան հաւնիլցուցուց, բայց եաքէն դադ-  
տուկ թուղթ գրեց Տիգրանին, ու ամէն  
բան աեղնիսեղը իմացուց : Տիգրան Աժ-  
դահակին միտքը հասկըցաւ ու շուտ մը  
կապագովկիայէն, և բաստանէնու Ազուա-  
նից երկրէն զօրք ժողվեց, ելաւ Աժդա-  
հակին դէմ; և վեց ամիսի չափ պատերազ-  
մը ձրդձրդեց ինչւան որ իր Տիգրանուհի  
քոյրը փախաւ Աժդահակին քովէն : Ան-  
տեն կիւրօսն ալ եկաւ ու մէկտեղ սաս-  
տիկ զարնըւեցան Աժդահակին հետ . կըու-  
ւին ատենը ինքը Տիգրան վաղեց Աժդահա-  
կին վրբան, զարկաւ ըստաննեց, ու յաղ-  
թութիւնը լըմնցուց, Աժդահակին ընտա-

Ք. Ա նեաց հետուրիշ շատ գերիներ ալ առնե-  
553 լով դարձաւ Հայաստան : Տիգրանուհին  
տրւաւ Տիգրանակերտ քաղաքը որ ինքը  
չիներ էր . Աժդահակին ընտանիքն ալ Ե-  
րասմին քովերը բնակեցուց , որոնց ցեղը  
Վիշապաղունք ըտեցան :

546 Տիգրան ասանկ հոչակաւոր յաղթու-  
թիւնները ու խելքով քառասունը հինուկ  
տարի է ։ Հաւորելէն ետքը մեռաւ , ու  
իրեք դառակ թողուց , Բաբ , Տիրան , ու  
Վահագն :

Է.

Հ . Երուանդեան Տիգրանին ով յա-  
ջորդեց :

520 Պ . Տիգրանին իրեք աղոցը մեջէն Վա-  
հագինը ամենէն առելի քաջ ըլլալով տի-  
րեց Հայոց վրայ , և մեծ մեծ քաջու-  
թեան գործքեր ըրաւ . ինչւան Հայերը և  
Վրացիք զինքը Հերակլեսի նմանցընելով  
սկսան վրան երգեր շինել ու երգել :  
Ալ ահագն քսաներէօթը տարի թագաւորե-  
լէն եաքը երբոր մեռաւ , Վրաստանի մեջ  
իր արձանը տնկեցին ու սկաշտեցին . և  
կըսէին թէ վիշապիներու հետ պատերազ-  
մեր ու յաղթեր է . բայց վրան ամենեին  
պատմութիւն չիկայ :

Կր ցեղը Վահագնիք ըսւեցան . որոնցմէ  
շատերը քուրմեղան ու զինքը կըսպաշտէին  
իբրև իրենց ցեղին աստուածը :

Ա ահագնին եաքը որդիէ որդի թագա-

ւոր նատան , Առաւան , Կերսեհ , Զա Ք . Ա  
րեհ , Արմոդ , Բայդամ , Ա ան՝ որ Շամի 495  
րամակերտ քաղաքը նորոգեց ու իր ան  
ւամբը Վան կոչեց : Ասոնց վրայ մասնաւոր 571  
դործք չխպատաժըւիր :

Հ . Հայկազանց Էն ետքի թագաւորը  
ով եղաւ , և ի՞նչպէս կորալնցուց տէրու-  
թիւնը :

Պ . Ա անին որդին Վահէ Հայկազանց 554  
վերջի թագաւորը եղաւ . ասիկայ առջի  
Եւրանը քաջութիւնով Հայաստանը ազա-  
տեց ամէն . թշնամիներուն ձեռքէն : Եւ-  
բոլորովին վատահացած իր քաջութեանը  
վրայ , Երբոր մեծն Ազեքսանդր Պարսից  
վրայ կլավզէր , քառասուն հազար հետեւակ  
ու եօթը հազար ձիաւոր Պարսից օդնութե  
իրկեց : Բայց տեսնելով որ Պարսիկները  
յաղթըւեցան , և Ազեքսանդր կուզէ  
իր երկրին վրայ ալ գալ , ինքը չորս գին  
ազգերէն ալ զօրք ժողվելով դիմացը ե-  
լու , և Ազեքսանդրին անթիւ զօրքին հետ  
պատերազմելով թէպէտ շատ միաս հաս  
ցուց , բայց Էն ետքը ինքն ալ սկատերազ-  
մի մէջ ընկաւ , զօրքն ալ ցըրւեցան . ա-  
սանիկով Ազեքսանդր տիրեց Հայաստա-  
նին :

Այսպիսի թագաւորութիւն 1800 տա-  
րիի չափ կարընութեամբ թշնամեաց դէմ  
դնելով , կրկարծուեր թէ անկործան պի-  
տի մնայ . բայց իր զօրութիւնը չիքաւեց  
Ազեքսանդրի յարձակման դէմ դնելու-  
լեռան պէս մեծ ալիքի մը նման , որ իրաւ-

Ք. Ա Եշատ աղքիներ կընուածէ, բայց ինքն ալ  
ժայռի մը հանդիպելով բոլորովին կը-  
փրսի: Աս ե աշխարհիս կարգը, մէկը  
կիյնայ մէկալը կելլայ:

Թ.

Հ. Վահեին մեռնելէն ետքը չայսա-  
տան ի՞նչ վիճակ ունեցաւ:

Պ. Խրեք տարի Ազեքսամնդրին իշխա-  
նութեանը տակը անտեր մնալէն ետքը.

525 Միհրան անունով մէկը չայսց վըրայ կու-  
տակալդըրւեցաւ Ազեքսամնդրին կողմանէ,  
տակայ հինգ տարիէն ետ կանըրւեցաւ, ու-  
տեղը եկաւ Նէսակտղոմէոս, որ շատ նե-  
ղութիւն տուաւ չայերուն:

4 Ան օրերը կասկադովկացւոց թագա-  
ւորին տղան Արիթէոսը չայաստան վա-  
խաւ, ու առաջուց թշնամի ըլլալով Նէո-  
պաղոմէոսին, յորդօրեց չայերն որ անոր  
դէմելլէն: Ան ատենը Ադուարդ Սիւնեաց  
նախարարը գլուխ կեցաւ ու չայերը  
միաբանեց, յանկարծ Նէոպաղոմէոսին վը-  
րան վաղեց, անիկայ հազիւ կըրցաւ փախ-  
517 չել ու ազատիլ. Ադուարդն ալ գլուխ  
քաշեց Մակեդոնացոց տէրութենէն ու  
ըսկսաւ ինքնադլուխ տիրել:

Պերդիկաս Մակեդոնացին աս բանս  
երբոր լաեց բարկացաւ Եւմէնէս իշխա-  
նը խրկեց որ երթայ Ադուարդը նուա-  
ծէ: Բայց Եւմէնէս տէսնելով որ բոնու-  
թեամբ չիկըրնար անոր յաղթել խաղա-

զութեամբ պատգամ խրկեց Ագուարդին, Ք. Ա  
որ սովորական հարկը տայ: Ագուարդ աեւ  
նելով որ այսչափ խոնարհեցաւ Եւմենէս,  
և վախնալով իրեններուն անմիաբանու-  
թենէն, յանձն առաւ: Ուստի նորէն դար-  
ձաւ Նէոպաղոմէոսը, ու իբրև Ագուարդին  
երկրորդը կըկենար Հայաստանին մէջ:  
Բայց Նէոպաղոմէոս Եւմեննեսին հետ  
թշնամանալով, Ագուարդէն շատ զօրք օդ-  
նական առաւ դնաց Եւմեննեսին դէմ,  
երկու անգամ սաստիկ զարնըւեցաւ, հե-  
տը, ինքն ընկաւ մեռաւ, զօրքն ալ ցըր-  
ւեցան: Մէկքանի տարիէն Եւմեննեսն ալ  
մեռաւ:

Ագուարդ Արիթէուին ալ զօրք օդ-  
նական տալով խրկեց որ երթայ Կաստ-  
դովկացոց թագաւորութեան տիրէ՝ ինչ  
պէս որ իր Հայրենական ժառանգու-  
թիւնն էր: Արիթէոս տիրելէն ետքը շատ  
ընծաններով Ագուարդին զօրքը ետ դար-  
ձուց: Ագուարդ երեսուներեք տարի  
իշխելէն ետքը մեռաւ:

Հ. Ագուարդին տեղը ովլ իշխեց Հայոց  
վըրայ:

Պ. Ան ատենները Սէլմկացւոց կողմէն  
եկաւ Հրանտ կուսակալը, որ քառսունից  
հինգ տարի իշխեց Հայոց, Պարսից, Մա-  
րաց ու Պարթեաց վըրայ:

Երբոր Հրանտ մեռաւ, Արտաւազ  
Հայոց մեծ իշխանիը Սէլմկացոցմէ գլուխ  
քաշելով տիրեց ու ըսկաւ տէրութիւնը  
մէծցընել: Աս բանիս վըրայ բարկացաւ

284

259

Ք. Ա. Անտիռքոս Սելևկացոց թագաւորը ու շատ զօքըով վրան վաղեց: Արտաւազ վախցաւ դէմն Ելելու: սնոր համար շատ ընծաներով մարդ խրկեց, Անտիռքոսին սիրարառու, խոստանալով որ ամբողջ հարկը վրձարե, ասանկով յիսուն տարիի չափ իշխելէն Ետքը մեռաւ:

Հ. Արտաւազ կուսակալին մեռնելէն Ետքը ով իշխեց հայոց վրայ.

189

Պ. Անտիռքոս Սելևկացոց թագաւորը՝ Արտաշասը մեծ հայոց վրայ կուսակալ խրկեց, Դարեհը վոքք հայոց վրայ: Աստեններս Աննիբաղ Կարքեդոնացոց զօրապետը հռոմայեցոց ձեռքէն փախաւ Արտաշասին քով եկաւ: Արտաշաս անոր խորհրդովը շատ կարգաւորեց իր տէրութիւնը և Աննիբաղին տրւած ձեռվը Արտաշաս քաղաքը շնեց Երասխ գետին վրայ:

Արտաշաս և Դարեհ տեսնելով որ հռոմայեցիք երթալով կըզօրանան, անոնց հետ դաշնիք դրին ու Սելևկացոցմէ գլուխ քաշելով՝ ինքզինքնին թագաւոր անուանեցին ու ըսկան տէրութիւննին կարգաւորել:

Երբոր Անտիռքոս Եպիփան թագաւորեց Սելևկացոց վրայ, իմանալով որ Արտաշասը ինքնագլուխ թագաւորեր է, վրան պատերազմի ելաւ: Արտաշաս յաղթը լուլով՝ բռնի հնազանգեցաւ, ու շատ ըստակ խաւրեց հարկը վճարելու համար: Բայց կասկածելով թէ Դարեհ

կուսակալը պատճառ եղած է առ բանիս, մ. Ա  
ուզեց Դարեհին վըրայ պատերազմի ել  
լել: Դարեհ վախցաւ, շատ ընծաներով  
Արտաշամին սիրով առաւ, և իր պղտի  
տղան Դարանը անոր պատահնդ խրկեց:  
Երբոր Դարեհ մեռաւ, և Մորփիւղիկէս  
տղան տեղը յաջորդեց, Արտաշաս ուզեց  
Մորփիւղիկէսին վըրան երթալ, ու փոքր  
Հայքը ձեռքէն առնել, Մորփիւղիկէսալ  
Կապագովկիոյ Արեթ թագաւորին ա  
պաւինեցաւ ։ Ան ատենը Արտաշաս խոր  
հուրդ տըւաւ Արեթին որ Մորփիւղի  
կէսն ըսպաննե, խոստանալով որ ինքն տը  
անոր Դարան եղբայրը կըսպաննե, ասան  
կով փոքր Հայոց կէսին ինքը՝ մեկալ կէ  
սին ալ Արեթը տիրեն: Բայց Արեթ առ  
անգութ խորհուրդին դէմ կեցաւ, ու  
Մորփիւղիկէսը թագաւորեցուց: Արտա  
շաս թէպէտ կուզէր նորէն Մորփիւղիկէ  
սին վըրայ ելլել, բայց մահը վըրայ հաս  
նելով արգիլեցաւ:

Տեղը անցաւ իր տղան Արտաւազդ որ 159  
տասը տարի թագաւորելէն ետքը, Ար  
շակ պարթեր եկաւ զինքը վալնտեց, ու 149  
իր Վաղարշակ եղբայրը Հայոց թագաւոր  
նատեցուց: որ է Արշակունեաց թագաւ  
որութեան ըսկիզբը:



## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԻՉԽԱՆՈՒԹԻՒՆ ԱՐԺԱԿՈՒՆԵԱՅ

Ժ

Ք. Ա Հ. Ա ՄԱՏԱԿՈՒՆԵԱՅ տէրութիւնը  
բնչաղէս ըսկսաւ :

247 Պ. Պարթեաց թագաւորը Արշակ Եր-  
կրորդ Աելևկացւոց շատ Երկիրներուն տի-  
245 րելով Արշակ մեծ ըսուեցաւ : Ասիկայ իր  
489 թագաւորութեանքառամներորդ տարին  
Եկաւհայոց վերայ, Արտաւազդը փախուց  
449 մեծ և փոքր Հայոց վրբայ տիրեց ու իր  
Վաղարշակ եղբայրը Հայոց վրայ թագա-  
ւոր դրաւ :

447 Ան ատենը Վաղարշակ գնաց իր աթո-  
ուր Մծբին քաղաքը դրաւ . և լաելով թէ  
Պոնտացիները Մորփիւղիկէսին առաջ-  
նորդութեամբ պատերազմի կրապարաս-  
տըւին, շատ զօրքով վազեց անոնց վրայ:  
Մորփիւղիկէս որ շատ կտրիչ էր, պղնձէ  
ու Երկրթէ զրահներ հագած, շատ մարդ  
ըսպաննելով շիտակ Վաղարշակին վրան  
վազեց, բայց Վաղարշակին քովի քաջերը  
զարկին ըսպաննեցին Մորփիւղիկէսը . ա-  
սով պատերազմը լմինցաւ, ու Վաղար-  
շակ բոլոր ան կողմի տէրութիւններուն

տիրեց հարկատու ըրաւ ու Մծրին դար Ք. Ա.  
ձաւ :

Հ. Վաղարշակ Մորփիւզիկէսին յաղ-  
թելէն Ետքը ինչ կարգաւորութիւն ըրաւ  
Հայաստանի մէջ :

Պ. Վաղարշակ Հայաստանին գեղեցիկ  
դիլքերուն հաւանելով, մէջի բնակիչնե-  
րուն կորը մութեանն ու հաւատարմու-  
թեանը վըրայ ալ զարմանալով, շատ սէր  
կապէց ան երկրին վըրայ . և ուզեց իմա-  
նալ թէ Հայերը ինչ ազգ են և թէ ինչ  
ազգային պատմութիւնն ունին : Ասոր հա-  
մար Մարիբաս Կատինա անունով իմաս-  
տուն ասորին մը ապսալըրէց, որ Հայոց  
պատմութիւնը գրէ : Երբոր Մարիբաս  
Հայաստանի մէջ Հայոց պատմութիւնը  
ամբողջ չիդտաւ, Վաղարշակ զինքը իր  
Եղբօրը Արշակին խրկէց, որ անոր հրա-  
մանովը երթայ Նինուեի մէծ գրքատանը  
մէջ Հայոց պատմութիւն փնտըռէ : Մա-  
րիբաս Կատինան հոն դտաւ գիրք մը  
ուր ամենայն ազգաց հին պատմու-  
թիւնը քաղղէարանէ յունարէն թարգմու-  
նուած էր մէծին Ազեքաննդրի հրամանո-  
վը . Մարիբաս աս գրքէն հանեց Հայոց  
պատմութիւնը, Հայկէն ինչւան Վահէ  
ու բերաւ Վաղարշակին : Ետքը ուրիշ  
տեղերէն ալ ուրիշ պատմութիւններ  
գանելով ինչւան իր ատենը՝ ամբողջ ազ-  
գային պատմութիւնը գրեց :

Անկէ Ետքը Վաղարշակ ըսկատւ աէ-  
րութիւնը կարգաւորելու նոր կարգերով

Ք. Առ օրէնքներով, նախարարութիներ բաժնեց, զինուորութեան կարգ դըրաւ և ամեն բանի օրաշտօնատերներ որոշեց և ամեն արհեստաւորներու կարգ կանոն դրաւ :

Երկու հոգեոյ ալ իշխանութիւն արւաւ, որ երբոր թագաւորը անիրաւ հրաման մը հանէ, անոնցմէ մէկը միաքը ձրգէ թէ հրամանը անիրաւ է. մէկալն ալ իմացընէ երբոր թագաւորը անհոգութիւնընէ չարագործ մարդիկը պատժելու . վասն զի աղէկ ճանցեր էր, թէ կիլքը մարդուս շատ անդամծուս բանը շխահի տեղը ընել կուտայ . և մէկը որչափ ալ խեցցի ու արդար ըլլայ, միշտ խորհուրդ տըւողի կարօտ է : Աշխարհքիս մէջ խիստ շատ կոխւներու պատճառը՝ մարդուս իր կարծիքը առաջ տանիքը և ուրիշն կարծիքը լան չուզելն է, և չուզել խմանալ թէ գուցէ իր կարծիքն շխատկ ուրիշ կարծիք ալ կայ : Բագարատ անունով խորհրդականին ալ իշխանութիւն տրւաւ որ որդւոց որդի արշակունի թագաւորներուն թագ գնող ըլլան : Իր աղցցմէ միայն անդրանիկը իր քովք պահէց թագաւորութեան յաջորդելու համար, իսկ մէկալնոնք Հաշտենից դաւառը երթան բնակին : Աս կարդս պահէցին արշակունի թագաւորները :

Վաղարշակ ասանկովքսանւերկու տարի թագաւորելէն ետքը մեռաւ ու իրեն յաջորդեց անդրանիկ տղան Արշակ առաջին :

ԺԱԽ.

Հ. Արշակ առաջին Բնչողէսքշեց թագաւորութիւնը :

Պ. Խելքով ու կարբճութեամբ՝ Վազարշակին նման, ու շատ նոր կարդաւութիւններ ալ ըրաւ : Պոնտացոց գէմպատէրազմ բացաւ, և իր յաղթութիւններուն նշան ծովանքովերը կոթող արնեց : Կըսեն թէ նիզակ մը ուներ օձի արիւնով ջուր տըւած, օր մը անանկ ուժով նետեց ձեռքի նիզակը, որ գնաց խրեցաւ կոթողին մէջ ու մնաց . Պոնտացիք ալանիկայ ըսկսան պաշտել իբրև աստուծոց գործք . բայց Երբոր Արտաշէսին ու Պոնտացոց մէջ նորէն թշնամութիւն մտաւ, բարկացան Պոնտացիները ու ծովը ձգեցին :

Արշակ Բագրատունիներէն Երկու հոգին նահատակեց՝ կուռք չփառաշտելնուն համար : Մէկալ Բագրատունիներն ալ ստիպեց որ գոնէ իրենց հրէական օրէնքը չփառէն :

Արշակ տասւիրեք տարի թագաւորէլէն ետքը մեռաւ . ու աեղք նստաւ իր տղան Արտաշէս առաջին :

Հ. Արտաշէս առաջին Բնչ Երևելք գործք ըրաւ :

Պ. Արտաշէս առաջին խիստ պատրազմասէր ու կարիք ըլքալով, շատ յաղ-

125

144

142

Ք. Ա. Թութիւններ ընկելէն Ետքը . Պարսից թագաւորն ալնելը խոթեց որ իր Երկրորդը ըսուի : Որովհետեւ ինչւան ան ատենը Պարսից թագաւորը առաջին կըսելուեր և Հայոցը Երկրորդ , Արտաշէս իր անունովը Պարսկաստանի մէջ ստակ կտրել արւաւ , իր Տիգրան որդին Վարաժ իշխանին յանձնեց որ զինուորական արհեստ սորվեցրնէ : Իր Արտաշամ աղջիկը կարգեց Պարսից ցեղէն Միհրդատ անունով քաջ նախարարին հետ , Միհրդատն ալ Պանասի կողմերուն իշխան գրաւ .

89 Պարսկաստանի մէջ յաղթութիւններ ընկելէն Ետքը , գնաց Վիւդացւոց Կրիւսոս թագաւորը բռնեց ու կրակի վրբայ չարցրկելով մեռցուց :

Ետքը Արտաշէս հրաման հանեց շատ զօրք ժաղվելու , ու ըսկաւ արևմտեան աղքերուն վրբայ Երթալ : Զօրաց թիւը անհամոր էր Երբոր քարոտ տեղէ մը կանցնէր , հրաման կուտար որ մարդ գլուխ մէյմէկ քար նետեն դաշտին մէկ կողմը , որ բլուր մը կըսեանար : Երբոր բոլորը մէկէն նետ կընետէին , նետերուն շատութենէն արեւ տաեն գետինը շուք կըլլար : Ասանկ անթիւ զօրքով բոլոր փոքր Ասխայ ին ախրեց :

Յունաց հեղինակները կըպատմեն թէ Արտաշէս առաջին Հելլեսպոնտոսէն անցաւ գէպի Յունաստան , Թրակիայ տիրեց , Լակեդեմոնացւոց յաղթեց , ու Միջերկրական ծովուն մէջ ամէնուն վախ

ձրդեց : Արտեմիսին՝ չերակլեսին և Ք. Ա. Ալպողոնին պղնձէ արձանները դտաւ՝ Արմաւիր խաւերեց :

Ասկէ ետքը Արտաշէս դարձաւ Հայաստան , իր որդին Երկրորդ Տիգրանիը Հայոց թագաւոր նստեցուց՝ ու ինքը սլարակաստան գնաց: Ետքը ուզեց նորէն դեսլ' ի արևմուտք Երթալ , ու ալ աւելի տեղւանքներու տիրել: Չիտիտցը լիր թէ ինչու համար խռովութիւն ինկաւ զօրքին մէջ , որ զինքը ըստաննեցին քսանը հինգ տարի թագաւորելէն ետքը :

Արտաշէս կրթըւած էր կառավարութեան գործքերուն մէջ . ասոր համար նաև իր տղուն կրթութեանը հոգ տարաւ , Ետքը իր աղքին հանդսաւութեանը : Ինքնոր կուզէր ասդիս անդին պարտիլ , Հայաստանը չիթողուց առանց թագաւորի : Բայց իր փառամիրութեանը չիկրցաւ չափ գնել . անոր համար ախտոսաց ինքզինքը ու ըստաւ , « Աւաղ փառացս անցաւորի » :

## ԺԲ.

Հ . Արտաշէս առաջին մեռնելէն ետքը Հայոց տէրութիւնը ի՞նչ վիճակ ունեցաւ :

Պ . Արտաշէսին քովի զօրքերը բոլոր ցրուեցան , և Յոյները տպատամեեցան ,

1 Յունաց պատմենէըն ոմանք առ բանեց Կիւրումի Հըրայ իշնէն :

Ք. Ալսկասան Հայաստանին վրայ վաղել՝ վոէժ  
առնելու համար, կարծելով թէ Հայերը  
անտէր մնացին : Բայց Տիգրան Երկրորդ  
Երկու տարի առաջ թագաւոր նստած  
ըլլալով, Երբոր լսեց հօրը մահը և Յու-  
նաց ասպատամբութիւնը, մէկէն զօրք ժող  
վեց, սկսաւ վրանին Երթալ ու զամէնիքը  
հալածեց : Եւ որպէս զի նորէն չիկարե-  
նան խռովութիւն հանել, Միհրդատ իր  
քեռայրը իրեն փոխանորդ ըրաւ ու Պոն-  
տոսի թագաւոր անուանեց որ աղէկ մը  
նուաճէ Յոյները :

Կնքը Տիգրան գարձաւ Հայաստան,  
ու ըսկաւ էն առաջ մեհեաններ շինել:  
Արամազդայ արձանը Անիին մէջ գրաւ,  
Ամենասինը՝ Թիլ աւանին մէջ, Արտեմի-  
սինը՝ Երիզայի մէջ, Եփեստոսինը՝ Բագա-  
ռիջին մէջ, Ափրոդիտէինն ալ Հերակլե-  
սին քովը Աշտիշատ ըսուած տեղը, ուր որ  
շատ զոհեր կընէին : Վահունի քուրմերը  
իրենց իշխանութենէ ձգեց, Հերակլե-  
սին արձանը առանց հրամանի իրենց եր-  
կիրը տանելնուն համար : Եւ հրամմեց  
որ ամմէն նախարարները կուռքերուն  
պէտք եղած պատիւը ընեն : Եւ որով  
հետեւ Բագրատունիք յանձն չառին, Ա  
սուդ նախարարին լեզուն կտրել տուաւ,  
և զօրապետութեան իշխանութիւնը ձեռ-  
քերնէն առաւ, միտյն թագագիրը լուսալուն  
պատիւը թողուց վրանին, որովհետեւ  
յանձն առին խողի միս ուտելու : Ետքը  
Տիգրան Միջագետք գնաց, և հոն Ասոր-

ւոց Բարշամը կուռքին արձանը՝ որ Եր  
փղոսկրէ՝ արծաթով և բիւրեղով շնչած՝  
Թորդան խրկեց :

Անկէ անցաւ գէպի Ասորւոց Երկիրը, ու  
անոնց Սեղենէ թագուհին բոնեց ըսպան  
նեց : Հրէից Ազեքսանդրա թագուհին  
ալ շատ ըստակ առնելով և շատ Հրէից  
գերիներով ետ դարձաւ, լաելով թէ Վայ-  
կուն բոնաւորը Հայաստանին վըրայ  
կուգայ :

Տիգրան Երկրորդը տիրեց ասդիս ան-  
գին շատ աղքերու, որով իր անունը իսկատ  
մեծցաւ . գերի ըրած թագաւորները ի-  
րեն կըծառայէին. անոնցմէ չորս թագա-  
ւոր ալ իրենց թագաւորական զգես-  
տովը ոտքի վըրայ դիմացը բարեւ բոնած  
կըկենային :

Հ : Միհրդատ Երբոր Տիգրան Երկրոր-  
դին փոխանորդը Եղաւ, ինչ Երևելի  
դործը ըրաւ :

Պ. Միհրդատն ալ Տիգրանին ալէս զօ-  
րաւոր ըլլալով տիրեց քսանւերկու թա-  
գաւորներու վըրայ, ինչւան մեծ Թա-  
թարներուն . և ամենուն հետ կըխօսէր  
իրենց լեզւովը առանց թարդմանի :

Միհրդատ Կապադովիացւոց ալ տի-  
րեց, իր ութը տարւան Արիարաթ անու-  
նով տղան անոնց թագաւոր դրաւ, ու  
Գորդիաս Խշանին յանձնեց : Կապա-  
դովիացիք Հռոմայէցւոց ապաւինեցան,  
անոնք ալ Եկան վարնաեցին Գորդիասն ու  
Արիարաթը :

Ք.Ա Ան առենք Տիգրան Միհրդատին օդ-  
85 նութիւն: Խրկեց ու նորէն փախուց Հռո-  
մայեցիները, ու Միհրդատին տղան Ա-  
րիարաթը նստեցուց:

Միհրդատ սիրտ առած և Հռոմայեցոց  
վրայ նեղացած, շատ զօրք ժողվեց,  
Երեքհարիւր ալ նաւ, ու ըսկսաւ բոլոր  
փոքր Ասխային տիրել:

Հռոմայեցիք շատ զօրք Խրկեցին Մի-  
հրդատին վրայ, բայց բոլորն ալ ջարդը-  
ւեցան: Եւ Միհրդատ անոնց Ակիւղաս  
զօրապետը բունեց ու բերնէն վար հալած  
սակի լեցընելով սպաննեց:

Ասանկ Միհրդատ ու Տիգրան շատ սլա-  
տերագիներով Հռոմայեցիներուն յաղ-  
թելէն ետե, անդամ մը Միհրդատ կիւ-  
զիկոն քաղաքը պաշարեց, որն որ Հռո-  
մայեցոց ձեռքն էր, սկատերազմը էր-  
կըննաւլով իրենց պաշարը հատաւ. Երբոր  
ցրուեցան տակրուտ գանելու, Հռոմայե-  
ցոց Ղուկուզզոս զօրավարին սիրտը խիստ  
սյրած ըլլալով, կատաղութեամբ վրա-  
նին վազեց ու մեծ ջարդ տուաւ, անանկ  
որ Միհրդատ կարքճութեամբ սպատե-  
րազմելով հազիւ կըրցաւ իր զօրքովք Պոն-  
տոս քաշւիլ. և սյսպէս Ղուկուզզոս  
ըսկսաւ տիրել Միհրդատին Երկիրներուն  
վրայ:

Միհրդատ երբոր նորէն Հռոմայեցոց  
դէմ եւաւ, զօրքին մէջ խռովութիւն-  
իյնալով շատ զօրապեաներ Հռոմայեցոց  
կողմը անցան. և Միհրդատ Տիգրանին

ապաւինեցաւ։ Տիգրանն ալ օդնելու տեղ  
բարկացաւ անոր յաղթուելուն վըրայ։

## ԺԴ.

Հ. Միհրդատ Ղուկուղղոսէն յաղթըւէ-  
լէն ետքը ի՞նչը ըրաւ։

Պ. Ղուկուղղոս խմանալով որ Միհրդատ  
Տիգրանին քով գացեր է, մարդ խրկեց  
Տիգրանին որ Միհրդատը իրեն ձեռքը տայ-  
բայց Տիգրան չէ թէ միայն ցիտուաւ, այլ  
և Միհրդատը տասը հազար ձիաւոր զօր-  
քով Պոնտասս խրկեց։ Ղուկուղղոս երբոր  
խմացաւ, կատղած գնաց Տիգրանակերտը  
պաշարեց։ Տիգրան աւ իրեքհարիւր վաթ-  
սուն հազար զօրքով վըրան գնաց, ու ար-  
համար հելով ըստ Հուոմայեցոց համար,  
«Թէ որ գեսպան են եկեր, շատ է այսչափ մարդ, թէ որ թշնամիքիչ է»։ Ասլաելով  
անհոգ եղաւ իր զօրքին շատութեանը և  
կտրը Ճութեանը վըրայ վստահացած։ Ղու-  
կուղղոս գիտնալով անոր միտքը, յանկարծ  
վըրան վազեց, ցրուեց փախուց Տիգրանը,  
անկեց գարձաւ Տիգրանակերտին վըրայ  
ու առաւ քաղաքը։

Տիգրան նորէն զօրք խրկեց Ղուկուղղո-  
սին վըրայ, ու ասով յաղթեց Ղուկուղղո-  
սին, և ինչւան կապագովկիա փախուց։  
Տիգրան ուղելով Հուոմայեցիներէն աղէկ  
մը վրէժ առնել Միհրդատը սպարապետ  
դրաւ ու շատ զօրքով վըրանին խրկեց։ Ինքն  
աւ վազեց կապագովկիոյ վըրայ տիրեց։

Ք.Ա ու Ղուկուղղոսը փախուց : Հռոմայեցիք  
62 նեղանալով աս բանիս վրայ Ղուկուղ-  
ղոսին տեղը Պոմպէոսը խրկեցին Միհրդա-  
տին վրայ :

Հ . Միհրդատ կըրցա՞ւ յաղթել Պոմ-  
պէոսին :

Պ . Զէ . վասն զի Կատառ նախարարը  
Հռոմայեցոցմէ կաշառ առած՝ Միհրդա-  
տէն ապստամբեցաւ , նոյնպէս իր տղան  
ալ Փառնակէս Հռոմայեցոց կողմը բըռ-  
նելով թագաւորեց հօրը դէմ , ու ըսկաւ  
հօրը վրայ պատերազմի ելլել : Անանկ որ  
Միհրդատ էն եաքը ամրոցի մը մէջ պա-  
շտրւած մնաց . երբոր Ճարը հատաւ . իր  
ամէն զաւկըներուն թոյն խրցուց , ինքն  
ալ խրմեց : Բայց քանի որ թոյնը իրեն չէր  
ազգած՝ տեսնալով որ թշնամիք կոխեցին  
բերդը , ինքզինքը թըրով ըսպաննեց :

95

Անանկ կտրի՛ մարդը որ յիսուն տա-  
րիէն աւելի աշխարհք դողացուց ու ամէ-  
նուն յաղթեց , իր ազգին և իր ազուն ապե-  
րախտութենէն յաղթը բւեցաւ : Ինքը այն-  
չափ աշխատանքով փառք և հանդսուու-  
թիւն պատրաստեց ազգին և որդւոյն , բայց  
իր որդին աս մէծ ապերախտութետմքը  
բոլոր հօրը աշխատանքը , յաղթութիւն-  
ները և ազգին փառքը փճացուց մէկ տար-  
ւան մէջ , և ամէնէն աւելի ինքզինքը յա-  
փառենական նախատինքի մէջ ձգեց .

Հ . Տիգրան երբոր լսեց Պոմպէոսին  
դալը , ի՞նչ ըրաւ :

Պ . Ան ատենները Միհրդատին մէռ-

նելէն առաջ Տիգրանին որդին Տիրանն Ք. Ա.  
ալ ապստամբեցաւ, և Պարսից Արշեղ  
թագաւորին ապաւինելով, Եկաւ պա-  
շարեց Արտաշատ քաղաքը: Տիգրան վը-  
րան վազեց ու վորնաեց Տիրանը. ան-  
ատենը Տիրան նեղը մանելով Պոմպէոսին  
ինչաւ: Պոմպէոսն ալ Տիրանին առաջ  
նորդութեամբը Հայաստան մտաւ:

Տիգրան ահմնելով որ Նախարարնե-  
րուն անմիաբաննութենէն չիկրնայ պի-  
աի գլուխ ելլել, Պոմպէոսին հետ հաշ-  
տութիւն ըրաւ ու Ասորոց և Գիւնիկե-  
ցոց Երկիրները, Կապադովկիային և Կի-  
միկիային մեկ մասը Հառմայեցոց տուաւ  
ու հաշտութիւն ըրաւ: Եւ այսպէս Պոմ-  
պէոս Միհրդատին Երկու տղաքը փոքր  
Միհրդատը և Արշակը գերի ըրած դար-  
ձաւ Հռովմ: Ան առենը Տիգրան Միջա-  
դեաքը ըլլալով, Հայոց վրայ թագաւոր-  
ցուց իր տղան Արտաւազգը: Երբոր Գ. ա-  
րիանոս Պոմպէոսին աեղը Եկաւ, Տիգրան  
Հառմայեցոցմէ վսէժ առնելու համար  
Գաբրիանոսին վրայ պատերազմի Ելլաւ,  
ու նորէն շատ աեղեր անոր ձեռքէն ա-  
ռաւ: Ասկից վախնալով Գաբրիանոս՝ հաշ-  
տութիւն ըրաւ, ու գաղտուկ ետ տուաւ  
Միհրդատին տղաքը, ու ինքը Եգիսկասս  
կնաց :

Հ. Տիգրան Երկրորդ Գաբրիանոսին  
յաղթելէն եաքը դադրեցաւ Հռովմայե-  
ցոց գէմ պատերազմելէն:

Պ. Չէ. վասն զի Գաբրիանոսին աեղը

Ք. Ա Եկաւ կրտսոս, որ նախ գնաց Եշուասաղէմ  
ու տաճարին գանձը կողոպտեց. անկէ Ե-  
կաւ Տիգրանին դէմ: Տիգրան զաղկաւ  
բոլոր զօրքը ջարգեց, զինքն ալ ըստաննեց  
ու ամէն ունեցած գանձերն ալ կողոպ-  
տեց: Բայց Էն Ետքը տիրեցին Հռոմայե-  
ցիք Ասորւոց Երկինն: Տիգրանին ծե-  
րութեան ատենը Հռոմայեցիք Եկան նո-  
րէն. Տիգրան վահնալով որ ըրլայ թէ  
դան Հայոց Երկիրներն ալ առնեն Ար-  
շէղ Պարսից թագաւորին հետ ուզեց  
հաշտութիւն ընել, խոստանալով որ նա-  
խագահութիւնը նորէն Արշէղին տայ: Ար-  
շէղ յանձն առաւ հաշտութիւնը, ու շատ  
զօրք իրէն օգնութիւն խրկեց: Տիգրան  
ամէն Պարսից և Հայոց զօրքին դլուխ դրաւ  
Բարդափրան քաջ զօրապետը:

## ԺԴ.

Հ. Բարդափրան զօրապետը ի՞նչ քա-  
ջութիւններ ըրաւ:

Պ. Նախ գնաց տիրեց բոլոր Ասորւոց.  
Ետքը Արխատաբուղին տղուն Անտիգո-  
նոսին հրաւիրելովը գնաց Հրէաստան, և  
կաշառքի սիրուն համար մէկ քանի խար-  
դախութեան գործքերով պատերազմ  
ըրտւ: Մտաւ Երուսաղէմ և Հիւրկանոսը  
ուրիշ Հրէանէրուն հետ մէկտեղ Տիգրա-  
նին բերաւ: Երբոր աս բաներս լսեցին  
Հռոմայեցիք, Եկան նորէն Ասորւոց աի-  
րեցին: Հայերը Պարսից հետ մէկտեղ նո-

րէն Սիղզա զօրապետին վըրան ելան ու Ք.Ա  
հրէաստան փախուցին :

Աս միջոցին մեռաւ Տիգրան Բ. Երեսունն\_ 55  
վիրեք տարի թագաւորելէն ետե . վաթ\_  
սունը չորս տարւան ,

Հ. Տիգրան Երկրորդին մեռնելէն ետ\_  
քը Հայերը ի՞նչ միաձակ ունեցան :

Պ. Տիգրանին տեղը անցաւ անոր տղան  
Արտաւազդ Ա, որ ինքզինքը բոլորովին  
կերուխումի տուած ըլլալով, ամենեին  
քաջութեան ետեէ չեղաւ : Ան ատենը  
Անտոնինոս Հռոմայեցոց զօրապետը լեւ  
լով իրենց զօրացը յաղթը լուիլը և Տիգրանին  
մահը, բարկացած եկաւ Ասորւոց Երկի-  
րը ու շատ տեղւանք տիրեց : Հայերը  
տեսնելով Արտաւազդին անհոգութիւնը,  
ըսկան արանջալ : Անկէ գրգըռւած Ար-  
տաւազդ մէկէն շատ զօրք հանել տուաւ  
ու գնաց Միջագետք վուընտեց ցրուեց  
Հռոմայեցիները :

Հ. Արտաւազդ Միջագետքը Հռոմայ-  
եցոց ձեռքէն առնելէն ետքը կըրցա՞ւ բո-  
լորովին անոնց դէմ դնել :

Պ. Չէ . ինչու որ Անտոնինոս Երբոր  
լեց, կատղեցաւ ու շատ զօրքով Արտա-  
ւազդին վըրան եկաւ, Արտաւազդն ալ  
վախնալով հաշտութիւն խօսեցաւ : Ան ա-  
տեն Անտոնինոս ուզելով Պարսից վըրայ  
Երթալ Արտաւազդէն օգնութիւն ուզեց.  
Արտաւազդ ալ խոստացաւ օգնելու, բայց  
գաղտուկ Պարսից օգնեց . անանկ որ  
Անտոնինոս Պարսիկներէն յաղթը լով

Ք.Ա Եղիպտոս վիախաւ . Երբոր Արտաւազ-  
դին խարդախութիւնը խմացաւ , շատ զօր  
քով ելաւ անոր վրբայ . առջի բերան ու-  
ղեց խաբելով խաբխըբելով բանել Արտա-  
ւազգը , այնչափ ըրաւ որ էն Ետքը բանեց  
զինքը , ոսկի շվթայի զարկաւ , ընտանի-  
քովը մէկաեղ Եղիպտոս Կղէոպարա  
թագուհին տարաւ . Ետքը դարձաւ տի-  
րեց բոլոր Հայաստանին . ստորին Հայ-  
աստանը իր Աղեքսանդր տղունյանձնեց ,  
վերինն ալ Մարաց տուաւ . իր անունով  
Եփեսոսի մէջ ըստակալ կոխել տուաւ վր-  
բան տպած , Աստունոս ՅԱՂԹՈՂ ՀԱՅ-  
ԱՍՏԱԽ : Ասով կիմացւի որ ուրիշ ազգեր  
Հայոց Երկրին տիրելը մեծ բան կըուեղէին  
և անկէ մեծ շահ ունէին :

Հ . Առաջին Արտաւազգին բռնըւելէն  
Ետքը Հայաստան ո՞րչափ ատե՛ն անտեր  
մնաց :

Պ . Խիստքիչ . որովհետեւ Անտոնինոս  
50 Երկու իրեք տարիէն Ետեւ Օդոստոսէնյաղը  
թըրւած ինքզինքը ըստաննեց . և Կղէո-  
պարա թագուհին ալ կատաղութենէն  
Արտաւազգին գլուխը կտրել տուաւ :

Ծ . ատենը Արշամ Տէղբանին Եղբօրը  
որդին՝ որ Արտաւազգին բռնըւած տտե-  
նը , աեղը թագաւոր էր ու Հռոմայեցոց  
ձեռքէն Պարսկաստան վիախէր էր դար-  
ձաւ Արշէլ Պարսից թագաւորին հետ  
մէկաեղ Մարելը վալնտեցին , և Արշէլ  
տիրեց վերին Հայաստանին , Արշամին ալ  
տեղաւ ստորին Հայաստան , և Հռոմայե-

ցոց աղեկ ջարդ մը տալով Պարսից օդնու ք. Ա  
թեամբը, տիրեց ինչւան կեսարիա :

ԺԵ.

Հ. Արշամ ի՞նչպէս քշեց Թագաւո-  
րութիւնը :

Պ. Արշամ Երբոր լսեց թէ Օդոստոս  
Հռոմայու կայսր եղաւ, անոր գեսպան  
Խրկեց՝ Արտաւազդին Երկու տղաքը ուզե-  
լու, բայց Օդոստոս նեղացած ըլլալով  
Արշամայ վըրայ՝ մըտիկ չըրաւ: Անատենը  
Արշամ վախնալով նորէն գեսպան Խրկեց,  
խոստանալով հարկ տալու: Սովորայ առա-  
ջին անդամն է որ Հայերը ըսկան հար-  
կատու ըլլալ օտար աղջերու: Օդոստոս  
աս դաշնիքը յանձն առաւ: Մէկ քանի  
տարիէն Երբոր Օդոստոս կայսրը Ասորես-  
տան եկաւ, վերին Հայաստանին հայե-  
րը ձանձրացած Պարսից տուած նեղու-  
թէնէն, Օդոստոսէն՝ ինդրեցին որ Ար-  
տաւազդին տղան փոքր Տիգրանին իրենց  
թագաւոր դնէ. Օդոստոս կատարեց ա-  
նոնց ինդիքն ալ: Արշամ ասանկ խաղա-  
զութեամբ քսանընը տարի թագաւորէ-  
լէն ետքը մեռաւ:

46

Հ. Արշամին աեզը ովլ յաջորդեց :

Պ. Իր տղան Արդար. որ խիստ խե-  
լացի և քաղցրաբարոյ ըլլալուն համար՝  
ըսկան իրեն Աւագ այր կոչել, որ ետքէն  
ծուռ հնչըւելով եղաւ Արդար.

Ան օրերը Օդոստոս կայսրը աշխարհա-

Ք. Ե գիր ընելով բոլոր տիրած Երկիրներուն  
վըրայ , իր սպատկերն ալ խըրկեց որ ամէն  
մէհեաններու մէջ դնեն : Հերովդէս Հրէ-  
ից թագաւորը ուզեց որ իր սպատկերն ալ  
մէկտեղ կանգնեն , և Արդար յանձն չա-  
ռաւ : Հերովդէս նեղացաւ , իր եղբօրոր  
դին շատ զօրքով վըրան խրկեց : Արդար դի  
մացնին ելաւ , զամէնքն ալ ջարդեց  
ցրուեց : Հերովդէս ալ ան օրերը մեռաւ :

Հ . Հերովդէսին մեռնելէն ետքը Ար-  
դարին դէմ թշնամութիւն ընող չնդանը-  
ւեցաւ :

Պ. Հերովդէսին կուսակիցները ըսկան  
Օգոստոսի ամբաստութիւն ընել Ար-  
դարու վըրայ : Արդար տեսնելով որ բանը  
դէշի սլիտի Երթայ , ելաւ հռոմ դնաց :  
Օգոստոսին սիրաը անանկ կապւեցաւ  
Արդարին հետիր խելացութեանը համար՝  
որ չէր ուզէր զինքը քովէն զատել բայց էն  
վերջը շատ դժուարութեամբ խաւրեց իր  
Երկիրը :

Օգոստոսին մեռնելէն ետև Արդար  
Երբոր բարեկամութեան դէսպան խրկեց  
Տիբերիոս կայսեր անիկայ Հերովդէսին  
Եղբօրորդւոյն մահուանը վրէժը խնդրե-  
լու համար դէսպանները սպատժեց : Ար-  
դար կատվեցաւ աս բանիս վըրայ ու ըս-  
կրաաւ սպատերազմի սպատրաստութիւնեա-  
նել . անոր համար Եղեսիա քաղաքը  
ամրցուց ու Մծբինէն հոն փոխեց թա-  
գաւորական աթոռուը , կուռքէրն ու դի-  
ւանները .

Ան օրեւը Արշաւիր Պարսից թագաւոր Ք. Ե  
րին մեռնելովը՝ տղոցը մէջ խռովութիւն  
կնալով, Աբգար զօրքով վրանին դնաց  
վիրենք խաղաղցրնելու՝ և հոն բորոտու- 24  
թիւն ունեցաւ, անոր համար չկը կը բարցաւ  
մըտքի դրածը առաջ տանիլ: Միայն  
զօրքով օգնեց Արաբացւոց Արեւ թա-  
գաւորին Հերովդէս չորրորդապետին  
դէմ, անոր ազգեանը անարդւելուն պատ-  
ճառաւ, որոնք գացին յաղթեցին Հե-  
րովդէսին: Երբոր ապատամբութեան ձայ-  
նը հասաւ Տիբեր կայսեր ականջը, Աբգար  
դեսպաններ խրկեց Պաղեստին Հռո-  
մայեցոց զօրապետին՝ զինքը արդարա-  
ցընելու համար, ասոնք եւ դառնալու  
ատեն՝ տեսնելով Քրիստոսի հրաշքները  
եկան Աբգարին պատմեցին:

## Ժ. Զ.

Հ. Աբգար Երբոր Հեց Քրիստոսի  
հրաշքները՝ ի՞նչ ըրաւ:

Պ. Միաքը դնելով թէ անիկայ սիմտի  
ըլլայ որդին Աստուծոյ, Անանէ իր սուր  
հանդակը թղթով Յիսուսին խրկեց՝ ազա-  
տելով որ գայ զինքը բժշկէ, և անզգամ  
Հրեաններուն ձեռքէն ազատէ: Հետեր-  
նին պատկերահան մին ալդրաւ, որ թէ որ  
չուզէ գալու, Յիսուսին պատկերը քաշեն  
իրեն բերեն:

Յիսուս թովմաս առաքելոյն ձեռքովը  
պատասխան դրել տուաւ, խոստանալով

որ համբառնալէն ետքէ աշակերտներուն  
մէկը կըխրէէ՝ զինքը բժշկելու : Պատկե-  
րահանը ուղելով դադտուկ քաշելու Յի-  
սուսին դէմքը, շատ կաշխատէր, բայց չէր  
կըրնար նմանցընել : Յիսուս կանչեց պատ-  
կերահանը, առաւ դաստառակը երեսին  
դըպուց, և իր պատկերը անոր վըրայ ար-  
պաւորած ձեռքը տուաւ որ տանի :

Հ. Յիսուս ո՞ր առաքեալը խրկեց Եղե-  
սիա Աբգարը բժշկելու :

Պ. Թովմաս առաքեալ Յիսուսին  
հրամանովը խրկեց սուրբ թագէոսը, որ  
եօթանասուն աշկերտներուն մէկն էր,  
գնաց Աբգարն ու բոլոր քաղաքացինե-  
րն ալ միլոտեց, կռատուններն ալ դո-  
ցել տուաւ : Ետքը իր տեղը եպիսկոպոս  
դրաւ Ագդէն, թագաւորին խոյլարարը, ու  
ինքը Աբգարին թղթով գնաց Սանատ-  
րուկին ալ քարոզեց, որն որ Աբգարու-  
քրոջը տղան էր, ու քրիստոնէ ըրաւ :

Հ. Աբգար Քրիստոսի հաւաալէն ետքը  
ինչ երկելի գործք ըրաւ :

Պ. Աբգար քրիստոնէայ ըլլալէն ետքը  
իրեք տարի միայն ապրեցաւ, և ան միջոցին  
Յիսուսին համար երկու թուղթ դրեց  
Տիբեր կայսեր, մէյմէկ թուղթ ալ Պար-  
ոից և Ասորոց թագաւորներուն : Եւ  
ինքը երեսունը ութը տարի թագաւորե-  
լէն ետև սուրբ մահուամբ մեռաւ : Իր խե-  
լացութեր ցըցուց նաև իր հաւատքին մէջ.  
և անանկ խելացութեան գործք մը ըրաւ,  
որն որ ամենենին մէկ թագաւոր մը չէր

կըրնար անցնիլ, և սլարծանքը ձեռքէն Ք.Ե  
առնուլ, վասն զի ինքն է մինակ Ք.րիստոսի  
ժամանակակից՝ Ք.րիստոսի հաւացողու  
միլրութով թագաւոր : Եւ մեր ազգին  
փառք է Աբգարու ձեռքով էն առաջ  
քրիստոնէութիւնը ընդունիլը :

Հ. Աբգարու մեռնելէն ետքը Հայոց  
վիճակը Բ'նչպէս եղաւ :

Պ. Աբգար մեռնելուն պէս մեծ  
շփոթութիւն ինկաւ ազգին մէջը, մէյմը  
քրիստոնէութեան կողմանէ, որ Անանէ  
Աբգարու տղան կուոց մէհեանները բա  
նալ տուաւ, ու ըսկաւ քրիստոնէները հա  
լածէլ . Ադդէ Հայրապետին ալ հրաման  
տրւաւ, որ ըսկան նորէն իրեն ալ խոյր շի  
նել . որ երբորյանձն չաւաւ Անանէ, վը<sup>54</sup>  
րան զինուոր խրկեց, ու եկեղեցին նըս  
տած քարող տալու ատեն եկան զարկին՝  
ուսվըները կըտըրտեցին ու մեռաւ : Ուրիշ  
խուզութիւն մըն ալ ելաւ թագաւորուե  
կողմանէ, որ Սանատրուկն ալ Անանէին  
դէմ թագաւորեց Շաւարշան, հաւատքն  
ալ թողուց, ու ըսկաւ զօրք ժողվել որ  
Անանէին դէմ ելլէ ու բոլոր Հայոց տիրէ:  
Բայց Անանէ իր պալատին մէջ սիւն մը  
կանգնել տալու ատեն, սիւնը վըրան  
ինկաւ ու զինքը ըսպաննեց : Սանատրուկ  
երբոր լսեց Անանէին մահը, ուրախացաւ  
ու ըսկաւ գան դէտ'ի Միջագետք: Եղե  
սացիք վախնալով՝ դեսպան խրկեցին ու  
երգում առին որ երբոր գայ նէ իրենց  
հաւատքին չփըլչէ : Բայց Սանատրուկ  
<sup>58</sup>

Երգումը ոտքի տակ առնելով բոլոր Աբդա-  
րուցեղը ըսպաննեց՝ թողտվ միայն աղջիկ-  
ները և Աբդարու չեղինէ կինը : Աս չե-  
ղինէ թագուհին անկէ ետև քաշւեցաւ  
գնաց Երուսաղէմ : և սովուտարին աղքատ-  
ներու խիստ շատ ցորեն բաժնեց . և երբ-  
որ մեռաւ , Երուսաղէմի դրանը քով  
վրան փառաւոր գերեզման մը շինեցին :  
Իսկ Սանատրուկ քրիստոնէութիւնը ու-  
րանալով շատ մարդ նահատակեց . նաև  
թագէոս առաքեալը . որ զինքը նորէն դար-  
ձնելու համար Միջագետք եկեր էր : Եւ  
իր Սանդուխտ աղջիկը քրիստոնէութիւնը  
թողուլ չուզելուն համար ըսպաննեց . որ  
ամէն աղքաց քրիստոնէից մէջ էն առջի  
կոյս մարաիրոսն է : Բարթուղիմէոս առա-  
քեալին կաշին հանելով մեռցուց . իր  
քոյրն ալ Քրիստոսի հաւտալուն համար  
ըսպաննեց :

Հ . Սանատրուկ քաղաքական կառա-  
վարութեան կողմանէ ի՞նչ երևելի գործք  
ըրաւ :

Պ . Բոլոր ստորին Հայաստանի տիրելէն  
ետքը շատ շինութիւններ ըրաւ : Մծբին  
քաղաքն ալ երբոր երկրաշարժութենէն  
կէս մը աւրըւեցաւ . բոլոր փլուցու նորէն  
շինել տուաւ առջինէն աղւոր , և իր ար-  
ձանը մէջտեղը կանգնել տուաւ՝ ձեռքը  
դրամ մը բռնած , ըսելով՝ թէ քաղաքը  
շինելու համար բոլոր ունեցածը հատ-  
ցուց , և միայն մէկ դրամը մնաց : Երեսու-  
նը չորս տարի թագաւորելէն ետքը որախ

ժամանակ դիպուածով նետէ զարնըւեցաւ մեռաւ։ Ասանկով Սանատրուկ և Սանանէ Երկուք ալ ըրած արիւններուն փոխարէնը գտան։ Դրսի պատմիչներ Սանատրուկը խիստ կրգովեն խելքի և քաջութեանը կողմանէ։

## ԺԼ

Հ. Աբգարու և Սանատրկոյ թագաւորութեան ատեն վերին Հայաստանին կառավարութիւնը որո՞ն ձեռք էր։

Պ. Արտաւազդին տղան փոքր Տիգրանը մեռնելէն ետքը, Հռոմայեցիք թագաւոր նստուցին անոր Երուաղ Եղբայրը։ Բայց Հայերը ձգեցին Երուաղը ու տեղը նըստուցին Տիգրան կրտսերը։ Ետքը նորէն Հռոմայեցիներէն ըստիալւած՝ ձգեցին Տիգրան կրտսերն ալ ու դրին Ապրամի Արծրունին կտրի՛ մարդը։ որ Երբոր մեռաւ, ըսկսան Պարսիկը և Հռոմայեցիք Երարու ձեռքէ Հայաստանը քաշքըւել և ուզածնին թագաւորեցնելով։ Եւ Երբոր Դարեհ Պարսից թագաւոր նստաւ, շատ զօրքով Եկաւ Հռոմայեցիները վախուց, Հռամիղդ անոնց նստուցած թագաւորն ալ մէկտեղ, ու իր Տիրիթ Եղբայրը նստեցուց։ Նորէն զօրք խաւըեց Ներոն կայսրը զարկին զարնըւեցան, յաղթեցին յաղթըւեցան, էն ետքը Պարսիկը յաղթող դանըւեցան ու հաշտութիւն ըրին Հռոմայեցոց հետ աս դաշինքով, որ նորէն Տի-

Ք. Ե ըիթնատի, բայց հարկատու ըլլայ Հռոմայ  
Եցոց, ուստի Տիրիթ մեծ փառքով Հռոմ  
65 գնաց, Կերոնէն պատկւեցաւ: Բայց Երբոր  
Տիրիթ ալ մեռաւ, Երուանդ Սանատրու  
կին յաջորդը տիրեց վերին Հայոց ալ և  
անոր տեղը Միջագետքը Հռոմայեցւոց  
տըւաւ:

Հ. Ո՞վ Եր Երուանդ և ի՞նչպէս թա-  
գաւորեց :

Պ. Երուանդն Եր արշակունի կնոջ մը  
տղայ խիստ կտրիճ և ահեղ կերպարան-  
քով և անուշ բնութեամբ, որ շատ քա-  
ջութիւններ ալ ըրած Եր Սանատրիոյ  
ատենը, անոր համար ալ սիրելի Եր ամէն  
նախարարներուն: Երբոր մեռաւ Սանատ-  
րուկ, տեղը ինքը անցաւ, բայց առանց  
բագրատունի իշխանի ձեռքով թագ գնե-  
լու: Եւ վախնալով Սանատրուկին աղօցմէ  
որ չըլլայ թէ թագաւորութիւնը ձեռ-  
քէն առնեն, զամենքն ալ ըսպաններ-  
տուաւ, բաց ՚ի մեկ պղտի տղէ մը որ  
Սմբատ բագրատունին Պարակասան փա-  
խուց, որոնկը պատուով ընդունեցաւ Դա-  
րեհ թագաւորը: Թէպէտ Երուանդ դրեց  
Դարեհի և Սմբատայ որ տղան մեռցնեն,  
ըսելով թէ Մարի մը տղայ է, բայց տես-  
նելով որ խօսքը չանցաւ, մեծ վախի մէջ  
ինկաւ:

Հ. Երուանդ իր թագաւորութեանը  
ատենը ի՞նչ երևելի դործք ըրաւ:

Պ. Որպէս զի ինքը աւելի ուժովնայ  
և Արտաշէսի դէմ կարենայ դնել, Հռո-

մայեցոց աւելի հարկ խոստանալով Մի. Գ. Ե  
ջագեաքն ալ մէկտեղ, անոր աեղը վերին  
Հայքն ալ իրեն իշխանութեան տակը ա-  
ռաւ, ու աթոռն ալ Արմաւիր փոխեց:  
Եռքը շինեց Երուանդաշատ քաղաքը Ե-  
րասխ գետին վըրայ, Ախուրեան գետին  
գիմացը՝ ու աթոռը հոն փոխադրեց:  
Ըինեց նաև Բագարան քաղաքը ու Ար-  
մաւիրէն կուռքերը հոն տանել տուաւ.  
ուրիշ գեղեցիկ անտառներ ալ շինեց: Ըս-  
պաննել տուաւ Տուր իշխանը, իր ըրած  
մասնութիւններուն համար:

Հ. Երուանդ կըրցա՞ւ ինչւան եաբը  
հանդիսաւ թագաւորել:

Պ. Չէ. վասն զի տասներութը տարի  
Արտաշէս մանուկը Պարսկաստան կենա-  
լէն ետքը, Ամբատին աղաչանքովը Դա-  
րեհ խրկեց Արտաշէսը շատ զօրքով Ամբա-  
տին հետ մէկտեղ՝ որ երթայ Երուանդայ  
տեղը նըատի: Ան միջոցին Երուանդ Ռւ-  
տէացոց վըրայ սպատերազմի գացած ըլ-  
լալով լսելուն պէս՝ առաս տուքքով շատ  
զօրք ժողվեց ու վազեց Արտաշէսին դէմ:

Արտաշէս Երուանդայ ետ դառնալը  
չի գիտնալով, գնաց դէպ'ի Ռւտի գաւառը.  
և ուր որ կըհասնէր, անտեղի Հայերը  
երբոր կիմանային, մէկէն իր կողմը կանց-  
նէին:

Աս բանս լսելով Երուանդայ քովը  
դաներւած նախարարները, սըրտերնին  
կոտրեցաւ: Բայց Երուանդ իր վարձուոր  
շուրբին բաղմութեանը վստահացած՝ ելաւ

Ք. Ե Արտաշէսին գէմ, որ Երկու կողմէն ալ  
ըսկան սաստիկ ջարդուիլ: Ան միջոցին  
Արդամնախարարն ալ՝ որ խիստ կտրի՛  
էր, իր խումբովը Արտաշէսին կողմն ան-  
ցաւ՝ անոր մէծ մէծ խոստմունքներէն  
կուրցած:

Տուրացիք, շատ պարգևներ առնելով  
խօսք տուեր էին Երուանդին որ Արտա-  
շէսը մեռցընեն. բայց Գիսակ նախարա-  
րը մէջ մոտաւ խալքսեց Արտաշէսը, ու ին-  
քը զարնըլեցաւ ինկաւ: Ասանկով ինչ-  
ւան իրիկուն պատերազմէն ետքը, Ե-  
րուանդայ զօրքը ցրուեցան, ինքն ալ փա-  
խաւ Երուանդաշատ քաղաքը:

Երկրորդ օրը առաւօտանց ըսկան պա-  
տերազմիլ, առին քաղաքը, և Երուանդն  
որ պահւըտեր էր իր որոգայթաւոր պա-  
լտախին մէջ, գտան ու ըսպաննեցին, քսան  
տարի թագաւորելէն ետքը: Արտաշէս  
անոր գերեզմանին վըրայ փառաւոր շի-  
րիմշինել տուաւ, մօր կողմանէ Արշակու-  
նի ըլլալուն համար:

## ԺԼ

88

Հ. Արտաշէս Երկրորդ ինչպէս թագա-  
ւորութիւն քշեց:

Պ. Արտաշէս Երկրորդ՝ Սանատրուկին  
որդին՝ Երեսր Երուանդին տեղը թագա-  
ւորեց, Սմբատը իրեն ընդհանուր սպա-  
րապետ ըրաւ, Արդամն ալ իրեն Երկրորդ-  
ուրիշ իրեն բարիք ընող նախարարներն

ալ մէյմէկ մէծամէծ պաշտօններու վըրայ ք. Ե  
դրաւ :

Ետքը Սմբատին հրաման տուաւ որ Ե-  
րուազ քրիմապէտը ըսպաննէ որ Երուան-  
դին եղբայրն էր : Սմբատ անոր ամէն  
հարլատութիւնները Արտաշէսին բերաւ,  
անիկայ ալշատ ուրիշ ընծաննելով մէկտեղ  
Պարսից Դարեհ թագաւորին խրկեց :

Աս միջոցիս Ալանաց թագաւորը ու-  
րիշ կովկասային ազգերուն հետ միաբա-  
նած՝ Արտաշէսին վըրայ պատերազմի ե-  
լաւ, յաղթըւեցաւ, որդին ալ Արտաշէսի  
ձեռքը գերի ընկաւ : Ետքը թագաւորին  
Սամինիկ աղջկանը աղաչանքովը Արտա-  
շէս հաշտուի ըրաւ, Սամինիկն իրեն թա-  
գուհի ըրաւ, եղբայրն ալ ազտատ թովուց :

Արտաշէս երկրորդ թագաւորութեան 89  
հարկաւոր կարգերը դնելէն ետքը, ըսկը-  
սաւ ասդիս անդին շատ նորոգութիւններ  
ընել շնորուածքներու, քաղաքներու. Ար-  
տաշատ քաղաքն ալ զարդարեց, ու թա-  
գաւորական աթու ըրաւ : Բոլոր Հայ-  
աստան այլևայլ սահման բաժնեց . սահ-  
մանագլուխ տեղւանքը քարե նշաններ ու  
աշտարակներ կանգնել տուաւ . քաղքէ  
քաղաք Ճամբանները շըտկեց, պէտք եղած  
տեղւանքը շատ կամուրջներ շնորուց : Ա-  
մէն տեսակ արհեստի գործարաններ և  
ուսումնարաններ բացաւ, անանիկ որ ան  
միջոցին բոլոր արևելքին մէջ Հայաստան  
մէկհատիկ ծաղկած՝ ամէն ազգերուն նա-  
խանձելի եղաւ :

Ք.Ե Հ. Արտաշէս Երկրորդ ի՞նչ զի՞նուորական կարգեր դրաւ :

Պ. Արտաշէս վեց տղայ ունեցաւ .  
Արտաւազդ , Վրոյր , Մաժան , Տիրան ,  
Զարեհ , Տիդրան , Արտաւազդը բնոււ  
թեամբ խիստ հպարտ ըլլալով՝ Արդամին  
վրայ նախանձեցաւ , ու ամբաստանոււ  
թիւնը ըրաւ թէ թագաւորութիւնը կուղէ  
իր ձեռքէն առնել , ասանկով Արդամը  
թագաւորին աչքէն հանեց , ու ինքը տե-  
ղը անցաւ . եաքը անով աեղովն ալ ըս-  
պաննել առաւ : « Եղիսակէս Սմբատին վը-  
րայ ալ նախանձելով՝ ըսպաննել կուղէր .  
բանը դուրս ելաւ , և Արտաշէս խմանալով՝  
խիստ խռովեցաւ . բայց Սմբատ ինքիրեն  
հրաժարեցաւ սպարապետութենէն , և  
Արտաւազդ սնոր ալ աեղը անցաւ , անոր  
համար եղբայրները ըսկսան վըրան նա-  
խանձիլ : Արտաշէս զամէնքը խաղաղը-  
նելու համար , Վրոյրը իրեն թագաւո-  
րութեանը հազարապետ դրաւ . Մաժա-  
նը քրմապետ : Բոլոր զօրքերն ալ չորս  
բաժնեց Արևմտեան , Արևելեան , Հիւ-  
սիսային , Հարաւային . արևելեանը Ար-  
տաւազդին յանձնեց , արևմտեանը Տի-  
րանին , հիւսիսայինը Զարեհին , իսկ հա-  
րաւայինը դարձեալ Սմբատին :

Երբոր տէրութիւնը ասանկով ամէն  
կողմէն ամբացաւ . Հոռմայեցիներուն  
տուրք տալն ալ դագրեցուց : Տրոյիանոս  
ըարկացաւ վրան , շատ զօրք իրկեց , որ  
եկան առջե բերանը յաղթեցին՝ քանի որ

Հայոց զօրքերը բոլորը մէկտեղ չէին. Բայց Ք. Ե  
Ետքը չարաշար յաղթը լուեցան ու ցրուեցան : Կատղեցաւ Տրայխանոս, ու ինքը  
անձամբ շատ զօրքով ասդիս անդին յաղթութիւններ ընելով եկաւ Արտաշէսին  
վըրայ : Ան առենց Արտաշէսին ազքը վախցաւ ու շատ ընծաներով առջևն ելաւ, սիրով առաւաւ, ու նորէն ըսկաաւ հարկը տալ :  
Աս միջոցիս Մաժան քրմասպետը Արտաշաղդին ու Տիրանին վըրայ չարիք խօսեր էր Տրայխանոսին, անոր համար անոնք ալ Մաժանը որսի մէջ ըսպաննեցին :

116

Ասկէ մէկ երկու տարի ետև Արտաշէս որ Մարաց կողմը գացեր էր, հիւանդացաւ ու դարձաւ Մարանդ գաւառը Բակուրակերտ աւանին մէջ մէռաւ՝ քառասունումէկ տարի թագաւորելէն ետև : Մեծ սուդ պատճառեց ամէնուն, և խիստ փառաւոր հանդէս ըրին իրեն թաղմանը. շատ մարդիկ իրենք զիրենք ողջ ողջ անոր գերեզմանին մէջ ձգեցին, ինչպէս հեթանոսներուն սովորութիւնն էր, ետքն ալ վըրան շատ երգեր շինած կերգէին :

## Ժ. Թ.

Հ. Արտաշէս Երկրորդին ովլ յաջորդեց :

129

Պ. Իր որդին Արտաւազդ Երկրորդ, որ վարնտեց իր եղբայրները Արտարատէն, և տղայ չունենալուն համար՝ միայն իր Տիրան եղբայրը քովը պահեց :

Ք. Ե Արտաւազդ Երկրորդ խիստ անկարգ կեանիք ունեցաւ որ իր կտրը ծութեանը չէր վայլեր: Օր մը Մասիս լեռան քովերը վայրի խողեր և ուրիշ գաղաններ որսալու գացեր էր. կատաղաբար ձիով վազելու տաենը, մէկ մեծ վիճի մը մէջ ընկաւ կորսը եցաւ՝ երկու տարի թագաւորել էն ետեւ:

Առասպել մը կայ, թէ Արտաւազդ գանդատեր էր հօրը թաղմանը ատենը շատ ողջ մարդիկ մէկտեղ թաղւելուն համար, ըսելով թէ մենք որութագաւորենք: Արտաշէս ալ զինքը անիծեր էր թէ երթայ Մասիսին վըրայ մութ տեղ մը կենայ: Անոր համար կըսեն եղեր, թէ Արտաւազդայրի մը մէջ երկրթէ շղթաներով կապածէ, ու երկու շուն միշտ կըկրծեն շղթաները որ փրցընեն, ու Արտաւազդ ելէ աշխարհք կործանէ. բայց գարբիններուն կւան զարնելէն նորէն շղթաները կամըրնան եղեր: Անոր համար հին ատենը տդէտ դարբինները կիրակի օրերն ալ իրեք չորս անգամ երկաթ կըծեծէն՝ որ չըլսայ թէ պարապ օր ըլլալով, շղթաները թունան:

Հ. Արտաւազդ Երկրորդին տեղը ո՞ւ նստաւ:

Պ. Արտաւազդին եղբայրը Տիրան առաջին. որ բոլորովին անհոգութեամբ և զբօսանիքի հետ ըլլալով անցուց՝ իր ժամանակը: Երբոր Անտոնինոս Հռոմայեցոց կայսր նստաւ, Տիրանը գեսական խրկեց անոր սովորական հարկին հետ որ գաշնե-

քը նորոգւի . կայսրն ալ իրեն թագաւոր . Ք. և  
բական թագ ու ծիրանի խրկեց , նոր ըս-  
տակ ալ արակել առւառ՝ վըրան իր պատ-  
կերքը փորած , ձեռքը Տիրանին ուսին վը-  
րայ դրած :

Ետքը Տիրան կառավարութիւնը Ե-  
րախնաւու իշխանին ձեռքը թողուց , ին- 144  
քը գնաց Եկեղեց գաւառը Զրմէս ա-  
ւանին մէջ ապարանիք մը շնեց , ու հոն  
նատած իր հանդիսար կընայէր : Ասանկուլ  
քսանւերկու տարի թագաւորելէն եաքը,  
օր մը զբոսանքի երթալու ատենը ձեան  
հիւսը վըրան փըշաւ ու խղդեց զինքը .  
անոր յաջորդեց Տիգրան երրորդ իր պղտի  
եղբայրը :

Հ. Տիգրան երրորդ լ'նչպէս ըբաւ թա-  
գաւորութիւնը :

Պ. Երրորդ Տիգրանին ատենը Պարսից  
Պերոզ թագաւորը Հռոմայեցոց գէմ  
պատերազմի ելաւ՝ Տիգրանն ալ մէկ-  
տեղ առած : Գացին յաղթեցին , Հռո-  
մայեցոց Սկերիանոս զօրապեսն ալ ըս-  
տաննեցին :

Անկէ ետե Տիգրան փոքր Հայքին մէջ  
պատերազմելու ատենը , մէկ աղջիկէ  
մը բռնըւեցաւ որ ան կողմերուն կիշխէր :  
Ետքը երբոր եկաւ Ղուկիանոս կայսըրը  
Պարսից և Հայոց գէմ , Տիգրանը բռնը-  
ւած տեսնելով , գութը շարժեցաւ , ա-  
ղատեց , ու իր աղքականներէն մէկ աղջիկ  
մը իրեն կին տուաւ , և Անտոնինոսին ը-  
րածին նման՝ զինքը թագաւորեցուց մէծ 165

Ք. Ե Հայոց վըրայ ու խրկեց իր աթոռը: Բայց  
Տիգրան ան կնոջմէ ունեցած տղաքը ի-  
րենց մօրը անունովը զատ ցեղ անուանեց,  
վասնզի չուղեց որ Արշակունի ըստին :

Տիգրան երկրորդ քառասուն տարի թա-  
գաւորեց ու մեռաւ: Տեղը նստաւ իր որ-  
դին Վաղարշ:

Հ. Վաղարշ Ե՞նչ Երևելի գործք ըրաւ:

Պ. Վաղարշ շնորհ Վաղարշաւան քա-  
ղաքը Մուրց գետին Երասխին հետ  
խառնըւած տեղը, ուր որ ինքը ծներ էր  
մօրը Ճամբայ ընելու ատենը: Վարդգես  
աւանը պարիսպով պատեց ու Վաղար-  
շապատ անուանեց, և իր աթոռը հոն  
497 փոխադրեց: Բագրեսանդ գաւառին մէջն  
տլ Վաղարշակերտ քաղաքը շնորհ՝ որ  
հիմա Ալաշկերտ կըսւի: Երբոր հիւսի-  
սային ազգերը ըսկսան Ալանաց գունէն  
դէպ 'ի Հայաստան քալել, անոնց գէմ  
ելաւ, յաղթեց վարնտեց: Բայց ինքն ալ  
նետով զարնըւեցաւ մեռաւ, քսան տարի  
243 թագաւորելէն ետեւ: Իսկ Հայերը աւե-  
լի կատղած՝ ետենուն ինկան, բոլորովին  
ցրուեցին, ու իրենք մեծ սուդի մէջ՝ ետ  
դարձան:

Ի

Հ. Վաղարշէն Ետքը ո՞վ թագաւորեց:

Պ. Իր որդին խոսրով առաջին, որ հօրը  
մահուանը վիշժը առնելու համար: Նո-  
րէն պատերազմի ելաւ հիւսիսական աղ-

գերուն դէմ, բոլորովին նուաճեց, և հաւ  
ըիւրին մէկ հողի պատանդ առաւ, և ան  
կողմերը չումի դրով յիշատակարան մը-  
նալ կանգնեց :

Ետքը ըսկսաւ շատ նորոգութիւններ  
և շնուռութիւններ ընելու բոլոր չայաս-  
տանին մէջ աս շէնքերուն վըրայ բոլոր  
քրիստոնեանները կաշխատցնէր. որոնցմէ  
շատերն ալ նահատակեց :

246

Աս միջոցիս երբոր Անտոնինոս Կա-  
րակալլա Հռոմայեցոց կայսրը Միջագետ-  
քին վըրայէն դէպ 'ի չայաստան կուգար,  
Խոսրով ընդառաջ գնաց բարեկամու-  
թեամբ. կայսրը զանիկայ քովը պահեց՝  
որ ինքը երթայ տիբէ չայաստանին :  
Հայերը երբոր աս խմացան, կատղեցան  
ու ըսկսան վըրան պատերազմի ելլել. ա-  
նանկ որ Կարակալլային աչքը վախցաւ,  
ու պատուով ետ դարձուց Խոսրովը.  
իսկ ինքը Պարսից դէմ գնաց ու հոն ըս-  
տաննըւեցաւ :

Հ. Խոսրով ինչ կերպով մեռաւ:

Պ. Արչափ որ գովելի և ուրախալի եր  
Խոսրովին խելացութիւնն ու աշխարհա-  
շնուռութիւնը, այնչափ ցաւալի եղաւ իր  
քրիստոնէից դէմցըցուած թշնամութիւր,  
և իրէն հանդիպած անողորմ մահը:  
Վասն զի ան ատենները Արտաշիր Սասա-  
նեան անունով Պարսից նախարար մը ու-  
րիշ նախարարներու հետ մէկ եղած՝ ըս-  
տաննեց Պարսից Արտաւան թագաւորը՝  
որ Արշակունի էր, ու ինքը թագաւորեց:

Ք. Ե Խոսրով Երբոր լսեց, պատերազմի Ելաւ  
Արտաշրին վօրայ, և այնչափ նեղը խո-  
թեց որ ինչւան Հնդկաստան փախուց  
զինքը: Ետ գառնալու ատենը Ատրպա-  
տական գաւառին մէջ Դավթէժ քաղաքը  
շննեց, իբր թէ Արտաշրէն վրէժը առ-  
նելուն նշան:

Արտաշր տեսնելով թէ քանի որ Խոս-  
րովը կենդանի է ինքը չիկրնար թագաւո-  
րել, մեծ բան խոստացաւ Խոսրովը մեռ-  
ցընողին: Անակ նախարարը, որ Պար-  
թևաց ցեղէն էր, յանձն առաւ Արտաշրին  
կամքը կատարելու . ուստի ձեւցընելով  
թէ Արտաշրին ձեռքէն կրփախչի, անոլ  
տղով Ելաւ Եկաւ Հայաստան Խոսրովին  
քովը, մեծ պատիւ գտաւ անկեց, և էր-  
կու տարի կենալով խիստ ընտանենալէն  
Ետքը, օր մը որսի ատեն զարկաւ ու վի-  
րաւորեց Խոսրովը: Աս բանս որչափ որ  
անկարծելի էր Խոսրովին, այնչափ ալ  
կատղեցուց զինքը. մէկէն քանի որ չէր մե-  
ռած, հրաման տուաւ որ Անակը անով  
տեղով ըսպաննըւի: Անակը պաշարւած՝  
չիկրնալով փախչել՝ ինքզինքը Երասխ  
դեաը ձգեց ու խղդըւեցաւ. իր ընտանիքն  
աւ թրէ անցան: Միայն Անակին Երկու  
սլզափի տղաքը խալսեցան մէկը՝ որ Սուրէն  
կըսւէր Պարսկաստան փախուցին, մէկալը՝  
որ է մեր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը՝  
Կեսարիա փախուց իրեն Յովիիա անու-  
նով գայեակը, որ քրիստոնեայ էր: Խոկ  
Խոսրով քառսունը հինգ տարի թափա-

ւորելէն Ետև, ասանկ խեղճ մահուամբ Ք. Ե  
մեռաւ:

Հ. Մեծն խոսրով Երբոր մեռաւ, Հայոց  
լիճակը ի՞նչպէս եղաւ:

Պ. Առջի բերանը շատ մեծ խեղճու  
թեան մէջ ընկան . վասն զի Արտաշիր  
խոսրովին մահը լսածին պէս, շատ զօրքով  
վազեց Հայաստանին վրայ, և նախարար  
ներուն անմիաբանութեանը պատճա-  
ռաւ տիրեց բոլոր Հայոց, նախարար  
ներն ալ փոքր Հայոց մէջ ասդիս անդին  
ցրուեցան:

Արտաշիր հրաման տուաւ՝ որ Խոսրո-  
վին ցեղն ալ ջնջեն: Ան միջոցին Արտա-  
ւազդ նախարարը խոսրովին մէկ աղան  
Տրդատը Կեսարիա փախուց, ու անկեց  
Հռոմտարաւ. հոն Տրդատ Լիկիանոս իշ-  
խանին քովը կրկինար: Օտա նախարարն  
ալ Տրդատայ խոսրովիդուխտ քոյրը տա-  
րաւ Անի բերդը պահեց:

Արտաշիր հայաստանին տիրելէն Ետև,  
հրաման տուաւ որ ամէն նախարար  
ները իրենց առջի պատիւը ունենան, և  
նոյն կարգով վարւին: Միայն Մանդա-  
կունիներուն ցեղն ալ ջնջել տուաւ՝ իմա-  
նալով որ Տրդատը փախցընող նախարարը  
Մանդակունի է: Վաղարշակ թագաւո-  
րին կանգնել տուած արձանները կոտըր-  
տեց, երկրորդ Արտաշէսին կանգնած սահ-  
մանագլուխ քարերը ամէնուն վրան ալ իր  
անունը դրել տուաւ. ասանկով քանից  
վեց տարի Հայոց և Պարսից վրայ տիրեց  
ինչւան իր մահը:

Ք.Ա. Արտաշրին յաջորդեց իր Շապուհ  
 285 որդին, ինչւան որ Տրդատ դարձաւ Հայ-  
 աստան ու Թագաւորեց Հռոմայեցոց  
 ձեռքովը. վասն զի խիստ սիրելի Եղեր էր  
 անոնց իր փառաւոր կտրըճութիւննե-  
 րուն համար :

## ԽԱ

Հ. Տրդատայ թագաւորելին առաջ  
 ըրած քաջութիւնները որոնք են :

Պ. Շատ տեսակ կտրըճութիւններուն  
 մէջ Գլխաւորներն ասոնք են .

Թ. Օր մը ձիընթացի մէջ Տրդատ և  
 ուրիշ մարդմը կառք վաղցընելու ատեն,  
 դիմացինը վարպետութեամբ Տրդատը  
 կառքէն վար ձգեց, բայց Տրդատ շուտմը  
 ցաթկեց ելաւ ու մէկէն չորս ձիով կառ-  
 քին ետեկէն հասաւ, բւնեց ու կեցուց .  
 ամենքը աս բանիս ապշած մնացին :

Ե. Անդամմը երկու կատղած ցուլերու  
 դէմկուուելու ելաւ . Երբոր երկուքը մէ-  
 կէն վրան վաղեցին, անոնց մէյմէկ եղ-  
 ջիւրը մէկտեղ բերելով քաշեց փրցուց .  
 զարկաւ վզերնուն կոարեց, որ տեսնով  
 ները սարսափեցան :

Ղ. Պրոբոս կայսեր զօրքը երբոր ապլա-  
 տամբեցան սովի պատճառաւ, ու թագա-  
 ւորին և իշխաններուն վրայ վաղեցին ու-  
 շապաննեցին, Տրդատ մինակ Լիկիանոսին  
 վրանին դիմացը կեցած՝ զամենքը ցրուեց  
 փախուց :

Դ. Կարինոս կայսրը Երբոր Արտաշե  
դէմ պատերազմի Ելաւ յաղթը լրեցաւ ու  
ըսպաննը լրեցաւ, զօրքը ցրուեցան ըսկսան  
փախչիլ Տրդատայ ձին ալ վիրաւորեցաւ.  
Եայց Տրդատ ձիուն կաղմածքը (Պատճճ) իր  
կռնակը առաւ, ու առանց փախչելու այն  
չափի ծանրութիր մէկտեղ Եվիրատ գետին  
մէջէն լողալով տնցաւ եկաւ Անկիանոսին  
ըսնակը :

Ե Երբոր Դիոկղետիանոս կայսրը Գո-  
թացոց դէմ պատերազմ բացաւ. Անկիա-  
նոս իր զօրքովը գիշերանց պարըսպի մը  
տակ հասաւ, ու ձիերուն խոտ պէտք ե-  
ղաւ. պարըսպին ներսի դին դիվուտծ խոտ  
կերևնար, Տրդատ պարըսպէն անդին ան-  
ցաւ ու դէզգէզ խոտերը դուրս նետեց,  
խոտերուն վըրայ քնացած պահապան-  
ներ և էշեր կան եղեր՝ անոնք ալ մէկտեղ  
նետեց :

Դ. Գոթացոց Հռչէ Թագաւորը քաջ  
կարիճ ըլլալով, առաջարկեց Դիոկղետիա-  
նոսին որ մինակ իրարու Հետ կըուըտին  
Դիոկղետիանոս Երբոր տարակուսած կը-  
մտածէր, Անկիանոսին խորհրդովը իր զէն-  
քերը Տրդատին հագցուց. ասանկով  
Տրդատ Հռչէին դէմն ելաւ: Երբոր ըսկը-  
սան մէկմէկու զարնը լւիլ. Տրդատ բանեց  
Հռչէն կապեց, ու բերաւ Դիոկղետիա-  
նոսին դիմացը կեցուց. ասանկով կոխը  
լրմնցաւ: Ուրիշ շատ մէծ քաջութիւններ  
ալ ըրեր է Տրդատ Թագաւորելէն առաջ  
որ չէն դրուած :

Ք.Ե չ. Տրդատ ի՞նչ կերպով չայոց թագաւորութիւնը ձեռք առաւ :

286 Պ. Դիտկղետիանոս ուզելով Տրդատը  
մէծ պատուոյ հասցընել, երբոր խմացաւ  
թէ մէծին խոսրովի տղան է, թագ դը-  
րաւ գլուխը, ու զօրք տուաւ՝ որ երթայ  
չայաստան թագաւորէ :

Տրդատ Կեսարիա գնաց ու խմաց ըրաւ  
չայաստանի նախարարներուն՝ որ ինքը  
եկեր է թագաւորելու համար : Կախա-  
րարները մէկէն սիրով քովը ժողվեցան, ու  
Սմբատ Բագրատունին ձեռքովը երկրորդ-  
անգամ թագով պսակեցին : Եշքը եկաւ  
Տրդատ Եղնկա գաւառը Անահիտ ածու-  
հւոյն մէհեանը՝ շնորհակալութիւննելու :  
Անոր համար Գրիգոր Լուսաւորչին հրա-  
մէց որ ինքն ալ պարգև տանի Անահիտին :  
Բայց Գրիգոր քրիստոնեայը լուսով Տրդա-  
տայ ծառայութեան մէջ մտեր էր որ իր  
հօրը ըրած չարութեանը փոխարէն բարիք  
ընէ, ուստի երբոր լսեց Տրդատայ հրամաննը  
ամենեին յանձն չառաւ աս կռապաշտա-  
կան գործքը ընելու : Այնչափ որ Տրդատ  
բարկացաւ վըրան, ու տասւերկու սաստիկ  
անտանելի տանջանեքներ տալէն եսքը, եր-  
բոր խմացաւ թէ Լուսաւորիք Անակին տը-  
ղան է, Արտաշատու մէջ խոր վիրապ մը  
կար՝ հոն ձգել տուաւ :

Եշքը Տրդատ շատ զօրքով առաջ ան-  
ցաւ, տիրեց բոլոր չայաստանին և Ասոր-  
ոց շատ քաղքըներուն : Ծապուհ իրեք  
անգամ Տրդատին դէմ ելու, ու միշտ

յաղթըւեցաւ : Տրդատ զօրքին առջևէն Ք.Ե  
կերթար ,ու շատ մարդ ինքը իր ձեռքու  
վը կըջարդէր . անգամ մը պաշտրւեցաւ  
կտրիճներէն , իր ձին ալ վիրաւորեցաւ  
ընկաւ . Տրդատ ոտք ելաւ , շատ ձիաւոր  
ներ ըսպաննեց , և անոնց մէկուն ձիուն  
վըրայ հեծած՝ յաղթութիւնը առաջ տա  
րաւ :

Երրորդ տարին Շապուհ սաստիկ կա  
տաղութեամբ քովի ազգերէն ալ զօրք  
ժողված , շատ փիղերով Տրդատայ վըրայ  
ելաւ . Տրդատ ալ բոլոր չայոց և Ազուա  
նից զօրքը ժողված դէմն ելաւ : Ինքը ձիէն  
վար իջաւ , մտաւ փիղերուն մէջը , իր զօրքին  
ալ ետեւէն , սաստիկ ջարդ մը տուաւ , ու  
շատ տեղերու տիրելէն ետքը չայաստան  
դարձաւ : Աս մէկ քանի պատերազմները  
անանկ վախ ձգեցին քովի ազգերուն սիր  
ով , որ ամէն կողմանէ ետ քաշւելով ,  
վըրան ասանկ առակ մը հանեցին , թէ  
Տրդատ իր կտրիճ քալուածքովը գետե  
րուն թումբերը աւրեց , ու ծովուն ալիք  
ները ցածցուց : Տրդատ ասանկով ամէն  
բան կարգի գնելէն ետքը , Ալանաց թա  
գաւորին Աշխէն անունով աղջիկը իրէն  
թագուհի ըրաւ :

291

## Ի՞՞

Հ . Ցրդատ ի՞նչ կերպով քրիստոնեայ  
եղաւ :

Պ . Տրդատ ամէն կողմանէ հանդստա-

Ք. Ե նալէն ետև՝ հրաման հանեց որ չայաս-  
տանի մէջ ուր որ քրիստոնեայ գտնեն,  
բռնեն պատժեն: Երբոր չոխիսիմէն ու  
իր ընկերները Դիոկղեախանոսին ձեռքէն  
փախած՝ հայաստան եկան, Տրդատ չոխի-  
սիմէն իրեն հարս ընել ուզեց. բայց հա-  
501 մողել չիկընալուն համար՝ սուրբ կոյսը իր  
ընկերներովը մէկտեղ շատ չարջրկելէն  
ետքը ըստաննել տուաւ: Մէկ քանի օրէն  
արտմութիւնը փարատելու համար որսի  
ելած ատենը, ձիէն ինկաւ, վըրան կա-  
տաղութիւն մը եկաւ ու խողի կերպա-  
րանք փոխուած փախաւ, գնաց՝ անտառ-  
ներու մէջ կըրնակէր: Ան ատենը հրեշ-  
տակին յայտնութեամբը խոսրովիդուխա՝  
Լուսաւորիչը վիրապէն հանել տուաւ.  
անիկայ ալ գնաց բժշկեց Տրդատը և ու-  
րիշ դիւահարած նախարարները. և վաճ-  
սուն օր քարոզելով ճշմարիտ հաւատ  
քը սորվեցուց անոնց: Ետքը չոխիսի-  
մեանց եկեղեցիները շինեցին. և անոնց հա-  
մար ութը հատ մեծամեծ քարեր ինքը  
501 Տրդատ լեռնէն բերաւ: Անկէ ետև Տրդատ  
Լուսաւորչին հետ մէկտեղ այլևայլ քա-  
ղաքներ պարտեցան ու շատ կռատուններ  
կործանեցին:

502 Ետքը Տրդատ Գրիգոր Լուսաւորիչը  
կեսարիա խրկեց եպիսկոպոս ձեռնադրել  
տուաւ. ան ալ գառնալու ատենը Տարո-  
նին մէջ Վահագնի տաճարը կործանեց՝  
քուրմերուն հետ շատ պատերազմ ընելով:  
Տրդատ սուրբ Լուսաւորչին առջեր գնաց ~

ինչւան բագրեանդ գաւառը բագուան Գ. Ե  
գիւղաքաղաքը. հոն գարձեալ Լուսաւորի.  
ըստ ամիսի մը չափ քարոզելէն եսքը, Եփ  
բատ գետին քովը գնացին ու եօթը օրուան  
մէջ չորս միլիոնի չափ մարդ մկրտեց: Անկէ  
ետև Տրդատ շատ կարդաւորութիւններ  
ըրաւ Լուսաւորչին հետ մէկտեղ: Շատ  
եկեղեցիններ շինեցին, վանքեր և ուսում  
նարաններ կանգնեցին. իր աթուն ալ  
Վաղարշապատ փոխեց:

Հ. Տրդատին քրիստոնեայ ըլլալէն ետև  
վրան ի՞նչ կլապատմըւի:

Պ. Տրդատ լսելով թէ Հոռմայեցոց  
Կոստանդիանոս կայսրն ալ քրիստոնեայ  
եղեր է. Լուսաւորչին հետ մէկտեղ ելաւ  
Հոռմ գնաց: Հոն սուրբ Սէղբեստրոս  
պտուլը տատուոյ համար հրաման տուաւ  
որ պատրիարքական աթու սեպւի Լու  
սաւորչին աթուը, և մէջերնին հասաւ  
տուն դաշինք գնելով դարձան Հայաս-  
տան:

Ան միջոցին Պարսից Շապուհ թա-  
գաւորը և հիւսիսային ազգերը տեսնե-  
լով թէ Տրդատ Հայաստանէն հեռացաւ,  
ուղեցին մէկէն վաղել ու տիրել Հայաս-  
տանին. Տրդատ վըրայ հասաւ. և թէսէտ  
տուջի բերան անպատճառատ էր, բայց զար-  
կաւ ցրնեց Սկիւթացւոց Գեղուեհոն զօ-  
րավարին զօրիքը:

Երկրորդ անգամ երեսը զարնըւեցան,  
Գեղուեհոնին զօրացը մէջ մեծ ջարդ լնէ-  
լէն ետքը, Գեղուեհոն այնպէս հանդիպ-

504

519

Ք.Ե ցուց՝ որ կաշիէ չուանով մը Տրդատինն  
մէջքէն թևերովը մէկտեղ սըխմեց, ու բա-  
կըսաւ քաշել։ Ան ատեն Տրդատ ու-  
ժով թօթվեց՝ ձեռքը խալսցուց, զարկաւ  
երկու կտոր ըրաւ գեղուեհոնիք՝ ձիուն  
գլուխն ալ մէկտեղ, ու բոլոր զօրքը ցըր-  
ւեց։ Ետքը ըսկսաւ պատերազմիլ Պարսից  
Շապուհ թագաւորին դէմ, և ան քաղաք-  
ները որ Հայոց մասը կըսեպւէին՝ առնե-  
լէն ետքը, հետը հաշտութիւն ըրաւ ու  
Խաղաղութեամբ կըթագաւորէր։

534 Մէկ քանի տարիէն տեսմնելով սուրբ  
Գրիգոր Լուսաւորիչն ալ որ ամէն բան  
կարդի գըրւեցաւ, ինքն ալ ծերացած ըլ-  
լալով, իր որդին սուրբ Արիստակէսը կա-  
թողիկոս նստեցուց, ու ինքը քաշւեցաւ  
Սեպուհ լեռը Մանեայ այրին մէջ կեցաւ  
ինչւան իր երջանիկ մահը։ Անկէ ետքը  
կամաց կամաց նախարարներէն շատը ըսկը-  
սան թունալ հաւատքէն, և սուրբ Արիս-  
տակէս կաթողիկոսը ըսպաննեցին, ի-  
րենց շատ խրատ տալուն համար ըսկնան  
ալ անմիաբանութեան խորհուրդներ և  
չարիք մտածել և անկարգութեան ետևէ  
ըլլալ։ Տրդատ շատ զիրենք յորդորելէն  
վերջը տեսմնելով որ շահ չկառ, ինքն  
ալ քաշուեցաւ գնաց Լուսաւորչայ բնաւ-  
կած այրը կըբնակէր։ Կախարարները  
ետ կանչեցին զինքը։ Թէպէտե սրանց  
կատեին։ բայց վախը և պատկառանքը  
անջնջելի տպաւորւած էր սրտերնուն  
մէջ։ Երբոր իմացան որ Տրդատ ալ հոգ-

չունի թագաւորի իրաւունքները բանեց ցընելու, սիրտ առին ու գաղտուկ թունաւորեցին զինքը : Այնչափ ըրած բարեքներուն փոխարէն ասանկ մեծ ապերախտութիւն հատուցին, որուն յիշատակը սարսափ կըքերէ :

Թագաւորեց Տրդատ յիսունըվեց տարի, ութօունըհինգ տարւան մեռաւ սրբութեամբ : Անպարտէլի էր իր քաջութիւնը . կատաղի թշնամիներուն յաղթեց բայց իր ազգին ապերախտութեանը չեկըցաւ յաղթել :

541

## ԻԳ

Հ . Տրդատին մահուանէն ետքը լուս վիճակ ունեցաւ մեր աղպը :

Պ. Շատ մարդիկ ատեն գտնելով գլուխ քաշեցին, շատն ալքրիստոնէութիւն ատելնուն համար՝ Լուսաւորչին ցեղը կուզեին ջնջել . սուրբ Գրիգորիս Ազուանից կաթողիկոսը որ Լուսաւորչայ թոռն էր, ըսպաննեցին Վատնեան գաշտին մէջ կասպից ծովուն մօտ ձիու պոչի կապած վազցընելով : Սուրբ Վթանէմն ալ կուզեին բռնել մեռցընել, բայց ինքը հրաշքով անհնաս անցաւ գնաց թիլ աւանը իր եղբօրը սուրբ Արիստակէսին գերեզմանին քով : Աղուանք ապստամբեցան, և Արշակունեաց ցեղէն Սանատրուկը Շասկուհին օդնելովը ինքնագլուխ թագաւորեց, ու Տրդատին տեղը կուզեր տիրել հայոց վրայ, բակուր

Ազգնեաց բդէշխը ապստամբէցաւ : Քանի  
մը ցեղեր ալըսկանն իրարու դէմ պատեց  
ըազմիլ . ու իջնունիք , Մանաւազեանիք և  
Որդունիք ըսւած նախարարութիւները  
իրար ջնջեցին : Ասանկ անմիաբանութէ<sup>ւ</sup>  
ամբ իրեք տարի ազգը կործանելու ետևէ էին . ինչւան որ մէկքանի հաւատարիմ նախարարներ սուրբ Վրթանէս կաթողիկոսին քով ժողվրւեցան , ու անոր  
խորհրդովը Կոստանդիանոսին որդւոյն Կոստանդ կայսեր ձեռքովը թագաւորեցուցին Տրդատին որդին խոսրով երկրորդը : Ամմէն բան կարդաւորեցին , ապստամբ խուսվարդները ջնջեցին ու թագաւորութիւնը հանդարտեցուցին :

Հ . Խոսրով երկրորդ թագաւորութիւնը  
ինչպէս կառավարեց :

Պ . Խոսրով բնութէամբ խիստ տկար  
ու անհոգ ըլլալով , Պարսից դէմ ելքելու  
տեղ՝ Շապուհին տուրբ խոստացաւ , ու  
հետը հաշտութիւն ըրաւ . և ինքը անտառներ տնկեց , Դուին քաղաքն ալշենեց ու աթուր հոն փոխեց : Շապուհնորդէն դրդուելով Սանատրուկէն , ոտք հանեց հիւսիսային ազգերը : Խոսրով երկրորդ դէմերնին ելաւ՝ Միհրան Վրաց թագաւորին հետ . բայց յաղթը ըլլացաւ փախաւ , Միհրանն ալ մեքաւ . թշնամիները եկան Վաղարշապատ քաղաքը սլաշարեցին : Անատէնը Բագարատ Բագրատունին և Վահան Ամատունի հզօր սպարապետները իրենց զօրքով օդնու-

թիւն հասան ու ցրուեցին բոլոր թշնաւ ք. Ե  
միները . և Վահան անսոնց հսկոյ զօրա-  
դլուխը նիզակով մը ըստաննեց : Քիչ ա-  
տենէն խոսրով մեռաւ՝ ինը տարի թա-  
գաւորելէն ետե :

Հ . Խոսրով երկրորդին տեղը ո՞վ յա-  
ջորդեց :

Պ . Տերան երկրորդ՝ խոսրովին տղան .  
որն որ սուրբ Վրթանէս տարաւ կոստան-  
դնուածօլիս կոստանդ կայսեր ձեռքովը  
թագաւորեցընել տուաւ : Ան միջոցին  
Շապուհ կարծելով թէ Հայաստան ան-  
տէր մնացեր է , իր Կերսէհ եղբայրը շատ  
զօրքով խրկեց որ տիրէ : Արշաւիր կամ-  
սարականը՝ որուն որ յանձներ էին տէ-  
րութիւնը , ժողվեց ամէն Հայոց զօրքը ու  
գիմացը ելաւ . բայց նախարարներուն ան-  
միաբանութեան պատճառաւաը առջի բե-  
րան շատ մեծ իշխաններ մեռան : Ինչւան  
որ մնացածները միաբանելով զօրացան ,  
յաղթեցին ու բոլորովին ցրուեցին թշնաւ  
միները . նմանապէս յաղթեցին հիւսի-  
սային ազգերուն ալ : Ետքը դարձաւ Տե-  
րան երկրորդ թագաւորեց , Շապուհին  
հետ հաշտութիւն խօսեցաւ ու ըսկաւ  
տուրբ տալ Պարսից , ու ինքը անհոգու-  
թեամբ կապրէր :

Հ . Տերան երկրորդ յիշատակի արժանի  
ի՞նչ դորձք ըրաւ , և ի՞նչպէս մեռաւ :

Պ . Տերան ինչպէս որ վատութեան  
գործքերով անցուց իր կեանքը , այնպէս  
ալ անարդ և ցաւալի մահ ունեցաւ ; Յու-

Ք. Ե լիանոս ուրացող Յունաց կայսրը Երբոր  
Պարսից դէմ կերթար, Տիրանէն օդնու-  
թիւն ուզեց : Տիրան Յուլիանոսէն վախ-  
նալով, Պարսից հետ գրած դաշնադրու-  
թեանը դէմ Շասուհին զօրքին վըրայ  
գնաց, ու Եփրատին քովէն ցրուեց փա-  
խուց աւրած կամուրջնին շինեց և Յու-  
լիանոսին զօրքին ճամբայ տուաւ : Եւ  
Երբոր ուզեց Յուլիանոս որ Տիրան իրեն  
հետ մէկտեղ Երթայ, Տիրան իր տեղը  
զօրք խրկեց . և իր Տրդատ տղան ընտանի-  
քովը և իր Տիրիթ թոռը Յուլիանոսին  
պատանդ տուաւ : Յուլիանոսիր պատկերը  
տախտակի վըրայ քաշած տուաւ Տիրանին,  
որ Եկեղեցւոյն մէջ դնէ : Ողորմելի թա-  
գաւորը ասոր ալ չիկընալով դէմ կենալ,  
տարաւ որ Եկեղեցւոյն մէջ իր ձեռքովը  
կախէ : Սուրբ Յուստիկ հայրապեար վըրայ  
հասաւ, շատ կերպերով ուզեց համոզել  
Տիրանը որ Յուլիանոսին պատկերը Եկե-  
ղեցւոյ մէջ չիգընէ : Երբոր Տիրան մտիկ  
ըրաւ, հայրապեան ալ ձեռքէն պատկե-  
րը քաշեց զարկաւ գետինը, ու կոխկը-  
տելով կոտըրտեց : Տիրան Յուլիանոսին  
վախէն որ ըրլայ թէ խմանայ, բարկացաւ  
ու այնչափ ծէծել տուաւ հայրապեան որ  
ինչւան մեռուց : Եաքը Յուսկան տեղը  
նսառող Դանիէլ ծերունին ալ, խզդել տու-  
աւ : Զուրա զօրապեար որ Յուլիանոսին  
հետ գացեր էր, աեսնելով Յուլիանոսին  
և Տիրանին անօրէն գործքերը՝ քաշեր էր  
իր բերդը . Յուլիանոս Տիրանին հրաման

Խրկեց որ Զուրան տնով տեղով ջընջէ . Գ.Ե  
Տիրան սուտ երդումնվ Զուրան կանչեց  
իրքովը , ու ըսպաննեց , բոլոր տունն ալ  
ջընջէց : Ո՞վ կընայ առանց սիրտը խը-  
խըշալու , և առանց վայ տալու ասանկ ան-  
միտ թագաւորին պատմութիւնը կարդալ :

Բայց քիչ ատենէն Տիրան ասանկ ըրած  
անօրէնութիւններուն փոխարէն ինքն ալ  
պատժը լուցաւ : Վ ամն զի Շապուհ խաքե-  
լով բարեկամութեամբ քովը կանչեց Տի-  
րանը ու դաշնիքը աւրելուն համար աչւը-  
ները հանել տուաւ և կուաշ աւանը խըր-  
կեց , տամնըմէկ տարի թագաւորելէն ետև  
տեղը նատեցուց անոր որդին Արշակ եր-  
կլորդը : Անդամ մը Տիրան իր տղուն եր-  
կլորդ Արշակին յանդիմանութե թուղթ  
մը դրեց , Արշակ ալ բարկացաւ ու զինքը  
խըզդել տուաւ : Ասանկ անօրէն թագա-  
ւորէն ի՞նչ բարիք կըսուսացւի :

563

## Ի՞՞

Հ. Երկրորդ Արշակին վըրայ ի՞նչդորձք  
կըսաւմըւի :

Պ. Արշակ երկրորդ անկարդ և անհոգ  
կեանք ունեցաւ : Թէալէտ ասոր ատենը  
Ներսէս կաթողիկոսը շատ տեսակ շնուռ-  
թիւններով հայաստանը զարդարեց , բայց  
Արշակ երկրորդ փոխանակ օգնելու , տե-  
սակ տեսակ վնասներու ալ պատճառ ե-  
ղաւ : Կախ երբոր Վաղենախանոս կայսրը  
իրէն դեսպան խրկեց որ Պարսից հարկ տա-

Են դադրի ու կայսեր միայն տայ, Արշակ  
բարկանալով գեստանները վորնտեց՝ ու  
ինքը երկուքին ալհարկ տալը դադրեցուց,  
և ըսկսաւ իր զուարձութիւններուն հետ  
ըլլալ: Վաղենտիանոս բարկացաւ, և Ար-  
շակին Տրդատ եղբայրը որ իր քովը պա-  
տանդ էր, ըսպաննել տուաւ. Թէոդոս  
զօրապետն ալ շատ զօրքով Արշակին վր-  
րայ խրկեց: Ան ատեն Արշակ նեղը մըտ-  
նելով՝ աղաչեց սուրբ Ներսեսին, որ եր-  
թայ միջնորդ ըլլայ: Վաղենտիանոս լսե-  
լով սուրբ Ներսեսին աղաչանիքին՝ ներեց  
ու պատանդները աղատեց. Ոլոմակիադա  
անունով իր աղգեն մէկն ալ Արշակին  
թագուհի խրկեց. և Տրդատը մեռցնե-  
լուն համար, անոր աղուն Գնելին հիւ-  
պատոսութեան պատիւ տըւաւ, և շատ  
ալ պարգեներ, անոր համար Տիրիթ  
Տիրանին թոռը ըսկսաւ վրան նախան-  
խանձիլ: Տիրան իր Գնել թոռէն լսելով  
եղածները, տրամեցաւ. և իր ունեցած  
ժառանկութիւններն ալ Գնելին տուաւ:  
Գնել բնակեցաւ կուաշին մէջ ու փա-  
ռանձեմ անունով կինը առաւ՝ թագա-  
ւորի պէս շատ փառաւոր հարանիք ընե-  
լով և նախարարներուն տղաքն ալ իր  
պալատը առնելով թագաւորի սովորու-  
թեան պէս: Տիրիթ Արշակ երկրորդին  
ամբաստանեց, թէ Գնել իր տեղը թա-  
գաւորել կուղէ. Արշակ հաւտալով՝ Գնե-  
լը վորնտեց Արարատայ գաւառէն: Ո-  
րուն համար նեղանալով թուղթ խրկեց

Տիրան Արշակն, ան ալ զի՞նքը խըզդել  
տուաւ: Եսքը օր մը Արշակ Երկրորդ իր  
ըրած որսին վըրայ պարծելու ատեն, Տի-  
րիթ ըստ թէ Գնելին ունեցած որսի ան-  
տառը անանկ փառաւոր է, որ թագաւոր  
ները չունին: Արշակ աս բանիս նախան-  
ձեցաւ, ու խաբելով գրեց Գնելին, թէ  
կուղէ ինքը անոր հետ որս ընել հոն ինքն  
ալ մէկէն ճամբայ ընկաւ՝ որ եթէ պատ-  
րաստ չիդրանէ նէ, պատճառ ունենայ  
զի՞նքը մեռցնելու: Բայց երբոր հասաւ,  
տեմնելով տեղւոյն գեղեցկութիւնը և  
որսերուն պատրաստութիւնը, ալ աւելի  
նախանձեցաւ, ու գաղտուկ հրաման տր-  
ւաւ իր մարդիկներէն մէկուն որ ծածուկ  
Գնելը սպաննէ, և հրամանը կատարեցաւ:  
Անատենը Արշակ Երկրորդ ցաւ ցուցնե-  
լով փառաւոր թաղումընել տուաւ. բայց  
ստութիւնը իմացւելով սուրբ Կերսէս  
ալ անիծեց զի՞նքը: Իսկ Արշակ զվալու  
տեղ, Գնելին կինն ալ Փառանձեմը իրեն  
Երկրորդ կին առաւ: Վե ալ Ուղիմպիադա  
թագուհին թունաւորեց: Արշակ աս ա-  
նիրաւութիւններէն զատ, նախարարնե-  
րէն ալ մէկ քանին անիրաւ տեղը ըստան-  
նել տուաւ, անանկ որ սուրբ Կերսէս  
տեսնելով եղածները քաշւեցաւ ու փ-  
ռանձին վանիք մը կըբնակէր:

Հ. Երկրորդ Արշակ իր անկարգու-  
թիւններուն մէջ կըբցաւ ինչւան ետքը թա-  
գաւորել:

Պ. Արշակ Երկրորդ իր անկարգ կենա-

ցը արժանի չարաչար ալ մահ՝ ունեցաւ։  
Չապուհ Արշակին բարկացած ըլլալով  
բոլորովին Յունաց ձեռքին տակը մանեւ-  
լուն համար Երբոր միջոց մը դատաւ՝ ըսկը-  
սաւ Արշակին վըրայ դալ։ Արշակ պարգ և  
ներով և խոստմունքներով Չապուհին  
սիրով առաւ։ և Յունաց դէմ Երթալու  
համար Չապուհին օդնական զօրք ալ տը-  
ւաւ։ Չապուհ ուղելով պաշար առնել  
Տիդրանակերտէն անցնելու առենք, Տիդ-  
րանակերացիք դոները գոցեցին։ Չապուհ  
ուղեց պատերազմով առնելքաղաքը։ և  
տեսնելով որ դժուար է, անցաւ դնաց  
Յունաց վըրայ. ու ՚ի դարձին եկաւ նո-  
րէն զարնըւեցաւ քաղաքին հետ. շատ  
ընդդիմութիւն տեսնելէն ետքը, քաղքին  
երկու կողմը փըլուց, ու սաստիկ ջարդ  
տուաւ մէջիններուն, մընացածներն ալ  
գերի տարաւ։

Ան միջոցին Արշակ Երկրորդ Արշակա-  
ւանքաղաքը շինեց, և որպէս զի անքաղա-  
քը շուտ մը լեցւի, հրաման հանեց որ հոն  
դացող բնակողին վըրայ դատաստան չըլ-  
լըւի։ Յուտամը լեցւեցաւ քաղաքը ամէն  
տեսակ անդգամ մարդիկիններով։ Կախա-  
րարները աս բանիս համար բողըքեցին Ար-  
շակին. բայց Երբոր անիկայ մտիկ չըրտւ,  
լսեցին ալ որ Չապուհ դարձեր է Յու-  
նաց դէմ պատերազմելէն, դեսպան խըր-  
կեցին Չապուհին որ դայ իրենց օդնէ  
Արշակաւանք կործանելու։ Չապուհ ու-  
րախանալով օդնութիւն խրկեց նախա-

բարներուն. Արշակ երկրորդ փախառ Անի Ք. Ե  
բերդը. վթրան գացին պատերազմեցան՝  
բերդը առին. բայց Արշակ փախառ Արաց  
ապաւինեցաւ: Ան տաենը գացին նա-  
խարարները ու բոլոր Արշակաւանին բնա-  
կիչները ջարդեցին՝ բաց ՚ի կաթնեկեր տը-  
ղոցմէ, որ սուրբ Ներսէօնն աղաչանիքովը  
աղատեցին, ու քաղաքն ալ տակն ու վըրաց  
ըրին: Արշակ կատղած, Արացիներէն օդ-  
նութիւն առած՝ եկաւ նախարարներուն  
գէմ: Զարկին զարնըրեցան, երկու կող-  
մէն ալ շատ մարդըսպաննըրեցաւ երկու  
տարիի չափ: Ան միջոցին Վաղէս կայսրն  
ու լաւավակ որ Արշակ Շապուհին օգնու-  
թիւն ըրեր է իրեն գէմ ինքն ալ Արշա-  
կին վըրայ զօրք խրկեց: Արշակ երկրորդ  
ամմէն կողմէն նեղը մաած՝ սուրբ Ներսէ-  
սին աղաչեց, որ զինքը ազատէ: Սուրբ  
Ներսէս մէջ մտաւ, շատ գժուարու-  
թեամբ նախարարները թագաւորին հետ  
հաշտեցուց, ետքը գնաց Յունաց թէու-  
դոս զօրապետին ալ սիրալ առաւ. և Ար-  
շակայ որդին Պատգը պատանդ տալով,  
թէոդոսին խորհրդովը ելաւ կոստանդ-  
նուազօլիս գնաց՝ Վաղէսին սիրալ առնե-  
լու համար: Բայց Վաղէս արիանոսեան  
ըլլալով՝ առանց հետք տեմնըրելու սուրբ  
Ներսէսը քշել տուաւ: Արշակ երբոր լը-  
սեց. գաշինքը ոտքի տակ առաւ, նախա-  
րարներէն ալ մէկ քանին ըսպաննեց, և  
Կամնարականներուն ցեղը ջնջել տուաւ,  
որսնցմէ Սպանդարատը մինակ աղատեցաւ  
իր տղոցմով:

Ըապուհ նորէն զօքք խրկեց Արշակին  
վըրայ . ասոնց հետ նախարարնելն ալ  
միտբանեցան , ու Արշակը այնչափ նեղը  
խոթեցին որ անձնատուր եղաւ : Ըապուհ  
լուր խրկեց որ ուրիշ մեծամեծ նախա-  
րարներ ալ ֆառանձեմին հետ մէկտեղ  
իրէն երթան : Կախարարները բարկացան՝  
Ըապուհին խրկած զօքին դէմն ելան ու  
փախուցին , և իրենք ցրուեցան դացին  
ասդիս անդին : Ըապուհ երբոր լսեց , բար-  
կացաւ ու Արշակը շղթայակապ Անյուշ  
ըսուած բերդը խրկել տուաւ : Եւ Մե-  
րուժան Արծրունի ուրացողը զօքով  
խրկեց Հայաստանին վըրայ : Ասոնք ան-  
տեր գանելով Հայաստանը՝ նախ Արտա-  
դերս բերդին վըրայ գնացին , ուր որ ֆա-  
ռանձեմ թագուհին ամրացած էր , ու  
լուր էր խրկած կոստանդնուպոլիս սկա-  
տանդ մնացած Պատ տղուն և սրբոյն Ներ-  
սեսի որ գան օգնեն : Մերուժան բերդին  
բան չիկըցաւ ընել խիստ ամուր ըլլալուն  
համար . իսկ բերդին բնակիչները տեսնե-  
լով որ Պատէն օգնութիւն չիդար , պա-  
տերազմէլէն ձանձրանալով անձնատուր  
եղան : Ան ատեն բռնեց զանոնք Մերու-  
ժան ֆառանձեմին հետ մէկտեղ Ասորէս  
տան տարաւ , ամէնքն ալ ցից հանել տը-  
ւաւ : Անկէ դարձաւ Մերուժան Վահան  
իշխանին հետ մէկտեղ նորէն Հայաստան ,  
ու շատ տեղ աւրշարկեց անապատ դար-  
ձուց . և որչափ որ հրեայ գտաւ Հայա-  
տանին մէջ , գերի տարաւ :

Պարսկաստան Արշակ Երկրորդ լսելով Ք. Ե  
աս Եղած թշուառութիւնները, յուսա-  
հատած ինքզինքը ըսպաննեց։ Թագաւոր  
էր և քրիստոնեայ. ոչ թագաւորավայել  
կրթութիւն առեր էր, և ոչ իբրև քրիս-  
տոնեայ մեծցէր էր. անոր համար բար-  
բարոսի պէս թագաւորութիւնքշեց. աղ-  
դին հայր ըլլալու և խնամելու տեղը, աղ-  
դը ցրուեց և թշուառացուց. չարիք ընե-  
լով ասպեցաւ, և Երեսր իրեն ըրած չա-  
րեացրապտուղը իրեն և աղդին վըրայ հասած  
տեսաւ, ճանցցաւ որ գէշ ըրեր է, բայց  
խիստ ուշ. անոր համար յուսահատած՝  
բոլորովին չարեաց մէջ ինքզինքը ընկղմեց  
ու կորսրւեցաւ տասնըութը տարի թա-  
գաւորելէն ետքը :

## ԻԵ

Հ. Երկրորդ Արշակ ինքզինքը ըսպան-  
նելէն ետև Հայաստանի վիճակին ի՞նչ ե-  
ղաւ :

Պ. Շապուհնորէն ՄԵրուժանը խրկեց,  
որ Երթայ բոլոր Հայերը Պարսից աղանդը  
դարձնէ, խոստանալով զինքը անոնց վը-  
րայ թագաւորցընելու։ Աս պատճառաւ  
ՄԵրուժան եկաւ մոգերով շատ մարդ  
նահատակեց, շատ քահանաներ եսլիակո-  
պոսներ գերի ըրաւ ու Պարսկաստան խըր-  
կեց. և ամէն Յունաց գրով գտնելուած գըր-  
քերը այրել տուաւ. և արդիլեց որ յու-  
նարէն սորվող ու խօսող ըրլայ։ ՄԵծն 380

Ք. Ե Ներսէս Երբոր լսեց աս ամէն Եղածները,  
սաստիկ ցաւելով չէր գիտէր ինչ ընելիքը:  
Աղաչեց Թէոդոս կայսէր որ Պապը թա-  
դաւոր դնէ, գոնէ ըստ քրիստոնէութելը  
սկաշտապաննելու համար Պարսից ձեռ-  
քէն Հայաստանը փրկէ: Հրաման տը-  
ւաւ կայսրը, և Պապին կինը և որդիքը պա-  
տանդ թողլով: Տերենտիանոս մեծ զօ-  
րապետն ալ մէկտեղ ելան Հայաստան Ե-  
կան:

581

Հ. Պապ կըրցաւ Պարսից ձեռքէն ա-  
ղատել Հայաստանը:

Պ. Մերուժան լսելով Պապին Հայ-  
աստան գալը, ինքը Պարսկաստան փա-  
խաւ. Հրաման տուաւ որ Հայոց նախա-  
րարներուն կիները, որոնք գերի առեր-  
ու պահեր էր, բերդերէն դուրս կախեն:  
Երբոր աս տեսան Հայոց զօրքը, նախ ան  
բերդերուն վրայ վաղեցին ըստաննեցին  
մէջի պարսիկ զօրքերը՝ և կիները թաղե-  
ցին. ուրիշ գերիներն ալ աղատեցին: Մե-  
րուժան Շապուհին հրամանովը այլայլ  
ազգերէն շատ զօրք ժողված՝ վաղեց նո-  
րէն Հայաստանին վրայ: Տերենտիանոս  
ալ իմանալով անոր պատրաստութիւնը,  
կայսէր գրեց, և շատ զօրք ու պատերազ-  
մական գործերներ բերել տուաւ: Երբոր  
Երկու կողմէն պատրաստըւեցան զարնը-  
ւելու, մեծն Ներսէս Նպատ լեռան վր-  
րայ ելաւ ու ըսկսաւ ազօթել. պատե-  
րազմը խառնըւելու ատեն, որովհետեւ  
արեր Հայոց զօրաց գէմն էր ու կընեղէր

անոնց աչւըները , ամսկ մը Եկաւ արևուն  
դիմացը սաստիկ հով մըն ալ Ելաւ ու  
բոլոր Պարսից նետերը իրենց վըրայ կը-  
դարձընէք : Աս բանէս Հայերը սիրտ ա-  
ռած և Պարսիկները կատղած , ըսկսան  
սաստիկ ջարդ տալ մէկմէկու . խիստ շատ  
զօրք ընկաւ Պարսից դիէն : Սմբատ Կամ  
սարականը գէպ ՚ի Մերուժան վաղելով  
Երբոր կրջարդէր , Մերուժանին ձին վի-  
րաւորւած ըլլալով չիկըրցաւ շուտ փախ-  
չիլ , Կագայովտին եղէդնուտին քով Սըմ-  
բատ վըրան հասաւ , Մերուժանը բոնեց  
և քովնները ըսպաննեց . և վախնալով  
որ բանակը տանի նէ սուրբ Ներսէսը ա-  
նոր կենացը կըխնայէ , չորս դին նայեցաւ  
տեսաւ որ վըաններու մէջ վառած կրակ  
կայ , դնաց շամփուր , մը գտաւ կրակի  
վըրայ , տռաւ կլորցուցեկարմրցուցու Մե-  
րուժանին գլուխը դրաւ ըսելով . Ես որ  
Բագրատունի Եմ , ասով զքեզ թագաւոր  
կրպսակեմ , որ անիրաւ փափաքդ արդա-  
րութեամբ կատարւի : Վնատենը պատե-  
րազմը ցրուեցաւ . և Պասը թագաւորեց :  
Եւ մէծ պատուով շատ պարգևներ տալով  
Տերենտիանոսին՝ բնակեցուց զինքը Հայ-  
աստանին մէջ և ուրիշ զօրքերը ետ դար-  
ձուց . սուրբ Ներսէսը և բոլոր նախա-  
բարները ժողվեց , և ամենքը մէկէն խօսք  
արւին որ ԱՅ օրինացը հետեւլով , մէկ  
սիրտ մէկ հոգի կառավարեն աէրութիւր :  
Հ . Պատ ի՞նչպէս թագաւորութիւն  
քշեց և ի՞նչ վախճան ունեցաւ :

Պ. Պատ նստաւ չինստաւ՝ ըսկսաւ անկարգութեանց ետևէ ըլլալ. և որովհեան սուրբ Ներսէս միշտ կրխրատէր զինքը, անոր խրատներէն՝ ձանձրանալով իրեն թոյն խմցընել տուաւ. Սուրբ Ներսէսը ասանիկ անիրաւ ու անողորմ մահուամբ մը մեռնելու ատենը մարդարէացաւ՝ որ թագաւորութիւնը և սուրբ Գրիգորին ցեղէն քահանայութիւնը վերցըրւի պիտի. գուշակեց նաև Հայաստանի վըրայ գալու թշուառութիւնները. որոնք որ ինչւան հիմա աջոնվիս կրտեսնենք, և յուսահատած կողբանք, որ բոլոր ազգին այնչափ գարերու մէջ թափած արցունքը չիկըրնար վերցընել տալ Հայաստանին վըրայէն Աստուծոյ արդար վրէժինդրութեան պատիժը :

Պատ ալ աւելի անկարգութեանց ետևէ եղաւ. ու ինքինքը շուտով իսայտառակելու համար՝ ուզեց կայսերէն ալ ապրս տամբիլ՝ վախնալով թէսոդոսի բարեպաշտութենէն, որ չըլլայ թէ լսելով սուրբ Ներսէսին մահը՝ իրմէ վրէժինդրութիւն մը ընէ : Անոր համար Տերենտիանոս ալ Հայաստանէն վուրնտեց, ու ըսկսաւ զօրք ժողվել. Տերենտիանոս թղթով հրաման տուաւ կայսերէն՝ Պատին հետ պատերազմէլու. մէկէն նոր զօրք ժողված՝ յանկարծ վազեց թագաւորին վըրայ, զարկաւ ցըրւեց զօրքը, բոնէց Պատ թագաւորը, ու կայսեր տարաւ: Կայսրը անոր ըրած ապերախտութիւնները աղէկ մը երեսը

զարնելէն ետև, հրաման տուաւ ու գլու Ք.Ե  
իսը կարեցին իրեք տարի թագաւորե  
լէն ետքը: Անարժան թագաւորին ար-  
ժանաւոր մահ: Ափսոս, որ ասանկ թա-  
գաւորները մեր ազգին նախատինք եղան:

## Ի՞Զ

Հ. Պատ թագաւորին մեռնելէն ետև  
Հայոց վիճակը ի՞նչ եղաւ:

584

Պ. Մեծն թէոդոս Պապին տեղը թա-  
գաւորեցուց Վարազդատ Արշակունին,  
որ շատ կարճութիւններ ըրած էր ովհմ-  
ալիական խաղերու մէջ, թէատրոնի մէջ  
առիւծներ ըստաններ էր, և շատ պատե-  
րազմական քաջութիւններ ալ ըրեր էր:  
Անդամ մը Լոնդոնարացոց դէմ պատե-  
րազմին մէջ մինակ ինքը հինգ հոգւոյ դէմ  
ելաւ ու հինգն ալ մէկմէկու ետև ըստան-  
նեց: Անդամ մըն ալ բերդի մը վըրայ  
գնաց, ու տամնելեօթը հոգի մէկմէկու  
ետևէ նետով զարկաւ մեռուց: Երբոր  
թագաւորութիւնը առաւ ու Յունաց  
զօրքով կուգար Հայաստան, Դարձանա-  
ղեաց բաւառին մօտերը Խորի աւազակ-  
ներու հանդիպեցաւ, վըրանին վազեց.  
անոնք նեղը մտան, Եփրատ գետին վը-  
րայ նեղ տեղ մը կամուրջի պէս մէծ-  
փայտ մը դրած էր վըրայէն անցան, փայտը  
գետը ձգեցին: Վարազդատ կատաղաբար  
վազեց ցաթկեց քսանւերկու կանգունի  
չափ լայն գետին վըրայէն, ու հասաւ

Ք.Ե Ետենէն՝ զիրենք բռնեց : Վարազդատ եւ  
կաւ Հայաստան , շատ քաջութիւններով  
բոլոր թշնամիներուն յաղթեց . բայց  
տեսնելով որ Յոյն զօրապետները կուզեն  
եր վըրայ իշխանութիւն ցրցունել , անոնց  
ձեռքէն ազատելու համար՝ ուզեց Շա-  
պուհ Պարսից թագաւորին հետ դաշնիք  
դնել ու անոր հարկատու ըլլալ : Երբոր  
խմացաւ կայսրը՝ զինքը կանչեց կոստանդ-  
նուպոլիս , ասլըսպըրելով զօրավարներուն  
որ եթէ չուզէ երթալ , բռնեն կապեն  
ու անանկ տանին : Վարազդատյուսալով  
որ կրնայ ինքզինքը արդարացընել՝ դնաց  
կայսեր : Բայց կայսրը առանց տեսնըւե-  
լու՝ երկըթէ շղթայով աքսորել տուաւ  
զինքը թուլիս կղզին :

Հ : Վարազդատէն ետե ով իշխեց Հայ-  
ոց վըրայ :

Պ . կայսրը տեսնելով որ Հայութ թա-  
գաւորները միշտ կապսատմբին իրմէ , ու-  
զեց երկու թագաւոր դնել , որպէս զի  
ուժերնին տկարանայ . և թէ որ մէկը ա-  
պրստամբելու ըլլայ նէ , մէկալը հաւա-  
տարիմ մնայ . անոր համար Պատին եր-  
կու որդիքը Արշակը ու Վաղարշակ՝  
որ կայսեր քովը պատահնդ էին , թա-  
գաւոր դրաւ Հայոց վըրայ : Արշակնըս  
տաւ Դուին , և Վաղարշակը Եկեղեցաց  
դաւառը Երիզա քաղքին մէջ , որ տա-  
րին չիլքմացուցած մեռաւ : Աս միջոցիս  
Շապուհ Պարսից թագաւորը հաշառւ-  
թիւն խօսեցաւ Յունաց հետ , և որոշեցին

որ Հայաստանին արևելեան կտորը Պար Ք. Ե  
սից հարկատու ըլլայ, արևմբաեան կըտո-  
րը Յունաց : Արշակ Երրորդը չուզելով  
Պարսից տակը ըլլալ, աթոռը Երիզա  
քաղաքը փոխեց . շատ իշխաններ ալ ի-  
րեն հետեւեցան: Անառենը Շապուհ իր  
կտօրին վըրայ թագաւորցուց Խոսրով 588  
Երրորդը, իշխաններուն ալ մարդ խրկեց  
որ ետ գառնան: անոնց մէջէն մէկքանի  
նախարարներ ետ գառնալու ատեն հան-  
դիակեցան Արշակին գանձին, որ Անի ամ-  
րոցէն Ծոփաց գաւառը կըտանէին, յա-  
փըտակեցին Խոսրով թագաւորին աարին:  
Արշակ Երրորդ ուզեց որ ետ տայ . բայց  
Երբոր Խոսրով ամեննեին մտիկ չըրաւ, ան-  
ատենը Արշակ պատերազմի ելաւ Խոս-  
րովին դէմ. Երկու կողմէն ալ սաստիկ  
ջարդ ըլլալէն ետե, Արշակ բոլորովին  
յաղթըւեցաւ ու գարձաւ Երզնկայ, հի-  
ւանդացաւ ու մեռաւ հինդ կամ եօթը  
տարի թագաւորելէն ետե:

Անմիտրան մարդը ազգակից եղբօրը  
դէմ անիրաւութիւն ընելը իրաւունք կը-  
կարծէ . փոխանակ աւազակնելը պատ-  
ժելու, անոնց կռնակ կենալը իրեն փառք  
կըսեալէ, և թշնամիները ջարդելու տեղ  
իր ազգը կոտրելով կըպարծի: Տես ի՞նչ  
վնասակար բան է ազգի մը վըրայ իշխանըւ-  
լուը, Երբոր ան մարդը չէ կըցած իշխել  
իր կիրքերուն վըրայ:

## ԻԵ

Հ. Արշակ Երրորդին մեռնելէն ետև  
Հայաստանին ան կողմին վիճակը որ Յու-  
նաց տակն էր՝ ի՞նչ եղաւ :

Պ. Կայսրը թագաւորի տեղ յոյն կոմս  
մը խրկեց . անոր համար նախարարներն  
ալնեղացած՝ ելան խոսրովին քովզ գնա-  
ցին : Անատենը խոսրով Երրորդ կայսրէն  
խնդրեց որ Յունաց մասին վօրայ ալինքն  
իշխէ ու հարկը տայ : Կայսրը վախնալով  
որ եթէ Հայերը միաբանին՝ կը ընան ու  
զածնին առաջ տանիլ . հաւնեցաւ անոնց  
խնդիրին : Եւ այնպէս ըսկսաւ խոսրով  
Երրորդ տիրելքոլոր Հայոց, հարկ տալով  
կէս մը Յունաց՝ կէս մըն ալ Պարսից :

Հ. Խոսրով Երրորդ կը ըցաւ ինչւան  
վերջը թագաւորել :

Պ. Առանց մոտածելու դորձք ընողը  
մոքէ չանցած փորձանքներու մէջ կիյնայ :  
Երբոր Ասպուրակէս կաթուղիկոսը մէ-  
ռաւ . տեղը նատուցին Սահակ սլարթելը  
մեծին Ներսէսի տղան : Ան ատենը մէկ  
քանի նախարարներ՝ որոնք խոսրով թա-  
գաւորին հետ թշնամութիւն ունէին,  
գնացին ամբաստանեցին Ծապուհին, թէ  
Հայերը ապստամբութե՛ ետևէ են . որով  
հետև առանց Պարսից թագաւորէն հրա-  
ման առնելու կաթուղիկոս դրին . Ծա-  
պուհն ալ հաւտալով, հրաման դրեց խոս-  
րով Երրորդին՝ որ ելլէ դուռը դայ . խոս-

բով առանց առաջը և վերջը մտածելու՝ Ք. Ե  
յանդիմանեց Ծապուհին դեսպանները ու  
վարնտեց. և մէկէն Արկադէոս կայսեր ալ  
դեսպան խրկեց որ իրեն օգնէ. բայց ան  
յանձն չառաւ: Ան առենք Ծապուհ իր  
Արտաշիր որդին շատ զօրքով Հայաստան  
խրկեց: Խոսրով յուսահատած ուրիշ ճար  
չկանելով, ելաւ գնաց Արտաշրին: Ան  
ալ ծանր շղթայով կապէց զինքը, ու տե-  
ղը անոր Վռամշապուհ եղբայրը նստե-  
ցուց. սուրբ Սահակին ալ կաթուղիկոսու-  
թենէն ձգեց. և Գաղաւոն կամսարա-  
կանը որ խիստ զօրաւոր իշխան մըն էր,  
խաբելով բռնեց շղթայի զարկաւ ու դար-  
ձաւ: Ան առենք Ծաւարչ Գաղաւոնին  
եղբայրը և Պարգև նախարարը եօթը հա-  
րիւր կարիծ հետեւնին առած դաղտուկ  
Ճամբով յանկարծ Արտաշրին բանակին  
վրայ վազեցին՝ Խոսրովը ազատելու հա-  
մար. ափսո՞ս որ կարքութիւններնուն  
համեմատ յաջողութիւն չունեցան. վասն  
զի շղթաներով կապկրպած էր Խոսրով:  
Բայց իրենք մէծ շփոթութիւն ձգեցին  
բանակին մէջ, շատ մարդ ջարդեցին, և  
երկայն առեն գիմանալէն ետև Ծաւարչը  
զարնըւեցաւ, Պարգևն ալ Ճարը հատած  
փախչելու ատեն բռնեցին ու Արտաշրին  
հրամանովը կաշին հանեցին, և Խոսրովը  
Անյուշ ըստած բերդը տարին ու Պարգևին  
կաշին ալ գիմացը կեցուցին:

Հ. Վռամշապուհ կրթան խաղաղու-  
թեամբ թագաւորութիւն քշէլ:

Ք.Ե Պ. Վռամշապուհ բնութեամբ խաղազամէր ըլլալով, ջանաց Պարսից հալատակութիւն ցուցընել և աղքը հանդարտեցընել: Վռամկըրման Պարսից թագաւորը՝ Վռամշապուհին հաճոյական բան մը ընելու համար խոսրով երրորդը Անյուշը երդէն հանել տուտւ, ու պատուով կըսպահէր: Ան ատենը սուրբ Սահակին ալ տեսնելով որ աշխարհս խաղաղութիւն գտաւ, ըսկսաւ եկեղեցիները նորոգել և ջանալ որ տգիառութիւնը աղդին մէջէն վերցըւի, որ է պատճառ ամէն աեսակ անկարգութիւններուն. ուստի սուրբ Մեռըսպին հետ մէկ եղած ըսկսան ամէն ջանքը ընելու, և տեսնելով որ մեծ արգելք մըն է աղդին դիր չունենալը, նախ սուրբ Մեռըսպալ Աստուծոյ մասնաւոր յայտնութեամբը գիր գտաւ՝ Քրիստոսի 406 թուականին: Աւստի շատ տղաքներ ժողվեցին, կրթեցին, խրկեցին Աղեքսանդրիա, Աթէնք, Կոստանդնուպոլիս և ուրիշ երեւելի ուսումնական քաղաքներ. ու ըսկսան ամէն հարկաւոր դիրքերը հայերէն թարգմանել. որով ըսկսաւ աղդին մէջ դիտութեան սկզբունքը մտնալ:

Վռամշապուհ հանդարտութեամբ ու կարգով քսանըմէկ տարի թագաւորելէն ետքը մեռաւ: Եւ իր աղան Արտաշէսը տասը տարւան խիստ պղախի ըլլալուն, համար սուրբ Սահակին ձեռքով նախարարները աղաչեցին Յաղկերտ Պարսից թագաւորին, ու խոսրով երրորդը նորէն բերին աթուր նստեցուցին:

ի՞լ

Հ. Խոսրով Երրորդը Երկրորդ անգամ  
ո՞րչափ ատեն թագաւորեց :

Պ. Խոսրով Հազիւ թէ տարի մը թագաւորեց, մեռաւ. և անատենը Հայոց Երկիրը մեծ ալեկոծութեան մէջ ինկան. ամէն կարդերը տակն ու վրայ եղան :

Վասն զի Յաղկերտ Պարսից թագաւորը  
ուղելով Հայերը արևապաշտ ընել, իր  
Ըաստուհ որդին անոնց թագաւոր դրաւ,  
պատուիրելով որ Պարսկական տօներով  
նախարարները զբաղեցրնէ : Հայերը ակա-  
մայ ընդունեցան զինքը, ու ըսկան ար-  
համարհելով անոր հետը վարւիլ : Ծա-  
սլուհ շատ նեղանալով աս բանիս վրայ  
լսելով ալ թէ իր հայրն Յաղկերտ հիւընդ-  
ցեր է, Պարսկաստան դարձաւ հրաման  
տալով զօրագլխին, որ մեծամեծ նախա-  
րարները ետեւէն խրկէ : Եւ ինքը Տիաբոն  
հասած օրը Յաղկերտ մեռաւ, ծառա-  
ներն ալ Ծասլուհը ըսպանեցին, ու Վռամ-  
Երկրորդ թագաւորեց Պարսից վրայ : Եր-  
բոր նախարարները լսեցին Ծասլուհին  
հրամանը ամէնքը մէկ եղած Պարսից զօ-  
րացը դէմ ելան, զօրագլուխը ու զօրքե-  
րուն շատը սպաննեցին, մնացածն ալ  
փախուցցին . իրենք ալ Վռամէն վախնա-  
լով քաշուեցան բերդերու մէջ : Հայաս-  
տանին ան կտորն որ Պարսից մասն եր՝  
անգլուխ մնացած ոտքի տակ գնաց : Վռամն

445

449

Ք. Ե ալ մէկալ կողմէն վրէժ առնելու հա-  
մար շատ չարիք ըրաւ։ Սուրբ Սահակին ալ  
տեսնելով որ խաղաղութիւնն չիկայ Պար-  
սից մասին մէջ, ելաւ Յունաց մասը դնաց։  
Հոն թէպէտ առջի բերանը չէին թողուր  
Յոյն իշխանները։ բայց սուրբ Սահակ  
թէոգոս կայտրէն հրաման բերել տուաւ,  
ու ըսկաւ հոն ալ հայերէնը ծաղկե-  
ցընել։

Հ. Խոսրով երրորդին մեռնելին եաքը  
հայերը ի՞նչպէս կըրցան Արշակունիթա-  
գաւոր ունենալ։

Պ. Առամ Պարսից թագաւորը տեսնե-  
լով որ հայտատան երեսի վրայ մնացած։  
հարկը երթալով կըակախիկոր, հաշու-  
թիւն ըրաւ նախարարներուն հետ, ու  
422 Արտաշէս երրորդը Առամշապուհին ուր-  
դան տամնը ութ տարւան թագաւորե-  
ցուց հայոց, անունն ալ Արտաշէր դրաւ։  
թէպէտ առջի բերանը ուրախացան նա-  
խարարները. բայց Արտաշէս երրորդ բը-  
նութեամբ մոլիք ըլլալով, և սուրբ Սահա-  
կին շտա խրատուած ճամբայ չիդալով,  
ըսկաւ ատելի ըլլալ նախարարներուն։  
անանիկ որ նախարարները չիկարենալով  
գիմանալ թագաւորին անկարգութեամնը  
յանձն առին բոլորովին Պարսից իշխա-  
նութեան տակը մտնելու։ թէպէտ սուրբ  
Սահակ շատ ջանաց որ միտքերնին փոխէ,  
բայց ճար չեղաւ։ չիկըրցան հասկընալ թէ  
ասանիկ բանի ձեռք զարնելը, ազգին թը-  
շուառութեան պատճառ ըլլալ է. վեր-

Հասկէս դնացին Վռամին ամբաստանեւ Ք. Ե  
ցին Արտաշէսը, խնդրելով որ վերցընէ ի-  
րենց ազգին թագաւորութիւնը, ու վր-  
բանին Պարախց իշխան մը դնէ : Վռամ  
կանչեց թագաւորն ու սուրբ Սահակը ու  
հարցուց անոնց . թէպէտ Արտաշէս ինքը  
զինքը աղէկ արդարացուց՝ որ տէրութէն և  
կառավարութեան գէմբան մը չէ ըրած,  
և սուրբ Սահակն ալ աղէկ պաշտպանեց  
զանիկայ . բայց Վռամուզելով վերցընէ լ  
հայոց տէրութիւնը, սուրբ Սահակը  
բանտ դնել տըւաւ, և Արտաշէս երբորդն  
տէ Պարակաստանին ներսի կողմերը քշել  
տըւաւ՝ որ վեց տարի թագաւորելէն ետ-  
քը քանի մը տարիէն մեռաւ : Խակ Վռամ  
Վեհմիհրշապուհ անունով պարախկ մը  
մարզպան դըրաւ հայոց վըրայ . և նախա-  
րարներուն ալ պարզեներ տալով տէղեր-  
նին խրիեց : Ասանկ ազգատեցութք մը հայ-  
երը իրենց ազգին Արշակունեաց ցեղին  
թագաւորութիւնը ջնջեցին Գրիստոսի  
428 թօւականին, 580 տարի դիմանալէն  
ետքը :

## Ի Թ

Հ . Վեհմիհրշապուհին մարզպանուե-  
ատէնը ի՞նչ հանգիպեցաւ :

Պ . Վեհմիհրշապուհ բնութք աղէկ  
մարդ ըլլալով, տամնըցորս տարի խաղա-  
ղութեամբ կառավարեց : Ան միջոցին  
սուրբ Սահակին տէղը անպիտան մար-

Ք. Ե Գիկ Պարսից հրամանովը ըսկսան կաթու-  
ղիկոս նստեցրնել . ասով շատ անկարգու-  
թիւններ կը լսային աղքին մէջ . ինչւան  
որ նախարարներէն շատերը ձանձրացած՝  
Վռամ Պարսից թագաւորէն խնդրեցին  
սուրբ Սահակը . և որովհետեւ շատերն ալ  
չէին ուղէր , Վռամ հրաման արւաւ՝ որ  
միայն ձեռնադրութիւնները սուրբ Սա-  
հակ ընէ , բայց կառավարութեանը չի-  
խառնըւի : Եօթը տարի ալ տասնկ եր-  
թալէն ետե , եկան նորէն նախարարները  
աղաչեցին սուրբ Սահակին , որ նորէն  
յանձն առնէ կաթուղիկոսութիւնը . բայց  
սուրբ Սահակ հրաժարեցաւ՝ և Բլուր գե-  
ղը առանձնացած տարիէ մը վախճանե-  
ցաւ :

Հ . Վեհմիհրշապուհին ով յաջորդեց  
մարզպանսւթեամբ :

Պ . Վեհմիհրշապուհին աեղը անցաւ  
Վասակ սիւնին , որ հայ ըլլալով պէտք էր  
որ աղքին ուրախութիւն պատճառէր ,  
բայց անոր հակառակն եղաւ : Երբոր  
Յազկերտ երկրորդ՝ Պարսից թագաւոր  
նստաւ , միտքը գրեր էր որ Հայերը , Ա-  
ղուանիքը և Վրացիքը Պարսիցաղանդը գար-  
ձլնէ : Ան միջոցին Վարազվաղանն ալ  
Վասակ Սիւնիին փեսան թշնամութիւն  
ունելով Վասակին , գնաց հաւատքը ու-  
րացաւ ու ըսկսաւ ամբաստանիել Վասակը  
և յորդորել թագաւորը , որ Հայերը Պար-  
սից աղանդը գարձնելու հրաման հանէ ,  
յուսալովոր ինքը անով փառքի կը համնի :

Անատենը Յազկերտ ալ աւելի գրդըսւած Ք. Ե  
մոգերուն խորհրդովը, հրաման հանեց,  
որ Հայերը, Աղուանք և Վերք իրեն զօրք  
խրկեն: Ասով աղդին գլուաւորները կուղէր  
հեռացընել, որ աղդը կրակապաշտ ընելը  
դիւրին ըլլայ: Եւ որպէս զի ինքը Հայոց  
սիրելի ըլլայ Վասակ սիւնին մարզպանու-  
թեան իշխանութիւն տուաւ: Աս եղաւ  
Վարդանանց հոչակաւոր պատերազմին  
ըսկիղբը: Անատենը Վասակ մարզպան  
եղաւ, և Վարդան մամիկոնեանը շատ զօր-  
քով խրկեց թագաւորին, որ գնաց երկայն  
ատեն պատերազմը ըրաւ Հոնաց դէմ:

Հոն ըսկսաւ Յազկերտ յորդորել նա-  
խարարները որ հաւատքին ուրանան:  
Բայց յոյսը պարասր ելքելով՝ շատ նեղա-  
ցաւ ու ըսկսաւ զանոնք չարջրկել:

Ստոմ և Մանաձիհը նախարարները  
տեսնելով որ Յազկերտին միտքը չառ է,  
առին իրենց զօրքը ու ետ դարձան: Յազ-  
կերտ ետևնուն զօրք խրկեց ու ամենն ալ  
նահատակել տուաւ: Իր քովք եղած նա-  
խարարներէն ալ մէկ քանին չարչարեց,  
բանաւ դնել տուաւ որ հաւաաքէն թառ-  
նան:

Պատերազմը ըսմընցնելէն ետքը զօրքե-  
րը արձրկեց, ու Դենշապուհ անունով  
մէկը Հայաստան խրկեց իբրի քննիչ, որ  
շատ նեղութիւն տուաւ Հայերուն: Բայց  
Երբոր անով ալ ճար չեղաւ. Յազկերտ իր  
նախարարներուն և մոգերուն խորհրդովը  
թուղթ գրեց Հայերուն, որ կամ Պարսից

աղանդը ընդունին և կամ թղթին պատասխան տան : Անատեն Յովսեփի կտորովիկոսը ժողովք ըրաւ ու թղթին պատասխան գրեց : Պարսիկները զարմացան խելացի պատասխանին վըրայ . բայց Յաղիերտ կատղած, բոլոր Հայոց մեծերը դուռը կանչեց ու բանտ դրաւ, ըստիպելով որ՝ կամ հաւատքնին ուրանան և կամ աքսորւին , որ Հայաստան անտէր մնալով մոգերուն ձեռքը մատնըվի : Երբորնախարարները ասանկ նեղը մտան , մէկքանին արդէն հաւատքի վըրայ թոյլ ըլլալով խորհուրդ ըսին . ու իբր թէ թագաւորը խաբելու համար յանձն առին մոգութիւնը , և մեծ պատիւ ընդունելով Յազկերտէն՝ դարձան Հայաստան՝ շատ մոգեր և զօրքեր հետերնին բերելով : Հայաստանի ընակինները երբոր խմացան եղածը , և տեսան մոգերուն բազմութիւնն որ կուզեն եկեղեցները գոցել , տակն ու վըրայ եղած ըսկսան դէմդնել մոգերուն շատ մարդ ալ վիրաւորեցին : Ան ատենը Վարդան գնաց Յովսեփի կաթողիկոսին ոտքը ինկաւ , խմացուց իրենց միտքը , և ըսկսաւ ուրիշնախարարներուն հետ դէմդնել Պարսից զօրքին : Բայց Վասակ մարդ պանը սրբանց ուրացած ըլլալով , ըսկըսաւ խաբէութեամբ յորդորել որ առջի բերանը թոյլ տան մոգերուն , ու ետքը ինքը ճամբայ կըդնէ զանոնք : Եւ ասանկ շատ տեղ ըսկսան կրակատուններ շինել : Վարդան ուրիշնախարարներուն հետվա-

զեց Վասակին հետ միացած զօրքին վըրայ,  
շատերը ջարդեցին և Վասակին ալ բռնեցին . բայց ետքը զինքը թողուցին՝ աւետարանին վըրայ երդում ընելուն համար :  
Նորէն ժողվեցան Շահապիվան քաղաքը  
հարիւր հաղարի չափ մարդ՝ մէկ սիրտ մէկ  
հոգի Պարսից դէմ կռուելու և ըսկան  
կրակտունները աւրել և մոգերը ըսպաննել : Ան միջոցին լսեցին որ Ազուանից երկիրն ալ մոգեր խրկրւեր են , և Ազուանիք իրենցմէ օդնութիւն կուզեն . իրենիք ալ Յոյներէն օդնութիւն ուզեցին , բայց չիգտան : Ան ատեն ուրիշ ճար չունենաւ լով , իրեք բաժնեցին բոլոր զօրքը մէկը Եւերշապուհ Արծրունին տըւին՝ Պարսից դէմ կենալու համար , մէկալը Վասակին՝ որ Հայաստանը պահէ , Երրորդն ալ Վարդանին՝ Ազուանից կողմը երթալու համար : Երբոր բաժներւեցան մէկմէկէ . Վարդանին դէմ հանդիպեցաւ Պարսից մէծ խումբը . զարկին ջարդեցին , ցրուցին Պարսից զօրքը , մասն Ազուանից երկիրը ու հոն բոլոր մոգերը ջարդեցին ու երկիրը ազատեցին . անցան անկէ դէալ 'ի Հոնաց կողմը , հոն Յաղկերտին շինած բեր դը քակեցին , և Հոնաց հետ միաբանութեան դաշնիք դրին :

Աս միջոցիս Վասակ նորէն հաւապը ուրանալով՝ բոլոր Հայաստան տակին ու վըրայ կընէր : Երբոր լսեց Վարդան մէծ ցաւով մէկէն դարձաւ Հայաստան ու մէծ կոտորած ըստաւ Վասակին հետ միա-

Ք. Ե բանողներուն դէմ։ Ետքը առօնելով որ  
անմիաբանութեամբ ակարացած գլուխ  
պիտի չելլեն, Յաղկերտին դեսպան իրը<sup>1</sup>  
կեց թէ, թէոր իրենց քրիստոնեութեանը  
չիդպչի, նորէն կըհնազանդին։ Յաղկերտ  
ալ տեսնելով եղած շարիքը, յանձն առ  
նել ձևացուց։ բայց երբոր անոր միաքը ի-  
մացան՝ Հայերը թոյլ չիկեցան։ տնատենը  
ալ յուսահատած Յաղկերտ, Միհրներ-  
սէհ հազարապետը շատ զօրքով Հայաս-  
տանին վըրայ խրկեց որ կամ գարձնէ,  
կամ կորացնցընէ զամէնքը։ Միհրներսէհ  
առջերերանը Վասակին ձեռքով խարխոր-  
բելով ջանաց գործք տեսնելու։ բայց եր-  
բոր չիյաջովեցաւ, տեսնելով ալ որ Վա-  
սակ հաստատուած է չարութեանը մէջ,  
զօրքը անոր յանձնեց ու ինքը գարձաւ  
Յաղկերտին։ և բոլոր յանցանքը Վասակին  
վըրայ ձգեց։ Անատենը Վարդանին հրա-  
մանով վաթուունըվեց հազարի չափ զօրք  
ժողվեցան։ Արտաշատ քաղքին մէջ, ան-  
կէ անցան՝ Աւարայրի գեղին և Տզմուտ  
գետին քով բանակինին դրին, ու մեծ ջերմ-  
եւանդութեամբ հաւատքի համար մեռ-  
նելու պատրաստուեցան։

Առաւտանց որ հոգեգալստեան եօթ-  
ներորդ օրն էր, ըսկսան պատերազմիլ մեծ  
կտրընութը։ բայց հինգ հազար հոգիի  
չափ մարդիկ Վասակին հետ սրտերնին  
մէկ ըլլալով, ըսկսան շփոթութիւն ձգել  
զօրքին մէջ ու փախչիլ։ Մնացածները  
ինչւան իրիկուն զարնըւելէն ետքը, Վար-

դանիր վիրաւորեցաւ ընկաւ . զօրքն ալ Ք. Ե  
արդէն հոգնած , բոլորովին շփոթեցան ,  
գլուխնին քաշեցին , ասդիս անդին ցրուե-  
ցան : Երկուհարիւր իննսունըվեց հոգի  
ինկան պատերազմին մէջ . եօթըհարիւր  
քառսուն հոգիէն աւելի ալնոյն օրերը աս-  
դիս անդին եղած պատերազմներուն մէջ  
մեռան , բոլորը մէկէն կընէ հազար երե-  
սունըվեց հոգի : Խակ Պարսիկներէն ան  
օրը ինկան իրեքհազար հինգ հարիւր քառ-  
սունըրա հոգի : Այսչափ չարիքը բաւա-  
կան չխաեալելով Վասակ , ըսկաւ խարէու-  
թեամբ շատերը բռնել ըսպաննել . և  
Յովիչի կաթուղիկոսը՝ մէկ քանի քահա-  
նաներալ մէկտեղբանեց շղթայի զարկաւ :

Աս բաներս տեսնելով ուրիշ նախա-  
րարներն ալ , խումբ խումբ եղած դային  
Պարսից երկիրներուն վրբայ , ըսկան քա-  
զաքներ աւրել , մարդիկը ջարդել դերի  
առնել : Մուշկան Նիւսալաւուրա Պար-  
սից զօրապետը գրեց Յազկերտին , թէ աս  
ամեն չարեաց պատճառը Վասակն է : Յազ-  
կերտ խուոված՝ որ մօքի դրածը չիյտջողե-  
ցաւ , չէր դիտէր ինչընելիքը . մէկէն հրա-  
ման խրկեց , որ Ատրորմիզդը նորէն մարզ-  
պան դըրուի և թոյլ տըրուի Հայոց իրենց  
կրօնիքը պաշտելու . և թէ Հայերուն գլխա-  
ւորները խարելով դուռը խրկէ , իբր թէ  
նոր կարգադրութեանց վրբայ խօսելու  
համար , բայց միաքը ան էր , որ մեծերը  
վերցրնելով մէկալնոնիք հանդարտին :

L

Հ. Ատրորմիզդ մարզպան ըլլալէն ետև՝  
Հայաստանին խոռովութիւնը ի՞նչ վիճակի  
մէջ մնաց :

Պ. Ատրորմիզդ եկաւ շղթայի զարկած  
քահանաները Յազկերտին խրկեց : Նմանու-  
ալէս նախարարներն ալերդում առնելով  
Ելան գացին , թէպէտ և յայտնի խմացան  
որ խարեւութիւն է : Ատրորմիզդ Հայաս-  
տանին համար հրաման տրւաւ որ ամէն  
մարդ բանի գործքի հետ ըլլայ և իրենց  
կրօնքը պաշտեն . թէպէտ ասդիս անդին  
կրակատուններ և անկարգութիւններ  
մնացին : Խակ նախարարները երբոր Յազ-  
կերտին հասան զամէնքն ալ բանտ գնել  
տրւաւ . եաքը գատասատանի նստաւ , ու  
շատ քննութիւն ընելէն ետև , Վասակը  
յանցաւոր գտնըւեցաւ ու մահապարանե-  
րուն բանար գըրւեցաւ . հոն Վասակ յու-  
սահատած որդնոտաեցաւ ու մեռաւ :

Թշուառ մահը լսողը վըրան կըցաւի .  
բայց վաղքը կարդացողը՝ ազգին վըրայ  
հասուցած չարեքը կուլայ , ու անոր ա-  
նէծք կուտայ :

Յազկերտ թէպէտ նախարարներուն քա-  
հանաներուն վըրայ յանցանիք չիկըցաւ  
գտնալ , բայց զանոնիք ալ բանտ գնել  
տրւաւ , հրաման տալով որ երբոր հաւատք-  
նին ուրանան՝ ազատին : Եւ երբոր հո-  
նաց գէմըրած պատերտազմն յաջող չիզը-

նաց, բարկացաւ ու քահանաները գաղ վ. Ե  
տուել ըստանինել տուաւ : Կախարարներն 454  
ալ չորս տարի բանտին մէջ տանջելէն ետ-  
քը, Ըզոմշապտէհ իշխանին աղաճանքովը  
ազատեց, բայց հրաման չփառւաւ ետ 456  
դառնալու : Երկրորդ տարին ինքը մէ-  
ռաւ . ու Պերող պղախ տղան երեսը նրա-  
տաւ, ութը տարի զանոնիք իրեն գործքե-  
րուն աշխատցրնելէն ետքը, երբոր Ա-  
տրովչնասպ նոր մարզպան կերթար կոր  
Ատրորմիզդին տեղը, զիրենք ալ աղատ  
թողուց որ երթան :

Գովելու արժանի է Հայոց կրօնասի-  
րութիւնը, բայց խիստ ցաւալի է իրենց  
ընկերակիրութեան պակսութիւնը : Թէոր  
կրօնասիրութեամբ Պարսից աղանդին  
յաղթեցին, ու իրենց կրօնքը գարձեալ  
Հաստատ պահեցին, ընկերակիրութեամբ  
Պարսից տէրութեանն ալ կըրնային յաղ-  
թել ու իրենց տէրութիւննը և կրօնքը ա-  
ւելի ամրցընել:

Հ. Ատրովչնասպին մարզպանութեան  
առենք Հայերը ի՞նչպէս անցուցին :

Պ. Գարձան նախարարները և ըսկսան  
խաղաղութեամբ իրենց գործքին հետըլ-  
լալ: Մեծին Վարդանայ Հմայեակ եղ-  
բայրը չորս տղայ թողուցեր էր, Վահան,  
Վասակ, Արտաշէս, Վարդ: Վահանը  
խիստ քաջ ըլլալով և խելացի վարմունք  
ունենալով՝ ամենուն սիրելի էր, նաև Պե-  
րողի Պարսից թագաւորին: Անոր Համար  
ուրացեալնախարարները, որ գեռ կըդլու-

Նըւելին Հայաստանին մէջ, անոր նախանձեցան ու վրբան ըսկան ամբատանութիւն ընել: Անատենը Վահան որպէս զի Պերովին աքրէն չիյնայ, գնաց ինքն ալ ուրացաւ հաւատքը, բայց ետքէն խիզճը զարկաւ, ու խիստ անհանդիստ կեանք մը ըսկաւ անցընել:

Առ միջոցիս Պերով Հեփթագիւղուն վրայ պատերազմբանալով, Ասորվշնասպին լուր խրկեց՝ որ Հայոց զօրքը առնէ ու գէպ'ի Ազուանիք երթայ: Երբոր պատերազմը լրինցաւ ու Հայոց բանակը ետ գարձաւ, եկան Ծիրակայ դաշտին մէջ բանակեր էին. զօրաց մէջ շատ ուրացեալ նախարարներ ալ գանելու լովկարհտմարհէին քրիստոնեաները: Բանակին մէջ Հայն ելաւ թէ Վախթանիկ Վրայ թագաւորը ապսատամբեր է Պարսիկներէն և պատերազմի կըսպատարաստըւի, շատ Հոնաց զօրք ալ բերել պիտի տայ: Ասով սիրտ առած քրիստոնեայնախարարները՝ որուրացեալ ներէն զատ բանակեր էին, խորհուրդը ըսին որ իրենիք ալ գլուխ քաշեն, կեանք երնին եկեղեցւոյ վրայ գնելով Հայաստանը մաքրեն կուապաշտութէ. Վահանն ալ գլուխ կեցաւ Մէջերնէն Վարազապուհ անունով մէկը գնաց մատնեց Պարսից բանակին: Ասորվշնասպ վախնալով որ վտանգ մը չըլլայ, ելաւ գէպ'ի Պարսկաստան վախսաւ, Վահաննեանիք ետեւէն վազեցին ետ մնացածներէն մէկ քանի հոգի ջարդեցին, ու Դուբին քաղաքը դարձան,

Սահակ բագրատունին մարզպան դրին Ա. Ք. Ե.  
տըրվէնասալին տեղը, Վահանն ալ սպա 481  
բաղետ ընտրեցին ու սկսան պատերազմի  
պատրաստը իլ: Արթիշնասովը նորէն ու  
բացեաները ժողվեցէօթը հաղար զօրքով  
եկաւ ինչը ախիջւանեալ մօտերը: Վա  
հանին գունդը տեսնելով որ միաբանով  
Խիստքիչ էայ, և Վ բաց կողմէն ալ ձայն մը  
չիկայ, Աստուծոյ առաւինելով՝ միայն  
ըրս հարիւր հոգի ըրս գունդ ձեացու  
ցած խրկեց թշնամիներուն դէմ Ակոսի  
գեղը: Պատերազմը ըսկսելուն պէս Գար-  
ջոյլ նախարարը իր հարիւրովը մէկտեղ  
անցաւ թշնամեաց կողմը: Անատեն մէ-  
կալնոնիք ալ աւելի կատղած՝ սաստիկ  
զարնըւեցան ու շատ մարդ ջարդեցին,  
Ատրվէնասալն ալ մէկտեղ. ցրուեցին բո-  
լոր բանակը և ուրախութեամբ դարձան  
Դուինքաղաքը:

## ԱՅ

Հ. Սահակ բագրատունին մարզպա-  
նութեան ատենը հայերը կըրցա՞ն խալա-  
զութիւն գանել:

Պ. Մէջերնին անմիաբան, Պարսիկնե-  
րէն ասպատամբած, մէկ կերպով մը չիկըր-  
ցան հանգստանալ: Վասն զի Վահան  
սպարապետը տեսնելով եղած յաջողու-  
թիւնը, խմացուց մէկ քանի երեկի նա-  
խարարներուն. որ գան իր քովը ժողվին.  
ոմանիք ելան գնացին, ուրիշները արհա-

մարհեցին, և իրենց չերթալը բաւական  
չարիք չխսեալելով՝ մէկալ գացողներուն  
ալ ետևնէն վազեցին ու պատերազմով  
կուղէին արգիլել որ չերթան. բայց ա-  
նոնցքաջութենէն յաղթը ըւելով, ամօթով  
ետ գարձան :

Պարսիցթագաւորը լսելով ասեղածնե-  
րը, շատ զօրք խրկեց Հայոց վրայ Ա-  
տրըներաէհին ձեռքովը հրաման տալով  
որ Վահանը ողջ բոնեն իրեն բերեն. և  
Վահանին Վարդեղբայրն ալ բանտ դնել  
արւաւ: Վահան սպարապետը ցիկլընալով  
բոլոր Հայերը իրեն հետ միաբանել, ա-  
ռաւ իրքիչ զօրքը, Յովհան մանդակունի  
հայրապեան ալ մէկտեղ, որուն ազօթքին  
տպաւիներ, էր գնաց բանակեցաւ Ներ-  
սէհապատ գեղը Պարսից բանակին մօտ :  
Առաւօտ եղածին պէս պատերազմի ըակը-  
սան, զարկին զարնը բւեցան, առջի բերանը  
ըսկասն ակարանալ: Վահան տեսնելով որ  
իր ընկերները փախչելու կընային կոր,  
իսաչ հանեց երեսը, մտաւ թշնամեաց մէ-  
ջը, և իր օրինակովը ամէնքն ալ սիրտ առ-  
նելով, մեծամեծ իշխաններ ըստաննեցին  
ու բանակը ցրուեցին: Ան միջոցին Վա-  
հանին եղայրին ալ Վարդ հրաշքով ազա-  
տած հասաւ քովերնին. անանկ որ ազա-  
տելուն կերպը ինքն ալ չէր իմացէր:

Հ. Վահանեանք Վրաց Վախթանկ  
թագաւորէն կըսցա՞ն օդնութիւն գանել  
ինչպէս որ կըսուսային :

Պ. Օդնութիւն գանելու տեղ աւելի

վեասւեցան։ վասն զի Վախթանկ Պար-  
սիկներէն ասլըսապամքած ըլլալով և յու-  
սահատած՝ դէմգնելու ուժ չունենալուն  
համար, և Հայոց ուժը և միամտութիւնը  
գիտնալով, ձայն հաներ էր թէ Հօնացմէ  
շատ զօրք օդնութիւն ալիտի գան։ կար-  
ծէլով թէ Հայերը մէջմը գրդըռաւինն է բա-  
ւական կրլան իրեն օդնելու։ Խրաւ կըցա-  
ջողեր Վախթանկին մտած մունքը՝ թէ որ  
Հայոց անմիաբանութիւնը արդելք չըներ։  
Ուստի Պերող երբոր լաւց Վահանեանց  
յաղթութիւնը, Միհրանի շատ զօրքով  
խրկեց Հայոց և Վրաց դէմ։ Վախթանկ  
իմանալով, ինչպէս վերը ըսինք։ լուր  
խրկեց Հայոց որ գան իրեն օդնեն, սուստ  
խոսամունք ալ ընելով՝ թէ Հօնք ալ շատ  
զօրքով ալիտի գան մէկտեղ։ Վահան դրած  
դաշինքէն ետ չիկենալու համար, առաւ  
զօրքը ու գնաց դէպ ՚ի կանգարաց գա-  
ւառը։ Վախթանկ զիրենք խաբխըելով՝  
թէ Հօնաց զօրքը կուշանայ կոր, հոնտեղ-  
ւանքը ըսպասել տուաւ, ինչւան որ Միհ-  
րան հասաւ անթիւ զօրքով ու փիղերով։  
Հայերը տեսնելով իրենց քիչըլլալը, թըշ-  
նամեաց բազմութիւնը, և Վախթանկին  
ըրած խաբէութիւնը սրտերնին կոտրե-  
ցաւ, ու շատերը գաղտուեկ Միհրանին  
հետ խօսք գրին որ իրեն կողմը անցնին։  
Պատերազմը երբոր խառնըւեցաւ, ըսկը-  
սան Հայերը խելքէ գուրս սաստիկ ջարդ-  
տալ Պարսից զօրքին։ բայց երբոր Վախ-  
թանկ իր զօրքովք փախաւ և շատերն ալ

Պարսից կողմը անցան, մնացածները տկարացած ետքաշւեցան գէսլ ՚ի Տայոց կողմը Մկնառն զեղը հարիւր հոգւով, կէսմը յաղթած կէս մին ալյաղթըւած։ Հոն նահատակւեցաւ Սահակ ասպետու և Վասակ Վահանին եղբայրը։

Միհրան Վահանին ետևէն ընկաւ կուզեր ձեռք ձգել, կամ հաշտութեամբ հնազանդեցընել։ Բայց Վահանին սիրտը մեծ, և կտրըճութիւնը անյաղթելի, թէպէտ բոլոր Հայերու երեսէ ինկած, սասաիկ պատասխաններ գրեց Միհրանին, թէ ինչւան որ քրիստոնէութեան ազատութիւն չիխոսատնաս, հնազանդելիք չունինք։ Նոյն միջոցին Միհրան ետ կանչըւեցաւ։

## ԼԲ.

Հ. Միհրանին ետ դառնալէն ետև Վահան և Հայերը կլսցա՞ն հանգիստ մնալ։

Պ. Թէպէտ Հայերը խեղճութեան մէջ կասլրէին՝ ամէնքը մէյմէկ դիքաշուած, բայց Պերոզ Վահանը ձեռք ձգել ուզելով, նորէն շատ զօրքով խրկեց Զարմիհր հազարաւուխտը, ասլսապրելով որ Վախթանկը թագաւորը և Վահանը բռնէ։ Վահանին անատենը Դուին քաղաքը գըտնըւելով, տեսաւ որ իր պատճառաւ քաղքին վնաս պիտի համնի, խորհուրդ ըստ իր մարդիկներուն հետ, ու երկերկու հո-

գի եւանք քաղքէն, և Պարսից բանակին Ք. Ե  
մէկ կողմը զարնելով աւրելով գնացին  
Ըալտում գաւառը, մտան Վարայրվա-  
րոյ ըսուած բերդին մէջ:

Հազարաւուխտ տեսնելով Վահա- 485  
նեանց յանդընութիւնը, չէր դիտէր ինչ  
ընելիքը. զօրքն ալ սարստիած՝ Վահա-  
նին ընկերները երկնքէն իջած երկըթէ  
մարդիկ կըկարծէին: Հազարաւուխտ ե-  
տենէն ինկաւ, հասաւ Վայրայրվարոյ  
բերդը, բայց Վահանը հոն չեղասաւ: Եւ  
ինքը ետ դարձաւ, Պերովին հրամանովը  
մարզպան դնելով Հայոց Ըալուհ Միհ-  
րանեան պարսիկը:

Հ. Ըալուհ Միհրանեան մարզպանը  
Վահանին ի՞նչ կըրցաւ ընել, և Հայերը  
ի՞նչպէս նայեցաւ:

Պ. Ըալուհ տեղեկանալով Վահանայ  
ուր ըլլալը, գնաց ետենէն Արշարունեաց  
գաւառը ջրի մը քով կեցաւ իր զօրքով:  
Երբոր իմացաւ Վահան Ըալուհին դարձ,  
ժողվեց գեղացիները, ձեռւընին վահան-  
ներ տուաւ, գիշեր ստեն տարաւ թշնա-  
մեաց գիմացը կարգաւ կեցընել տուաւ,  
ու ինքը զօրքով դարձաւ ուրիշ ծածուկ  
ճամբով յանկարծ վըրանին վազեց, գի-  
շերւան մէջ խռովութիւն մը ձգեց մէ-  
ջերնին, որ ըսկան մէկզմէկ ջարդել.  
ասանկով վեցհարիւր հոգի ինկան անոնց  
մէ, մնացածներն ալ իրեք հազար հոգի  
փախան ցլուեցան:

Կապեցաւ Ըալուհ Միհրանեան, ու-

աւելի շատ զօրքով վազեց Վահանայ վը-  
րայ, միտքը գնելով որ կամ մեռնի կորսը եւ  
կամ կորալնցընէ : Վահանին քովինները  
տեսնելով վահանդին մեծութիւնը, ձգեցին  
փախան, հարիւր հոգիէն մնացին մինակ  
երեսուն հոգի : Պարսիկները տեսնելով  
անոնց քիչուրութիւնը, կարծեցին որ  
խենդցեր ու մեռնելու կուգան կոր, ա-  
սանկ մաքով երբոր անհոգ կեցեր էին, ա-  
նոնք յանկարծ փոթորկի ոլէս մտան մէ-  
ջերնին, տակն ու վրայ ըստն այնչափ  
բաղմութիւնը, որոնց մէջ ըսպաննեցին  
նաև Գդիհոն Ախանին որ ուրացողներուն  
դլուխն էր իրենցմէ չորս հոգի միայն ըն-  
կան, իսկ մէկալնոնք անվախ քովերնէնն  
անցան գացին իրենց աեղը: Չապուհ Միհ-  
րանեան ան միջոցին լսեց Պերովին մա-  
հը ու գարձաւ՝ թագաւորելու յուսով.  
բայց թագաւորեց Վազարչ Պերովի եղ-  
բայրը, հոն Վահանին քաջութիւններուն  
վըրայ ալ խօսելով, և Պարսից դէմկէնա-  
լուն պատճառները խմանալով, մէջերնին  
իրաւունք տուին Վահանին, ու խօսք  
դրին որ զինքը հանդարակցընէն, որ չայ-  
աստանը խաղաղի և հարկերուն արգելք  
չըլլայ :

Հ. Վաղարչ Պարսից թագաւորը Վա-  
հանին հետ ի՞նչ կերպով հաշտը եցաւ :

Գ. Վաղարչ մարզպան խրկեց հայոց  
Նիխոր Վշնասպդատ անունով խաղաղա-  
սէր մարդը, հրաման տալով որ Վահանին  
հետ խաղաղութիւն ընէ : Եկաւ Նիխոր

Հեր գաւառուը . Վահանին մարդ խրկեց  
հաշտութեան համար : Վահան պատաս-  
խան խրկեց . թէ որ աս իրեք բաներ յանձն  
առնէ , կը հաշտուիմ և կը հնազանդիմ . առ ,  
որ մեր քրիստոնէութեան չի խառնուին .  
բ , որ հաւատարիմ մարդիկը միայն պատ-  
ւոյ հասցընեն . դ , Դասաւաստան մը չի-  
կը արեն՝ ինչուան որ երկու կողմի պատ-  
ճառները չեքըննեն : Երբոր Սիխոր հաւնե-  
ցաւ ըրած ինդիքներուն , Վահան ելաւ  
գնաց Սիխորին բանակը . և ներս մաննելու  
ատեն հրաման տուաւ . որ պատերազմի  
եղանակով փող զարնեն : Սիխոր վախնա-  
լով որ չըլայ թէ խարեւութիւն մը ընէ ,  
լուր խրկեց թէ Պարսից մեծ սպարա-  
պետը միայն կը ընայ ատանկ փող զարնել :  
Վահան սպատասխան տուաւ , թէ նախ  
զիս հնազանդեցուր , ես ալ ետքը Պարսից  
սովորութեանը կը հնազանդիմ : Ասով  
ուզեց իմացընել թէ իբրև յաղթող ար-  
դարութեան վրէժինդիր՝ հաշտութիւն  
խօսելու կուգայ , չէ թէ իբրև յաղթը-  
ւած : Հոն մեծ սիրով տեսնըւեցան ,  
դաշնիքը հաստատեցին : Ետքը Վահան  
գնաց Պարսից դուռը երդում առաւ  
թագաւորէն , ու ընդհանուր սպարապե-  
տի անունով դարձաւ չայաստան Վաղար-  
շապատ քաղաքը . և մեծ ուրախութիւն  
եղաւ բոլոր աղջին :

Հ. Վահանը Վաղարշէն առած սպա-  
484 րապետութեանը մէջ հաստատ մընաց :

Պ. Չէ. հազար ալ աւելի մէծցաւ .  
վասն զի Վաղարշ Վահանը սպարապետ  
անուանելէն ետքը Անդեկան անունով  
Պարսիկը մարզպան խրկեց Հայաստան ,  
որ քիչ օրէն հարկի մը համար գուռը եր  
թալով , զՎահանը այնչափ գովեց , որ  
Վաղարշ անոր սպարապետութեան տեղ  
մարզպանութե՛ հրովարտակ խրկեց : Եւ  
Վահանին տղաջանքով Վարդ եղբայրն  
ալ սպարապետ դնել տուաւ : Աս բանիս  
վրայ ուրախացած Յովհան Մանդակունի  
հայրապետն ալ , Դուին քաղքին եկե  
ղեցւոյ մէջ մէծ հանդէս ընելէն ետքը ,  
փառաւոր ուրախութեան ճառ մը խօսե-  
ցաւ Աստուծոյ ողորմութեան վրայ :

Ետքը Վահան ջնջեց բոլորովին Հայաս-  
տանին մէջէն կրակատուններուն յիշա-  
տակը , և անոնց տեղը եկեղեցիներ շնել  
տուաւ . և ըսկսաւ ուրիշ շատ կարգաւո-  
րութիւններ ընել Հայաստանին մէջ ։

Երբոր Վաղարշին տեղը կաւատնստաւ

1 Աս ապէննեցն է ու մէկ տանի Եւպիտական  
հերետիկոսներ եկան Հայաստան , ու Վաղիե  
դոնի սուրբ Ճողովն սկսան վար պարնել ըսելով  
թէ հոն Կեսարորի վարդապետութիւնը ընդու-  
նէցան :

թագաւոր, թէսլէտ առջի բերանը նորէն Ք. Ե  
հաստատէց Վահանին մարզպանութիւնը  
բայց եաքը մոդերէն յորդորւած՝ Պարսիկ 490  
մարզպանի խրկեց շատքուրմերով որ նորէն  
հայոց մոդութիւն սորվեցրնեն . ու շատ  
տեղ նորէն ըսկսան կրակատուններ շնել  
հայաստանին մէջ և նեղել հայերը : Վա-  
հան տեսնելով աս եղած անկարգութիւն-  
ները . և ուրիշ ճար ցիտանալով, նախա-  
րարներուն հետ մէկ եղած, մաղեցին  
Պարսից զօրքին և մարզպանին վըրայ. զա-  
մէնքը ջարդեցին, ամէն կրակատունները  
աւրեցին :

Իսկ կաւատ անատենները ուղելով  
Յունաց գէմ պատերազմի երթալ . առ-  
հարկի հայոց հետ հաշտութիւն խօսե-  
ցաւ ու անոնցմէ ալ զօրք առած՝ գնաց  
Յունաց վըրայ :

Վահան քանիվեց տարի խելացի կա-  
ռավարութեամբ մարզպանութիւն ընե-  
լէն ետև վախճանեցաւ :

Հ. Վահանէն եաքը ովկ նստաւ մարզ-  
պան, և հայոց վեճակը ի՞նչպէս եղաւ :

Պ. Արդ Վահանին պղտի եղբայրը  
անոր տեղը մարզպան նստաւ, բայց չորս  
տարի միայն մարզպանութիւն կրցաւ ընել.  
վասն զի անպիտան մարդիկ վրան տմբառ-  
տանութիւններ գրեցին . անոր համար  
կաւատ զինքը կանչեց ու մարզպանու-  
թէնէն ձգեց և տեղը նստեցուց Բուր-  
դան անպիտան պարսիկ մը, որ իրեք տարի  
մարզպանութիւն ըրաւ հայերը նեղելով :

Ք. Ե Ան օրերը Հոնաց զօրքը վաղեցին Հայաստանին վըրայ ու ըսկան շատ չարիք ընել։ Երբոր Սասուն գաւառը հասան, Մժէժ Գնունի իր զօրքովը դէմերնին ելաւ ու ցրուեց փախուց զամէնքը։ Ետքը նախարարներէն ալ մէկ քանին իրեն հետ միաբանած՝ բոլորովին հանդարտեցուցին Հայաստանը։ Կաւատ լսելով Մժէժին քաջութիւնները և հաւատարմութիւն զինքը մարզպան դրաւ Բուրդանին տեղը, որ երեսուն տարի մարզպանութիւն քշեց։

Հ. Հայաստանին մարզպանութեան ատենները Յունաց մասին մէջի Հայերը ինչպէս կըկառավարւէին։

Պ. Հայոց մարզպանութեան ատեն Յունաց մասին մէջն ալ խոռվութիւն սկակաս չէր։ Երբեմն նախարարները մէկ մէկու դէմելլելով, Երբեմն ալ Յունաց իշխաններուն կիւրապաղաններուն բռնութենէն նեղանալով։ Բայց առանձին քաջ կարիք Հայեր միշտ կըդանւէին թէ Յունաց զօրացը մէջ և թէ Հայաստանին մէջ։ Բայց ինչ օգուտ կտրճութենէ, Երբ ազգին օգուտալ Ճանհնտլ չիկայ, և միաբանութեան սէր չիկայ։

## ԼՒ

Հ. Մժէժ Գնունիին տեղ ովկ եղաւ մարզպան, և ինչ երևելի դործք ըրտւ։

Պ. Խոսրով Պարսից թագաւորը Դեն շատուհ պարօիկը մարզպան խրկեց, որ

ըսկսաւ Հայերը հաւատքի համար նեղել : Ք. Ե.

Ան միջոցին Մովսէս Երկրորդ կաթու 554  
զիկոսը նեղանալով Դենշապուհին ըրած  
ներուն վըրայ , աղտաշանքի թուղթ գրեց  
խոսրովին՝ յիշելով Վաղարշ թագաւորին  
խոստմունքը որ խոսանցեր եր հաւատքի  
համար Հայերը ցնեղելու : Խոսրով հաւ  
նեցու տղաչանիքին և ուրիշ մարզպան  
խրկեց Աշնաս Վահրամանուշով , որուն  
ետեւէն նստաւ Վարազդատ տղարափկը .  
ետքը Սուրեն Ճիհը , որ ըսկսաւ նորէն  
նեղել Հայերը , և Երկրորդ Վարդան մա  
միկոնեսնին Մանուկէլ եղբայրը ըսպան  
նեց :

Աս տառենները Մովսէս կաթուղիկոս  
Հայոց տօմարը նորոգեց , և նոր թուա  
կան հաստատեց :

Հ . Սուրեն Ճիհը մարզպանը Մանուկէլ  
մամիկոննեանը ըսպաննելէն ետե որչափ  
տաեն մնաց մարզպանութեան մէջ :

Պ . Խիստ քիչ . վասն զի Երկրորդ Վար  
դան մամիկոննեանը խիստ նեղանալով ,  
նախարարներուն հետ խօսք գրաւ ասլըս  
տամբէլու համար : Յուստիանոս կայսեր  
ալթուղթ գրեց , որ օգնէ իրենց , ու իրենք  
ալանկէ ետքը կայսեր հարկատու ըլլան :  
Եւ Յուստիանոս կայսեր խոստմունքնե  
րուն վասահանալով , վազեց Դուին քա  
զաքը , բռնեց Սուրեն մարզպանը ըսպան  
նեց , իր գործակալն ալ մէկանդ , և ամէն  
մադերը և Պարտից զօրքն ալ ջնջեց . Խոս  
րով Երբոր լսեց աս բաներտ , կատղեցաւ ,

564

574

Ք. Ե Խրկեց Հայաստանին վըրայ շատ զօրք ու  
փիղեր : Վարդան ալ իրեք բաժնեց իր  
զօրքը, ու երկուքը դարանի դրած, մէկ  
խըմքովը ըսկսաւ պատերազմիլ :

Կույնն սաստկացած տառենը հտսան մէ<sup>1</sup>  
կալ խումբերն ալ, մեծ ջարդ տուին  
Պարսից զօրացը և ցրուեցին : Խոսրով ալ  
աւելի կատղած, նոր մեծ խումբ հանել  
տուաւ : Վարդան տեսնելով որ Հայերը  
իրենց բնական վատութիւնը ձեռք առած,  
միաբանիլ չեն ուղեր, մէկ քանի նախա-  
րարներուն հետ մէկաեղ ելաւ դնաց կոս-  
տանդնուալովիս, Յուստիանոս կայսրէն  
օդնութիւն ուղեց ու շատ Յունաց զօր-  
քով Յովհաննախարարն ալ կայսեր հրա-  
մանով մէկաեղ առած, եկան Պարսից  
գէմու ցրուեցին բոլոր բանակը : Բայց  
Վարդան վախնալով Հայոց մատնութե-  
նէն, դարձաւ նորէն կոստանդնուալովիս :

Խոսրով ինքը անձամբ ելաւ հարիւր  
հազար հետեւակով և քաւսուն հազար  
ձիտորով Յունաց և Հայոց գէմ . շատ  
անդամ զարկին զարնըւեցան, ին ետքը  
հաշարւեցան դարձեալ, Հայաստանը  
թողլով Պարսից ձեռքը, եօթը տարի  
գլուխ քաշած կենալէն ետքը :

Հ. Երբոր Խոսրով Պարսից թագաւորը  
նորէն Հայաստան մարզպան խրկելու  
իշխանութիւնը առաւ, Հայերուն վիճակը  
ինչպէս եղու :

Պ. Խոսրովնոր մարզպան խրկեց ձիհը  
Վզո՞ն որ տասնըհինգ տարի խաղաղու-

թեամբ կառավարեց : Աս ատեններս  
խոսրով Երկորդ Պարսից թագաւորը հա-  
լածւելով իր Վահրամ զօրավարէն , օգ-  
նութիւն ուղեց Մօրիկ կայսերէն : Յու-  
նաց զօրագլուխներն էին Մուշեղ Մամի-  
կոննեան , Ներսէս Բատենցի , և Սմբատ  
Բաղմայաղթ . ասոնք գնացին Վահրամն  
ըսպաննեցին ու խոսրովը աթոռը նստու-  
ցին . Խոսրով զՄբատը Պարսից զօրավար  
անուաննեց , Մուշեղն ալ Ազատ իշխան :  
Ետքը Սմբատին շատ քաջութիւններուն  
համար , Խոսրով զինքը մարզպան դրաւ ,  
Վրկանի աշխարհն ալ իրեն յանձնեց :  
Վրկանի մէջ շատ Հայեր կային հայե-  
րէնը մոռցած , Սմբատ անոնց վարպետ-  
ներ դրաւ որ Հայերէն սորվեցրնեն : Դը-  
ւին քաղքին մէջն ալ մէծ եկեղեցի մը  
չինեց . և շատ քաջութիւններ ալ ընե-  
լով , ութը տարի մարզպանութիւն ընե-  
լէն ետքը մեռաւ : Սմբատ Բաղմայաղ-  
թէն ետև ալ սպարսիկ մարզպան չինըս-  
տաւ , ինչւան որ Տաճիկները զօրացան ,  
Հայաստանին վըրայ , ու ոստիկաններու  
ձեռքով կըկառավարէին :

## ԱՅ

Հ . Սմբատ Բաղմայաղթէն Ետքը ով-  
եղաւ Հայոց մարզպան :

Պ . Դաւիթ Սահառունին Սմբատէն  
Ետքը մարզպան ընտրըւեցաւ նախարար-  
ներուն ուղելով : Ասոր մարզպանութե-

Ք. Ե ատենը խոսրով թշմանալով Մուշեղ Մա-  
միկոնեան ազատ իշխանին հետ իր քեռոր-  
դին Միհրանը խրկեց Տարոն գաւառին  
605 վըրայ : Մուշեղ ինքիրեն չի համարձակե-  
լով դէմն ելլելու, Գայլ Վահանը խրկեց  
որ իր տղթականն էր : Գայլ Վահան շատ  
վարպետութիւններով և խարիսքելով  
ըստաննեց զՄիհրանը բոլոր զօրքին հետ  
մէկտեղ : Խոսրով կատղած՝ տեղը խրկեց  
զՎախթանիլը, դայլ Վահան անոր զօրքն  
ու աղէկ մը ջարդելէն ետե, վըրան հի-  
ւանդութիւն մը եկաւ, ու անով մէ-  
ռաւ :

607 Գայլ Վահանին տեղը անցաւ որդին  
Սմբատը, որ Վախթանիլը ըստաննեց և  
ուրիշ զօրավարներալ : Եսքը երբոր Յաղ-  
կերտ վերջինը թագաւորեց, Սմբատ հե-  
տը հաշտութիւն ըրաւ : Իսկ Գաւիթ Սա-  
հառունին քսանիլը որ տարի մարզպանու-  
թիւն ընելէն ետե, կասկածելով ոմանց  
չարախօսութենէն՝ ելաւ գնաց Կոստան-  
դիուլոլիս : Անոր տեղը խոսրով դրաւ-  
զՎարազտիրոց բագրատունին որ Սմբատ  
Բաղմայաղթին որդին էր, ու եօթը տարի  
մարզպանութիւն ընելէն ետքը վախնա-  
լով Ազրագատականի մարզպանին ձեռ-  
քէն, ելաւ ընտանիքովը մէկտեղ Յունաց  
երկիրը գնաց :

Հ. Վարազտիրոց բագրատունիէն ետե  
ով նստաւ մարզպան :

Պ. Վարազտիրոցին Յունաստան քա-  
շուելու ատենները Պարտից մէջ մէծ խոս-

վութիւն ըլլալով, Հագարացիք ալ զօրա - Ք.Ե  
յան տիրեցին բօլոր Պարտկաստանին :

Ան ատենը Հայերը խելընին գլուխ -  
նին ժողվելու ու կարգաւորեալ աէրու -  
թի մէջերնին հաստատելու աեղը՝ խընդ -  
րեցին Յունաց կայսրէն որ Դաւիթ Սա - 652  
հառունին կիւրապաղատ խրկեց իրենց :  
Խրեք տարիէն Հայերը Դաւիթը վարն -  
տեցին ու ըսկսան իրենք մէկմէկու հետ  
կոռուիլ, աշխարհս տակն ու վրբայ ընել :  
Հագարացիք ալ յարմար ատեն դասն,  
ըսկսան Հայաստանին վրբայ վաղել :

Թէոդորոս ուշտունին տեսնելով առ  
խառնակութիւնները, ըսկսաւ մարզպանի  
պէս ինքնիրեն քիչ մը հոգ տանիլ ու կա -  
ռավարել : Առ միջոցիս Հագարացիք ըս -  
կըսան գէտի Տարօնին վրբայ քալել : Վա -  
հան Կամսարական ութ հազար հոգւով  
պատրաստըւած, գեսպան խրկեց Հայոց  
ամէն նախարարներուն, որ դան ժող -  
վին գէմ գնելու : Ամէնքն ալ արհամար -  
հեցին, ու աեղերնէն ցիշարժեցան : Վա -  
հան Կամսարականին ժողված զօրքին մէ -  
ջէն ալ Սահուռ անձեւացին իրեններովը  
պատերազմին ատենը յանեկարծ Տաճկին  
կողմը անցաւ, ու ըսկսաւ Հայերը ջարդել :  
Հագարացիք Վահանին զօրքը ջարդելէն  
ետքը ցրուեցան Հայաստանին մէջ ասդիս  
անդին շատ կոտորած ըրին, շատ ինսաս  
հասուցին : Ետքը Դուին քաղաքն ալ  
մտան, շատ մարդ ջարդեցին, երեսունը - 640  
հինգ հազար հօգի ալ գերի տարին : Եզր

Ք. Ե կաթուղիկոսը տեսնելով Հայաստանին  
թշուառութիւնները՝ սրախն ցաւեն հիւ-  
ւանդացաւ ու մեռաւ : Ետքը Ներսէս  
Շինողը կաթուղիկոս նատուցին՝ որ շատ  
կործանած տեղւանքը նորոգեց . և Յոււ,  
նաց Կոստանդ կայսեր աղաջեց ու Վա-  
րապտիրոցը Հայոց վրայ կիւրապաղատ  
գնել տուաւ , որ տարիիէ մը մեռաւ , ու  
տեղը նստաւ տղան Սմբատ :

## Լ. Զ.

Հ . Սմբատին կիւրապաղատութեան  
ատենը Հայերը ի՞նչպէս անցուցին :

Պ . Մէկ երկու տարի խաղաղութեան  
մէջ կենալէն ետքը, նորէն Հագարացիները  
վաղեցին Հայաստանին վրայ . Ազիով  
տացիները և Բղնունեաց բնակիչները  
ջարդելէն ետեւ, քալեցին դէպէի Արարատ :  
Ան ատենը նախարարները տեսնելով որ  
իրենց միաբանիլը անկարելի է, աւելի  
ընտրեցին Հագարացիներուն ծառայ ըլ-  
լալ, քան թէ իրենցմէ մէկը ընտրել ու  
ամէնքը մէկ սիրտ մէկ հոգի անոր հնա-  
զանդիլ . ուստի գացին խոստացան որ  
Յունաց տակէն ելլէն ու Հագարացինե-  
րուն հարկ տան ու հնազանդին : Երբոր  
լսեց Կոստանդ կայսրը թէ Հայերը Տաճ-  
կին հարկատու եղան, բարկացաւ, ու  
շատ զօրքով եկաւ Հայաստան : Կաթու-  
ղիկոսը նախարարներուվ դիմացը գնաց ու  
ուստաձառը հասկըցընելով կայսեր սիրտը

իջեցուց : Կայսրը խաղաղութեամբ ետ Ք. Ե  
դարձաւ, պահապան զօրք թողլով Դը-  
ւին քաղքին մէջ Հագարացիք լաւլով աս  
բանս, նորէն վաղեցին Հայաստանին վը-  
րայ, ու Վասակ պատրիկին միջնորդելովը  
հազար պատանդ առած ետ դարձան :  
Յաջորդ տարին մեռաւ Սմբատ կիւրա-  
պաղտուր :

Հ. Սմբատէն ետեւ ով նստաւ կիւրա-  
պաղտատ, և Հայոց վիճակը ի՞նչովէս եղաւ :

Պ. Սմբատին յաջորդեց Համազասպ  
Մամիկոնեան. և երկու տարիին ետեւ հար-  
կերուն ծանրութեանը պատճտուաւ նո-  
րէն Յունաց տակը մտաւ . և պատճառ  
եղաւ որ Հագարացիք աս բանս խմանալ-  
նուն պէս բոլոր պատանդները ըստաննե-  
ցին . և կուզէր ամիրապետը Հայաստանին  
վըրայ ալդալու, բայց ինքը ըստաննը եւ-  
ցաւ, և անոր յաջորդին օրը նորէն Հայ-  
երը հսկատակեցան Հագարացոց : Համա-  
զասպը հինգ տարի կիւրապաղտառւթիւն  
ընելէն ետքը մեռաւ, ու աելը անցաւ իր  
եղբայրը Գրիգոր, որ քամնը ըստ տարի  
նստելէն ետեւ պատերազմի մէջ զարնը ե-  
ցաւ մեռաւ, և երկու տարի բոլորովին  
ոտքի տակ մնաց Հայաստան . ինչւան որ  
Աշոտ բագրատունին ելաւ, ըսկսաւ թըշ-  
նամեաց դէմ դնել, և Հագարացոց հետ  
հաշտութիւն խօսեցաւ : Ըսկսան Յոյնք  
նորէն հակառակիլ Հայոց՝ Հագարացոց  
հետ դաշնադրելնուն համար . և ասանկ  
հետզհետէ մէյմը Յոյնք մէյմը Հագարա-

652

654

659

685

Ք. Ե ցեք Հայաստանը կոխկըռտել կրջանային :

693 Եւ Ք.քիսասսի 693 թուականին Հագարացիք ըսկասն ոստիկան անունով իշխան մը խրկել Հայաստանին վերակացու ասոնք ալ շատ անգամ ամիրապետն կամքին գէմ կըչարչարէին ու կըկեղէքէին ազդը :

Հ. Ո՞վ էր Հագարացւոց խրկած առջի ոստիկանը, և Հայերուն ի՞նպէս նայեցաւ :

Պ. Առջի ոստիկանը եղաւ Աբգլաւ ու նունով մէկը, որ շատ նախարարներ ու Ատհակ կաթողիկոսը խարխըբելով շրջ թայի զարկաւ Դամասկոսի խրկեց : Կախարարներուն մէջէն Սմբատ բիւրատեանը փախաւ ու Յունացմէ օդնութիւն խընդրեց . անոնց հետ միացած սաստիկ ջարդառուին Աբգլային զօրքին ու զինքը փախուցին : Սմբատն ալ կիւրապազատ անունով երկու տարիի շափ խազաղութը կեցաւ, ինչւան որ Մոհմատ Հագարացոց զօրապետը վրան եկաւ ու ըսկաւ Հայաստանի մէջ շատ վիսաններ ընել : Ան տաենը Կերուէ հ Կամսարականը Սահակին հետ միացած՝ յանկարծ Մոհմատին վրան վազեց ու սաստիկ ջարդ տալով փախուց : Մոհմատ նորէն խիստ շատ զօրք ժողված՝ ամիրապետն հրամանովը գարձաւ Հայաստան եկաւ : Բայց Ատհակ կաթուղիկոսը Դամասկոսէն դեսպանն խրկեց, հրաման խնդրելով Մոհմատին քովը երթալու . բայց Ճամբռուն վրբայ հիւսն դանալով իրէն ազատանիքի թուղթ գրեց,

ու մեռաւ . և հրաշքով մը իր ձեռքովը Ք. Ե  
թուղթը Մոհմատին ձեռքը տալով իսա-  
դաղութիւննել տուաւ : Անանկ որ Մոհ-  
մատ գարձաւ Դամասկոս և ազաշեց ամի-  
րտպետին , ու բոլոր գերիներն ալ ազատ  
թողուցին :

Հ . Աբգլային տեղը Հագարացիք ո՞վ  
խրկեցին Հայոց վըրայ ոստիկան :

Պ . Մոհմատին ազաշանքով գերիները 704  
ազատելէն եաքը , եկաւ Հայաստան կաշմ  
ոստիկաննը , որ նախարարները և մեծերը  
ժողվեց խաբեռութեամբ , ու 'Կախջուանի  
եկեղեցւոյն մէջ այբեց զամենքը մէկէն :  
Բայց Սմբատ կիւրապազատը ուրիշ նա-  
խարարներուն հետ մէկտեղ փախաւ Յու-  
նաց մասը , և տեսնելով որ Յունացմէ օգ-  
նութիւն գտնելուն տեղը աւելի կրնա-  
խատւին կոր , աւրեցին զքաղաքը , կողուկ-  
տեցին եկեղեցիները , ու գարձան եկան  
Հայաստան : Յոյները նեղանալով աս բա-  
նիս վըրայ , սովորութիւններին ամեն տարի  
նղովք կարգաւու Հայոց վըրայ :

## ԱՅ

Հ . Կաշմ ոստիկանին ո՞վ յաջորդեց : 717

Պ . Կաշմին ոստիկանութեան տամնը  
չորրորդ տարին եկաւ Վելթ . անկէ ետե  
մէկքանի ոստիկաններ նստելէն եաքը ,  
եկաւ Մրուան , ու երկու տարի ոստիկա-  
նութիւննելէն եաքը՝ Հայաստանը Աշոտ  
բաղրատունիին յանձնեց Պատրիկ տ-

Ք. Ե նուանելով զանիկայ, ու ինքը գնաց յազ  
թեց թշնամիներուն և ամիրասլետնոտաւ:  
Աշոտ ըսկսաւ ազգը խնամելու, բայց մէկ  
քանի տարիէն Երբոր Մրաւանը մեռաւ,  
Հագարացիք Եղիաը ոստիկան խրկեցին,  
Հարկերը շատցուցին և ըսկսան շատ նե-  
ղութիւն տալ Հայերուն: Ասոնք նեղա-  
ցած կուղէին ապստամէիլ, բայց Աշոտ  
պատրիկը գէմ կըկենար: Գրիդոր և Դա-  
ւիթ մամիկոննեան իշխանները, որ արգէն  
անոր պատուցին համար վըրան խիստնա-  
խանձերէին՝ Աշոտին աւըները փորեցին:  
Հ. Աշոտ պատրիկը կուրցընելէն եակ  
կըրցան առաջ տանիլ ապստամբութեան  
խորհուրդը:

Պ. Թէթեամառութեամբ և առանց  
վերջը մտածելու, և առանց հասարակաց  
բարիքը ուղելու եղած խորհուրդը՝ միայն  
չարիք հասցընելու չափ առաջ կերթայ,  
ու հոն կըմնայ. անոր համար Աշոտը կուր-  
ցընելէն եաքը ապստամբութեան փա-  
փաքն ալ գագրեցաւ: Եղիս Երկու ապարի  
Հայերը նեղելէն եաքը ետ կանչըւեցաւ.  
Պատրիկ անուանեց Սահակ բագրատունի  
բարեպաշտ և խոհեմմարդը. բայց ասպա-  
տակները ու հարկերը ստակաս չեին Հայ-  
աստանին վըրայէն: Սահակ սկատրիկին  
վեցերորդ տարին Սիւլէյման կողմնակալը  
ոստիկան գրւեցաւ: Անկէ եակ ուրիշ ոս-  
տիկաններ նստան ամէնէն աւելի Հասան  
ոստիկաննը ըսկսաւ չարչարելաղդը՝ ասդիս  
անդին ասպատակ խրկելով: Անդամ մը

760

780

Երբոր Տարօնի վըրայ դացեր էին անոր Ք.Ե  
զօրքերէն, Մուշեղ մամիկոնեանը կատ-  
ղած վըրանին վազեց ու երկու հարիւրի  
չափ անոնցմէ ջարդեց. Ետքը նորէն զար-  
նըւելով շատ մարդ ըստանելէն ետե,  
գնաց Դուխն ու Հասան ոստիկանն ալ  
փախուց : Ան ատենը ուրիշ մէկ քանի  
Հայեր ալ սիրտ առած՝ մէկ եղան ամէնը  
հինգ հաղար հոգիի չափ, և ըսկսան Հա-  
գարացոց դէմ գնել : Հագարացիք Երե-  
սուն հաղար նորէն ժողվըւեցան, ու իրեք  
հաղարէն աւելի Հայերէն ջարդեցին,  
մնացածներն ալ ցրուեցին :

Աշոտ Մսակերը ժողվեց նորէն շատ  
մարդիկ ու մեծ ջարդ առւաւ Հագարա-  
ցոց : Աս խառնակութիւնը քշեց տարի  
ինչւան որ Եղիտ Երկրորդ ոստիկան եկաւ,  
ու զամէնքը նոււաճեց, շատ պատանդներ  
առաւ, ծանը հարկ գրաւ վըրանին ու  
կընեղեր զիբենք :

Հ. Եղիտ Երկրորդին ո՞ւ յաջորդեց և  
Հայոց թշուառութե՛ չափը ո՞ւր հասաւ :

Պ. Եղիտ Երկրորդին ատենը Հայոց  
թշուառութե՛ աւելի չէր կընար սաստ-  
կանալ : Եղիտ Երկրորդին յաջորդեց Խու-  
զիմա ոստիկանը, որ խաղաղասէր ըլլալով  
հանդարա սկահեց ազգը : Անոր յաջոր-  
դեց Հոլ, որ թէսլէտ խաղաղասէր էր,  
բայց Աեագայ անունով Հագարացի մը  
Հայու մը հետ կարդըւած ըլլալով ուզեց  
աիրել Հայեց վըրայ, շատ նախարարներ  
ու հետը միաբանեցան : Հոլ աս բանս

Ք. Ե գաղտուկ իմանալով, հինգ հազար զօրք  
ժողվեց ու յանկարծ վըրանին վազեց,  
ջարդեց ցրուեց զամէնիքը գնաց գանգա-  
տեցաւ կաթուղիկոսին, ու անոր միջնոր  
դելով նորէն հաշտուեցաւ :

## ԼՂ.

Հ. Հոլ ոստիկանը երբոր ետ կանչըւե-  
ցաւ, տեղը ովնաստաւ, և Հայերը ինչ նոր  
թշուառութեան հանդիպեցան :

835 Պ. Հոլը ոստիկանութենէն ետ դառ-  
նալու ատեն, մէկ երկունախարարաններուն  
աղաչանքով իր տեղը պատրիկ որոշեց  
Բագարատ բագրատունին : Ան օրերը  
Բագարան անունով Պարսիկ մը կուղէր ախ-  
րել Հագարացւոց, Բագարատն ալ անոր  
գէմ Հայոց զօրքով օգնութիւն գնաց, ու  
յաղթեցին : Բայց Եաքը Բագարատ Յով  
հաննէս կաթուղիկոսին գէմ անիրաւե-  
ցաւ՝ մէկ քանի չարախօններուն հաւտա-  
լով Եաքը տէրութեան բաներու մէջ ալ  
յանցաւոր գանըւելով աչքէ ընկաւ : Ան  
ատենը Ապուսէթ ոստիկանը եկաւ ու  
խարխրելով զինքը բռնեց ամիրատէախին  
խրկեց . ինքն ալ ազատէլու համար հա-  
ւագը ուրացաւ : Երբոր լսեցին Սասուն  
բնակիչները Բագարատին բռնըւիլը, խօս-  
քը մէկ ըրին, Ապուսէթ ոստիկանը ըս-  
տաննեցին, բոլոր զօրքն ալ ցրուեցին :  
Ամիրապետը կատղած աս բանիս վըրայ,  
խրկեց Բուղա ոստիկանը որ ըոլոր Հայոց

նախարարները բոնէ իդեն խրկէ, և բանի ք. Ե  
եկող կտրիչները մէկէն տաճկըցնէ : Աս  
միջոցիս երկու զօրաւոր նախարարներ  
հակառակեցան մէկմէկու, Բաբկէն սի-  
սական և Գրիգոր Սուփան, և երկուքն  
ալ զօրք ժողված սկսան մէկզմէկ ջար-  
դել, մէկմէկու երկիրները քաղաքները  
տւրել, մարդիկը գերի տանիլու մեռցը-  
նել, ամենեին մասիկ ընելով ալ ոչ յոր-  
դորանք ոչ խրատ, ինչւան որ Գրիգոր  
Սուփանը ըսպաննըւեցաւ և Բաբկէն տի-  
րեց անոր երկիրներուն ալ :

Եկաւ Բուզա, ըսպաւ արիւնըուայ  
ընել Հայաստանը : Աշոտ արծրունի մեծ  
իշխանը ուզեց պատրաստըիլ ու Բուզայի  
գէմելզալ, բայց տեսաւ որ նախարարնե-  
րը չէն ուզեր միաբանիլ, միտքը դրաւ Ա-  
շոտ որ ընծաներով Բուզային սիրար  
առնէ, բայց խաթւեցաւ, ու տնով տեղով  
կապանքի մատնըւեցաւ :

Սմբատ սպարապետը տեսնելով որ բո-  
լոր ազգը ոտքի տակ կերթայ կոր, և վախ-  
նալով որ ինքն ալ փորձանքի մը չխան-  
դըպի, գնաց Բուզային քով, Ճամբայ  
ցուցընող եղաւ՝ որ ուզած չարութիւն-  
ները դիւրաւ գլուխ հանէ : Կարծէր թէ  
ազգին աւելի մխասովը իր անձին օգուտ մը  
ընէ . բայց շատ սխովեցաւ . վասն զի Բու-  
զա բոլոր Հայաստան արիւնի մէջ թաթ-  
իւնէն ետե, չէ թէ Սմբատը, հապա  
Ծէխի անունով Պարախիկը վերակացու զը-  
րաւ Հայաստանին, ու ինքը հաւնածները

միայն ողջ պահած՝ գերի տարաւ Պաղ-  
տատ, Սմբատն ալ մէկ տեղ :

Ամբապետը երբոր տեսաւ գերիները,  
սաստիկ յանդիմանութիւն տալէն ետե՛  
Սմբատին հետ մէկտեղ զամէնիքն ալ բանս  
դնել տուաւ, ու կըսպասէր որ հաւատոք  
նին ուրանան : Ըատերը դարձան, ոմանկը  
ալ նահատակեցան . Սմբատն ալ զշալով  
ըրած մատնութիւններուն վըրայ, և հա-  
ւատոքին վըրոյ հաստատ կենալով բանտին  
մէջ մեռաւ, անոր համար խոստովանող  
կոչւեցաւ :

Ահա մէկմէկու կըռնակ կենալ չուզե-  
լուն օգուտը, ազդ ինչ ըսել է չիձանիչ-  
նալուն պառողը . առանձին իր քաջութե՛ր  
վըրայ պարծենալուն և վստահանալուն  
հետեանիքը : Մէկ խօսքով տգիտութեան,  
իրենք զիրենք չիձանչնալուն, և խոհեմու-  
թե պակսութե՛ գործքերը ասոնիք են : Ա-  
սոր ներհակ երբոր ըսկըսան քիչ մը խո-  
հեմութիւն ձեռք առնել, կըրցան այն  
պիսի վերջին թշուառութեան մէջ ընկած  
ազդը նորէն մէկէն ոտք հանել, ու նորէն  
թագաւորութիւն ձեռք ձգել :





## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

ԻՇԽԱԿԱՌԻ ԹԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ

ԼՅ.

Հ. Ե՞նչ կերալով ըսկսաւ թագրա Ք. Ե  
առևնեաց թագաւորութիւնը :

Պ. Աշոտ թագրատունեաց իշխանը՝  
Սմբատ խոստովանովին որդին, Ծեխիին  
վերակացութեան ատենը ըսկսաւ հոգ-  
տանիլ Հայաստանին վըրայ. աւրած տեղ-  
ւանիքը կընորոգէր, զամենիքը խաղաղու-  
թեան կցորդորէր. և Տաճկի տէրու-  
թեան առջեն ալ հաւատարմութիւն կը-  
ցուցընէր :

Ամիրապետը լաւով Աշոտին ըրածնե-  
րը զինքը Ծեխիին տեղ Հայաստանի վըրայ  
վերակացու դրաւ : Ան ատենը Աշոտ  
զօրքը շատցուց, իր Աբաս եղբայրն ալ  
սպարապետ դրաւ, ու թշնամիները Հայ-  
աստանէն դուրս վորնատէց :

Ան ատենները երբար Պազտատի մէջ 859  
նոր ամիրապետ նստաւ, գերի գնացած  
նախարարները ինոգը ցին ամիրապետէն,  
ազատեցան ու դարձան Հայաստան եկան,  
և Աշոտին հետ մէկ եղած կըջանային  
Հայաստանը կարդի գնելու :

Ք. Ե Քանի մը տարի անցնելէն ե. աքը նախարարները Գ. Էորդ կաթուղիկոսին հետ մէկ եղած խնդրեցին ամիրագետէն որ Աշոտը թագաւորցնէ Հայոց վրբայ, խստանալով որ հաւատարիմ կենան իրենց հպատակութեանը մշջ: Ամիրագետը որ առաջուց գիտէր Աշոտին աղէկութիւնը, հաւնեցաւ անսնց խնդիրքին, ու թագ և թագաւորական ծիրանի խրկեց Աշոտին:

885 Աշոտ աթուար գրաւ Բագարանն քաղաքը, թշնամիներուն բոլորովն յաղթեց. ամէն բանին նորէն կարդ ու կանոն գրաւ: Ետքը ելաւ բոլոր Հայաստան պարտեցաւ, գէպ'ի փոքր Հայք ալ գնաց, ու անկէ անցաւ Լէոն կայսեր յարգութիւննելու գնաց, ու մեծ պատուով ետ գարձաւ:

Ըերակ գաւառը երբոր հասաւ, ծանր հիւանդութիւն եկաւ վրբան, ու վախ ճանեցաւ, հինգ տարի թագաւորելէն եաւ: Իսկ բոլոր իշխանութիւնը երեսուն տարի քշեց: Իր մարմինը մեծ հանդէսով տարին Բագարան թաղեցին:

Հ. Աշոտ բագրատունիին աեղը ովլ նստաւ թագաւոր:

890 Պ. Սմբատ Աշոտին որդին հօրը աեղը անցաւ. բայց Աբաս Աշոտին եղբայրը թագաւորել ուղելով, գլուխ քաշեց, զօրք ժողվեց ու Սմբատին գէմ ողատերազմի ելաւ, ըսկան երկու կողմէն մէկզմէկ կոտըրատել, նոր ծաղկած ազգը ոտից կոխանընել: Ինչւան որ Գ. Էորդ կաթուղիկուսին միջնորդելովը Աբաս երդում ըրտու

ու հաշտըւեցաւ . բայց եաքը նորէն եր-  
դումը ոտքի տակ առաւ : Ան ատէն Սմբատ  
նորէն վըրան գնաց՝ նուաճեց զինքը :

Եւ անոր տէղը սպարապետ դրաւ իր  
Շապուհ եղբայրը :

Խ .

Հ . Սմբատ բադրատունին ի՞նչ երեւ-  
լի գործք ըրաւ իր թագաւորութեան  
ատէնը :

Պ . Սմբատ որչափ որ խոհեմութեամբ  
և անուշութեամբ կուզէր կարգաւորել  
տէրութիւնը . այնչափ տւելի ցաւերու  
հանգիպեցաւ : Ափշին Պարսից սատիկանը  
լսելով Սմբատին մեծնալը, նախանձեցաւ  
և ուզեց նուաճել : Սմբատ երառն հա-  
զար կարիճ՝ զօրքով դիմացն ելաւ . բայց  
առանց պատերազմելու անուշութեամբ  
Ափշինին սիրաը առաւ, ու հաշտութե-  
լըին : Առ միջոցիս Գուին քաղքին բնա-  
կիչները ապաստամբեցան . գնաց Սմբատ  
սպաշարեց ու նուաճեց : Բայց եաքը եր-  
կրաշարժէն շատ մներ փլան և շատ մար-  
դիկ կորսըւեցան :

Երկուտարիէն Ափշիննորէն գրգըւուե-  
ցաւ . ու սուտ ձայն հանելով թէ հայաս-  
տանէն անցնի երթայ պիտի, մասւ հայ-  
աստան : Սմբատ պատրաստութիւն չու-  
նենալով առջի բերանը քաշւեցաւ, ինչ-  
ւոն որ զօրք ժողվեց ու գնաց Ափշինին  
գէմ Կախջուան քաղաքը՝ զարկաւ ջար-

Ք.Ե գեց. մնացածը ցրուեց ու Ափշինն ալ  
փախուց :

Աշոտ Սմբատին քեռորդին Վասպու-  
րականին իշխանը, տեսնելով որ Ափշին  
Սմբատին թշնամի է ու անոր չարիքը կռւ-  
զէ, ուղեց ասով ինքը փառքի համնիլ:  
Ուստի Ամբատէն ապատամբեցաւ ու շատ  
ընծաներով գնաց Ափշինին, յուսալով  
որ ինքը թագաւորէ. բայց յոյսը պարագ  
ելաւ. Ափշին անոր երես չխարւաւ, ու  
ետ գարձուց :

Գագիկ անոր աները Աշոտին ըրածին  
վըրայ նեղանալով բռնեց բանաւ դրաւ  
զինքը երկու եղայրներովը ու ինքը աի-  
րեց Վասպուրականին :

896 Ասկէ եպը Միջագետքին ոստիկանը  
Ահմատ՝ ապատամբեցաւ ամիրագետէն  
ու ըսկաւ Հայաստանին վըրայ գալ.  
Սմբատ վաթառն հազարով գէմն ելաւ:  
Իսկ Գագիկ Աշոտին աները գաղառոկ  
խօսք դրաւ Ահմատին հետ, Հայոց զըրքը  
երեն մատնելու, յուսալով որ ինքը թա-  
գաւորութեան համնի : Եւ Սմբատ թա-  
գաւորին խորհուրդ տուաւ որ Հոգս գե-  
զին մօտ բանակի, Ահմատին ալ իմացուց  
իր յարմար գիրքը, ու Սմբատին առաջ-  
նորդեց գէշ ճամբաներով բոլոր գիշերը  
սպազմնելով. անանեկ որ հոգնած դադ-  
րած՝ հազիւ առաւօտեան գէմ հասան  
Ահմատին բանակած տեղին մօտ. և քանի  
որ չէին հանգիստ առած, Ահմատ վրա-  
նին վազեց. յանկարծակիի եկան Սմբա-

տին զօրքը. բայց քաջութեամբ զարնւելով յաղթեցին :

Գագիկ տեսնելով թէ յոյսը սլարաստ կելքէ կոր, վոխ ձեացընելով փախչելու յորդորեց զամենքը, ասանկով ցրուեցաւ բոլոր բանակը : Ահմատն ալ վախնացով որ ըըլայ թէ ուրիշ կողմէն վըրան վազեն հայերը, ետ քաշւեցաւ դնաց : Խակ Գագիկն իր ըրած չարութեանը փոխարէնը դառաւ + ըրած անզգամնեթեանը վըրայ ուրախացած հանդէս ընելու տաենիլ Սմբատին քեռորդին զինքը ըսպաննեց :

Հ. Ափշին առջի անգամ Սմբատ թագաւորէն յաղթըւելէն Ետքը ինչ նոր նեղութիւն հասուց անոր :

Պ. Ափշին Սմբատէն յաղթըւելէն Ետքը ոխ սպահելով առթի կըսպասէր զինքը նուաճելու, ուստի երբոր լոեց թէ Սմբատին զօրքը ցրուերէն, նորէն վըրան եկաւ : Սմբատ կուզէր դէմն ելել, բայց ովլզին քը իրենց թագաւոր կըճանչնայ : Թագաւորը նախարարներուն խմաց ըրաւ որ գան ժողվնն, բայց մէկը տեղէն չիշարժեցաւ : Սմբատ նեղը մտաւ, Ափշինին հետ հաշտութի ըրաւ՝ սպատանդ տալով իր մէկ որդին ու մէկ եղբօրորդին . Ափշին յափշտակեց թագուհին ալ, թագաւորին հարսն ալ : Երբոր աւելի չարիք կուզէր հասցընել Սմբատին, ինքը չարաչար սատկեցաւ և սպատանդներն ու թագուհին ձեռքէն ազատեցան :

ԽԱ.

Հ. Ափշին ոստիկանին մեռնելեն ետե  
Սմբատ կըրցաւ հանդիսաւ թագաւորել:

Պ. ԶԵ. վասն զի թէսլէտ ոստիկանը  
փոխւեցաւ, բայց մէկ քանի իշխանները  
իրենց առաջարկ բնութենէն ետ չիկե-  
ցան: Ափշինին տեղը անցաւ անոր եղ-  
բայրը Յուսուփի որ չարու խարդախ մարդ  
էր, Սմբատ թագաւորն ուղելով որ ա-  
ղաստ ըլլայ ոստիկաններուն ձեռքէն, ո-  
րովհետեւ տուրքը անոնց ձեռքովը կըխօրը-  
կէր ամիրապետին խօսք հասկըցուց ու-  
րակսաւ տուրքը շխտակ իրեն խրկել: Յու-  
սուփի բարկացաւ աս բանիս վրայ. զօրք  
ժողվեց վըրան եկաւ Դուին քաղաքը.  
բայց Սմբատ հանդարտեցուց զինքը, ու  
հետը հաշտութիւն ընելովէտ դարձուց:  
Երբոր մէկ քանի տարի խաղաղացաւ եր-  
կիրը, Եգերացւոց թագաւորը դէմոլ ՚ի  
չայասաւան վազեց, անատենը Սմբատը  
վըրաց Ատրներսէն թագաւորին հետ մէկ-  
տեղ, որ Սմբատայ ձեռքովը թագաւոր  
եղած էր նեղը խոթեցին զինքը, ու եր-  
բոր հաշտութի խնդրեց, Սմբատ Առջը-  
ներսէնը խրկեց որ խօսին. Ատրներսէն  
բոնել առւաւ զինքը ու Սմբատին բերաւ:  
Սմբատ բնական գթասիրտըլլալով և խմա-  
նալով ալ որ Եգերացիք նեղացած՝ նոր  
պատրաստութեան հետ են, չորս ամիս  
զինքը Անի ամրոցին մէջ վատքով պահե-

լէն ետքը՝ ազատ թողուց որ երթայ թա Ք. Ե  
գաւորէ : Ատրներսէն նեղացաւ աս բա  
նիտ . Սմբատին նախարարներէն ալ շատը  
արդէն իրեն թշհամացած ըլլալնուն ,  
միաբանեցան Ատրներսէնին հետ և ու  
զեցին ըսպաններէ Սմբատը , բայց իրենք  
իրենց որոգայթին մէջ բռնըւեցան , խաղք  
եղան ու ըսկան յայտնի պատերազ  
միլ ու բոլորովին յաղթըւեցան : Ան  
տաենը Ատրներսէն Սմբատին գթութեր  
ապաւինած՝ թողութիւ առաւ ու ասլըս  
տամբ նախարարները ձեռքը տրւաւ ,  
Սմբատ ալ անոնց աչքերը կուրցուց :

Հ . Ատրներսէն Սմբատէն յաղթըւե  
լէն ետեւ , նախարարներէն ովկ եղաւ որ  
Սմբատին գէմ չարիք մտածէ :

Պ . Հազիւ թէ Սմբատ քիչ մը ըսկաւ  
խաղաղիլ , ապատամբեցաւ իրմէն Գա  
գիկ արծրունին , որ իր քեռորդին էր , ու  
գնաց Յուսուփին քովը Սմբատին վը  
րայ ամբաստանութիւն ընելու : Յու  
սուփին ալ որպէս զի խուռվութիւն ձգէ  
Հայաստանին մէջ , Գագիկը թագաւոր  
ցուց : Սմբատ լսելով աս բանս , խմացաւ  
որ բանը գէշի պիտի երթայ , խրկեց Յով  
հաննէս կաթուղիկոսը շատ ալարդեներով ,  
որ երթայ Յուսուփին սիրու առնէ : Յու  
սուփի զինքը բանս գրաւ , ու գարնան բե  
րանը Գագիկին հետ մէկտեղ մտան Հայ  
աստան . ըսկան տակն ու վըրայ ընել  
երկիրը , զարկին զարնըւեցան , շատ  
մոլորիկ ըսպաննեցին , շատ ալ գերի բըր-

908

909

նեցին . շատ իշխաններ ալ յուսահատած՝  
դացին անձնատուր եղան Յուսուփին .  
որոնց մէկն էր Աշոտ սպարապետը՝ Սըմ-  
բա ոին եղբօր որդին :

Սմբատ ալ տեսնելով որ չարկիքներուն  
դեղ ընելու ճար չիկայ , Գուգորացւոց  
երկիրը փախաւ ծածկը եցաւ :

Երկրորդ տարին Գագիկ և Յուսուփ  
սպարաստը եցան Սմբատին հետ զարնը-  
ւելու . Սմբատ ալ զօրք ժողվեց ու իր  
երկու որդւոցը Աշոտին և Մուշեղին ձեռ-  
քը տուաւ , ասոնք թշնամեաց աղեկ ջարդ-  
մը տալէն ետե իրենց կողմէն Սկորդինե-  
րը որ Յուսուփին հետ՝ խօսք գրեր էին  
ըսկսան փախչիլ . անհատենը Աշոտ և Մու-  
շեղ քիչւոր մնալով ճըղքեցին զօրքը ու  
փախան : Բայց Սկորդիներէն ոմանք  
դարանը մտած , բըռնեցին Մուշեղը Յու-  
սուփին տարին . Յուսուփ ալ Մուշեղը  
ուրիշ շատ անձնատուր եղած նախարար-  
ներուն հետ մէկակեղ ըստաննել տուաւ .  
իսկ զօրքը ամէն դի ցրուեցան և բոլոր  
երկիրը արիւնլուայ ըրին :

Հ . Սմբատ բագրատունին թագաւո-  
րութեան վերջի տարիները ի՞նչպէս ան-  
ցուց և ի՞նչ մահուամք մեռաւ :

Պ . Սմբատ Գագիկ արծրունին ըրած  
մատնութենէն ետքն ալ հանգստութիւն  
չիգաաւ ինչւան իր ցաւալի մահը : Գագիկ  
և իր եղբայրը Գուրգիկն իմանալով որ  
Յուսուփին միաքը դէշ է , իրենց ալ մահ  
կըստածէ , իրենք իրենց շահը մտած էլով

բաներ բանեն անցնելէն ետեւ գաղտուկ  
Սմբատին խմացուցին որ կուզեն իրեն օդ  
նել : Բայց Սմբատ յուսահատած էր, քո  
վը զօրք չէր մնացած : ուստի ուրիշ շ  
չիգանելով՝ քաշւեցաւ Արարատա  
ւառին մէջ Կապոյտ բերդը :

Ան ատենը Յուսուփի ուզե  
տէր ըլլայ Հայաստանին,  
վըրայ՝ Կապոյտ բերդը՝  
ըսկսաւ սաստիկ ջ՝  
մէն, Սմբատ Յուսուփի մնացած  
ուզեց որ իրեն ելաւ գնաց  
Յուսուփին՝ մնացած աւա  
տուովը՝ Սմբատը, բայց Սմբատ  
կասկի աման աւաւաւ ու Շիրակ  
գա յ. ան ատենը Գառդիկև Գուր  
գան Յուսուփին քովէն իրենց  
ըսկսարհին աշխարհին բերդերուն  
ուսուփ աս բանիս վըրայ աւելի  
լեցաւ, ու քովը գաներւած նախա  
ները բանեց բանտ գրաւ : Սմբատն աւ  
արդախութեամբ կանչեց՝ շղմայի զար  
կաւ ու տարաւ Դուին քաղաքը՝ խոր բան  
տի մը մէջ գրաւ : Հոն Սմբատ քիչ մը հա  
յով ու ջրով գետնի վըրայ սկասկելով  
տարի մը տանջըւելէն ետեւ, Յուսուփ  
զինքը մէկտեղ առաւ ու Երեջակ բերդին  
վըրայ գնաց, ուր որ շատ նախարարներ  
քաշւած կեցեր էին : Երբոր չիկրցաւ  
բերդին վեսս հասցընել, հանեց Սմբա  
տը գիմացնին, ու հրաման առւաւ որ ծե  
ծէն ծաղթեն, և գահիճներուն ձեռքը

Ք. Ե առւաւ որ տանջեն, ինչւան որ հաւատքը  
ուրանայ կամ մեռնի. անանկով վերջա-  
ւէս մորթելով գլուխը կարեցին, նահա-  
ւեցին, մարմիննալ ատրին Դուին, փայ.  
այ խաչի ոլէս կապեցին, ասկից  
աներ ալ եղան, քանի մը տա-  
առան քրիստոնեայ եղան :  
Խաղաղասէր և բարե-  
սադրուս տարի գլժ-  
թեամբ առ  
սպատճառելու  
ներուն վարձքը ա-  
խեղճութեան մէջ  
ջահաց ազդին բարձքը ըս-  
ւելի գէմ կեցան և ազդին  
նի հոգի : Երբոր նաւու մը  
պետն ու զեկավարը կըկըսուր  
որուն կըլլայ. նաւուն ու նաւա-  
ասանկ ալ երբոր տէրութեան մէջ  
ըս իրարու միս կուտեն, կամ մէկուն  
նածը մէկալը կաւրէ, վնասը կըլլայ  
զովոգեան ու երկրին :

### ԽԲ.

Հ. Սմբատ մեռնելէն ետքը Հայոց  
վիճակը ի՞նչպէս եղաւ :

Պ. Սմբատ թագաւորը Երբոր մեռաւ,  
Երիջակ բերդին բնակիչները յուսահա-  
տած գիշեր մը գալառուկ բերդը Յուսու-  
փին մատնեցին, որ մասն զամենքը ջար.

գեցին, և ուղածնին ընտրեցին գերի արք Եսին : Յուսուփի անկէ ետքը պահապահ դրաւ ամենքաղքըներուն, ու ինքը գերիներով մէկտեղ դարձաւ Ասրակատական դաւառը :

Ան տեսնը Աշոտ Երկրորդ Սմբատին որդին, որ Երկաթ ըսւեցաւ, մինակ վեցհարիւր կարիք գտնալավիրեն միաբան, վազեց Հայաստանին շատ կողմերը, մէկիկ մէկիկ զորկաւ ջարգեց Յուսուփին զօրքը . ու ինքը պահապահներ գնելով ըսկատւ տիրել Հայաստանին : Աս տեսնելով նախարարներէն շատերը, եկան զինքը թագաւոր անուանեցին : Թէպէտ Աշոտ Երկաթին ըրածները խելքէ գուրս բաներ էին ու թշուաւ ազգին մէծ մախթաբութիւն, բայց իրաւ է որ որչափ մէծ կրակ վառէս, օր անցնելէն ետքը կրակին նիւթը կըհասնի կըմարի, մէր ազգին չարնախան ձու կրակը ոչ երբէք մարեցաւ, իրենք զի՞րենք ու ազգն ալ մէկտեղ այրէլէն չիդադրեցաւ : Նախարարներէն ամսութը նախանձեցան Աշոտ Երկաթին վըրայ, և ըսկան մէկմէկու և Աշոտին գէմ ելլալ, ասանկով արիւնլուայ ըրին Հայաստանը :

Յուսուփի լսելով եղածները, վազեցնորէն Հայաստան, ու խելքէ գուրս չարիք Համուց ազգին վըրայ ըսկակելով զամենքը որ տաճկընան, շատերն ալ մարտիրոս ըրին : Ուրիշ քովի ազգերն ալ աեսնելով Հայաստանին աւերութիւնը իրենք ալ քաշեցին վըրան, ու մէկ կողմանէ Յու-

սումի, մէկալ կողմանէ օտար թշնամինեցը, և մէջէն ալ նախարարները մէկզմէ կու հետ խօսք դրածի սկս ըսկան առինու վըրայ ընել Հայաստանը : Աս ուստածուաւ մշակութին ալ բոլորովն դադրելով սաստիկ սով ինկաւ :

Հ . Գագիկ արծրունին որ Յուսուփին թագաւոր անուանեցաւ, իր բոնաւորութիւնը ի՞նչ վերջ ունեցաւ :

Պ . Գագիկը բոնաւոր առջի բերանը մի ծվագթութիւն և խառնակութիւն ձգելէն ետքը, աչքը չի արթելով որ կարենայ բոլոր ազգին վըրայ տիրել, բոնի ինքնագլուխ իշխեց իր նախարարութեան մոսին Վասպուրական գաւառին վըրայ : Աըմբ բատ թագաւորը որ ազգին խաղաղութելը և հանգիստը կը ինտրուէր, իմացաւ որ Գագիկին միտքը վատուասիրութեն ետեէ է, անկարելի է համազել անոր միտքը բոնաւորութենէն ետ կենալու, անոր համար հետը հաշտըւեցաւ . և այնովէս Գագիկ և իր ազգաքը ետեէ ետե թագաւոր անունով ինքնագլուխ տիրեցին Վասպուրականին ինքնին վըրայ, ջանալով շէնցընել ու ինքիրերնուն քանի որ կըրցան թշնամիներէն պաշտպանել : Երբոր Գագիկ մեռաւ, տեղը յաջորդեց իր որդին Դերենիկ տասնըվեց տարի, ետքը անոր սկզբի եղբայրը Աբուսահլ Համազատ՝ տասնընը տարի : Անոր յաջորդեցին իրեք որդիքը մէկտեղ . Աշտա, Գուրգէն, Սենեքերիմ : Սենեքերիմ երբոր մինակ մնաց, իր տէ-

բութիւնը Յունաց յանձնեց ու ինքը Ք. Ե.  
Աեբաստիա քաղաքը գնաց նստաւ : Հոն  
յաջորդեց իրեն իր որդին Դաւիթ ,  
Դաւթին ալ իր տղաքը Ատոմ ու Աբու-  
սահը , և հոն լրմնցաւ ցեղը՝ թագաւո-  
րութեան անուանը հետ մէկաւզ :

Հ . Աշոտ Երկաթին ատենը երբոր  
Հայաստան տակն ու վրրայ կրլար , չիդլո-  
նըւեցաւ մէկը որ իրեն օգնէ :

Պ . Կոստանդին Գերփեռուժէն Յու-  
նաց կայորը Յովհաննէս կաթուղիկոսին  
աղաքանքով իրեն կանչեց Աշոտը , և մէծ  
պատիւ տուաւ անոր , և շատ Յունաց  
զօրքով խրկեց որ երթայ Հայաստանը  
Թշնամիներէն մաքրէ : Բայց երբոր տան  
մը Թշնամիները բնակիչներն են , դրսէն  
եկող մարդիկը ինչպէս օգնեն :

924

Աշոտ երբոր կրդառնար Հայաստան ,  
Կողը քաղքին բնակիչները իրեն դէմ  
կեցան , Աշոտ անոնց յաղթեց որ եկաւ  
Երազդաւորս աթոռը դրաւ : Ըն ատենը  
Յուսուփ վախնալով որ Աշոտ Յունաց  
օդնութե բոլոր Հայաստանը իրեն ձեռ-  
քէն կըհանէ , և Հայոց բնութիւնը առած  
ըլլալով որ մէկմէկու չիհաւնիլ , մէկզմէկ  
հալածել , օտար ազգաց ծառայել խիստ  
կըսիրեն , անոր համար Աշոտ Երկաթին  
հօրը եղբօրորդին Աշոտը թագաւոր  
անուանեց , որուն գաւառւին բնակիչները  
անկէ առաջ թագաւորին դէմ դնելով  
ջարդ կերեր էին , ու խրկեց Հայաստան  
որ Հայերը մէկզմէկ ջարդելով տկարա-

նան, և ինքը ուզածին պէս խաղայ անոնց  
հետ : Խեղճ ազգը չեր գիտէր թէ ո՞ր  
թագաւորին հնազանդի, որո՞ւն գէմ  
պատերազմի, և որո՞ւն բռնաւորութենէն  
փախչի, չորս գիէն ալ օտար թշնամինե-  
րէն պաշարւած : Ուստի ըսկատւ մէջերնին  
նորէն սաստիկ պատերազմ : Ան ատենը  
Յովհաննէս կաթուղիկոսը հաղիւ հաշ-  
տութիւն ընել տուաւ մէջերնին : Բայց  
Աշոտ բռնաւոր նորէն երկրորդ անգամ  
ըսկատւ պատերազմիլ, ինչւան որ նո-  
րէն Յովհաննէս կաթուղիկոս հանդար-  
տեցուց :

### ԽԳ.

Հ . Երկրորդ անգամ Աշոտ Երկաթը  
Աշոտ բռնաւորին հետ հաշարւելէն ետքը  
որչափ ատեն խաղաղ մնաց հայաստան :

Պ. Խիստ .քիչ .վասն զի ան միջոցին երբոր  
քիչ մըխաղացաւ երկիրը, Աշոտ Երկաթ  
հարսնիք ըրաւ, Յուսուփին ալ միտք ունե-  
նալով Ամիրապետէն ապստամբելու, Աշո-  
տին հետ բարեկամութիւն ըրաւ ու թագ  
խրկեց : Քիչ օրէն ետքը Աշոտ բռնաւորը  
նորէն երրորդ անգամ ապստամբեցաւ ու  
զարնը եցաւ Աշոտ Երկաթին հետ, մէծ  
կոտորած եղաւ մէջերնին, ինչւան նորէն  
Յովհաննէս կաթուղիկոսը հաշտեցուց :  
Աս միջոցիս ապստամբեցաւ Ուտէացուց  
Մովսէս իշխաննը : Աշոտ զան ալ շատ  
յորդորելէն ետեւ, երբոր անիկայ մըտիկ ըր-

րաւ, զնաց վըսան, զարկաւ ջարդեց, Մով  
սէսն ալ վիրաւորեց ու բռնեց աչւըները  
կուրցուց : Բայց ինքը Աշոտ ամենենին չի  
կըրցաւ հանգստութիւն գտնալ . վասն զի  
ապստամբութեան ոգի ամէն նախարար-  
ներուն սիրաը մաեր էր . ինչւան իր Արաս  
եղբայրն ալ նախանձելով իրեն՝ ապրո-  
տամբեցաւ . և Երկու անգամ Աշոտ մեծ  
վտանգներէն քաջութեամբ ինքզինքը ա-  
զատելէն ետքը , հարիւր հոգւով քաշւե-  
ցաւ Սևան կղզին :

Հ . Աշոտ Երկաթին իր քաջութեամբը  
ազատած վտանգները օրո՞նք են :

Պ . Առաջինն է օր Երբոր Վասակիզուդա-  
րաց իշխանը ապստամբեցաւ ու Շահը-  
դէ բերդին մէջ կեցեր էր , Աշոտ վըսան  
զնաց ու առջի անգամ զարնըւելէն ետքը,  
Երբոր զօրքը ցրուեր էր օր ասդին անգին  
Երթան կերակուր գանեն , և ինքը երկու  
հարիւր յիսուն հոգւով Ասկուրէթ բեր  
գին մէջ կըհանգչէր , Վասակ խմացաւ ,  
չորս հազար հոգւով Եկաւ սպաշարեց  
զինքը : Աշոտ սիրա արւաւ իրեններուն ,  
վազեց վըսանին , շատերը ջարդեց շատերն  
ալ բռնեց ու մէջերնէն անհաւաննե-  
րուն քիթերնին ականջնին կտրեց , իսկ  
հաւատացեալներուն ամէն ունեցածը  
առաւ ու թողուց : Ան ատենը Վասակ  
զզաց՝ ինքիրեն Եկաւ Աշոտին . Աշոտ  
ալ իրեն թողութիւն արւաւ ու նորէն  
իշխան զրաւ :

Երկրորդ , Երբոր լսեց Աշոտ Երկաթ թէ

Սահակ իր աները ասլսաամբեր է, ութը  
հազար հոգւով շատ մետք կընէ Ուտի  
դաւառին մէջ, ինքը իրեք հարիւր կտրիչ  
զօրքով վաղեց Զորափոր դաւառը, և  
յոդնած ըլլալով ելու քարաժայու բլոի  
մը վըրայ որ հանգչի, և առաւտուն եպիս  
կոպոս մը դեսպան խրկեց Սահակին, որ  
դազրի ըրած չարիքներէն : Սահակ զե-  
սլիակոպոսը քովը պահեց ու յանկարծ  
բոլոր զօրքով Աշոտին վըրայ վաղեց :  
Աշոտ վախնալու տեղ, հարիւր հոգի  
խիստ յոդնածներէն հոն թողուց, ու  
երկու հարիւրով Սահակին ալւած երդ-  
ման թուղթը խաչին ալատուանդանին  
կտած՝ վաղեց վըրանին, սասաիկ ջարդ  
մը տըւաւ, Սահակը և անոր տղան Գրի-  
գորն ալ բըռնեց, աչւընին կուրցուց ու  
թողուց :

Երրորդ քաջութիւնը Եղաւ, Երբոր  
ասլսաամբեցաւ Ցլիկ Ամրամ Ուտէա-  
ցւոց իշխաննը, Աշոտ Երկաթ չլոգիանալով  
քիչ մարդով դէպի ան կովմերը զրօսանքի  
գնաց. հոն Երբոր լսեց Ցլիկին ասլսաամ  
բութիւնը, քիչ մը զօրք Եգերացոց թա-  
գաւորէն օգնութիւն առաւ, ու գնաց  
անոր վըրան՝ որ անտառներուն մէջ շատ  
զօրքով կեցեր էր : Ան ատենը Աշոտ  
ապահովութեան համար նեղ Ճամբանէ-  
րով մէկ բերդի մը մէջ մասւ : Ցլիկ Ամրամ  
Երբոր իմացաւ, եկաւ նեղ Ճամբանէրը  
բանեց որ Աշոտ պաշար չունենալով անձ  
նատուր ըլլայ : Աշոտին զօրքը տեսնելով

վտանգը, դաշտուկ մէջերնին խորհուրդ  
ըրին, որ ան գիշերը կապեն Աշոտը՝ Ամ-  
բամին ձեռքը տան՝ որ իրենք խալքսին :  
Աշոտ Երկաթ իր զօրաց միտքը իմանալով,  
կէս գիշերուն յանկարծ ելաւ ձի հեծաւ,  
ցրուեց նախ կիրճին բերանը կեցած իր  
զօրքը, հասաւ թշնամեաց բանակը, զար-  
կաւ ցրուեց զամենքն ալ, ու անցաւ գնաց  
Կաքաւաքար բերդը . և հոնկէ հարիւր  
հոգի հետը առած գնաց Սևան կղզին  
առանձնացաւ, ու ըսկաւ լալ իր ազգին  
թշուառութիւնը, ժողովրդեան անհնա-  
վանդ բնութիւնը, իշխաններուն նախան-  
ձուա անմիաբան կամքը, և զօրքերուն ան-  
հաւասարմութիւնը : Ուրիշ նախարար-  
ներն ալ իրենց երկիրները քաշուած,  
աւելի մէկմէկէ՝ քան թէ թշնամիներէն  
վախնալով սնիհոգութեամբ կեցեր էին :

Կրթութիւնն է որ մարդուս դապա-  
նացին կատաղութիւնը կըզըսպէ, ու մար-  
դու վայելքանավարութիւնը գործածել  
կուտայ :

Աս միջոցիս գէորգ Մարզպէտունի  
քսան հոգւով կըստըտէր ասդիս անդին,  
ու յանկարծ յանկարծ թշնամիներուն  
վրայ վաղելով կըջարդէր :

### Խ. Դ.

Հ. Աշոտ Երկաթ երբոր Սևան կղզին  
քաշւեցաւ, հայաստանը ի՞նչպէս կըկա-  
ռավարուէր :

Պ. Յուսուսի Պարսից ոստիկանը վերակացու խրիեց Հայաստան՝ Նըսր անունով մէկը, որուն միտքը ուրիշ բան չէր, բայց եթէ զարնել, դերել, յափշտակել, ու կործանել։ Ան ատենը Բարիեն օխակեանը գնաց Նըսրին չարախոսութիւնը իրաւիր Սահակ Եղբօրը վըրայ : Նըսր բարեկամութիւն ձեւացընելով Սահակ իշխանը իրեն կանչեց, ու կոխւներնուն պատճառը լսելէն եաքը, Երկուքն ալ շղթայով բանա գնել արւաւ . ինքը Դըւնոյ մէջ կաթուղիկոսարանը իրեն պաշտառաւ, ու կաթուղիկոսն ալ բոնել կուղէր . և դիտնալով թէ Յովհաննէս կաթուղիկոսը Բիւրակն բերգը քաշւեր է, վըրան զօրք խրիեց : Կաթուղիկոսը վախաւ, բայց բեր դին բնակիչները Եօթը օր կոխւ ընելով շատ մարդ ջարդելէն եաքը, ան վերջի գիշերը մէկ հոգի մը գտղոսուկ բերգը մասնեց, ու բոլոր բնակիչներուն հետ մէկտեղ մասնիչն ալ մեռաւ . որոնցմէ շատերն ալ նահատակեցան տաճիկ ըլլալնուն համար :

Ետքը Նըսր ետ կանչըւեցաւ, ու աեղը Բըշը վերակացու եկաւ և ուղեց Երթաւ Սկան կղզին ու Աշոտ Երկաթը բռնել . Ճամբան Գէորգին քիչ զօրքին հանգիպեցաւ ու աղէկ ջարդ մը կերաւ : Անով բոլորովին կատած Երլոր Գ. Եղամայ ծովուն քով հասաւ, Աշոտ Երկաթ տեսնելով որ բանը գէշի պիտի Երթայ, ինքը մէկէն տասը նաւ պատրաստեց Եօթնա-

կան հոգւով, ու ելաւ ծովին վըրայէն նե ք. Ե  
տով սկատերազմեցաւ անոնց գէմ։ Երբոր  
անոնք ըսկսան շփոթիլ, վազեց վըրանին,  
զարկաւ ցրուեց բանակը, ու շատ աւա-  
րով նորէն կղզին քաշւեցաւ :

Իսկ Բըշը մէկ քանի բերդերու ալ  
աւերտւթիւն և կտառրած ընելէն ետքը  
ետ կանչւեցաւ, տեղը նորէն եկաւ Նըտր,  
ու ըսկսաւ քիչ մը խաղաղութեամբ կա-  
ռավարել :

Առ միջոցիս Գագիկ բանաւորն ալ  
եր երկերները կրկառավարէր : Աշոտ  
Երկաթն ալ աեմնելով որ քիչ մը խաղա-  
ղութիւն եղաւ, ելաւ ըսկսաւ հոգալ եր-  
կիրը, ու իր Աբաս Եղբօրը հեան ալ հաշ-  
տրւեցաւ։ Ասանկով Աշոտ Երկաթ, Սմբա-  
տին մահուանէն ետքը կռւով ու հալա-  
ծանքով քսանըցորս տարի թագաւորեց ու  
մեռաւ։ Ամիկայ Շահընշահ ալ կոչւեցաւ  
որ ըսել է թագաւորներու թագաւոր։

Հ. Աշոտ Երկաթը մեռնելէն ետև  
Բագրատունեաց թագաւորութիւնը ո-  
րուն անցաւ,

Պ. Աբաս իր Եղբայրը թագաւոր օծ-  
ւեցաւ նախարարներուն հաւանութը,  
և աթուը գրաւ կարս քաղաքը, ըս-  
կըսաւ Հայաստանին մէջէն թշնամիները  
ջնջել։ Գնաց Դուին, նոր վերակացուին  
հետը շատ սիրով և խոնարհութեամբ  
վարւելով բանտ գրած Խշխանները ազա-  
տել արւաւ, և կաթուղիկոսարանն ալ  
նորէն ձեռքէն ետ առաւ։

928

Ք.Ե Յատ Հայեր որ ասդիս անդին ցըրեր  
էին, լսելով թէ խաղաղութիւն եղաւ  
Հայաստան, դարձան եկան. կրօնաւոր-  
ներն ալ ժողվեցան ու ըսկսան վանքեր  
շնել. որոնց շատ օգնեց Աբաս :

936 Աս միջոցիս մեռան Աշոտ և Գաղիկ  
բռնաւոր թագաւորները, և Գաղիկին  
յաջորդեց Վասպուրական աշխարհին վը-  
րայ Աշոտ Դերենիկ : Իսկ Աբաս խա-  
ղաղութեամբ թագաւորելով, ձեռք զար-  
կաւ Կարսին մայր եկեղեցին նորէն շե-  
նելու :

Ան օրերը Ափիսազաց ու Վրաց թա-  
գաւորը որ Բեր կրառւէր, Աբասին վը-  
րայ պատերազմի ելաւ, և հասնելով  
կուր գետինքով՝ ծաղրելով լուր խրկեց  
Աբասին, թէ ինքը կուզէ գալ օրհնել  
տալ եկեղեցին Վրաց ծիսով : Աբաս բար-  
կուցաւ, առաւ իր զօրքը՝ Բերին դէմն ե-  
լաւ, երկու անդամ սատիկ զարնը բեցաւ  
յաղթեց բոլորովին, Բերն ալ բռնեց  
բերաւ Կարս՝ տարաւ եկեղեցին ըսելով,  
թէ ահա տես ան եկեղեցին որ կրփափա-  
քէիր օրհնել տալու, աղէկ նայէ, որով  
հետեւ մէյմ՝ ալ պիտի չխեսնես : Եսքը  
աչըները կուրցընել տըւաւ :

Իսկ Ափիսազները վախնալով եկան  
շատ ընծաներով հաշտութիւն ուզեցին  
ու Բերն ալ առին տարին : Բայց Յոյները  
կարծելով թէ Աբաս իրենց օրհնութիւնը  
ծաղրեր է, ըսկսան իրենք ալ Հայոց եկե-  
ղեցւոյն ծէսերը արհամարհէլ :

Աբաս՝ Եղբօրը մեռնելէն Ետքը քսանը տարի խաղաղութեամբ թագաւորեց ու վախճանեցաւ, թողլով Երկու որդի Աշոտ և Մուշեղ :

### ԽԵ.

Հ. Վասպուրական աշխարհին թագաւորութեանը մէջ Աշոտ Դերենիկի ատեն ի՞նչ գործք հանդիպեցաւ յիշելու արժանի :

Պ. Աշոտ Դերենիկ գրգրուելով ոմանց չարախօսութենէն, Ապլիսարիալ հաւնունի կարիճ սպարապետը իշխանութենէն ձգեց : Ապլիսարիալն ալ կատղած գըրգուեց Դերենիկին դէմ հերայ և Զարաւանդայ իշխանը, որ եկաւ սպատերազմեցաւ, ու շատ հայեր ջարդելէն Ետքը բռնեց Աշոտ Դերենիկին ալքանտ դրաւ . և ամէն օր Երբոր զքօսանքի կերթար՝ հետք կըտանէր, որպէս զի իր ծառաները հետք խաղան որ ինքը զուարժանայ : Աս բանիս վըրայնեղանալով վանքերուն առաջնորդները, նզովք կարդացին Ապլիսարիալին վըրայ : Անատենը Ապլիսարիալ խնելքը գլուխը ժողվեց, ուղեց թագաւորը աղատելուստի գաղառուկ մարդ խրկեց Աշոտ Դերենիկին՝ ըսելով որ իշխանին ծառաները հետդ խաղալու ատեն, գու գէպի Որմեայ ծովը վաղե, ևս քեզ կաղատեմ : Աս ըսածին հետեւելով Երբոր Աշոտ Դերենիկ գէպի ծով վաղեց, յանկարծ դա-

Ք. Ե բանեն դուրս ելաւ Ապլիսարիակ իրեններովը, Դերենիկին ետևէն վաղողներուն գէմ կեցաւ և մէկքանին ըսպաննեց . և երբոր մէկալնոնք փախան չեր քաղաքը ու դրները դոցեցին, Ապլիսարիակ կատղած քաշեց սուրը և ուժով երկլթէ դրանը զարկաւ՝ մէջը գամեց, ու ետ դարձաւ գնաց նորէն Աշոտ Դերենիկը թագաւոր նստեցուց, ինքն ալ մեծ պատուայ հասաւ :

Աս Ապլիսարիակին վըրայ կըտեսնըւի մեծ կտրՃութիւն անվախ, ու խելք . բայց կըբոտ ըլլալուն՝ աղէկը գէշէն չէր կընար ընարել :

Հ. Աբասին թագաւորութեանը ով յաջորդեց :

Պ. Աբասը մեռաւ, մէկէն ուրիշ մը թագաւոր նըստեցընելու տեղը՝ թողուցին երեսի վըրայ ազգին կառավարութիւնը : Թշնամիք ալ պատրաստ, չորս կողմէնըսկան չայաստանին վըրայ վաղել ու երկիրը աւրոշարկել : Անատենը Աբասին մեծ որդին Աշոտ Գ, երկու հաղար հոգիի չափժողվեց ու ըսկաւ անոնց գէմ գնել . և կամաց կամաց շատցուց զօրքը ինչւան քառասունըհինգ հաղար հոգի . անոնց վըրայ սպարապետ դրաւ Գէորգիշխանին որդին Դոռ անունով . քանիք հինգ հաղար զօրք ալ Գոռը ժողվեց, զօրքին թիւը հասաւ ութսուն հաղարի . ասով ամէնուն վըրայ վախ ձգեցին :

952

964

Ի՞ր տարիէն ետև ժողովը ըրին նա-

խարարները, կաթուղիկոսը, Աղուանից  
թագաւորնալ մէկտեղ, ու Աշոտ երրորդը  
թագաւոր օծեցին Անի քաղքին մէջ:  
Խակ Մուշեղ Աշոտին եղբայրը դլուխ  
քաշեց՝ գնաց Կարս քաղաքը ինքնագլուխ  
թագաւորեց: Աշոտ երրորդ ազք գոցեց՝  
նոր խոռվութիւն չիհանելու համար:  
Դիանալով որ ինը տարի առանց թագաւ  
որի կեցած ու զինքը թագաւոր ընարող  
ազգը՝ աւելի կուզէ առանց թագաւորի  
խռովութեան մէջ կենալ, քանի թէ կար  
դաւորեալ թագաւորի մը հնազանդիլ:

Անոր համար ինչ և իցէ ատեն՝ ովլ որ  
Հայաստանի մէջ ապստամբութիւն մը  
ընել կուզէր, դիւրաւ կըդքաներ պատ  
րաստընկերներ աշխարհքը տակն ու վըրայ  
ընելու: Ուսաի քանի որ ազգիս մէջ  
կըթութիւն չէ մտած, պարագ է կըսէր  
Աշոտ՝ ջանալ հնազանդեցնելու զամէն  
քը: Մէկզմէկու չիհաւնելու՝ չիհնազան  
դելու և օտար ազգերու սիրով գերի  
ըլլալու օրինակներ շատ կըտեսներ աչ  
քին առջեր, ու մէր ազգին խառնը  
ւածքն է պատճառ, կըսէր: Մանաւանդ  
երբոր միտքը կըբերէր իր պատուն Աշոտ  
Երկաթին ատենի դիպուածները և անոր  
քաշածնեղութիւնները առանց մէկօգտի  
մը, ամենելին չեր ուզէր որ Մուշեղին  
տհաճութեան նշան մը ասայ:

Ասանկով Մուշեղ Կարսին վըրայ շատ  
տարի թագաւորելին ետե մեռաւ, ու  
մէզը նստաւ իր որդին Աքաս, անոր ալ

յաջորդեց Գագիկ, որ թշնամեաց ձեռքէն յուսահատած՝ իր թագաւորութեան դաւառն ալ Յունաց յանձնեց :

Հ. Աշոտ Երրորդ ինչը թագաւորութիւն քշեց :

Պ. Ծատ Խելքով և բարեկատաշտութեամբ թագաւորեց Աշոտ Երրորդ, ամէնուն հետ ջանալով խաղաղութիւնը ընել: Ծատ վանքեր շինեց, եկեղեցիներ, հիւանդանոցներ, աղքատանոցներ, և անձամբ կրատրատեր կրծառայեր հիւանդներուն, ու կըհոգար աղքատները, և շատ անդամ զանոնք իր սեղանը կաւներ. անոր համար Աշոտ Ողորմած կոչւեցաւ:

Ան ատենները համտուն տաճկըներուն սովորապետը ապստամբեցաւ իր ամիրատետէն, ու Հայոց վըրայ պատերազմի ելաւ: Աշոտ ողորմած դեմն Ելտւ, զօրքը ջարդեց ու Համտունն ալըսալաննեց: Ասքանիս վըրայ ամիրապետը ուրախանալով թագ ու պարգևներ խրկեց Աշոտին՝ զինքը Ծահի Արմէն անուաննելով: Աշոտ քսանը վեց տարի խաղաղատիրութեամբ թագաւորելով, մեծցուց զարդարեց իր թագաւորութիւնը. Անիքաղաքը մայրաքաղաք ըրաւ. պարիստները նորոգեց: Իր ընկերն ալ խոսրովանոյշ թագուհին՝ անոր բարեպաշտութեանը հետեւցաւ. Երկու մեծ վանքեր շինեց Սանահին և Հաղքատ՝ որ ինչւան հիմա կան:

Խ.Զ.

Հ. Աշոտ Երրորդին մեռնելէն, Ետև  
Հայաստանին վիճակը ի՞նչպէս եղաւ և  
Թագաւորութեանը ո՞վ յաջորդեց :

Պ. Աշոտ Երրորդ թողուց իրեք որդին՝ 977  
Սմբատ, Գագիկ, և Գուրգէն : Սմբատ  
հօրը տէղը անցաւ և կոչւեցաւ Սմբատ  
Երկրորդ . և հօրը տուած կրթութեանը  
հետեւլով Հայաստանը սպահեց իր խա-  
զաղ վիճակին մէջ, վւրնտեց ամեն թշնա-  
միները, և իր քաջութիւններուն համար  
Ըստընշահ ըստեցաւ :

Ութը տարւան մէջ շինեց նոր բարձր  
մեծ սպարիսալ մը Շնի քաղքին շրջապա-  
տը, քաղաքն ալ զարդարեց շատ շի-  
նուածքներով ու եկեղեցիներով, ինչւան  
որ եկեղեցիներուն թիւը հազար մէկ կը-  
համնէր կրաեն :

Աս Սմբատ Երկրորդը ըսկսաւ շինելու 985  
մայր Եկեղեցի մը Տրդատ անուանի Ճար-  
տարապետին ձեռքովը, որուն շինուած-  
քը իր օրը չիլրմնցաւ :

Ծատ անգամ յաջողութիւնը մարդուս  
առաքինութիւնները մնացընել կուտայ :  
Տեսաւ Սմբատ որ տմէն կողմանէ յաջո-  
ղութիւնէ, և օրէ օր կըզօրանայ, յանդըդ-  
նեցաւ իր քրոջը աղջիկը իրեն կին  
առաւ ընդգրէմ Եկեղեցական օրէնքի :  
Օր մը ալ առանց աղեկ քննելու ըսպան-  
նել տըւաւ իսենդ մարդ մը, ու հրամեց

Ք. Ե որ մարմինը չիթաղեն : Երբոր մէկքանի կրօնաւորներ գտաշտին երեսը գտան ու թաղեցին, նորէն հանել տրւաւ : Ինքն ալ նոյն տարին մեռաւ տասւերկու տարի թագաւորելէն ետև :

Հ. Սմբատ Երկրորդին միլ յաջորդեց :

Պ. Իր Երկրորդ եղբայրը Գագիկ Ա. որ բարեպաշտութեամբ, խոհեմութք, քաջութեամբ ու մեծագործութեամբ տռջններէն վեր ու Բագրատունեաց ցեղին պարծաննք եղաւ : Ասոր օրը թշնամիները բոլորովին պակսեցան . վասն զի ինքը իրեններուն սիրելի եղաւ և օտարներուն ահաւոր : Նոյնալէս իր կնիկն ալ Կատրամիտե թագուհին բարեպաշտ ու աշխարհաշեն եր :

Թագաւորութեան առջի օրերը խենդ կին մը ձայն հանեց, թէ Սմբատ Երկրորդ մեռած չէ, և գիշերը Երևան ինծի : Գագիկ ժողովուրդը գիւրաւ խաղաղընելու համար Սմբատին մարմինը գերեզմանէն դուրս ձգել տրւաւ որ ամենքը տեսնեն :

Գագիկ Ա. Երեսուն տարի թագաւորեց ամենայն յաջողութեամբ, խոհեմութեամբ սանձելով զամենքը . և վախճանեցաւ Երկու որդի թողլով, առջինը Յովհաննէս Սմբատ, Երկրորդը Աշտ :

Հ. Առաջին Գագիկին թագաւորութեան առենիը Հայաստանի մէջ պատահած լինչ Երեւելի դիսպուած կըցիւասակուի :

Պ. Տայոց գաւառին մէջ Դաւիթի կիւ գ. Ե  
լսապաղտտին մահը . որովհետեւ Դաւիթի  
քաջ և բարեպաշտ ըլլալով Յունաց կայ-  
սրէն շատ պատիւ ունէր : Անդամ մը այլ-  
ազդիները հարիւր հազար հոգւով վը-  
րան վաղեցին . Դաւիթի օգնութիւն ու-  
զեց Գագիկ թագաւորէն և Վրաց թա-  
գաւորէն , որ ամէնը մէկէն եղան քսան  
հազար հոգի . ասոնք Աստուծոյ ապա-  
ւինելով աաճկըներուն գէմն ելան , ջար-  
դեցին ցրեցին , և իրենցմէ միայն մէկ  
քանի վրացի զօրք մեռան : Ասով Դաւիթի  
անունը խիստ մեծաւ . անոր համար  
նախանձելով ոմանք , վրացի եսլիսկոպո-  
սի մը ձեռքով թոյն խառնեցին հազոր  
դութեան մէջ ու ըսպաննեցին զինքք :  
Մեռաւ Դաւիթ ամէնուն թողութիւն  
տալով և իր տէրութիւնն ալ կայսեր  
թողուց :

## Խէ .

Հ . Գագիկ առաջինին մեռնելէն ետե  
չայտատանին խաղաղութիւնը ո՞րչափ ա-  
տեն գիմացաւ :

Պ : Ժողովուրդը թագաւորնստեցուցին 1020  
Գագիկին մէծ որդին Յովհաննէսը . որ  
թէսկէտ խելացի էր , բայց ծանրաշարժ :  
Աշոտ որ քաջ կարիք մըն էր՝ ուզեց որ 1024  
նիքը թագաւորէ . զօրք ժողվեց , ըսկաւ  
պատերազմիլ Յովհաննէսին գէմ , յաղ-  
թեց ու եկաւ Անի քաղաքը պաշարեց :

Ան ատեննախարարները Պետրոս կաթու-  
ղիկոսին և Վրաց թագաւորին հետ մէջ  
մասն հաշտեցուցին երկու եղբարքը՝ եր-  
դումառնելով ու հաշտութեան թղթով  
որ մէծը թագաւորէ, պղտիկին ալ անոր  
երկրորդը ըլլայ: Բայց նախարարներէն  
ոմանք թշնամութիւն ունենալով Յով  
հաննէսին հետ, գրդուցին Վրաց Գորդի  
թագաւորը, որ ծածուկ մարդ իրկեց ու  
տուանց կուոյ թագաւորին ձմերոցը եր-  
թալու ատեն վրան հասան բռնեցին:  
Բայց Գորդին իմանալով Յովհաննէսին  
անմեղութիւն և նախարարներուն չարու-  
թիւնը, զինքը ազատ թողուց՝ ու փախա-  
րէն ձեռքէն իրեք ըերդ առաւ:

Իսկ Աշոտ երդումը ոտքի տակ առաւ,  
և Յովհաննէսին տեղը անցնիլ ուղելով՝  
խորդախութեամբ հիւանդ ձևացաւ որ  
Յովհաննէսը անկասկոծ մինակ իր քովը  
դայ, և անկողինին քով որոգայթ պատ-  
րաստեց: Յովհաննէս երբոր աեմնըւելու  
եկաւ, որոգայթին մէջ բռնըւեցաւ. ըս-  
կըսաւ ազաէլ Աշոտին՝ որ իրեն խնայէ:  
Ան ատեն Ազգիրատ մէծ իշխանը բռնեց  
Յովհաննէս թագաւորը կապեց իբր թէ  
բանտ գնելու համար, ու տարաւ նորէն  
աթոռը նստեցուց, ըսկելով թէ Լաւ է  
իմաստուն թագաւոր՝ քանի զանողորմ  
բռնաւոր: Ու ինքը փախաւ Դըւին Ա-  
պուսվար ամիրային քովը, որ քիչ օրէն  
ըսպաննեց զինքը՝ հաւտալով ոմանց չա-  
րախօսութեանը:

Բայց Աշոտ չիկրցաւ Յովհաննեսին Ք. Ե  
դէմ պատերազմի ելլել։ Վասն զի նա  
խարարներէն շատերը տեսնելով իր ան-  
իրաւ և բռնուորական կերպը, զինքը  
թողուցին։ Ան ատեն Աշոտ ելաւ գնաց  
Վասիլ կայսեր ու ինքզինքը սիրցուց, և  
կայսերէն զօրք իրեն օգնութիւն առած  
դարձաւ Հայաստան, պատերազմով տի-  
րեց մէկ քանի նախարարներու դաւառ  
ներուն, և զօրքը քովէն ետ խրկեց շատ  
պարգևներ տատլով, ու ինքը ըսկսաւ կեր-  
ուխումի հետ ըլլալ ինչւան որ մեռաւ,  
ու տասներչորս տարւան գագիկ անունով  
տղայ մը թողուց : Աս ատենները Սկիւ  
թացիք Հայաստանին վըրայ վաղելով եր-  
բոր ասդիս անդին ջարդ կընէին, Յովհան-  
նէս թագաւորն ալ վախնալով՝ Պետրոս  
կաթուղիկոսը Վասիլ կայսեր խաւրեց,  
թղթով մը խոստանալով որ իր մեռնելէն  
եաքը Անին կայսեր կուտայ, միայն թէ  
զինքը պաշտպաննէ Սկիւթացոց դէմ։

Անկէ ետե մասնաւոր յիշաստակի ար- 4039  
ժանի բան մը չիկայ Յովհաննէս թա-  
գաւորին կամ Աշոտին վըրայ ինչւան  
իրենց մահը, որ երկուքն ալ մէկ տարւան  
մէջ մեռան։ Յովհաննէսին թագաւորու-  
թիւնը անանկ ողորմելութեամբ քշեց  
քսան աարի։ Հայաստան ընդարձակ էր  
և Ճոխ, ամէն դին Հայ բնակիչներով լե-  
ցուն, բայց թագաւորին կը հնազանդէր  
ով կուզէր։ Եւ թագաւորը որո՞ւն կիշ-  
խէր, հազիւ թէ իր բնակած գաւառին։

մանաւանդ թէ անոր ալ չեր իշխակը, վասն  
զի կայսեր յանձներ էր : Այսպիսի թա-  
գաւորութեան մէկ քանի տարի մըն ալ  
քշելը հրաշք սեպելու էր, քան թէ ծաղ-  
կելուն սպասելու :

Հ. Յովհաննէս Սմբատ թագաւորին  
ատենը Սկիւթացիք Բնէ միսս հասուցին  
Հայաստանին . և ուրիշ Բնէ մասնաւոր  
դիպուածներ հանդիպեցան յիշատակի  
արժանի :

Պ. Սկիւթացիք ըսկսան քալել դէս ՚ի  
Վասպուրական տշխարհին վըրայ . Աւ-  
նեքերիմ Արծրունի թագաւորը վրանին  
զօրք խրկեց ու վարնտեց . բայց մտածե-  
լով սուրբ Ներուեսի մարդարէութիւնը, և  
վախնալով որ ողիտի ջընջըռի, իր տէրու-  
թիւնը յանձնեց Վասիլ կայսեր, ու տէղը  
աւտւ Սեբաստիա քաղաքը իր գեղերովը,  
և չորս հարիւր հազար մարդու չափ հետր  
աւտած գնաց հոն քաշւեցաւ :

Իսկ Սկիւթացոց իշխանը Տուղրիլ նե-  
ղացած ըլլալով իր զօրացը ջարդըւելուն  
համար, գարձաւ եկաւ Հայաստանին  
՚սիդ գտւառին վըրայ, ըսկսաւ այրել  
աւրել ու զամէնքը ստիպել հաւատքնին  
ուրանալու : Ան ատեն Վասակ պահ-  
լաւունին որ Բջնի բերդը կընատեր, դէմն  
ելու հինգ հարիւր հոգւով : Երբոր Սկիւ-  
թացոց բանակէն Եօմնդայլ անունով  
կտրիճ մարդ մը մենամարտութեան հա-  
մար մինակ բանակէն գուրս ելաւ՝ կարը  
ճութիւն ցուցընել ուղելով, Վասակ

վըրան վազեց զարկաւ, դլսուն կէսը գետինը ձգեց : Կատղեցան Սկիւթացիք, ուստիկ զարներւեցան ու աղեկ ջարդ կերան ցրուեցան : Բայց Վասիլ առանձին քաշուած՝ Այդոհութիւն տալու ատենը, թշնամիներէն մէկը հոնապահւրտած ըլլալով ետեէն դլսուն քար մը զարկաւ ու ըսպաննեց :

Տուղիլ անկէ անցաւ գնաց Պարսկաստանին տիրեց ու նորէն անոնց թագաւորութիւնը հաստատեց :

Աս միջոցիս մարդ մը չայտստանին մէջ ըսկըսաւ պարտելով, Վայ ինծի կը կանչէր : Քանի մը տարի ալ տուած Յովհաննէս կողեռն վարդապետը գուշակեց չայտստանին կործանումը :

Աս օրերս կոստանդին Վասիլ Եղբայրը և յաջորդ կայսրը մեռնելու ատեն, կանչէլ տուաւ չայու քահանայ մը, ու ետ տուաւ Յովհաննէս թագաւորին Անիին համար Վասիլ տուած նամակը : Իսկ անիրաւ Երէցը նամակը քովը սկահեց . ու Երբոր Միքայէլ կայսրնստաւ 1034 թուականին, տարաւ արծաթասէր Երէցը նամակը նորէն կայսեր տըւաւ, ու շատըստակ պարդեւ առաւ : Առած ըստակն ալ իրեն հետ կորաւ, բայց ըրած անիրաւորութէ յիշատակը յաւիտեան պիտի մնայ : Անօրերն է այն սարսափելի անողորմութեան գործքը, որ ըրաւ խորիկ Պարսիկը Բերիի քաղքին քաղաքապետը :

ԽԸ.

Հ. Խորիկ պարսիկը ի՞նչ անողումնւ թեան գործք ըստւ բերկրի քաղքին քաղաքացոց :

Պ. Բերկրի Վասպուրական աշխարհին մէջ Յունաց յանձնըւած քաղքըներուն մէկը ըլլալով և Պարսից ձեռքը անցած, Յոյնք պատերազմով առին Պարսից ձեռքին, ու նորէն ետ տուին : Ան առենք Գանձի Հայ իշխանը զօրք ժողվեց, եկաւ նորէն առաւ, ու Խորիկ քաղաքապետը մէկքանի մեծերով միջնաբերդը փախուց, և զօրքը ամենքը ուրախութեամք ուտելու խմելու հետ ըսկան ըլլալ : Աս եղածները լսելով մէկքանի ամիրաներ մէկ եղան, յանկարծ քաղքին վըրայ վազեցին ուսաստիկ ջարդ տըւին, Գանձին ալ ըսպաննեցին և Խորիկը իսալսցուցին . որ կատղած սիրտը զսվացընել ուզելով, մարդու հասակով փոս մը փորել տուաւ, ու ողջ բռնած մարդիկներէն այնչափ մորթել տուաւ ան փոսին վըրայ, ինչւան որ արիւնով լեցւեցաւ փոսը, ու ինքը մասաւ մէջը լրւացւեցաւ : Թէ որ պատմելու մարդուսսիրտը չիդիմանար, հապազււարձութեան համար ընողները ու ընել տուողը ի՞նչ տեսակ գաղանի սիրտ պէտք է որ ունեցած ըլլան :

Հ. Յովհաննէս Սմբատ թագաւորը մեռնելէն ետե Հայոց տերութիւնը ի՞նչ վիճակ ունեցաւ :

Պ. Երկու տարի առանց թագաւորի Ք. Ե  
մնացին անհոգութեամբ և անմիաբանու-  
թեամբ : Ինչւան որ Վեստ Սարդիս իշխա-  
նը սկսաւ զօրանալ՝ թագաւորելու մըտ-  
քով : Միքայէլ կայսրն ալ լաւլով Յով-  
հաննէսին մահը , մարդ խրկեց Հայոց , ու  
կուզէր Անի քաղաքը իր գաւառովը . և  
Երբոր Հայերն չուզեցին տալ , կայսրը  
վըրանին իրեք անգամ զօրք խրկեց , որ  
Սարդիսին հետ մէկ եղած ըսկսան տակն  
ու վըրայ ընել Հայաստանը : Բայց չոր-  
րորդ անգամուն հազիւ թէ արթընցան  
իշխանները , ու Վահրամ սպահլաւունի  
սպարապետին առաջնորդելովը թշնա-  
մեաց դէմելան ու սաստիկ ջարդով փա-  
խուցին : Բայց Սարդիս շատերուն միաքը  
համոզելով ըսկսաւ տիրելու չորս դին :  
Ան առենը Վահրամ սպարապետը ուրիշ  
իշխաններուն և Պետրոս կաթուղիկոսին  
հետ մէկ եղած , կանչեցին Գագիկ Երկ-  
րորդը տամնրիւց տարւան՝ Յովհաննէս  
թագաւորին Աշոտ եղբօրը տղան , որ  
Սարդիսին ձեռքէն փախեր էր , թագաւոր  
օճեցին :

Հ. Գագիկ Երկրորդ Բ'նչալէօ թագա-  
ւորութիւն քշեց :

Պ. Թէալէտ Գագիկ Երկրորդ շատ կըր-  
թըւած խելացի և կարիք թագաւոր էր ,  
բայց ժողովը ին առենը չէր անանկ  
թագաւոր ունենալու . անոր համար հա-  
կառակութիւնով թագաւորնստաւ , շատ  
կռւով քիչ ժամանակ թագաւորութիւն

1042

քշեց, և թշուառութիւնով լըմեցուց իր  
և ազգին թագաւորութիւնը :

Վեստ Սարգիս տեսնելով որ ուզածը  
չկաջողեցաւ, վախաւ Անի քաղքին միջ  
նաբերդը ամրացաւ. Գագիկ անվախ էլաւ  
մինակ քովը գնաց համսղեց որ երթոյ  
անկէց : Սարգիս էլաւ Սուրբառի բերդը  
գնաց, բայց ապստամբութեան մոքով,  
ան ատեն Գագիկ զօրքով վըրան գնաց,  
բռնեց Սարգիսը կապեց ու բերաւ Անի  
քաղաքը. բայց անոր կեզծաւորութենեն  
և շատերուն ալ միջնորդելէն խաբւելով  
ազատ թողուց : Եւ ինքը ըսկսաւ չորս դին  
պարտիլ ու ապստամբները խրատել որ  
մէկ սիրտ մէկ հոգի ըլլան. վասն զի չէր ու  
զէր վրէժինդրութիւն ընելով ցուցընել  
իր մեծութիւն և կամքին կատարւիլը, հա-  
պա ազգին օգուտը. անոր համար ալ քաջ  
կարիճներուն իրեն հետ միաբան շատնա-  
լը կուզէր : Բայց կրթեալ թագաւոր ան-  
կիրթ ժողովրդեան վրբայ այնակէս է, ինչ  
պէսնոր լաթի կտորմը հին լաթի մը վըրայ:

Ան միջոցին Սկիւթացիք անհամար  
բազմութեամբ նորէն հայաստանին վը-  
րան վաղեցին . Գագիկ տամնլովեց հա-  
զարով միայն անոնց դէմն էլաւ, գեռ շա-  
տերը իրեն հետ միաբանած ըրլալուն հա-  
մար. բայց ինքը վարսկետութեամբ անոնց  
գորան գործելով յաղթեց ու ցրուեց  
վախուց :

Իր թագաւորութիւն կընմանէր քաղքի  
մը՝ որ մէջը կրակ ինկած ըլլայ, ու բնա-

կիչը և թշնամիք մէկ եղած բուքնեցընեւ  
լու նային . մինակ քաղաքապետը չորս  
դին ընկած կրակէն առլրեցընեւ կուզէ<sup>2</sup>  
քաղաքը :

ԽԾ.

Հ . Գագիկ կըրցա՞ւ համովեւ Յունաց  
կայսրը որ Անին թողու իրեն :

Պ . Չէ . Մօնումախոս կայսրը Միքայէ-  
լին տէղը անցնելով, մարդ խրկեց Գագիկ  
թագաւորին որ Անին իրեն տայ : Գա-  
գիկ շատ անգամ սիրով խօսելով եկած  
մարդիկներուն հետ, ու ցուցընելով իր  
սկառագուները, յանձ չառաւ : Անառենը  
երկու անգամ զօրք խաւրեց կայսրը,  
բայց երկու անգամն ալ յաղթըւեցան  
ու ետ գարձան :

Կայսրը գրգռեց Դրւին քաղաքին Ա-  
պուավար ամիրան . Գագիկ անոր սիրան  
ալ առաւ շատ ըստակով, ու հանդարտե-  
ցուց : Գագիկ իմացաւ որ Սարգիս ձեռքի  
տակէ չարութիւն կընէ, բայց անիկայ  
ինքընքը արդարացուց, ու ըսկաւ ջա-  
նալ որ զամենքը թագաւորին գէմ թշնա-  
մացընէ : Այնչափ որ շատ նախարարներ  
մէկ եղած Սարգիսին ճէտ՝ Գագիկէն  
գաղատւկ կայսրը համովեցին որ Գագիկը  
իրեն կանչէ : Բայց Գագիկ իմացաւ կայ-  
սեր խարեւութեան միտքը ու ամենեին  
մէկ կերպով մը յանձ չառաւ երթալը:  
Խշանները խաղաղութիւնը սկառագու-

Ք. Ե բերելով խաբեցին կաթուղիկոսը, ու պատարագի մէջ սուտ երդում ընկելով խոստացան որ քաղաքը պաշտպանեն : Գաղղիկին ճարը հատաւ, քաղաքը հաւատարիմ մարդիկներուն յանձնեց ու գնաց :

Կայսրը զինքը սիրով ընդունեցաւ, ետքը ըսկուաւ բռնադատել որ մայրաքաղաքը իրեն տայ : Նրբոր ամեննեին մէկ կերպով մը Գաղցիկ յանձ չառաւ, կայսրը բռնի արգելեց զինքը կղզիի մը մէջ : Ան ատեն անօրէն իշխանները մէկ եղած՝ կուղէին Անիին բանլիքները կոյսեր խրկել . թէղէտ շատեցն ալ դէմ կըկենային , բայց մէկանոնիք բռնի խրկեցին : Գաղցիկ երբոր խմացաւ իշխաններուն ասանեկ անօրէնութիւնը, յուսահատած ինքն ալ չէ թէ միայն Անիի թողուց, հապա բոլորովին հրաժարեցաւ թագաւորութենէն՝ իրել տարի իշխալէն ետե : Կայսրը իրեն մէկքանիքաղբներ տըւաւ կապադովկայի մէջ, և Գաղցիկ հոն քաշւեցաւ ողբով ու վայով կանցըներ իր կեանքը :

Գիտէր Գաղցիկ ազգը կառավարելու ճամբանները, կըտեսնէր իր ազգին ողորմելութիւնը և կարօտութիւնները, դիտէր անոնց կարողութեան չափը, ախտոն կըսէր, միայն թէ ազգս ինձի դէմ չելքէր՝ բոլոր աշխարհիս կըսիրէի, և կուլար ազգին անմիտ վառասիրութեանը և անմիաբանութեանը վրայ որոնցմով իրենք զիրենք կըձգէին չիսալըսելու թշուտութիւններու մէջ, բայց ի՞նչ օգուտ ազգը

ինքիր ձեռքովք ԱՅ տըւած թագաւորութիւնը աս երկրորդ անգամ է որ գետնէ գետին կըզարնէ : Անձնասպանին վըրայ լալ կըլսոյ, բայց օգնութիւն ընել չըլսոր:

Հ . Գաղիկ Երկրորդին թագաւորութենէ հրաժարելէն ետքը Հայոց վիճակը ի՞նչ եղաւ :

Պ . Թշուառութեան ու ողորմելու թեան մէջ ընկած մնացին : Յոյները մէկ կողմէն Հայերուն ջարդ ու մխաս տալէն ետքը, ետեւէ էին որ Հայոց կաթուղիկուութիւն ալ վերցընեն : Ուրիշ թշնամիներն ալ Հայաստանը պարապ գտնելով, համարձակ ըսկսան լեցուիլ թումբերը պատռած գետի մը սկսա, որով երկիրը լնացաւ ամէն տեսակ թշուառութեամբ, ու բոլորովին անսպիտանացաւ :

Տուղիլ Պարսից թագաւորը շատ անգամ Համարձակ բիւրաւոր զօրք խրկեց . Ետքը ինքն ալ եկաւ գերեց տարաւ, ու չարութիւն չիմնաց որ չընէ :

Գաղիկ Աբասեան որ գեռ կըթագաւորէր իր գաւառին վըրայ, անոր գէմն ելու, բայց յաղթըւած ետ քաշւեցաւ, թաթուլ սպարապէտը բռնըւած՝ երբ որ Տուղիլին առջին բերին, ան պատերազմի մէջ Արսուրան իշխանին տղան վիրաւորած ըլլալով որ Տուղիլիստ կըսկրէր, Տուղիլ ըստ թաթուլին . թէ որ աս տղան ասկի, քեզ ալ կըխալսեմ: թաթուլ կտրընութեամբ մը պատասխանեց . թէ որ իմ զարկածս է՝ չապրիր :

Ք. Ե Երկրորդ օրը տղան մեռաւ, Տուղթին ալ  
թաթուլը ըսպաննել տրւաւ, ու աջ ձեռ  
քը կըտրեց ու խրկեց տղուն հօրը, ըսելով  
թէ Տես տղադ, անանկ քաջ մարդէ  
մեռաւ, որ Երկու անգամ չիզարներ :

1034 Անկէ անցաւ Տուղթիլ Մանազկերտ  
քաղքին վըրայ, շատ մեքենաներով փոսեր  
փորելով չիկըրցաւ բան մը ընել. վասն  
զի Հայ քահանայ մը անոր ամեն մեքենա  
ներուն գէմ գնելու ներսէն գիւտեր կը<sup>1</sup>  
դրանար: Ճարտար Գաղղիացի մըն ալ մէկ  
դիւրավառ նիւթով մը անոնց էն մեծ բա  
բանը բուրնկցուց: Տուղթիլ կատղած՝ ետ  
դարձաւ, մտաւ Արծկէ քաղաքը, ջարդեց  
կողոպտեց, ու գնաց Պարսկաստան :

Ալփասլան յաջորդեց Տուղթիլին, եկաւ  
նորէն Հայաստան, ջարդելով կողոպտե-  
լով հասաւ Անի քաղքին վըրայ, Երկար  
ատեն զարնըւելէն ետե, թէպէտ բարա-  
նով պարըսպին մէկ կողմը վլուց, բայց  
չիկըրնալով ներս մըտնել՝ երբոր ետ կը-  
դառնար, քաղքին իշխաններն ալ վախ-  
ցան՝ միջնաբերդը քաշւեցան: Ճողովուր-  
դը մինակ մինացած կանչըրատելուն ձայ-  
նէն Ալփասլան ետ դարձաւ, մտաւ ջար-  
դեց կողոպտեց, ան մեծ քաղաքը արիւն-  
լուայ ըրաւ, ու դարձաւ Գագիկ Աբա-  
սեանին վըրայ, մարդ խրկեց որ դայ  
իրէն հնազանդի :

1064 Գագիկ Աբասեան գիանալով որ բա-  
նը գէշ է, ելաւ սկերու մէջ պըլլըւած  
նստաւ, երբոր պատգամաւորը հարցուց

սլատձառը, սլատասիսանեց թէ Ալփաս Ք. Ե  
շանին հօրեղբօրը Տուղթիլին մահուանը  
վրբայ սուգ կընէ : Ալփասլան երբոր լք  
ուց, զարմացաւ, սիրոը գութ շարժեցաւ,  
եկաւ սիրով հետը պագտըւեցաւ  
և հրաման տրւաւ որ հանդիսատ թագաւորէ : Բայց Գագիկ գիտնալով որ հան  
գիստ չունենայ պիտի անկէ ետե, Վանանդայ գաւառն ալ Յունաց յանձնեց,  
ու ինքը Ծամնդաւ բերդը քաշւեցաւ :

Ճ.

Հ. Գագիկ Երկրորդ ի՞նչ վախճան ու,  
նեցաւ :

Պ. Թշուառ կեանք և չարաչար մահ  
ունեցաւ Գագիկ Երկրորդը : Կապագով  
կիոյ մէջ Հոռմըներուն Հայոց գէմըրած  
անզգամնւթիւնները ամէն օր աչքին առ  
ջին տեսնելով, վրանին չարաչար նեղա  
ցած էր : Խմացաւ որ Կեսարիոյ մեարա  
պօլիտը ուրիշ Յոյներուն պէս իր շանը  
անունը Արմէն դրերէ, ալ չիկըրցաւ համ  
բերել : Օր մը մէկքանի կարիճներ հետը  
տռած՝ գնաց մետրապօլիտին տունը : Երբ  
որ կերակրի նստեր էին, Գագիկ ուղեց  
որ շունը տեսնէ . մետրապօլիտը շփո  
թեցաւ, բայց ուրիշ ճար չփառնելով կան  
չեց շունը Արմէն անունով : Գագիկ հար  
ցուց թէ ա՞տ է շանը անունը . մետրապօ  
լիտը չփառնալով ինչ ըսելիքը, Դեռ պրդ  
տիկ է, անոր համար, լսաւ : Ան առեն

Գագիկ իրեններուն աչք ըրաւ . մէկէն  
ելան նախ ծառաները կապեցին , շունն  
ալ բռնեցին պարկի մը մէջ դրին : Ա  
նոնք կարծեցին թէ շունը առնեն տանին  
պիտի . բայց կտրիձները բռնեցին մետ-  
րապօլիան ալ պարկին մէջ խոթեցին , ու  
ըսկան շունը այնչափ ծեծել որ կատ-  
ղեցաւ ու խածնելով մետրապօլիաը ըս-  
պաննեց :

Երբոր Յոյները աս բանս իմացան ,  
կատղեցան Գագիկին դէմ . բայց Գագիկ  
գնաց դէպ'ի Տարածն , զգուշութել կըպտը-  
տէր . ուր որ Յոյներու հանդիպէր՝ շատ  
չարիք կըհասցնէր անոնց :

Օր մը իրեք հոգւով , որոնց մէկն էր  
Ռուբէն իր ազգականը , դէպ'ի Կիզիստ-  
ոայ բերդը գնաց պարտէզին մէջ հանդ-  
չելու համար : Բերդին տէրերը երբոր  
իմացան , իրեք եղբարք Մանտալեայ ար-  
դաբը յիսուն հոգի գարանին մէջ նատու-  
ցին , ու իրենք իբրև թէ զինքը պատուելու  
համար դիմացը ելան : Ան ատեն յան-  
կարծ մէկալեսնք դարանէն ցաթկէցին  
բռնեցին կապեցին Գագիկը ու բերդը  
դրին . քովինները հազիւ կըրցան փախո-  
չել : Գագիկին մէկալ մարդիկը երը .  
որ իմացան , բերդին վըրայ վաղեցին .  
բայց բերդը անառիկ ըլլալով բան չիկը-  
ցանընել : Խոկ ներսինները չարաչար տան-  
ջելով մեռուցին Գագիկը , ու մարմինը  
բերդին վըրայ կախեցին : Ահա Կիզիստուա  
բերդին վըրայ չայաստանի այնպիսի հին

և շատ դարերու մէջ իր կարը ճռւթեամբը  
զամէնքը սարսափեցընող ազգին վերջի  
թագաւորը, որ ազգը պայծառացընեւ  
լով ինչւան հոն փառքով համնելու տե-  
ղը, տեսէք ի՞նչ սոսկալի ու ցաւալի վի-  
ճակի մէջ կեցեր է: Թագաւորին վիճա-  
կէն ժողովուրդին ալ աղետալի դառնու-  
թեան չափը մարդ կըրնայ գուշակել:  
Մեռաւ Գագիկ Երկրորդ ասանկ սարսա-  
փելի կերպով յիսունընդինդ տարւան:  
Իրեք տարի թագաւորեց, Երաւնընդինդ  
տարի պանդըխտութիւն քաշեց: Թողուց  
Երկու որդի • անոնք ալ ասդիս անդին  
ցըրւած կորսըւեցան:

Աս միջոցներուս մէկալ բռնաւոր  
թագաւորութիւններն ալ ջնջըւեցան:  
Անկէ ինչւան հիմա Հայաստան ան-  
տէր մնացեր է. քաղաքներէն մէկ քա-  
նին ողորմելի գեղ դարձած, և ուրիշ  
շատ քաղաքներ ու անթիւ անհամար գե-  
ղեր բոլորովին անապատ եղած, գրեթէ  
ութընարիւր տարի է որ միշտ աւրըւելու-  
վըրայ է. և թէ այսչափ տարի մէկ Երկիր  
մը չէ թէ մինակ Երեսի վըրայ մնացած,  
Հապա միշտ չորս կողմէն կատաղի թշնամի-  
ներէ աւրըւելով ի՞նչ աստիճանի թշուա-  
ռութիւն կըրնայ ունենալ, մտածելով  
կարելի է որ քիչ մը իմացւի, բայց գրով  
կամ բերնով անկարելի է որ պատմըւի:

Ասկէ Ետերսկաւ Ռուբինեանց սլզաիկ  
թագաւորութիւնը, բայց Հայաստանէն  
դուրս կիլիկիայի մէջ:

Ք.Ե Հ. Հայաստանին մէջ Յոյները մըքափ  
տաեն կըրցան իրենց տէրութիւնը բանե-  
ցընել :

1086 Պ. Խիստ քիչ. Հայոց տէրութիւնը  
վերնաւշն ետև մէկքանի տարի ետքը Մե-  
լիքշահ Պարսից թագաւորը Ալփասլա-  
նին տղան շատ ուժով լով, և տեսնելով  
որ Յոյները եկեր Հայաստան Պարսից մա-  
սին ալ տիրեր են, վըրանին պատերազմի  
ելաւ, ու բոլոր Հայաստան նորէն ոսքի  
տակ առնելով Յոյները բոլորովն վարն-  
ուեց, հասաւ ինչւան Միջերկրական ծո-  
վունքով, ու սուրը ծովը նետեց՝ փառք  
տալով Աստուծոյ, որ իր տէրութիւն ինչ-  
ւան Եւրոպային ծովը հասուց. ու չորս  
դին արիւն ծծող պահապաններ գնելով  
ետ դարձաւ : Աս եղաւ Յունաց վերջի  
քաշւիլնին. որ անկէ ետև մէյմ' ալ ոտք  
չիկըրցան կոխել Հայաստանին աւերակ-  
ներաւն մէջ :

---



## ՄԱՍՆ ՉՈՐԻՈՐԴ

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՌՈՒԲԵՆԵԱՆՑ

ԾԱ.

Ք. Ե

Հ. Խոչապէս ըսկառւ Ռուբենեանց  
թագաւորութիւնը :

4080

Պ. Ռուբեն Գաղղիկին ազգականը երբ  
որ անոր բռնըւելու տակնը քովէն մա-  
խաւ, գնաց Կիլիկիա դաւառը ուր որ  
շատ Հայեր կային. անոնցմէ կարիքները  
յորդորեց որ Յոյներէն վրեժ խնդրեն,  
և անոնց հետ մէկ եղած մէկքանի բերդե-  
րու ափեց : Ռուբենին հետ էր նաև Վա-  
սիլ իշխանը, որ միշտ պատերազմի մէջ  
յանկարծ վըրաց համնելուն համար Գող  
Վասիլը սւեցաւ : Յոյնք աս ատենս խառ-  
նափնդոր կուիւներու հետ ըլլալով չիկըր-  
ցան գէմ գնել . շատ Հայեր ալ լսելով  
Ռուբենին ըրածները, ելան Կիլիկիա ե-  
կան . ասանկով Ռուբեն ափեց Կիլ-  
իկային ատանըլվեց աարի ու մեռաւ : 4095

Հ. Առջի Ռուբենին միլ յաջորդեց :

Պ. Իր որդին Կոստանդին առաջին,  
որ իւելքով ու քաջութեամբ ըսկառւ  
մէծցընել իր պատիկ աերութիւնը : Առ

Ք. Ե տաեններս որ Լատինացիք Երուսաղեմի  
վրայ կերթային, Կոստանդինապոլիս անոնց շատ  
օգնեց քրիստոնէութեան սիրով ու տ-  
հոնցմէ ալ սպատիւ գտաւ :

4100 Կոստանդինապոլիս հինգ տարի միայն  
իշխեց ու մեռաւ, անոր յաջորդեց իր որ-  
դին Թորոս առաջին, որ աւելի ընդարձա-  
կեց աերութիւնը՝ քաղաքներ առնելով  
Յունաց ձեռքէն, որոնց մէջ Երևելի էր  
Անարզաբա քաղաքը : Պարսիկները և  
Սկիւթացիք ըսկսան Հայաստանէն գէտի  
Կիլիկիա քաղել, բայց Երկուքին ուղեմ  
ելան Թորոս ու գող Վասիլ, ու շատ

4142 ջարդ տալով ետ գարձուցին: Թորոս գնաց  
նաև Կիլիկատա բերդին վրայ դիշեր ա-  
տեն, ուր որ Գագիկ թագաւորն ըսպան  
ներ էին, հոն գարանի գրաւ մարդիկներ,  
ու ինքը առաւօտանց բերդէն հեռանեալ  
ձևացուց, Երբոր անսնք բերդին գուռը  
բացին՝ կարծելով թէ Թորոս յուսահա-  
տեցաւ, ու անհոգութեամբ կելլէին ու  
կըմանէին, յանկարծ գարանէն ելան՝  
մասն բերդը, Թորոսն ալ ետ գարձաւ,  
ու զամէնքը ջարդեցին, բունեցին զգագի-  
կը ըսպաննող իրեք եղբայրները, Հրամայ-  
եց անոնց Թորոս ու բերին Գագիկին  
սուրը և զգեստները, ան միջոցին մէկը  
վրախաւ ու ինքզիլքը բերդէն վարնեաց  
մեռաւ, մէկան ալ Թորոս հաստ բրով  
ծեծելով ըսպաննեց, ըսելով թէ ասոնկ  
չար մարդը սկզաք չէ թրով ըսպաննել,  
երբորդն ալ հետք տարաւ: Քսանուիլէք

տարի ալիքեց թորոս ու մեռաւ, ու աև զը Ք. Ե  
անցաւ իր եղբայրը Աւոն Ա:

Հ. Առաջին Աւոնին առենք յիշատակի  
արժանի ի՞նչ գործք եղաւ Կիլիկիայի մէջ:

Պ. Թէպէտ պղպակի էր Կիլիկիոյ տէրու- 4423  
թիւնը, բայց մէջի թշուառութիւննէրը  
նոյն էին ինչ որ Հայատանին թագտ-  
ւորութեան մէջ, վասն զի մեր աղդին  
սովորութիւնն էր ցրուած կենալ, ամէն  
իշխան իր քաղաքը իր բերդը հոգալ ա-  
ռանձին ինքնիշխան թագաւորի պէս. և  
երբոր իրենք ուղեին նէ թագաւորին  
կօգնէին, չէ նէ՝ թագաւորը չէր կըր-  
նար անոնց հրամայել. թէպէտ աղդին  
մէջ տասանկ օրէնք չեկար, բայց իշխաննէր-  
րուն բռնութիւնը օրէնքէն վեր էր: Էր:  
Ասանկ անկարգ կարգով կարգաւորեալ  
թագաւորութիւն չկըրնար ըլլալ:

Աւոն ըսկաւ քաջութիւննէր ընել,  
քաղաքնէր առնել, ինչւան Մամեափա  
քաղաքն ալ առաւ ու զամէնքը ըսկաւ  
վախցընել:

Պէթեին անունով Անտիոք քաղքին  
քաղաքապէտաք Աւոնին քըրայ նախանձե-  
լավ խաբէութեամբ զինքը սեղանի կան-  
չեց ու բռնեց բանտ դրաւ: Աւոն նեզը  
մասձ երկու քաղաք արւաւ Պէթեինին  
և իր մէկ որդին պատանդ թողուց ու  
աղատեցաւ:

Եսքը գնաց նորէն պատերազմով ետ  
առաւ արւած քաղաքնէրը. և այնշափ  
աշխատցուց լատին իշխաննէրը, որ նեզը

Ք. Ե մտած՝ պատանդը եւ գարձուցին, և աեղը  
իրենք պատանդ արւին ու հաշտըւեցան։  
Բայց Յովհաննէս Պերփեռուժէնկայս  
ըլ տեսնելով Լեսնին ըստածները, ու  
զեց զինքը նուածէլ. և շատ զօրք ժող  
վեց ու մեծ պատրաստութիւնով վրան  
ելաւ։ Լեսն տեսաւ որ իշխանները իրեն  
հետ միաբան չեն, և ինքը մինակ այնչափ  
բազմութեան դէմ չիկրնար դնել, փա  
խաւ տմուր տեղւանք պահւըտեցաւ։ Ե-  
կաւ կայսրը աիրեց բոլոր Կիլիկիային, և  
սաստիկ պատերազմով շատ արիւն ընե-  
լով աւաւ Անարզաբան և Վահկայ բեր-  
գը։ Զօրք ալ իրկեց Լեսնին եաւէն, որ  
նեղը խոթեցին ու բռնեցին իր ընտանի-  
քովը մէկաեղ, և կայսրը զինքը տարաւ  
4437 Կոստանդնուպօլիս, ու Երկրթէ շզմանէ-  
րով բանտ գնել արւաւ։ Մինակ քա-  
ջութիւնը առանց կարգաւորեալ տէ-  
րութեան ու միաբանութեան եղէդի  
բոց կընմանի. ոչ տեսնելու համար միա-  
կերպ լոյս կուտայ, և ոչ տաքնալու  
կրակ։

Լեսն տարի մը բանտը կենալէն եան՝  
կայսեր գութը շարժեցաւ, զինքը բանտէն  
հանեց ու հանգիստ կըսլահէր իր պալա-  
տը։ Օր մը կայսրը բազնիք գացեր էր,  
Ռուբեն Լեսնին որդին՝ գրկեց աւազանը՝  
տարաւ կայսեր առջին, ամէնքը զարմա-  
ցուց. բայց շատերն ալ նախանձէլով վր-  
ան ամբաստանութիւն ըրին ու բատիպե-  
ցին կայսրը որ Ռուբենին աչըները փո-

բել տըւաւ, որ ցաւէն մեռաւ. Ակո՞ն ք. Ե  
ալ մէկալ թորոս աղօւն հետ մէկաեղ  
նորէն բանտ դրաւ. Հո՞ն Վեո՞ն ցաւով ու  
լալով մեռաւ: Կայսրին ալ նորէն թորոսը  
բանտէն հանել տըւաւ ու քովը կըպահէր,  
որ իր աղէկ ձիբքերովը սիրելի եղաւ:

Երբոր նասաւ Կիո Մանուէլ կայսրը,  
թորոս միջոց մը գանելով փախաւ Կիլի  
կիա, ու յայտնեց ինքզինքը քահանայի  
մը, որ առաւ իր տունը պահէց, ու եաքը  
յայտնեց մէկ քանի իշխաններուն, որոնք  
սիրով ընդունեցան զինքը, ու մէկ եղած 1444  
ըսկսան նորէն տիրել Կիլիկիայի:

### Ճ.Բ.

Հ. Թորոս Երկրորդ լինչպէս կըրցաւ  
նորէն ձեռք ձգել հօրը իշխանութիւնը:

Պ. Տարհաղար հոգիի չափ իրեն հետ  
միաբանած՝ քալեց Կիլիկիոյ քաղաքներուն  
վըրայ, տիրեց ամէն տեղերուն: Կայսրը իր  
հօրեղ բօրորդին Անդրօնիկոսը շատ զօր  
քով իրկեց վըրան, հրաման տալավոր Կի  
լիկիայի մէջ Հայ բնակիչ չիթողու: Թոր  
ոս դեսպան խրկեց ասոնց, ըսելով թէ  
ես կայսեր կը հապանդիմ՝ թէ որ արդա  
րութեամբ կառավարէ. Անդրօնիկոս պա  
տասխան տըւաւ, Արդարութիւնն ան  
է՝ որ զքեզ կապէնք հօրդ կապւած շըզ  
թայովը:

Թորոս բարեկացաւ, շատ մարդ դարանը  
դրաւ, ինքն ալ ուրիշ բազմութիւնով

զօրացը ետևէն ինկաւ . տասանկով յան-  
կարծ մէջ տոին բոլոր Յունաց զօրքը .  
աղէկ ջարդ մը տրւին ցրուեցին , շատ  
իշխաններ ալ բռնեցին : Կայսրը նեղա-  
ցած՝ ուզեց գնել իր իշխանները թո-  
րովին ձեռքէն : Թորոս հարցուց թէ քա-  
նի՞ կաժեն . դեսպանները շփոթած՝  
Դու դիտես ըսին : Թորոս պատասխան  
տրւաւ . թէ որ շտա բան աժէին՝ ես չէի  
ծախեր , արւէք ինչ որ կուզէք : Անոնք  
ալ իշխանները չահարդելու համար շտա  
ըտակ տրւին : Թորոս հրամմեց որ բոլոր  
ըտակները բաժնեն զօրացը . Երբոր դես-  
պանները զարմանալ ցրցուցին , թորոս  
ըտաւ , Ստակը իրենց բաժնեցի , որպէս զի-  
նորէն ձեզմէ իշխաններ բռնեն :

Ակիւթացիներին ալ Յոյներուն դրդ-  
ուելով իրէք անգամ վաղեցին թորոսին  
վըրոյ , բայց յաղթը բւեցան :

Հ . Թորոս երկրորդ տէրութիւնը ձեռք  
տռներէն ետքը ուրիշ ի՞նչ պատերազմ  
ըրու :

Պ . Ան միջոցին Ստեփանէ՝ Թորոսին  
եղբայրը , ուզեց ինքնագլուխ իշխել եր-  
կիրներուն . անոր համար ըսկաւ զօրք  
ժողվել և ասդիս անդին տիրել . Յունաց  
ալ շատ չարիք հասուց : Յոյնք դարանը  
մտան , չիկարծած ատենիլ վըրան հասան  
բռնեցին ու կաթսայով տաք ջրի մէջ զին-  
քը ըսպաննեցին :

Ան ատեն Թորոս իր Մէհմէդ եղբօրը հետ  
վրէժ ինդրելու համար ըսկաւ ալ տւելի

պատերազմիլ Յունաց գէմ. անցաւ կիսլ Ք. Ե  
րոս կղզին ալ, շատ Յոյներ կըքըներ,  
քիթերնին ականջնին կտրել կուտար ու  
կըթողուր : Կայսրը խիստ կատղած՝ մէծ  
պատրաստութիւնով Թորոսին վըրայ Ե  
լսւ : Թորոսին աչքը վախցու, կայսեր  
հետ հաշուութիւն ըրաւ ու մէկ քանի  
տարի ալ անցնելէն ետքը վախճանեցաւ,  
քսանըըրս տարի իշխանութեանը մէջ կե  
նալէն ետքը :

Հ. Թորոս Երկրորդին իշխանութեանը  
ովլյաջորդեց :

Պ. Թորոս Երկրորդ սղափի տղայ մը 4168  
ունէր, յանձնեց Թուվմաս պայլին իր  
աներոջը՝ որ իշխանութեանը յաջորդել  
տայ : Թուվմաս պայլ տարի մը իշխելէն  
ետքը, Մլէհ Թորոսին եղբայրը որ առա  
ջուց ապստամբէր առանձին Բերիաքա  
զաքը կընստէր, Բերիայի ամիրայէն իրեն  
զօրք օդնական առնելով եկաւ Կիլիկիա,  
ըսկաւ պատերազմիլ : Տեսան իշխան  
ները որ գլուխ պիտի չեցէն ու Երկիրը  
տակնուվըրայ ովիտի ըլլայ, նեզը մոտած՝  
կանչեցին Մլէհը Թորոսին տեղը նստու  
ցին : Ան ատեն Թուվմաս պայլ վախնա  
լով.քաշւեցաւ գնաց Անտիոք . Թորոսին  
տղան ալ անզգամ մարդիկներու ձեռքէ  
ըսպաննելուեցաւ :

Ետքը Մլէհ ինքզինքը անկարգութեան 4174  
արւաւ, զօրքն ալ իրմէն ձանձրացած՝ ըս  
պաննեցին զինքը, ու տեղը նստուցին  
Ստեփանէին որդին Ռուբեն Երկրորդը :

Ք. Ե Հ. Ոտուբեն Երկրորդ իր իշխանութիւնը ինչպէս բանեցուց :

Պ. Ըստ խելքով վարւեցաւ Ոտուբեն իր իշխանութեանը մէջ : Իր պղտի Երկիրը շենցընել նայեցաւ . Տարսոն քաղաքը Յոյներուն ձեռքէն առաւ . ան պատճառաւ իրեն հետ թշնամացաւ Հեթում Կամբըրոնին քաղաքապեար՝ Թորոս Երկրորդին վեւսան . Ոտուբեն ալ գնաց Կամբըրոնը պաշարեց : Հեթում քաղաքապեարը երբոր նեղը մասաւ , Անտիոքին Պեմունդ քաղաքապետին աղաջեց որ իրեն օգնէ . ան ալ վախնալով որ կըսաղթը կը Ոտուբենէն , խարդախութը կոչունեքի հրաւիրեց Ոտուբենը ; ու բռնեց բանագրաւ .

Ան առեն Լեռն Երկրորդ Ոտուբենին Եղբայրը կատղեցաւ ու գնաց զօրքով նորէն Կամբըրոնը պաշարեց , ու այնչափնեղը խոթեց զհեթումը , որ զզալով հաշտութիւն խնդրեց : Անկէ անցաւ Լեռն գնաց Պեմունդին ձեռքէն աղատեց զՈտուբենն ալ ու բերաւ աթոռոքնստեցուց : Ա՛լ Երթէ բոլոր աղջը ասանկ մէկմէկու օգնել ջանային աննախանեծ , զամէնքը իրենց վայլած փառքին հասցընել ուղելով : Ինչպէս հիմա անմիաբանութէ լինասը ամէնքնիս կըկրենք , անանկ ալ անհամենը եղբայրակը ութէնէ առաջ եկած աղէկութիւնները ամէնքնիս կըվայլէնք :

4485 Ոտուբեն Երկրորդ տասներմէկ տարի իշխանութիւնը քշելէն ետքը հրաժարեցաւ ,

իր տեղը Երկրորդ Անոնք նստեցուց, ու Ք. Ե  
լինքը կրօնաւոր Եղաւ Դրազարդ վահքը :

### ՃԳ.

Հ. Անոն Երկրորդ Բնէ գործք ըստ  
յիշտակի արժանի :

Պ. Անոն Երկրորդ պարծանք Եղաւ Ռու  
բենեանց ցեղին՝ թէ քաջութեամբ թէ  
խելքով և թէ բարեպաշտութեամբ :  
Ընդարձակեց տերութիւնը, շատ նոր  
բերդեր շինեց, այլևայլ հիւանդանոցներ  
հաստատեց իրենց եկամուտով . Սիս 4186  
քազաքն ալ բոլորովն նորոգեց, ու ա  
թոռը Տարսոնէն հոն փոխեց :

Եւրոսլացոց Երկրորդ անգամ Երու  
սաղէմին վըրայ պատերազմի Երթալու  
ատենը իրենց շատ օգնութիւն ըրաւ  
կերակրի կողմանէ . Անոնին աս գործ  
քը բոլոր Եւրոպա հոչակւեցաւ : Կա  
տինացոց զօրագլուխը Գերմանացոց Փրի  
տերիկոս կայսրը ըլլալով, խոստացաւ  
Անոնին թագաւորական պատիւ տալու .  
բայց շուտ մեռնելով խոստմունքը ան  
կատար մնաց :

Անոն տեսնելով որ ամէն բան յաջող է  
ուզեց թագաւոր օծւիլ. գեսպան խըր  
կէց Հենրիկոս կայսեր որ Փետերիկոսին  
որդին էր, և կելեստինոս սրբազն պա  
պին : Սրբազնը փառաւոր թագաւո  
րական թագ մը իրկեց Կոնքագ արքէ  
ալիսկոպոսին ձեռքովը . կայսրն ալ դրօշակ

Ք.Ե մը խրկեց առիւծի նշանով անուանել յար  
մար . վասն զի անկէ առջի չայոց նշան  
ներն էին արծիւ , աղաւնի , վիշապ :

1198 Սիս քաղաքը սուրբ Սովիտ եկեղեցւոյն  
մէջ Ներսէս Ծնորհալւոյն եղբօրորդւոյն  
Գրիգոր կաթուղիկոսին ձեռքով Ակոնը  
Թագաւոր օծւեցաւ . հոն Ներսէս Կամբէ-  
րոնացին ալ առենաբանութիւն ըրաւ :  
Տաճկըներուն ամիրապետը և Յունաց  
կայսրը թագ ու պարգևներ խրկելով  
Ակոնը պատուեցին : Իր բարեպաշտու-  
թիւնը և սր Աստուածածնայ ջերմեւան-  
դութիւնը , արւին իրեն աս անէն յաջողու-  
թիւնները . վասն զի յայանի կերենար որ  
ամենուն սիրալ շարժեր էր իրեն բարելք  
ընելու :

Հ . Ակոն Երկրորդ թագաւոր օծւելէն  
ետքը Ե՞նչ գործք ըրաւ յիշատակի ար-  
ժանի :

Պ . Սոոյ մէջ մեծ Եկեղեցի մը շինեց  
Եջմիածին անունով : Թագուհին Երբոր  
վախճանեցաւ , Ակոն նորէն կարգը եցաւ  
Կիակրտսի թագաւորին աղջկանը հետ : Աս  
բանիս վըրայ նեղացաւ Քայքառող Իկո-  
նիոյ ամիրան , ու վըրան պատերազմի  
Ելաւ : Ակոն դէմն Ելաւ , բայց իշխան-  
ներուն յանդգնութենէն զօրքը պաշար-  
ւեցան յաղթը ըւեցան : Ակոն ուրիշ զօր-  
քով ծածուկ ճամբով գնաց Քայքառու-  
զին Երկիրը մտաւ , ըսկսաւ տակնուվըրայ  
ընել , Քայքառող ըստիպւեցաւ ետ դառ-  
նալու , ու հոն հաշտութիւն ըրին :

Երկրորդ տարին Բերիայի ամիրան է ։ Ք. Ե  
կաւ Կիլիկիայի վըրայ, պատգամ խրկե-  
լով թէ կամ հնազանդէ, կամ թէ չէ՝  
քու զատկի օրերդ ցաւի օրեր կընեմ:  
Ասոն լրտեսի ձեռքով առաջուց խմացաւ  
ամիրային գալը, և իրեն պատգամ  
խրկելը . անոր համար երկու երեւելի  
իշխաններ պատգամաւորներուն դիմացը  
խրկեց որ զանոնք խաղցընեն . իսկ ինքը  
ժողվեց զըրքը՝ յանկարծ հասաւ թշնա-  
մոյն վըրայ, ջարդեց, ամիրան ալ փա-  
խուց մէկ երկու հոգւով. կողոպատեց  
բանակը, գարձաւ եկաւ գետի մը քով  
շարեց աւարիները ու պատգամաւորները  
բերել արւաւ : Երբոր աեսան անոնք,  
զարհուրեցան ու թագաւորին ոտքը ըն-  
կան որ իրենց խնայէ : Ասոն զանոնք թո-  
ղուց որ ազատ երթան, ասլըսպըրելով  
որ ըսեն ամիրային թէ ինչ հարկ որ ինքը  
Ասոնէն կուզէր, Ասոն իրմէ կըպահանջէ :

Ասոն աւրըւեցաւ Լատիններուն հետ 1218  
ալ հաւատքի վըրայ խռովութիւն հա-  
նելնուն համար . ասոնց շատ անգամ  
ազդարարութիւն ընելէն եռքը, աեսաւ  
որ չեն հանդարտիր, զամէնքն ալ իր  
տէրութենէն գուրս վալնտեց ու իրենց  
իշխանները բանաւ գրաւ : Եւ թէպէտ  
շատ ազաւողներ եղան որ Լատիններուն  
հրաման տայ Կիլիկիա գալու, բայց ճար  
չեղաւ՝ չիթողուց : Եւ ինքը Ասոն երթա-  
լով զօրացաւ փառաւորւեցաւ, ու բարի  
մահուամբ մեռաւ երաւնիր չորս տարի  
թագաւորելէն ետեւ :

ԾԱ.

Հ. Ակոն Երկրորդին ով յաջորդեց :

Պ. Որովհէտեւ Ակոն մինակ աղջիկ տղայ  
մը ունեցու Զապէլ անունով, Ակոնին  
յանձնելով զանիկոյ հօրը տեղը նստե-

1219 ցուցին : Խոյց Որուբենեանց ցեղէն Որու-  
բեն անունով մէկը գլուխ վերցուց՝ թա-  
գաւորելու մոքով : Ան ասենը Կոստան-

1220 գին Զապէլ թագուհիին Երկրորդը վըրտն  
դնոց, բոնեց զինքը բանտ գրաւ, հոն մե-  
ռաւ Որուբեն իր օգնականներովը :

Ետքը իշխանները մէկ Եղան, Զապէլ  
թագուհին կարգեցին Փիլիպոլսս անունով  
իշխանի մը հետ որ մօր կողմանէ միայն չայ  
էր : Ահա ասանկ մեր աղջին իշխանները  
միաբանեցան, բոյց ըրած գործքերնէն  
կիմացւի որ գարձեալ մոքերնին անմիա-  
բանութիւն էր : Որուբենին ցեղէն գտնել-  
ւած մարդը բանախ մէջ կըսպաննեն, ու  
զիրենիք ատող օտարազգի մը իրենց թա-  
գաւոր կընարեն : Քիչ օրէն իրենիք ալ  
իմացան որ անխելքութիւն էր ըրածնին :  
Վասն զի Փիլիպոլսս Երկու տարիի միջոց  
իշխանութեանը մէջ հաստատւելէն Ետքը  
ըսկաւ քաղքին հարստութիւնները Ան-  
տիօք կըել : Իշխանները նեղանալով բըս-  
նեցին Փիլիպոլսս բանտ գրին, որ հոն մե-  
ռաւ : Ետքը Զապէլը կարգեցին Կոստան-  
դին իշխանին չեթում որդւոյն հետ, որ  
Արշակունեաց ցեղէն էր :

Հ. Հեթում առաջին Բնէպէս թագա- Ք. Ե.  
ւորութիւնքեց : 1224

Պ. Հեթում թագաւորը Զապել թա-  
գուհին և կոստանդին իրանին հետ մէկ  
եղած՝ ըսկսան զարդարել տէրութիւնը,  
մանաւանդ բարեպաշտութեան և քրիս-  
տոնէութեան կողմանէ . և շատ տարի տ-  
անեկ խաղաղութեամբ անցուցին Կելիկե-  
ցիք, թէպէտ Հայտատան տակնուվըրայ  
էր թաթարներուն և Սկիւթացիներուն  
ձեռքէն :

Հ. Առաջին Հեթումին թագաւորու-  
թեան ատենը Սկիւթացիք Հայաստանին  
Բնէնոր վնաս հասուցին, և Հեթում Բնէ  
կերպով օգնեց Հայաստանին :

Պ. Զարմաղան Սկիւթացոց զօրավարը 1233  
եկաւ նորէն Անի քաղաքը պաշտարեց .  
քաղաքը սաստիկ սով քաշելէն ու չարա-  
շար պատերազմելէն եաքը, երբոր քաղ-  
քըցոց կէսը եկան իրէն ընկան, Զարմա-  
ղան զիրենք հոգալու պատճառաւ՝ զօր-  
քին մէջը ցրուեց ու եաքը յանկարծ ա-  
մէնքը մէկէն ջարդել արւաւ : Եաքը քա- 1239  
ղոքն ալ մոտան, տղոցմէ կանանցմէ և ար-  
հեստաւորներէն զատ զամէնքը ըսպան-  
նեցին :

Հեթում տեսնելով Սկիւթացոց ըրած  
չարիքը, և վախնալով որ առաջ կուգան,  
ինքը շատ ընծաներով դեսպան խրկեց,  
ու խոստացաւ որ հետազնդի անոնց իշ-  
խաններուն :

Խոկ Զապել թագուհին սրբութեամբ

Ք.Ե մեռնելէն երկու տարի եաքը չեթում  
1254 թագաւորը ինքը անձտմբ գնաց թաթա-  
րլատան Մամդոյխանին աղաշելու որ չայ-  
ատանին նեղութելքին մը թեթևընէ:  
խանը զինքը մեծ պատուով ընդունեցաւ,  
մէկաեղ դաշնիք դրին. ու դառնալու ա-  
տենը չայատանի թաթար գործակալ-  
ներուն ալ հրաման տարաւ որ չայերը  
չինեղէն. և ինքը ուսկից որ անցաւ ամէ-  
նէն մեծ պատիւ գտաւ. տարի մը ու չորս  
ամիսէն հասաւ իր աթուը: Բայց աս  
պատճառաւ իկոնիոյ ամիրան հետը թը-  
նամացաւ. չեթում անոր յաղթեց, շատ  
տեղալ ձեռքէն առաւ ու զինքը ամօթով  
ետ դարձուց:

Կոստանդին Լամբրոնին իշխանը որ չե-  
թումին քեռին էր՝ ապստամբեցաւ, ու  
միացաւ իկոնիոյ ամիրային հետ: Չե-  
թում երբոր լսեց, զօրքով վըրան գը-  
նաց Լամբրոն բերգէն զատ ամէն տեղը  
ձեռքէն առաւ: Կոստանդին նեղը ըն-  
կած՝ ուղեց հաշտութիւն ընել. բայց  
չեթում չաւտալով երբորիրէք չորս ան-  
դամ անոր խրկած դեսպանները արհա-  
մարհեց, կոստանդին գաղտուկ փախաւ  
բերգէն, գնաց զօրք առաւ իկոնիոյ իշ-  
խանէն, յանկարծ չեթումին երկրին վը-  
րայ վաղեց ու շատ վնաս տրւաւ, շատ  
գերի ալ բոնեց տաճիկ զօրքերուն ար-  
ւաւ: Չեթում որչափ որ կարելի էր ժող-  
վեց զօրքը, ելաւ կոստանդինին գէմ, զար-  
կաւ ցըրւեց անոր զօրքը, զինքն ալ Լամ-

բրոն փախուց . Հօն պաշարւած մնաց Ք. Ե  
Կոստանդին ինչւան որ մեռաւ :

Հեթում խաչակրաց զօրքին ալ շատ  
օգնութիւն ըրաւ :

## ԾԵ .

Հ . Հեթում առաջին կրտցա՞ւ խաղա-  
ղութեամբ թագաւորել ինչւան վերջը :

Պ . Հեթում առաջին որչափ որ խոհե-  
մութեամբ և զգուշութեամբ կրջանար  
խռովութեան առիթ չտալու այնչափ  
աւելի նոր նոր խռովութիւններ դիմացը  
կելլեին :

Եգիպտացոց Փնտուխար ամիրան՝ որ  
Երուսաղեմն առաւ, Թագարիներուն յաղ-  
թեց, Հեթումին ալ լուր խրկեց որ Ե-  
պիպտացոց ձեռքէն առած քաղաքները  
ետ տայ : Երբոր Հեթում մտիկ ըրաւ,  
ըսելով թէ անօնք առաջ մերն էին, ամի-  
րան շատ զօրք խրկեց յանկարծ Կիլիկիայի  
վրայ, որ ըսկսան տակնուվրայ ընել  
երկիրը : Հեթում գէմերնին հանեց իր  
երկու որդիքը Լևոն և Թորոս, ու ինքը  
գնաց որ Սկիւթացոցմէ օգնութիւն առ-  
նէ : Ան միջոցին չարաչար յաղթը եցան  
հայերը . ու երբոր երկրորդ անգամ նո-  
րէն ժողվրւած ըսկսան զարնը ել և յաղ-  
թել, Թորոս զարնը եցաւ ընկաւ, Լևոնն  
ալ մէկ քանի հայ իշխաններուն մատնու-  
թեամբը պաշարւեցաւ ու բռնը եցաւ :  
Ան ատենը թշնամիք բոլորովին ազատու-

Թիւն գտած՝ չորս դին աւրեցին, Սիսն  
ալ եկան առին կողապտեցին, քառսուն  
հազար գերիով ետ դարձան:

Ետքը չեթում հասաւ թաթարի զօր  
քերով, ու իր երկիրը գտաւ անապատ ե-  
ղած. զօրքը ետ խրկեց ու ինքը ըսկսաւ ող-  
բալ իր ազգին նախանձու բնութիւնը:  
Թշնամեաց մէջ նստած ըլլալով, անմիա-  
բանութենէ ու մէկզմէկ արհամարհէլէն  
առաջ եկած չարիքները հազար անգամ  
աչքերնուն առջին ունենալով, զգուշու-  
թեամբ մէկզմէկ սկաշտպանելու տեղը,  
իրենց առջի թշնամին միշտ իրենք կըլլան:

Մեծ ցաւով և գրեթէ յուստհասած  
կուլար գիշեր ցորեկ այնչափ ազգին  
խեղճութեր, գերիներուն թշուառու-  
թիւնը՝ որոնց մէկն ալ իր որդին էր, բայց  
գաղառեկ, որ իշխանները չիմանան. վասն  
զի անոնիք ուրախ էին եղածին վըրայ՝  
Վեսնին բոնըւած ըլլալուն համար: Բայց  
անոնց ալ գութը շարժել ուղելով,  
ջրօրհնէքին օրը երբոր ամէն իշխանները  
ժողվէր էին, չեթում հարցուց թէ ա-  
մէնքն եկեր են. երբոր ըսին, Այս, Ո՞ւր  
են հապա թորոսը և վեսնը ըստաւ, ու ըս-  
կըսաւ վըրանին ողբ ընել, անանկ որ ամէն  
քը ըսկսան լալ: Ետքը ևորհուրդ ըրին,  
պարզեներով գեսալտն խրկեցին ամիրային  
որ Վեսնը ազատէ. ան ատեն ամիրային  
ուղելով՝ չեթում անոր Աղուը անունով  
ազգականը թաթարներուն ձեռքէն ազա-  
տեց, իրեն դարձուց, և փոխարէն Վեսնը

ընդունեցաւ, որ տարի մըքանաթը կեցեր էր։ Փ. Ե.

Անկե տարի մը եռև չեթումքառառւ նըհինգ տարի թագաւորելէն ետքը Դրա ղարդ վանքը քաշւեցաւ՝ կրօնաւոր եղաւ ինչւան մահը, ու տեղը Ասոնդնատեցուց։

Հ. Ասոն երրորդ ինչպէս քշեց թագաւորութիւնը :

Պ. Գանի որ մեր ազգին մէջ կարդաւորեալ կրթութիւն չիկար և բնութիւննին չէր փոխւած, կարելի չէր որ երկան տաեն հանգիստ նստէին։ Որովհեաւ մէկ քանի ամիսէն մեռաւ չեթում։ Ասոն վը րան մէծ սուգ ըրաւ, գիտնալով իշխաններուն չարամառութիւնը իրեն դէմ։ և գուշակելով Կիլիկիայի վրայ գալու չարիքը, ինչւան նաև թագարաց խանը և ուրիշ ամիրաններ իրեն միաթարելու մարդ խրկեցին։ Անատենը Ասոն երրորդ թագաւոր օծւեցաւ, աթու Տարտուն ամէն դին։ Գալու չարիքներուն դէմը առնել ջանալով՝ գոլրատուններ բանալ տըւաւ, ամէն չինած և թարգմանած գըքերը օրինակել տըւաւ ու ցրուեց ամէն աեղ՝ որ կարգան, զօրաց ո ոճիկները շատցուց, աղքատանոցներ շինեց ու առաս ողորմութիւն կըրաշնէր ամէնուն, բայց ամէն բան անօգուտա, անհիմն շէնքը նորագութիւն չիտանիր։ Ասանկով հազիւ կըրցաւ մէկ քանի տարի հանգիստ կենալ։ Ըսկան ապրաւամբիւլիրմէ իշխանները՝ ուղելով ամէնքնին ալ ինքնագլուխ ըլլալ։ Ասոն եր-

1269

Ք. Ե բորդ նուածեց զանոնիք, իշխանուութիւննին  
ձեռքերնէն առաւ. բայց անոնիք տւելի  
կտաղած՝ գացին ֆնտուխտարը Անոնին  
դէմ գրգռեցին. ան ալհետը առաւ Արա-  
բացիները՝ Թիւրքմէնները, ու վազեց յան-  
կարծ Կիլիկիայի վրայ: Թագաւորը փա-  
խաւ ամուր տեղւանիք. ուստի թշնամիք տ-  
ռանց արգելքի բոլոր երկիրը արիւնլը-  
ւոյ ըրին՝ անսպաս գարձուցին, բաց տե-  
ղերը աւրեցին, Տարսոնն ալ մտան կողոպ-  
տեցին: Բայց Սիար և ուրիշ մէկ քանի տ-  
մուր բերդեր չիկըրցան առնել:

Քիչ ատենէն նորէն ետ գարձան էկան.  
Լեռն տեսնելով որ վախչելով ալ գեշ-  
կըլլայ կոր, որչափ կըրցաւ զօրք ժողվեց՝  
վեց գունդ բաժնեց, գարանի դրաւ. իր  
հօրեղբայրը Սմբատն ալ սպարապետ ըլ-  
լալով վաղեցին վրանին, ջարդեցին վարն-  
տեցին: Եզիսուսի ամիրային աչքը վախ-  
նալով, նորէն դաշնիք դրաւ Անոնին հետ  
ու հաշարւեցաւ: Իկոնիայի ամիրան ալ  
իրեք անգամ Անոնին վրան ելու, ու  
խաղք եղած ետ գարձաւ: Ոն ատենը  
ուրիշ ապստամբները և չորս դիմի թշնա-  
միներն ալ վախնալով Անոնին հետ  
հաշտութիւն ըրին:

4288 Երբար Անոն հանգստացաւ դրսի պա-  
տերազմներէն, ըսկան գալ ներսի ձո-  
խորդութիւնները. որ երկու զաւերները  
Ներսէս ու Դշխոյ մեռան, ինքն ալ ծանր  
հիւանդութիւն քաշեց: Կիլիկիայի մէջ  
ալ ժանտախտալնկաւ՝ շատ մարդ ջարդեց:

Թեալէտ Վեսն իր ձեռքէն եկած բարիքը Ք. Ե  
կըջանար ազգին ընելու, ինչւան որ մե  
ռաւ՝ տասնըինը տարի թագաւորելէն  
ետքը :

Ճ. Զ.

Հ. Երրորդ Վեսնին տեղը ով նստաւ  
թագաւոր :

Պ. Իր որդին Հեթում Երրորդ նըս 1289  
տաւ իր հօրը տեղը, բայց չուղեց թագաւ  
որ օծւիլ, ու աւելի կրօնաւորի՝ քանի թէ  
թագաւորի կեանք կանցընէր :

Ան օրերը Եղիպատացոց ամիրան Մելիք  
Աշրաֆ եկաւ Հռոմելու քաղաքը տուաւ,  
արիւնլըւայ ըրաւ, այրեց կողոպտեց ու  
շատ մարդ գերի տարաւ, Ստեփաննոս  
կաթուղիկոսն ալ և Լուսաւորչին աջն ալ  
մէկտեղ : Բայց ետքը սասախիկ հիւանդու  
թիւն ընկաւ իր Երկիրը ինքն տլ խռո  
վութեան պատճառաւ ըսպաննելուեցաւ :  
Իր յաջորդը աս բաներէս վախնալով,  
ամէն գերիները սուրբ աջին հետ ետ  
գարձուց ու հաշտութիւն ըրաւ :

Հեթում Երրորդ չորս տարիէն հրա  
ժարեցաւ՝ վանք քաշւեցաւ, ու տեղը նըս  
տեցուց իր Եղբայրը թորոս Երրորդ . թէ  
պէտ թորոս և իշխանները առանց Հեթ  
թումին խորհրդին բան չեին ընէր :

Ասոնց Երկու քուրերուն մէկը Կիպրոսի  
թագաւորին Եղբօրը հետ կարդբւեցաւ,  
մէկալն ալ՝ որ Մարիամ կըսւէր՝ Անդրու

Ք. Ե նիկոս կայսեր որդւոյն Միքայէլին հետ :  
Թորոս երրորդ երկու տարի թագաւոռ  
ըելէն ետքը նորէն բռնի չեթում երրոր  
դին յանձնեց թագաւորութիւնը : Ան  
օրերը Մարիամ կայսրուհին հրաւիրե  
լովք թորոս և չեթում ելան կոստան-  
դիուպօլիս գացին :

1296 Ան ատեն Սմբատ իշխանները համոզեց  
որ զինքը թագաւոր նստեցրնեն, և Գրի  
գոր կաթուղիկոսին ալ հաւնեցուց, խոս-  
տանալով կատարել իր ուղածները, ու  
օծւեցաւ . սրբազն պապին թուղթ  
գրեց ու օրհնութե թուղթ առաւ, Ղա-  
զան խանին ալ գնաց շատ ընծաներով ու  
իր թագաւորութիւնը հաստատեց :

Երբորեալ կըդառնային չեթումն թո-  
րոս, Սմբատ գէմերնին ելաւ՝ վարնակեց.  
անոնք զարմացած ու նեղացած՝ երբոր  
Ղազան խանին գիմելու եղան, Սմբատ  
իմանալով հասաւ ետևնուն, բռնեց եր-  
կուքն ալ բանա գրաւ, ու մէկքանի օրէն  
ետքը թորոսը ըսպաննել տրւաւ չե-  
թումն ալ կուրցուց :

1298 Կոստանդին մէկալ եղբայրը աս անգը  
թութիւններուն վըրայ նեղացած, զօրք  
ժողվեց ու Սմբատին գէմն ելաւ. զարկին  
զարնելուեցան, ու մէկմէկու արիւնը թա-  
փելէն ետքը կոստանդին յաղթեց, բռնեց  
Սմբատը բանա գրաւ՝ երկու տարիի չափ  
թագաւորելէն ետքը . չեթումն ալ  
աղատեց բանտէն հանգչեցուց, ու ինքը  
1300 թագաւորեց : Ետքը երբոր չեթումին

աչքը հրաշքով բացւեցաւ, ամէնքը ու Ք. Ե  
զեցին նորէն թագաւորցընել զինքը .  
կոստանդին ըսկսաւ դէմ կենալ՝ խռո  
վութիւն հանել . Հեթումն ալ բռնեց  
կոստանդինը : Սմբատն ալ մէկտեղ, կայ  
սէր խրկեց որ հոն մեռան :

Ասկէ ետքը Հեթումին վրբայ ելան  
քանի մը անգամ Եղիպտացիք ու Անկայ  
ոնացելք, բայց Հեթում միշտ յազմեց ա  
նոնց : Վերջը ձանձրացաւ Հեթում թա- 1505  
գաւորելէն . և ինքը կուսակրօն ըլլա-  
լով իր եղբօրը թորոսին տղան Անոնը  
իրեն որդեգրեց ու թագաւորցուց իր  
աեղը, ու ինքը կոչւեցաւ թագաւորա-  
հայը :

## Ճկ.

Հ. Չորրորդ Անոնին ատենը յիշատա-  
կի արժանի լինչ բան հանդիպեցաւ :

Պ. Անոն չորրորդ կարիք և խելացի  
ըլլալով ջանաց խաղաղութեան մէջ պա-  
հելու իր ազգը . Հեթում թագաւորա-  
հայրն ալ թէսկէտ վանքը նստեր էր՝  
բայց միշտ իրեն խորհուրդ կուտար :

Ան օրերը Գրիգոր Անաւարդէցի կա-  
թուղիկոսը տեսնելով որ խաղաղութիւն  
է, ուզեց ժողովք ընել ու մէկ քանի  
ծէսեր փոխել Լատինացւոց յարմարցը-  
նել : Թագաւորն ալ անոր յորդորելովք  
հրաման հանեց որ ժողովք ըլլուի Սայ  
մէջ, հոն մէկ քանի եպիսկոպոսներ ալ

Ք. Ե Եկան հայաստանէն ու ինը կանոն հաս-  
տատեցին ծէսերը փոխելու : Աս բանիս  
վըրայ մեծ խռովութիւն ելու բոլոր  
հայոց մէջ, և այնչափ սաստկացաւ որ  
ինչւան ոմանկը գացին թամթարներուն  
Պիլցար իշխանը գրգռեցին թագաւորին  
գէմ, որ իբրև օգնական հայոց՝ Վիլիկիայ-  
ին մօտ կրկենար . որն որ արդէն առթի  
կըսպասէր : Ուստի օր մը խարեւութեամբ  
կանչեց իր քուլը թագաւորը և թագա-  
ւորահայրը՝ իբր թէ խորհուրդ ընելու  
մաքով : Երբոր հասաւ թագաւորը՝ քառ-  
սուն մեծամեծներով մէկակը, Պիլ-  
ցար նախ սիրով ընկունելու կերպ ցը-  
ցուց, ու ետքը զամէնն ալ թրէ անցուց :

1508 Այսպիսի թշուառութիւններով լը-  
ցուած պատմութիւնը թէ օտար ազգ մը  
կարգայ, գուցէ միայն կըխաղձայ ու կը-  
ցաւի մէր ազգին վերայ . բայց մենք թէ  
որ կուղենք ազգերնուա օգուար, աղոց  
կրթութիւն տալու ձեռք զարնենք . վասն  
զի անոր պակսութիւնն է գլխաւոր չարը  
և ողբալին :

Հ. Կեսն ըորրորդին ըստաննըւելէն  
Ետքը տեղը ո՞վ նասաւ :

Պ. Օշին Կեսնին հօրեղբայրը Երբոր  
իմացաւ Պիլցարին ըրած անզգամութիւ-  
նը, շուա մը գնաց Սիս քաղաքը, մը-  
նացած իշխանները առաւ, զօրք ժողվեց,  
ելու վըրան, վւընտեց Վիլիկիայէն և  
ինքը թագաւորեց :

Թագաւորութիւնը կարգի մէջ դնելէն

ետքը ըսկատւ բռնադատել եկեղեցական Ք. Ե  
ները որ Ասոյ ժողովքին կանոնները պաշ  
հեն, ուստի նորէն սաստիկ խռովութիւն  
ըսկատւ :

Ք. անի մը տարիէն Ետքը Երբոր թագու 1509  
հին մեռաւ, Օշն Եւրոպացոց հետ  
ինսամութիւն ըրաւ ու անոնցմէ օդնու  
թիւն ինդրեց անհաւասներու գէմ :  
Բայց անոնց շարժելու ատեն Եղիս-  
տոսի ամիրան Նասրը տասնըութը հազար  
ձիւաւորով հասաւ Օշնին վրրայ . Օշն  
նեղը ընկած՝ Ասաւուծոյ ապաւինեցաւ,  
երկու հարիւր կարիճով յանկարծ հա-  
սաւ վըրանին, վեց հազար մարդ ջարդեց,  
մեծամեծները գերի ըսաւ ու դարձաւ:  
Յաջորդ տարին մեռաւ Օշն տասւերկու  
տարի թագաւորելէն Ետքը, յանձնելով  
իշխաններուն որ իր որդին Վեոն հինգե-  
րորդը, թագաւորցընեն որ տասւերկու  
տարւան էր :

### Ճ. Ը.

Հ. Վեոն հինգերորդին ատենը Հայոց  
խեղճութեանը ի՞նչ ճար կըրցաւ ըլլալ:

Պ. Ամեննեին ճար մը ընել չեկըրնալէն  
Ետքը, Վեոն մէկ երկու անողորմութեան  
դործքերով զԱսաւուած ալ իր վըրայ 1520  
բարկացուց, ու ըսկատւ ազգին հետ մէկ  
տեղ խեղճութիւններու մէջ լինալ . ինչ-  
ւան որ սրտին ցտւէն տարիքը չաւած մէ-  
ռաւ:

Հինգերորդ Վեռնին թագաւորահայր  
եղաւ Օշին պայլ մեծ իշխանը իր տղջիկը  
արւաւ թագաւորին, ու անոր խորթ մայ-  
րը Յովհաննան՝ որ լատինացի էր՝ իրեն կին  
առաւ ու բակաւ կարգաւորել երկիրը :  
Բայց Լատինները նեղանալով Յովհան-  
նան իրեն կին առնելուն վըրայ, բակրասան  
խոռովութիւն ձգել իշխանաց մեջ թագա-  
ւորին դէմ:

Օշին պայլ տեմնելով անոնց չարու-  
թիւնը, գնաց Տիւրոսին վըրայ, զարկաւ  
քաղաքը : Եգիպտոսի սուլդանը որ առ-  
թի կըսպասէր, իմացածին պէս որ Կիլի-  
կիոյ մէջ խոռովութիւն կայ՝ զօրք խաւ-  
րեց վըրանին : Օշին Եղբայրը Կոստան-  
դին սպարապետը գէմերնին ելաւ, յաղ-  
թեց, նաև ուրիշ թշնամիններուն ալ:  
Բայց անոնք նորեն զօրք ժողվեցին, ու  
գարձան փայտա ծովեզերեայքաղաքը ա-  
ռին, արիւնըրւայ ըրին, ետքը բոլոր Կի-  
լիկիան տակին ու վըրայ ըրին՝ ետ գարձան:

Ան ատեն սրբազան սլապին յորդորե-  
լով Հայերը Լատիններուն ապաւինեցան.  
Բայց որովհեան Լատինները չուզելով օդ-  
նել կըսնալընային, Եգիպտոսի սուլդանը  
իմանալով որ Հայերը Լատիններուն հետ  
մէկ կըլլան կոր իրեն դէմ գնելու համար,  
սաք հանեց թաթարները, թուրքերը, որ  
բակասան գալ Կիլիկիայի վըրայ ու ջարդել  
տակենուվըրայ ընել. շատ մարդ նահա-  
տակեցին, շատ մարդ ալ դէրի ըրին : Իսկ  
Հայերը ամէնքը քաշւած, մէկտեղ գալու

ու թշնամեաց դէմ գնելու տեղ մէկմէկու դէմ թշնամութիւն կընէին։ Առն հինգերորդ աեսնելով որ խալքառւմ չի կայ ձեռքերնէն, աղաչեց Աստուսափթամարներու թագաւորին, ու քսան հազար զօրք օդնութիւն առաւ սուլդանին հետ ալ հաշոբւեցաւ՝ թամարաց թագաւորին միջնորդ ըլլալովը։

Երբորքիչ մը գագրեցան դրսի թշնամիները, Հայերը ըսկսան իրենք իրենց մէջ թշնամութիւն ընել։ Առն թագաւորը Օշին պայլին վըրայ զօրք խաւրեց ու բռնեց, Կոստանդին եղբօրը հետ մէկտեղ երկուքն ալ ըսպաննել տրւաւ քիչ մը ետքն ալ իր կնիկը մասցուց Օշին աղջիկը, ու լատին կին մը առաւ ուրիշ անպիտան մարդիկներ ալ իշխանութեան հասուց։ Վայ ան թագաւորին որ անիբաւ արիւնով թագաւորութիւնը կապականէ։

Նորէն ձայն ելաւ, թէ Եւրոպացիք կըսպատրաստըն կորքալելու արևելքին վըրայ։ Սուլդանիը վախցաւ և կործելով թէ Հայերն են պատճառ, զօրք ժողվեց նորէն խրկեց Կիլիկիայի վըրայ՝ ուղելով ջնջել Հայերը։ Առն մարդ խրկեց սուլդանին աղաչելու, և նեղը մանալով երդում ըսաւ Եւրոպացոց հետ թղթակցութիւն ընելու։ Բայց ետքը թուղթը բռնըւելով, նորէն եկան Կիլիկիան տակն ու վըրայ ըրին։ Ասով նորէն մեծ խռովութիւն ալ ընկաւ Հայոց իշխաններուն

Ք. Ե ու եպիսկոպոսներուն մէջ, Եւրոպայի  
հետ թղթակցութիւնի կըլլայ չըլլար բաելով:

1555 Մեռաւ Լեռն հինգերորդ քսանըմէկ  
տարի թագաւորելէն եաքը, գրեթէ թա-  
գաւորութիւնն ալ իրեն հետ փնտացաւ:

Կ

Հ. Լեռն հինգերորդ եակ կիլիկիայի  
թագաւորութիւնը որո՞ւ ձեռք անցաւ:

Պ. Պատմութեան կարգը տեղը եր-  
թալու համար միայն աս պատմութիւն-  
ներս կընենք. թէ չէ, ասանկ թշուա-  
ռութիւնները պատմելու մարդուս սիր-  
ար տակնուվըրայ կըլլայ:

1542 Հինգերորդ Լեռնէն եակ նստաւ թա-  
գաւոր Յովհաննէս պայլ հօր կողմանէ  
լատին, խուվարար և ատող հայերը. բո-  
լոր ազգունեաց կերսը փոխեց, և ուրիշ  
անկարգութիւններու ձեռք զարկաւ:  
Մէկ տարի մը ասանկով թագաւորելէն  
եակ սպաննեցին զինքը և կանչեցին անոր  
եղբայրը Գուշիտոնը թագաւորեցուցին:

Հ. Գուշիտոն ի՞նչովէս թագաւորու-  
թիւն քշեց:

1543 Պ. Գուշիտոնին ատենը ըսկան դար-  
ձեալ օտար ազգեր կիլիկիայի վըրայ վա-  
զել. Գուշիտոն փախաւ բերդի մը մէջ  
քաշեցաւ, երկիրը երեսի վըրայ մընա-  
ցած՝ կոխկըտալը եցաւ թշնամիններէն:  
Հայ իշխանները գլուխնին քաշած մէյ-  
մէկ դի. բոլոր մնացած ժողովուրդն ալ

միջոց մը գտածին ալէս կրօնքի վըրայ կռիւ Ք. Ե  
կընէին : Երբոր թշնամիք ետ քաշւեցան,  
Գուշառն ըսկսաւ բոնագատել զամէնքը  
որ Լատինի ծէսով վարւին . իշխանները  
աս բանիս վըրայ նեղանալով երկու տարի  
թագաւորելէն ետքը, զինքը բապաննեցին :  
Հ . Գուշառնը ըսպաննելէն ետև տե-  
ղը ով նատեցուցին թագաւոր :

Պ . Գուշառնին յաջորդեց Կոստանդին 1545  
չորրորդ՝ հօր կողմանէ լսատին . բայց ին-  
լացի ըլլալով ըսկսաւ ազգը խաղաղընել  
Եղիսպոտի ամիրան լսելով որ Կոս-  
տանդին թղթակցութիւն կընէ Եւրո-  
պացոց հետ, և կարծելով թէ Հայերը  
թէ որ ջընջըւին՝ Եւրոպացիք կըդադրին  
արելքին վըրայ աչք անկելէն, ամէն կող-  
մէն զօրք ժողվեց, եկաւ Կիլիկիայի վը-  
րայ : Կոստանդին մէկերկու օդնական ալ-  
դրախ իշխաններէն հետը առած՝ սրբա-  
զան պատին յորդորելովը դէմերնին ե-  
լսւ, ջարդեց փախուց . թէսկա իրենց-  
մէ ալ շատ մարդ ընկան, բայց անկէ ետև  
քիչ մը ասեն խաղաղացաւ երկիրը, ինչ-  
ւան որ մեռաւ Կոստանդին չորրորդ՝ տաս-  
նըութը տարի թագաւորելէն ետև :

Հ . Կոստանդին չորրորդին մեռնելէն  
ետև Կիլիկիայի վիճակը լ'նչպէս եղաւ :

Պ . Կոստանդին չորրորդին մեռած ա-  
տենը Կիլիկիոյ մէջ աէրութեան նշան  
չէր մնացեր . գահըւած մէկքանի իշխան-  
ները չէին ուշներ Կոստանդինին ցեղէն  
թագաւորնատեցընել, և իրենց մէջէն մէկն

Ք. Ե ալ ընտրելը կարելի չէր . վասն զի իշխան մը ուրիշ իշխանի գլուխ ծռել չէր ուղեր : Եւ ան մեծութեան հասնող իշխանն ալ իր ընտրըւելուն վըրայ այնչափ կըհապարտանար որ ուրիշ իր իշխանակից ները գերիի պէս կուզեր գործածել . և թէպէտ մեծութեան հասնողը իր չափը գիտնար , մէկալնոնք իրենց մեծ նախատինք կըհամարէին որ իրենց ազգայինը իրենցմէ խելացի սեպւեր է : Աս է մեր ազդին վնասւելուն և անսպիտանանալուն առաջին պատճառը :

4365 Ուստի երկու տարի անտէր մնալով Կիլիկիան , ամէն թշնամիներէն ըսկսաւ կոխկըւտըւիլ . ինչւան որ սրբազն պապին յորդորելովը նորէն առջններուն ցեղէն Վեռն վեցերորդը ընտրեցին թագաւոր , որ բարեպաշտ՝ իմաստուն և քաղցրաբարոյ մարդ մնն էր . բայց ազդին մէջ անմիտանութիւնը անանկ ախրեր էր որ կարելի չէր գէմը առնել . վասն զի շատ հայերուն միտքը ուրիշ բան չէր , բաց եթէ ջնջել իրենց ազգը . շատերն ալ հայու ազգ ըսելով կիմանային բիրտ և անսպիտան գործքեր ընող մարդիկ , և անանկ ուրիշներուն ալ կըհաւտացընեին : Շատերն ալ հայու ազգը պաշտպանել կարծելով , կամօք ուրիշներուն գէմ չարութիւն կընէին . մանաւանդ Լատիններուն գէմ : Եւ կարծելով թէ Լատինները Լուսաւորիչը և հայու ծէսէրը կանարգեն , իրենք ալ ըսկսան կամօք ուղղա-

փառ եկեղեցին , և Եկեղեցւոյ գլուխը Ք. Ե  
մերժել անոնցմէ վրէժ տռնելու համար :  
Ասանկով Հայերը բաց ՚ի քաղաքական  
թշուառութենէ , ալ մէծ և սարսափելի  
հոգեսոր թշուառութեան մէջ ալ ըսկսան  
իյնալ , ու իրենք զիրենք կամօք Ճշմարիտ  
Եկեղեցիէն բաժնեցին :

Ասոն վեցերորդին թագաւորելէն մէկ  
քանի տարի և աքը Եգիպտացի զօրքեր 1571  
թափեցան Կիլիկիային վըրայ , ջարդեցին  
կոտրեցին , անանկ որ սաստիկ սովլընկաւ :

Ասոն թշնամեաց դէմ ելաւ մէկ քանի  
հոգւով , և շատ մարդ ջարդելէն ետեւ մի-  
րաւորւած փախաւ ծածկըւեցաւ . ա-  
նանկ որ Երկու տարի չերեցաւ , ինչ-  
ւան կուզէին տեղը ուրիշը թագաւո-  
րեցընել :

Անցաւ վըրան մէկերկու տարի , նորէն 1574  
Էշրէֆ Շապան Եգիպտասի սուլդանը  
անթիւ զօրքով Եկաւ Կիլիկիա . ան ատեն  
թագաւորը փախաւ Կապան բերդը :  
Թշնամիք բոլոր Երկիրը աւերակ ընելէն  
ետեւ , Եկան Կապան բերդը պաշարեցին .  
ինը ամիսէն թագաւորին ճարը հատաւ  
ու անձնասուր Եղաւ 1375 թուականին :

Ասոն վեցերորդ տասնրմէկ տարի թըրշ-  
ւառ ազգին վըրայ թըրշւառութեամբ  
թագաւորելէն Ետքը , շվթայով կապած  
գերի գնաց Եգիպտաս . հոն Եօմը տարի  
բանար նստաւ՝ տաճկութիւնը յանձ չառ-  
նելուն համար : Բայց Էշրէֆ սուլդանին  
մեռնելէն Ետքը , Սոկանիացոց թագաւո-

Ք. Ե Եթին խնդիրքովը Մելիք Սալիհ սուլտանի  
ազատ թողուց զինքը :

### ԿԱ

Հ. Լեռն վեցերորդ Եղիպատոսի բան-  
տէն ազատելէն ետև կրցաւ նորէն թա-  
գաւորութիւնը ձեռք ձգել :

1382 Պ. Լեռն վեցերորդին բանտէն ելլելէն  
ետքը թագաւորութիւնը նորէն ձեռք  
ձգելու յոյսը այնպէս էր, ինչպէս որ  
մէկը տունը տեղը այրելէն մոխիր դառ-  
նալէն ետև ուղէ երթալ կրակոտ աւերա-  
կին վըրայ բնակիլ. վասն զի ոչ քաղաք  
մնացեր էր Կիլիկիային մէջ և ոչ մարդ.  
մնացածներն էին մէկ քանի խեղճ աղքատ  
գեղացիներ, որոնք տէրութիւնը՝ քա-  
ղաքները հարստութիւնը կորսընցընելէն  
ետքը, միայն անմիաբանութիւնը և հա-  
կառակասիրութիւնը չէին կորսընցու-  
ցած : Լեռն աս բաներս տեսնելով, թո-  
ղուց ու Երուսաղէմ ուխտի գնաց. հոն  
ձգեց թագուհին և մէկ աղջիկը, ու ինքը  
գնաց Հռոմ, անկէ անցաւ Սպանիա,  
Անգլիա, և Գաղղիա հասաւ, հոն վախ-  
ճանեցաւ Փարէզ քաղաքին մէջ վաթ-  
սուն տարւան 1393 թուականին, նոյեմբ-  
րերի 19ին . և թաղեցաւ Կեղեստի-  
նեանց վանքին Եկեղեցին, ուր որ ինչ-  
ւան հիմա փառաւոր գերեզմանը կրցու-  
ցընեն իր տապանագրովը :

Հ. Հայոց տէրութիւնը ջնջըւելէն  
ետև ազգը ի՞նչ վիճակ ունեցաւ :

Պ. Կիլիկիայի թագաւորութեան ջրն Ք. Ե  
ջրւելու ատենը անուանի բռնաւոր ելեր  
էր Լանկիթամուր՝ Խօղպէք թաթարնեւ  
րուն թագաւորը. ասիկայ ուրիշ աշ  
խարհները տակնուվըրայ ընելէն ետքը,  
մտաւ Հայաստան ալ արիւնլըւայ ըրաւ, 1387  
շատ քաղաքներ դեղեր ջարդեց. ան  
ցաւ փոքր Ասիա՝ շատ քաղաքներ զար  
կաւ. որոնց մէջ Սերաստիա քաղքին վը<sup>ւ</sup>  
րայ ցըցուած չարիքը առանց սարսաւ  
փելու մարդ չիկընար լսել. շատ Հայեր  
ալ դերի տարաւ խորաստան :

Կըսեն թէ աս Լանկիթամուրը որչափ որ  
գիրք դտաւ Հայու և Պարսկի, Սմբանտ  
տարաւ աշտարակի մը մէջ գրաւ, հոնողին  
պատիժ ըսպառնալով. միայն հրաման  
տրւաւ որ ուզողը մտնէ, քիչ ժամանակի  
մէջ կարդայ ու ելլայ : Լանկիթամուրին  
Հայաստանը զարնելու ատենը Կիլիկիոյ  
մէջ Մէլիք Օմար տաճիկ իշխան մը Հայ-  
երէն յորդորւելով թէոզորոս կաթու- 1395  
զիկոսը ըսպառնել տրւաւ, և ուրիշ տաս-  
նըլեց ալ ազնուական Հայեր՝ որ Կիլի-  
կիայի մէջ մնացեր էին՝ ըսպառնեց, ինքն  
ալ Եգիպտասի ամիրայէն ըսպառնելուեցաւ :

Աս միջոցներուս շատ մարդիկ Հայու- 1405  
տանի մէջ նահատակւեցան չիտաճկընալ  
նուն համար : Բայց շատերն ալ ամբողջ  
գեղերով կըտաճկընային որ թշուառու-  
թենէն ու մահուանէ աղտափի :

Աս տաեններս քիչ մը ծաղկիլ ըսկառ  
Պէլլինէ լլուպէլեան :

Ք.Ե Հ . ՊԵՂԲՆԵ Ուռակել անին վրբոյ  
ի՞նչ կարեւոր գիտնալիք կայ :

1457 Պ . ՊԵՂԲՆԵ Ուռակել եան կըտիրէլ  
Սիւնեաց գաւառախն վերի կողմերուն , և  
իր տակը եղած Հայերը կըխնամէր , և  
Պաղտատին ամիրային ձեռքէն փախած  
ները սիրով կընդունէր : Բայց աւերակ  
ներու մէջ մինակ մէկ ծաղկին ալ չկըր  
նար ասլրիլ : Ա բաց թագաւորը ըսկաւ վր  
բան նախանձիլ որ ըըլայ թէ Արաստանի  
մէջ գտներւած Հայերը Ելքին երթան անոր  
քով . ուստի Ամնադին անունով Հայու մը  
յահնձնեց որ զինքը ըսպաննէ , որովհետեւ  
անիկայ խիստ ծանօթ և ընտանի էր ՊԵՂ  
դինէին : Ամնադին քիչ մը ստըկի սիրուն  
համար բարեկամութիւնը անարդեց , Հա  
ւատքը ոտկի տակ առաւ ու ՊԵՂինէին  
թոյն խրմցուց . թէպէտ ՊԵՂինէ վերջը  
խմացաւ , բայց գեղ ընելու ճար չեղաւ ,  
մեռաւ . Ամնադինն ալբանեցին , ուուընե  
րը ձեռւըները կարրատեցին ու անանկ ըս  
պաննեցին : Ասանկ անօրէն մասնիշնե  
րը միշտ ըրածնին գտեր են և կըդանեն .  
բայց ցաւալին ան է որ անսնց ըրած չա  
րեաց գարման ըըլար . ազգը ըսկիզբէն  
ինցւան հիմա ազգային մասնիշներու  
ձեռքով հասաւ աս ոզորմելի գերու  
թէան : Բայց ոչ չարերը իրենցմէ առջին  
ներուն պատուհամներովը կըզգաստա  
նան , և ոչ երբէք ազգն ալ կըրնայ աչք  
բանալ թշուառութիւններէ :

Ասկէ ետքը մնացած Հայերը ընտ

կութիւննին բոլորովին կորոլնցուցած՝ Ք. Ե.  
ըսկասն ցրուիլ աշխարհիս չորս գինն: Եւ  
երբոր Գէթիհ սուլդոն Մէհէմմէտ ա. 1453  
ուառ Կոստանդնուպոլիսը, հետք շատ  
Հայեր ալ աօգիկէն անդիէն բերաւ բնաւ  
կեցուց հոն, և Յովոկիմ անունով Եօվիս  
կոպոս մը դլուխ կարգեց Յունաստանի և  
փոքր Սսիոյ մէջ դանիրւած Հայերուն՝  
զինքը պատրիարք անուանելով:

Հ. Կոստանդնուպոլիսը առնըւելէն  
ետև Հայերուն վիճակը ի՞նչողէս եղաւ:

Պ. Մէր աղդը գերութեան մէջ իյնու  
լէն ետև խեղճութենէն ուրիշ բան վըրաւ  
նին չխեւսնըւիր: Ատեն մը առաջին Շահ 1552  
գահմաղ Պարսից թագաւորը Հայաստա  
նի մէջ շատ նոր աւերութիւններ ըրաւ:  
Տիրեցին Հայաստանին Օսմաննցիք, և շատ  
տուրք ձգելով մահուան գուռը Հասու  
ցին զամէնքը. և բաց'ի ուրիշ թշնամինե  
րէն որ անպակաս Հայաստանին վըրայ  
կը վազէին, Շահաբաս Պարսից թագաւո  
րը Օսմաննցոց գէմ պատերազմի ելու,  
տիրեց Հայաստանի ամէն կողմին, նորէն  
արիւնըւայ ըրաւ:

Հ. Շահաբաս Պարսից թագաւորը Հայ  
աստանին տիրելէն ետքը ի՞նչ ըրաւ:

Պ. Շահաբաս Աստուծոյ բարկութէ 1604  
վերջի բաժակը թափեց Հայաստանին վը  
րայ. վասն վի օսմաննցոց Զդալ օդլու Օս  
ման փաշան ելաւ անոր վըրան. Շահա  
բաս վախնալով և ուզելով որ Հայաս  
տանը անապատ թողու, որ փաշան չի

Ք. Ե կարենայ առաջ գալ, հրաման արւաւ որ  
ժողվեն Հայաստանի ամէն բնակիչները,  
ամէն տեղ ալ կրակ ձգել տրւաւ: Առ  
հրամանին կատարելու առեն անցած  
թշուառութիւնները՝ եղած արիւնը բեր-  
նով չիսկատմըւիր: Արարատայ դաշտը  
ժողվեցին զամենքը ու անցուցին Երասխ  
գետէն անդին, շատերը բնկղմելով, մեռ-  
ցընելով, և ողջ մընացածները հասուցին  
Պարսկաստան: Հոն Նոր ջուղան շնե-  
ցին հին ջուղայի Հայերը:

Հ. Ի՞նչ կըսկատմըւի Հայոց առ վերջի  
գերութեան ժամանակը Դաւիթ սիւնի  
իշխանին վրայ:

1724 Պ. Սիւնեաց աշխարհին և Արցախին  
մէջտեղւանիքը ելաւ Դաւիթ սիւնի կտրիճ  
ու խելացի մարդը, որ թշնամիներուն  
յաղթեց, Հաղթածոր գեղին մէջ բերդ մը  
շնեց, և Միսիթար անունով մէկը իրեն  
զօրապետ ըրաւ. ու Սիւնեաց և Արցա-  
խին մէջէն չորս տարւան մէջ ամէն թշնա-  
միները հեռացուց: Բայց երբոր շաս-  
այլազգիներ մէկէն վրան եկան, Դաւ-  
իթին հետ եղած Հայերը դացին այլազգի-  
ներուն հետ միացան. Դաւիթ մնաց  
տանիլեօթը հոգւալ: Ան առենը Մելիք  
Բարսագան և աէր Աւետիք մէկ քանի  
հոգւալ քովը եկան, բոլորը եղան չորս  
հարիւր յիսունւիրեք հոգի: Դաւիթ մէկ  
քանի յաղթութիւններ ըրաւ թշնամեաց  
գէմ, հաղիւ կըրնալով միաբան պահել  
իրեն հետ եղած քիչւոր զօրքը. Եայց իր

բոլոր իշխանութիւնը վեց տարի քշեց ու Ք. Ե  
մեռաւ. տեղը Մխիթարյան գրին, բայց չկ-  
կըրցան հետը միաբանիլ, ու թշնամիաց  
մասնեցին մատնըւեցան ցըրւեցան. Մխի-  
թարն ալ իրենց ձեռքով ըսպաննեցին :

Ան միջոցին Ռւտէացւոց աշխարհին 1750  
մէջն ալ Յովհաննէս իշխանը կըզօրանար  
ու կըտիրէր. ան ալ չիկըրցաւ գլուխ  
ելլել, քաշւեցաւ գնաց Աժտէրիսան :

Առ ատեններս թառհմաղ Ղուլի խանը 1756  
զօրացաւ Պարսից թագաւոր եղաւ ու  
շատ չարիք հասուց ամէն ազգերուն, մա-  
նաւանդ Հայերուն :

Հ. Հիմա Բնիչ վեճակի մէջ է Հայոց  
ազգը :

Պ. Մէր ազգը հիմա Ասիա, Եւրոպա  
և ինչւան Աֆրիկէ ցրուած՝ ամէն տեղ  
օտար տէրութիւններուտակէ. որով քա-  
ղաքական իշխանութիւնը վերցրւած է,  
թէպէտ և եկեղեցականը միշտ կոյ այլ  
և այլ առաջնորդներու ձեռքը : Ասիային  
մէջ գանըւող Հայերը վաճառւտկանու-  
թեան հետ են. իսկ Եւրոպայինները ուր  
որ շատւոր են՝ մեծամեծ ազատութիւն-  
ներ ունին, և իրենց անունը օտար ազ-  
գաց առջեր մէծ է՝ հաւատարմութեան,  
համեստութեան ու վարպետ վաճառա-  
կանութեան կողմանէ : Գիտութեանց  
սէրն ալ առ դարտւս մէջ մասնաւոր կեր-  
պով ծաղկիլըսկաւ՝ ասդիս անգին հաս-  
տատւած դպրոցներով ու տալարաններով:  
Կըուսանիք որ այսպիսի միջոցներով

մեր ազգը քիչ ատենի մէջ կըպայծառա  
նայ նաև քաղաքականութեան ու բարե-  
կըրթութեան մէջ . և ուրիշ ազգաց կա-  
տարելութիւնները առնելով , սկակառ-  
թիւններէն ետ կըկենայ , ու ամէն ազ-  
գաց համարմունքին , և մանաւանդ Աս-  
տուծոյ օրհնութեանը արժանի կըլլայ :



## ԳԻՏԵԼԻՔ

ԿԲ

Հ. Ար ազգը մասնաւոր ի՞նչ պարծանք ունի ուրիշ ազգերուն առջևն:

Պ. Մեր ազգին առջի պարծանքը առ է որ Ադամայ գրախատին տեղը Հայաստանին մէջն է, ինչպէս որ կընդունին օտար ազգերն ալ, և գրախատին մէջի չորս գետերը ինչւան հիմա Հայաստանին մէջ էն. այսինքն Տիգրիս, Եփրատ, Ճորոխ՝ որ է Փիսոն, և Երասմ՝ որ է Գեհոն:

Երկրորդ՝ Նոյ նահապետին տապանը Հայաստանի Մասիս լեռանը վրբայ իջտւ Արարատայ գաւառը. և Նոյ ու իր կինը Հայաստան բնակեցան ու հոն թաղւեցան, և ինչւան հիմա իրենց անունովը կընդունի Հայաստանի մէկքանի տեղւանքը, զոր օրինակ Կախիջևան, Առնոյոտն, Մարանդ, Ակոռի կամ Արկուռի, Կպատ կամ Կոյապատ :

Երրորդ՝ Հայոց լեզուն Կոյի խօսած Եզզուն ըլլարվ՝ Ադամայ լեզուն է, որ շատ հաւանական աղատճառներով ալ կըցուցւի :

Չորրորդ աշխարքիս վրբայ առջիքրիստոնեայ թագաւոր ունեցողը մեր ազգն է, որ Աբգարու առենը անոր հետ մէկ տեղ հաւատաց Քրիստոսի :

Հինգերորդ՝ Եբրայեցոց պատմութենէն ետքը աշխարքիս վրբայ էն հին ու

Էն ամբողջ պատմութիւնը Հայոց պատմութիւնը կը լինայ սեպուիլ:

Հ. Հայոց ազգէն եղան մարդիկ, որ Հայաստանէն դուրս տեղ անուանի եղած ըլլան:

Պ. Հայաստանէն դուրս տեղւանք աշատ մարդիկ ելան որ ամէն արհեստի ու գիտութեամն մէջ երևելի եղան: Հոս յիշենք միայն անոնք որ իրենց խելքին ու քաջութեամնը համար ինչւան Յունաց կայսր եղան: ինչպէս Մօրիկ կայսրը, որ Պարսից դէմ շատ յաղթութիւներ ըրաւ: — Մժէժ՝ որ իր արժանաւորութեամնը համար կայսր գրին զինքը Սիկիլսայի մէջ, թէովէտ և խիատքիչ կըրցաւ վայելել: — Վարդան ու Արշաւիր, որ անուանի զօրավար ըլլալուն՝ զօրքը զիրենք կայսր ընտրեց: — Լեռն արծրունի, որ շատ յաղթութիւներ ըրաւ բուլղարներուն դէմ: բայց իր պատկերամարտութեամբը ամէնուն ատելի եղաւ ու սպաններւեցաւ: — Վասիլ արշակունի, որ անուանի եղաւ ամմէն կողմանէ, ու խելքով խել մը ատեն տէրութիւնը կառավարելէն եաքը՝ կայսերութիւնը յանձնեց իր Լեռն տղուն, որ կարդացող մարդ ըլլալուն համար Խմաստասէրին յաջորդը եղաւ իր տղան կոստանդին Պերփեռութէն, որ Երկայն ասեն չիկըրցաւ կայսերութիւն ընել, վասն զիթունաւորեցաւ իր աղուն Ռումանոսին ձեռքովք: — Ռումանոս կայսերութիւնը

Համբիստ վայելելու համար հայրը մեռցին էլէն ետքը մայրն ալ պալատէն գուրս վորնտեց, և քոյրը բռնութեամբ վանիք մը դրաւ, ու ինքը ասանկ չարագործութեամբ չորս տարի կայսերութիւն ընելէն ետքը մեռաւ : — Յովհաննէս Չմշկիկ կայսր, որ հայու զաւակ ըլլալով, կոստանդնուպօլիս մեծցաւ, ու իր խելքին համար կայսր եղաւ :

Կերոէս պատրիկ Յուստինիանոս կայսեր զօրավարը, որ թէպէտ կայսր չեղաւ, բայց խիստ անուանի եղաւ իր քաջութեամբը ու պատերազմական հնարքովը, մանաւանդ երբոր խառիս գացեր էր դոժացւոց գէմ :

Հ. Ի՞նչ է պատճառը որ մեր ազգին մէջ ամէնուն սիրտը ընդհանուր չէ մտած ազգի փոյթ :

Պ. Փորձըւած է որ պատիկուց ազաքը ինչը սկզբունք առնեն իրենց ծնողքներէն անոնիք իրենց բնութիւն կըլլայ. վերջէն ինչ որ սորվին, ան բնական ծնողքներէն սորված ըսկզբունքը չեն կըբնար փոխել : Անոր համար կըաւսնենիք որ ան ազգերն որ ուրիշ թշնամիներէն փախչելով, քանի մը հոգի մէկտեղ մէկզմէկ պաշտպանելով ըսկաեր են. աւելի միաբանութիւն և ազգասիրութիւն երեցեր է անոնց մէջ . ինչու որ ծնողաց բերանը աղոց առջեւ միշտ առ է՝ թէ մեր ազգը պաշտպանենիք, օտար ազգերէն չըլլայ որ յաղթըւինիք, ազգին համար ծներ ենիք,

կամ աս տեսակ խօսքեր : Աս ըսկիզբը  
մէյմը տղօց միաքը տպաւորւի , ան-  
կարելի կըլլայ որ անոնք ուրիշ ազգի հետ  
միաբանին իրենց ազգին գէմ ընելու հա-  
մար , կամ իրենց ազգին մեծերը արհա-  
մարհեն :

Իսկ մեր ազգը որովհեաւ ասանկ  
ըսկիզբ չէ ունեցեր , այլ Հայաստանին  
մէջ Նոյայ տապանէն ելլելէն ետև ամէն  
մարդ մէյմէկ կողմ ըսկսեր են ընակիլ ,  
Ետքը Հայկ Եկեր ըսկսեր է իրենց պաշտ-  
պանութիւն ընել , ուստի ոչ երբէք աս  
գրգիռը ծնողաց միաքը մտեր է , թէ ազ-  
գին համար ծներ են , և ազգին մէջէն  
թէ որ մէկու մը ինաս ըլլայ՝ իրենց ալ  
կըսեպւի :

Եւ մարդ չըսէ թէ այնչափ հին ատենի  
ըսկիզբը հիմակւան մարդիկներուն հետ  
ինչ վերաբերութիւն ունի : Վասն զի  
այսպիսի սովորութիւններուն աւանդու-  
թիւնը որդիէ որդի անջնջելի կըմնայ :

Հ . Հիմա ի՞նչ ճար կըլլայ ըլլալ մեր  
ազգին առաջ երթալուն :

Պ . Թէսպէտ կըկարծըւի թէ շատ գը-  
ժուար է ասկէ ետև ազգին առաջ երթա-  
լը , բայց ինչպէս որ Աստուած կըհրա-  
մայէ ջանալ ձեռքերնէս եկածը ընելու ,  
և պատճառ ըլլալ ազգերնուս պայծա-  
ռութեանը , ուրիշ ճար չիկայ , բայց եթէ  
ազգին ամէն տղոցը համար կըթութեան  
դպրոցներ բանալ . և ասոնց գլխաւոր  
ժախճանը պիտի ըլլայ ազգքը բարեպաշ-

տութեան մէջ մեծցրնել, և մէկքանի կարեոր ըսկզբունկըներ մաքերնին տալաւորել. այսինքն :

ա. Եր հոգին փրկելու ջանայ ամէն մարդ, և պարտըկան ըլլայ ճանչնալու ճըշ մարիա սուրբ հաւատքը :

Ե. Ունենայ աս ըսկզբունքս թէ պէտք է որ ամէն մարդ իր վիճակին գոհ ըլլայ, և ջանայ կըրցածին չափ առաջ երթալ առանց ուրիշի մխասելու :

Ի. Ճանայ որ ուրիշները իրենց պատոյն մէջ հաստատ մնան, գիտնալով որ անով նոքն ալ պատոյ կըհասնի :

Ի. Իր աղգին օգուարը ամէն բանէն վեր սեպէ, գիտնայ որ եթէ նոքը մինակ փառաւորւի ու աղգը վար մնայ, իր փառքը ուրիշներու առջեռչնչ կըսետւի. վասն զի օտար աղգերը նախ մարդը կըպատուեն իր աղգին անունովը. նոյնպէս ալ կընախատեն իր աղգին անունովը :

Ե. Ճանչնայ թէ խիստ գէշբան է ան միաբանութիւնը: Երբոր մէկ բանի մը վը շատերը կըմիաբանին ու կուզեն ընելու, թէպէտ և իր կամացը գէմը ըլլայ, լոէ և միաբանի, վասն զի թէ որ ամէն մարդ իր մաքին գրածին հետեւի, թէ և աղէկ ըլլայ անիկայ, միաբան ըըլլալով անօդուտ կըլլայ. և շատ անգամ մարդուն իր կարծիքը աղէկ կերենայ և զինքը կըմոլորցընէ:

Ղ. Որ բանին որ գիտնալը աղէկ է, ան հոգ ըըլլայ, թէ որ կըլնայ՝ սորվի. վասն զի անով չիկարծած բաները կիմանայ, և շատ օգուանելը անկէ կըքաղէ :

է. Ինչ աղեկ բան է որ գիտցածը ջանայ ամենուն խմացնել որ ամենքն ալ սորվին վասն զի անով ամենուն եղած օդուտը իրեն ալ կըսեպւի:

Աս եօթը ըսկզբնունքներուս վրայ շատ խելացի մատածութիւններով հաստատելու է տղաքը. որ անատեն ազգը քիչ տտենւան մէջ շատ յառաջադիմութիւն կընէ:



# ԿԱՐԳ

ԹԱԳԱԽՈՐԱՅ ԵՒ ԻՇԽԱՆԱՅ

|                |      |            |
|----------------|------|------------|
| ՀԱՅԿԱԶՈՒՆՔ     | 1526 | Կորայր     |
|                | 1502 | Աստամ      |
| ՔՌԵ ԱՌԵ        | 1289 | Կար        |
| 2107 Հայկ      | 1285 | Գոռակ      |
| 2026 Արմենակ   | 1267 | Հրահնտ Ա   |
| 1980 Արամայիս  | 1241 | Ընձակ      |
| 1940 Ամասիա    | 1227 | Գղակ       |
| 1908 Գեղամ     | 1197 | Հօրոյ      |
| 1858 Հարմա     | 1194 | Զարմայր    |
| 1827 Արաբ      | 1180 | Չաւարչ Բ   |
| 1769 Արայ      | 1157 | Պերճ Ա     |
| 1743 Կարգոս    | 1102 | Ալբուն     |
| 1725 Անուշաւան | 1075 | Պերճ Բ     |
| 1662 Պարէտ     | 1035 | Բազուկ     |
| 1612 Արքակ     | 985  | Հոյ        |
| 1568 Զաւան     | 941  | Յուսակ     |
| 1531 Փառնակ Ա  | 910  | Ամբակ Բ    |
| 1478 Սուր      | 883  | Կայսպակ    |
| 1433 Հաւանակ   | 838  | Փառնաւազ Ա |
| 1403 Վաշտակ    | 805  | Փառնակ Բ   |
| 1381 Հայկակ Ա  | 765  | Սկայորդի   |
| 1363 Ամբակ Ա   | 746  | Պարոյր     |
| 1349 Առնակ Ա   | 700  | Հրաչեայ    |
| 1332 Չաւարչ Ա  | 678  | Փառնաւազ Բ |

|     |             |     |            |
|-----|-------------|-----|------------|
| 665 | Պաճոյք      | 30  | Արշամ      |
| 630 | Կոռնակ      | 1   | Աբգար      |
| 622 | Փաւոս       |     | Քնէ Ետքը   |
| 605 | Հայկակ Բ    | 34  | Անանէ      |
| 569 | Երուանդ Ա   | 38  | Սանատրուկ  |
| 565 | Տիգրան Ա    | 68  | Երուանդ Բ  |
| 520 | Վահագն      | 88  | Արտաշէս Բ  |
| 493 | Առաւան      | 129 | Արտաւազդ Բ |
| 475 | Ներաէն      | 131 | Տիգրան Ա   |
| 410 | Զարեհ       | 152 | Տիգրան Գ   |
| 394 | Արմոդ       | 194 | Վաղարշ     |
| 385 | Բայդամ      | 214 | Խոսրով Ա   |
| 371 | Վան         | 286 | Տրդատ      |
| 351 | Վահէ        | 344 | Խոսրով Բ   |
|     | Կոռստիալ    | 353 | Տիգրան Բ   |
|     |             | 363 | Արշակ Բ    |
|     |             | 381 | Պատր       |
| 325 | Միհրան      | 384 | Վարազդատ   |
| 319 | Նէոպտղոմէոս | 386 | Արշակ Բ    |
| 317 | Ագուարդ     |     | Վաղարշակ Բ |
| 284 | Հրանտ Բ     | 388 | Խոսրով Գ   |
| 239 | Արտաւազ     | 392 | Վռամշապուհ |
| 189 | Արտաշատ     | 415 | Շապուհ     |
| 159 | Արտաւազդ    | 422 | Արտաշիր    |

ԱՐՃԱԿԱՒԻՐԻՔ

|     |            |                |
|-----|------------|----------------|
| 149 | Վաղարշակ Ա | Թագառարդ       |
| 127 | Արշակ Ա    | Վերին Հայոց    |
| 124 | Արտաշէս Ա  | Ք. Ա           |
| 89  | Տիգրան Բ   | 27 Արտաշիաս    |
| 55  | Արտաւազդ Ա | 16 Տիգրան Մոդր |
|     |            | 2 Երուազ       |
|     |            | 2 Տիգրան       |

|     |                       |     |              |
|-----|-----------------------|-----|--------------|
| Ք.  | Ե                     | 558 | Վարազդատ     |
| 6   | Ապրսամ ար<br>ծրունի   | 564 | Սուրէն       |
| 19  | Վընոն                 | 571 | Վարդան       |
| 19  | Արշէս                 | 578 | Միհրան       |
| 21  | Զենոն Արտա-<br>շէս    | 593 | Սմբատ        |
|     |                       | 601 | Դաւիթ        |
|     |                       | 625 | Վարազտիրոց   |
| 38  | Աքշակ                 |     |              |
| 38  | Միհրդատ               |     | Կիւրապաղապահ |
| 55  | Հռամիզդ               |     |              |
| 55  | Տիրիթ                 | 632 | Դաւիթ        |
| 60  | Տիգրան                | 636 | Թէոդորոս     |
| 63  | Տիրիթ (վէ-<br>րըստին) | 643 | Վարազտիրոց   |
|     |                       | 644 | Սմբատ        |
|     |                       | 654 | Համազասալ    |
|     | Մարդուանի             | 659 | Գրիգոր       |
|     |                       | 685 | Աշոտ         |
| 428 | Վեհմիհրշա-<br>պուհ    | 690 | Ներսէն       |
|     |                       | 695 | Սմբատ        |
| 442 | Վասակ                 | 743 | Աշոտ         |
| 452 | Ատրոքմիզդ             | 760 | Սահակ Բ      |
| 464 | Ատրիչնասալ            | 835 | Բագարատ      |
| 481 | Ստհակ Ա               |     |              |
| 483 | Ծապուհ                |     | Ոսպիկանի     |
| 484 | Անդեկան               |     |              |
| 485 | Վահան                 | 693 | Աբդլու       |
| 511 | Վարդ                  | 704 | Կաշմ         |
| 515 | Բուրզան               | 717 | Վիլթ         |
| 518 | Մժէժ                  | 727 | Մահմէտ       |
| 548 | Դենշապուհ             | 732 | Աբդլազիզ     |
| 552 | Վշնատվահ-<br>րան      | 742 | Մրուան       |
|     |                       | 758 | Եզիտ Ա       |

|                  |             |             |               |
|------------------|-------------|-------------|---------------|
| 766              | Ալւելէյման  | 962         | Մուշեղ        |
| 769              | Պէքիր       |             | (Աշոտ Սահակ)  |
| 778              | Հասան       |             | {Գուրգէն Խու- |
| 786              | Եզիտ Բ      | 972         | չիկ           |
| 798              | Խուզիմայ    |             | (Սէնեքերիմ)   |
| 818              | Հոլ         |             |               |
| 848              | Ապուսէթ     |             | ՈՌԻԲԵՆԵՆՆԻՑ   |
| 850              | Բուղայ      |             |               |
| 855              | Շեխի        | 1080        | Ռուբեն Ա      |
|                  |             | 1095        | Կոստանդին Ա   |
|                  | ԲԱԳՐԱՏՈՒՆԻՑ | 1100        | Թորոս Ա       |
|                  |             | 1123        | Լեռն Ա        |
| 859              | Աշոտ Ա      | 1144        | Թորոս Բ       |
| 890              | Սմբատ Ա     | 1168        | Թովմասսկայլ   |
| 914              | Աշոտ Բ      | 1169        | Մլէհ          |
| 928              | Աբաս        | 1174        | Ռուբեն Բ      |
| 952              | Աշոտ Գ      | 1185        | Լեռն Բ        |
| 977              | Սմբատ Բ     | 1219        | Զապել         |
| 989              | Գագիկ Ա     | 1220        | Փիլիպպոս      |
| 1020             | Յովհաննէս   | 1224        | Հեթում Ա      |
| 1042             | Գագիկ Բ     | 1269        | Լեռն Գ        |
|                  |             | 1289        | Հեթում Բ      |
| Թագաւորի Վաստու- | 1293        | Թորոս Գ     |               |
| բախնի և կարուց   | 1296        | Սմբատ       |               |
|                  | 1298        | Կոստանդին Բ |               |
| 908              | Գագիկ ար-   | 1305        | Լեռն Դ        |
|                  | ծրունի      | 1308        | Օշին          |
| 921              | Աշոտ Շա-    | 1320        | Լեռն Ե        |
|                  | պուհեան     | 1342        | Կոստանդին Գ   |
| 937              | Գերենիկ     | 1343        | Գուխտոն       |
|                  | Աշոտ        | 2345        | Կոստանդին Դ   |
| 953              | Աբուսահլ    | 1365        | Լեռն Զ        |

# ՅԱՆԿԱՆՈՒԱՆՑ

— 9550 —

- Աբաս Եղբայր Ա. Աշոտոյ 127\* 128\*  
Աբաս Եղբայր Բ. Աշոտոյ 141\* 143\* 146\*  
Աբաս Թագաւոր Կարուց 149\*  
Աբգար 15-31\*  
Աբդլա 120\*  
Աբուսահլ արծրունի 159\*  
Աբուսահլ Համազասպ 158\*  
Ագդէ 48\* 49\*  
Ագուարդ 26\* 27\*  
Աթենաս 56\*  
Աժդահակ 25\* 24\*  
Ալանք 35\* 67\*  
Ալիսալան 164\* 165\*  
Ակիւզաս 58\*  
Ակոռի 105\*  
Ահմատ 150\* 151\*  
Ազեքսանդրա 57\*  
Ազեքսանդր մեծ 5\* 4\* 25\* 26\*  
Ազեքսանդր որդի Անտոնինոսի 44\*  
Ազթամարայ ծով 17\*  
Ազիովտացիք 113\*  
Ազուանք 15\* 25\* 71\* 94\*  
Ամասիա 11\*  
Ամենթէռս 19\*  
Ամիսադին 200\*

- Անակ 62\*  
Անանէ 47\*  
Անանէ որդի Աբգարու 49\*  
Անարզաբա 170\* 172\*  
Անդղիա 193\*  
Անդեկան 110\*  
Անդրսնիկոս 173\*  
Անի 130\* 131\* 133\*  
Անյուշ թերդ 80\* 90\*  
Անիլբաղ 28\*  
Անուշաւան 17\* 18\*  
Անտիգոնոս 42\*  
Անտիոքոս Եպիփան 18\*  
Անտիոքոս Թագաւոր Սելլկացւոց 28\*  
Անտոնինոս 45\* 44\*  
Անտոնինոս կայսր 39\*  
Աշխէն 67\*  
Աշոտ Ա. 4\* 127\* 128\*  
Աշոտ Բ. Երկաթ 134\* 148\*  
Աշոտ Գ. 143\* 149\*  
Աշոտ արծրունի 125\*  
Աշոտ Թագաւոր Վասպուրականի 138\*  
Աշոտ Թոռն Ա. Աշոտոյ 154\* 140\*  
Աշոտ Խշան Վասպուրականի 130\*  
Աշոտ Մասկեր 125\*  
Աշոտ որդի Ա. Գագկայ 132\* 133\* 154\*  
Աշոտ պատրիկ 119\*  
Աշուշատ 61\*  
Ասիրատ 134\*  
Ասլիսարիալ 147\* 148\*  
Ասողոն 55\*  
Ասուսահիթ 193\*

- Ասլուսէթ 124.  
Ապուսվար 134. 161.  
Ապրսամ 51.  
Առաւան 25.  
Ասիա 2 և նույնականացնելու համար 2 և 3.  
Ասկուրէթ 141.  
Ասորեստանցիք 18. 16. 57. 41. 42.  
Ասուդ 56.  
Ասովուրակէս 88.  
Ատոմարծրունի 159.  
Ատոմնախախար 93.  
Ատրներսէհ 104.  
Ատրներսէհ թագաւոր Վայ 152. 155.  
Ատրորմիզդ 106.  
Ատրվշնասալ 101. 102. 103.  
Արաբացիք 4. 186.  
Արագածոտն 10.  
Արամ 1. 13. 14. 15. 16.  
Արամազդ 56.  
Արամայիս 11.  
Արայ 16. 17.  
Արարատ 8. 16. 202.  
Արքակ 19.  
Արումամ 54.  
Արեթ 29.  
Արետ 47.  
Արիարաթ 38.  
Արիթէռս 26. 57.  
Արիստակէս 70.  
Արիստոբուղ 42.  
Արծիկ 164.  
Արկադէռս 89.

- Արմաւիր 11+ 13+ 38+  
Արմենակ 10+  
Արմոդ 25+  
Արշակ Ա. 32+ 35+  
Արշակ Բ. 73-81+  
Արշակ Գ. 86+ 87+  
Արշակ Հաւսեծին 30+  
Արշակ մեծն 50+ 32+ 35+  
Արշակ որդի Միհրդատայ 41+  
Արշակաւան 78+  
Արշակունիք 30 և 5.  
Արշամ 14+  
Արշաւիր 47+  
Արշաւիր Կամսարական 75+  
Արշեզ 41+ 42+ 44+  
Արտութան 165+  
Արտագերս 80+  
Արտաշամ 54+  
Արտաշաս 28+ 29+  
Արտաշատ 28+ 41+ 35+ 98+  
Արտաշէս Ա. 35+ 38+  
Արտաշէս Բ. 52+ 57+  
Արտաշէս Գ. 92+ 93+  
Արտաշիր 4+  
Արտաշիր որդի Շապհոյ 89+  
Արտաշիր սասանեան 61-64+  
Արտաւազ 27+ 28+  
Արտաւազդ Ա. 45+ 44+ 45+  
Արտաւազդ Բ. 56+ 57+ 58+  
Արտաւազդ կուսակալ 29+ 30+  
Արտաւազդ նախարար 63+  
Արտաւան 61+

- Տիւեկընս 47 • 48 • 49 •  
Տիգրան 56 • 59 •  
Տիգրան Ա • 22 • 23 • 24 •  
Տիգրան Բ • 54 — 45 •  
Տիգրան Գ • 43 • 51 •  
Տիգրանակերտ 24 •  
Տիգրանակերտ (այլ) 59 • 78 •  
Տիգրանուհի 22 • 23 • 24 •  
Տիւբոն 94 •  
Տիրան 24 •  
Տիրան Ա • 56 — 59 •  
Տիրան Բ • 75 — 77 •  
Տիրան որդի Բ • Տիգրանայ 41 •  
Տիրիթ 31 • 32 •  
Տիրիթ թոռն Բ • Տիրանայ 74 •  
Տիւբոս 192 •  
Տղմուտ 98 •  
Տուղթիլ թագաւոր Պարսից 165 •  
Տուղթիլ սկիւթացի 156 •  
Տրայիանս 56 • 57 •  
Տրդատ 65 — 71 •  
Տրդատ որդի Բ • Տիրանայ 74 • 76 •  
Տրդատ Հարտարապետ 151 •  
ԴՅԱԼԻ Ամրամ 142 •  
Դյակ 44 •  
Դրազակիերտ 12 •  
Եղերացիք<sup>92</sup> •  
Եգիպտացիք<sup>12</sup> •  
Եղեսիա 46 • 48 •  
Եղիտ Ա • 122 •  
Եղիտ Բ • 123 •  
Եղիկա 66 •

- Փարէզ 198\*  
Փաւու 21\*  
Փիլիպպոս 180\*  
Փիւնիկէ 41\*  
Փնտուխտար 185\* 186\*  
Փրետերիկոս 177\*  
Քայքառւլ 178\*  
Օդոսոս 45\* 46\*  
Օշին 190\* 191\*  
Օշին պայլ 192\* 193\*  
Օսմանցիք 201\*  
Օտար 65\*  
Ֆեթիչ Մէհէմմէտ 204\*





W W

O O

I I

K K

M M

لکھنؤ کا ہے اور  
لکھنؤ کا ہے اور

131-5-22 - 1712 82 a/p

